

ՀՐԱՏԱՐԿՅՆ. ՀՈԳԵԼՈՐ ԵՎ ԲԱՁՐՈՒԹԵԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՅ

ԱՇԽԱՋԱ



Բ. Տարի

1947

058

22

Մ-28

Մանանայտարեգիրք

Բ տարի 1947

058

Մ-24

059

Պ Ա Ն Ա Ն Ա Յ

Տ Ա Ր Ե Գ Ի Ր Ք

Բ. ՏԱՐԻ


619

22

1 9 4 7

A 11
79719





ՅԱՌԱՋԱԲԱՆ

Գոհութիւն ու փառք երկնաւոր Հօրը, որ վերջապէս կարողացած ի լոյս ընծայել, Հոգեւոր Եղբայրութեան Երիտասարդաց 1947 տարուան տարեգիրքը՝ «Մանական»:

Հակառակ Երիտասարդաց համագումարին մէջ պատասխանաւուութիւն չստանձնելուս, պարագաները ստիպեցին որ գրքին հրատարակման զործն ու պատասխանաւուութիւնը վրաս ծանրանայ.

Գիտակից ենք քէ, տարեգիրքի մը համար հրատարակութեան յարմարագոյն ժամանակը տարեգլուխն ըլլալու է։ Կը ցաւիին որ զանազան պատճառներ (ուռնց մասին անդրադառնալ պիտի շուզեկին այս էջերուն վրայ) արգելի եղան որ այդ պատեհ ժամանակին չկարենանք լոյս ընծայել զայն։

Ներկայ տարուան հրատարակութիւնը, իւ ծաւալովն ու բովանդակութեամբը տարեգրքոյի մակդիրը վրայէն հանելով տարեգրքի տարազն է հազած։

Ան կը բաղկանայ 320 էջերէ, որոնք նինգ գլխաւոր մասերու բաժնուած են։

Ա. մաս — Տօնական օրեւ։

Բ. մաս — Հոգեւոր կեանք։

Գ. մաս — Երիտասարդութիւն։

Դ. մաս — Յօդուածներ եւ այլ եւ այլի։

Ե. մաս — (ա) Վկայութիւններ, (բ) Ննջեցեալներ (գ) Նամակներ. (դ) Տեղեկութիւններ. Առնց կարգին հոս հոն կը տեսնուին կենսագրական գիծեր՝ յօդուածագիրներուն դիմանկարներով. եւ տպաւուրթիւններ ու տեսութիւններ. Մեր տեսութիւններուն մէջ ընդհանրապէս տեսքը դրած ենք գնահատելի կողմերուն վրայ, նկատելով որ այդ աւելի կը նայ բաջաւեել մեր Երիտասարդները որ աւելի աշխատին իրենց ձիրքերն ու կարողութիւնները արձարձելով Տէրը ֆառաւութել։

Ոմանք թերեւս ժամանակովրեալ նկատեն այս զործը բայց կը խորհրնիք քէ ան՝ այդ կանխակալ կարծիքը սրբագրած եղաւ

անով, որ ազատեց այս ձեռնարկը իր գոյուրեան սաղմին մէջ իսկ ամլութեան դատապարտուելէ: Եւ երկրորդ, ան եղբայրութեան յատակ տարեգիրք մ' ըլլալով հանդերձ, պիտի ըլլայ նաեւ մնայուն յիշատակարան մը:

Անցեալ տարուան «Մանանայ» ի յառաջաբանին մէջ խրախուսիչ գովի մը կար Պէյրութի Հոգ. Եղբայրութեան երթաւարդաց հասցէին, թէ անօնք մասնաւոր յատկացումներ քին այս նապատակին: Այս տարի, հակառակ կանխաւ եղած կարգ մը խոստումներու, նման բարենիք մը կարելի է տալ եւ ո՛չ մեկուն: Ասիկա կարձանագրենք հոս որպէս ազդարութիւն պարտանանաչութեան եւ զգաստութիւն: Այսու հանդերձ շենք թերանար մեր մասնաւոր ժնորհակալութիւններ յայս ել բոլոր անոնց որ իրենց սիրայօժու մասնակցութիւնը բերին իրենց գրաբիւններով, նկարներով եւ բազալերական առայալութիւններով: Հոս շենք կրնար շիտել մեր գիտնական սիրելի Հրանդ եղբ. Գազաննեանը որ իր կարելին շխնայեց բիթենները լաւագոյնս պատրաստելու գործին մէջ, կարելի եղած գիւրութիւնները բնձայելով. առանց որուն օժանդակութեան պիտի շկրնայինք այստան նկարագարդել «Մանանան»: Եւ Սամուել եղբ. Փաւէկեանի, որ այնքան գեղեցկերեն պատրաստեց «Մանանայ» ի կողիք: Նաեւ «Մարտանարա» յի յարգելի խմբագրին եղբ. Ա. Դ. Սկզերեանի, որ ի վեաս «Մարտանարայ ի գործերուն», առիք սրւաւ «Մանանայ ի հրատարակութիւնը ի կատար հանելու, ու այն ամենուն որ ուեւէ կերպով օժանդակեցին անոր.

Մեծ պիտի ըլլայ մեր ուրախութիւնը երէ ոչ հոս, գեր վեր երբ տեսնենք մեկը որ օգտուած է ասկէ եւ ան թաքէս եղած է իրեն համար Փրկչին առաջնորդուելու ազդակ մը եւ հոգեւոր կետնին մէջ սնանելու եւ անելու միջոց մը:

Աղօրենք որ Տէրք զայն այս կերպով օրինէ եւ օգտակար ընէ տատեռու Տէրք օրինէ բոլորդ:

Բարեւներ այն ամենուն՝ որոնք անկեղծութեամբ կը սփրեն մեր Տէրք Յիսուս Քրիստոսը:

Հաւեա,

Դ. ՄԱՐԱՆԵԱՆ

ՄԱՆԱԿԱՅ

ՍԱՆԱՍԱՆ ԽՆՉՈՒԵՍ ՈՐ Ե (ՄԱՆԱՆԱՅԻ ԿՈՂՔԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ)

«Ամէն ալ նոցն չոգեհոր կերպակոհը
կերան ոի ԱՄԷՆ ալ նոցն չոգեհոր ԽՄԵԼԻՔԸ
ԽՄԵԼԻՔՆ, վասն զի կը խմէին այն հոգեւոր վէ-
մէն, որ անոնց հետ կ'երթար ու այն վէմը Քրիս-
տոս էր»։ Ա. Կոբնթ. 10. 3. 4։ «Ան որ ինձի կու-
գայ, երբեք պիտի չանօթենայ, և ան որ ինձի կը
հաւատայ, պիտի չծարաւի։ ԵՄ ԵՄ ԿԵՆԱՅ ՀԱՅԸ,
որպէսզի եթէ մէկը ասկէ ուտէ, չմեռնի։ Ես եմ
կենդանի հացը որ երկինքն իջայ։ Յովհ. 6.
35—52։

Ներկայ տարուան—1947—«Մանանայ»ի կողքը ինքնին
խօսուն է. և կը ներկայացնէ «Մանանան» իր ընդհանուր ա-
ռումովը։ Այս մասին քանի մը խօսք լսել, աւելորդ չենք
սեպեր։

Գծագրութիւնը գործն է մեր արուեստագէտ, գծագրիչ
ու փորագրիչ եղբօր՝ Սամուէլ Յ. Փաշկեանի։

Տեսարանը կը ներկայացնէ իսրայէլի ժողովուրդը ա-
նապատին մէջ, ժողովքի խորանին շուրջը, որուն վրայ
հանգչած է կրակի և ամպի սիւնը, կանոնաւորապէս բանա-
կած, իրենց ցեղերուն կարգովը։ Ահա՛, ակնբախ է թէ ինչ-
պէս անոնք իրենց ամաններուն մէջ, առառւ կանուխ, օր-
ւան կերակուրը մանանան կը ժողվեն։ իսկ անդին՝ կը
տեսնենք մեծ օրէնսդիրը, Մովսէս՝ գաւազանը ձեռին, այն
վէմէն անոնց խմելու ջուր կը հանէ։ Ուստի, մօտենանք
նիւթին աւելի մօտէն։

Թուոց Բ. գլխուն մէջ կը կարդանք, թէ անոնք ինչ-
պէս ժողովքի խորանին դիմաց՝ շուրջանակի և կարգով ի-

թենց գրօշակներուն քով կ'իջեւանէին և թէ ամէն մէկը ի-
րենց տոհմերուն կարգովը և իրենց հայրերուն տուներովը
կը չուէին։ Զարմանալի բան։ անապատի աւազութին մէջ,
ուր ոչ ճամբայ կայ ո՛չ ալ տուն, կը տիրէ կարգ ու կանոն
և օրէնք։ Այո՛, իսրայէլացիք Եղիպտոսէն, այն հինամենի
և հեթանոս քաղաքակրթութեան կեղրոնը եղող քաղաքէն
դուրս եկան որպէս խառնիճաղանձ ժողովուրդ, Ել 12. 38.,
բայց անապատին մէջ ունեցան կարգ ու սարք և օրէնք։
ինչո՞ւ. որովհետեւ Աստուած կարգ ու կանոնի Աստուած է։
Անոր բոլոր գործերը օրէնքով ու չափով եղած են, որոնք
մարդկային մտքով անըմբոնելի են։

Երբեք դիտա՞ծ էք, ամառուան պայծառ գիշերներու
ընթացքին, աստեղազարդ երկնքի վրայ աստղերն ու մոլո-
րակները իրենց փալփլուն ու պապղուն ճառագայթներովն
ու ճաճանչներովը, փոքր ու մեծ արջերը, հայքը, մազա-
րօթը, կշիռը, բեւեռային աստղը եւայլն. ինչպիսի համե-
մատական շարժումներով անծայրածիր տիեզերքի մէջ և մեր
երկնակամարին վրայ, միշտ կը պահեն իրարու վերաբերեալ
իրենց գերքը և ուղղութիւնը, իսկ անոնց արտասովոր ըն-
թացքին կարենալ վերահասու ըլլալու համար, հարկ է
աստղաբաշխ կամ աստղագէտ ըլլալ։ «Արեւելքի մէջ Անոր
աստղը տեսանք», «մէկ աստղը միւս աստղէն տարբեր է
փառքով»։ Զուր տեղը չէ ըսուած։ «Աւետարանը աստղերուն
մէջ»։ Իցիւ թէ կարենայինք զանոնք կարդալ թէ ի՞նչ-
պէս անոնք պերճաբարբառ Աստուծոյ փառքը կը պատ-
մեն։ Սղմ. 19. 1 — 6։ Դարձեալ՝ երբեք ուշադրու-
թիւն ըրա՞ծ էք թէ անապատի ու ծովեզերքի միլիոնաւոր
ու անհամար աւազի հատիկներէն իւրաքանչիւրը, ո՞րչափ
համաչափի ու գեղեցկօրէն յղկուած են. և կամ ձմեռ ատեն
խոշորացոյցով դիտա՞ծ էք, քիչ վերջ հալելով չուրի վերած-
ւելիք ձիւնի ճերմակ փաթիլները սեւ լաթի մը վրայ, ո՞րչափ
նուրբ և երկրաչափական այլազան տարազներով ու ձեւե-
րով կազմուած են։ «Եւ Աստուած իր ամէն ըրածը տեսաւ,
և ահա շատ բարի էր»։ Ծննդ. 1. 31.։

եթէ անհոգի իրերն ու մարմինները ենթակայ են մաթեմաթիքական ճշգրտութիւնը պահող անյեղլի և բացարձակ օրէնքներու, ո՞րչափ աւելի հոգեկան զեհ զգացումներու և գիտակցութեան հունին մէջ ստեղծուած մարդարածը ի յայտ բերելու է Աստուծոյ տնօրինած օրէնքներըն ու կարգ ու կանոնը իր առօրեայ կենցաղավարութեան և յարաբերութիւններուն մէջ։⁹

Ուրեմն ո՞րչափ աւելի կարգ ու կանոն ունենալու էր Աստուծոյ ընտրեալ ժողովութքը այն ատեն և մանաւանդ Աստուծոյ զաւակները ներկայիս անհատաբար ու առաւելապէս հաւաքականութեամբ, Շատ են պատուերներն ու կանոնները անհատական կեանքի համար գրուած՝ Աւետարաններու և առաքեալներու թուղթերուն մէջ՝ հոս ու հոն; Կ'արժէ մասնաւոր ուսումնասիրութեան և սերտողութեան նիւթ ընել զանոնք և ունենալ գրաւոր մէկ ցուցակը ո՞րչափ ո՞ր կարելի է; Իսկ եկեղեցիի առնչութեամբ, ուշագրաւ են Պօղոս Առաքեալի թուղթերուն մէջ յիշուած կանոնները; Ի մի բան, ան կ'ըսէ. «Ամէն բան վայելչութեամբ և կարգաւ թող ըլլայ»: Ա. Կորն. 14. 40: Ո՞րչափ պէտք ունինք մեր անհատական կեանքերուն և եկեղեցիներուն մէջ նման կարգ ու կանոնի, նամանաւանդ վայելչութեան:

«Մանանան» իր բաժանումներով ու ստորաբաժանումներով ջանացած է պահել այս կարգը, կանոնը և վայելչութիւնը իր կարելիութեան համեստ սահմանին մէջ:

ԽՈՐԱՆԸ. — Հայոց 25—27 գլուխներուն մէջ խորանին մանրամասն նկարագրութիւնը կը գտնենք, բայց ամփոփելով այս երեք գլուխները կը տեսնենք թէ խորանը ունէր արտաքին շրջափակ մը, որ սրահ կը կոչուէր, որուն երկայնութիւնն էր 100 կանգուն, լայնքը յիսուն և բարձրութիւնը հինգ կանգուն: Այս սրահին կամ գաւիթին մէջ կը գտնուէին զոհի սեղանը և անկէ մի քիչ հեռու, բուն խորանին դրանը առջեւ պղինձէ աւազանը: Իսկ բուն խորանին երկայնութիւնն է 30 կանգուն, լայնքը տասը և բարձրութիւնը գարձեալ տասը: Խորանին մէջ կային, աջ կող-

մը՝ առաջաւորութեան հացի սեղանը, ձախ կողմը՝ ոսկիէ աշտանակը, դիմացը՝ բաժանող վարագոյրին առջեւ՝ ոսկիէ խունկի սեղանը, վարագոյրը, ապա անոր ետեւը որ կը կոչուէր սրբութիւն սրբութեանց, կը գտնուէլին ոսկիէ բուրգառը, տապանակ ուխտին ոսկիով պատուած, ասոր վրան քաւութեան սեղանը, որուն երկու ծայրերը կը գտնուէլին երկու քերովբէներ, որ զայն կը ծածկէլին իրենց թեւերովը, Ուխտի տապանակին մէջ էլին ոսկիէ սափորը մանանայով լեցուն, Ահարոնի գաւազանը, որ մէկ գիշերուան մէջ ծաղկեցաւ և նուշ տուաւ, և ուխտին երկու տախտակները, «որոնց համար պէտք չէ հիմա մէկիկմէկիկ զրուցել», կ'ըսէ Առաքեալը:

Կրնայ հարցուիլ թէ այսքան մեծագին խորան մը ինչո՞ւ համար էր:

Աստուծոյ խօսքին մէջ հետեւեալ պատասխանները կը գտնենք.

ա.— Թէ Աստուած կ'ուզէր անոնց հետ բնակիլ: Ել.

25. 8:

բ.— Թէ իր սրբութիւնը և անոնց մեղաւոր ըլլալը գիտցնել կ'ուզէր: Ել. 25. 22, Ղեւտ. 19. 2, 20. 7,

գ.— Թէ Տէրոջ մօտենալու միակ կերպը արեան միւզցաւ էր: Ղեւտ. 17. 11: Եբր. 9. 18—22:

Մի քիչ ծանրանանք առաջին կէտին վրայ:

«Եւ ինծի սրբարան մը շինեն՝ որպէսզի իրենց մէջ բնակիմ»: Աստուած ոչ միայն վերէն հսկել կամ առջեւէն առաջնորդել, հապա իր ժողովուրդին մէջ բնակիլ կ'ուզէ: Այս որքա՞ն մօտիկ ընկերակցութիւն և բարեկամութիւն է ամենակալ Աստուծոյ և մեղաւորին ու խստապարանոց մարդ էակին միջեւ, երբ ան կը յօժարի Անոր ժողովուրդը ըլլալ:

Եւ այս իրողութիւնը ոչ միայն ճշմարտութիւն մըն էր այն ժամանակին համար, հապա ներկայ ըրջանին համար ալ նոյնն է. «Եւ բանը մարմին եղաւ ու մեր մէջ բնակեցաւ, (և անոր փառքը անսանք՝ Հօրմէն միածնի փառքին պէս) շնորհքով ու ճշմարտութիւնով լեցուն: Յովհ. 1. 14: Ահա՛ բարերար Աստուծոյ մեծագոյն պարզեւը մե-

զաւոր ու կորսուած աշխարհին . ուր էր որ աշխարհ ճանչնար զԱյն և գնահատէր անոր արժէքը իր իսկ անհրաժեշտ և անմիջական ու կենսական օգտին համար : Ոչ միայն ընդհանուրին տրուած պարզեւ մըն է այս, հապա ուղղակի քեզի՛, սիրելի ընթերցող բարեկամս և անմահ հոգի : «Ահա դուռը կայներ եմ ու կը զարնեմ, եթէ մէկը ձայնս լսէ ու դուռը բանայ, անոր քով պիտի մտնեմ և անոր հետ ընթրիք պիտի ընեմ, և ան ալ ինծի հետ» : Յայտ. 3. 20: Եւ դարձեալ թէ «եթէ մէկը զիս սիրէ, իմ խօսքը պիտի պահէ . ու իմ հայրս զանիկա պիտի սիրէ, և անոր պիտի գանգ ու անոր քով օթեւան պիտի ընենք» : Յովհ. 14. 23: Աւստի նկատի առ այս պարագան, պատասխանաւուութեան ամբողջ բեռը քու ուսերուգ վրայ է որ կը ծանրանայ, «եթէ Անոր ձայնը լսես, եթէ դուռը բանաս, եթէ զԱյն սիրես և եթէ Անոր խօսքը պահես» ահա այն ատեն Յիսուս քու հետդ և զուն Յիսուսի հետ ընթրիք պիտի ընէք, դուն իրմէ պիտի կշտանաս, Ան ալ քեզմէ . Հայրը քեզ պիտի սիրէ և Սուրբ Հոգին քեզ ներսէն պատրաստած ըլլալով, Հայրն ու Որդին քու քովդ պիտի զան օթեւան ընելու : Ի՞նչ օրհնեալ և երանելի վիճակ, Երրորդութիւնը քու մէջդ և զուն Երրորդութեան մէջ, եթէ այս քեզի համար վերացական բացատրութիւն մ'ըլլալէ աւելի թանձրացեալ և հաստատուն իրողութիւն մըն է, երանի՝ քեզի, հազա՞ր երանի, իսկ եթէ ցարդ այդ պարագան փորձառութեանդ տակ չ'իյնար, ըսէ՛, ո՞րը նախընտրելի է քեզի համար ըլլալ . «Սատանայի բո՞յն, թէ Աստուծոյ տուն», ո՞հ, ըսէ՛, ո՞րը ...

Դարձեալ կարեւոր պարագայ մըն է թէ այս սքանչելի կառուցուածքը իր բոլոր մասերովը շարժական ձեւի տակ փոխադրելի վիճակի մէջ շինուած էր, և անոնք ամբողջ քառասուն տարի անապատին մէջ տեղէ տեղ և հանգըրուանէ հանգըրուան փոխադրեցին մինչեւ հասան Քանան, Աւետեաց երկիրը :

Աշխարհ, որուն մէջ կ'ապրինք, իր բոլոր պերճանքովը ու փայլովը միատեղ մեղաց անապատ մըն է հաւա-

տացեալին համար։ Աստուծոյ եկեղեցին կանչուած է այս պիսի մեղաւոր աշխարհի մը մէջ, առանց խարսխելու, մաքուր ու սուրբ կեանք ապրելու, ամբասիր ու անմեղադրելի շուրջիններէն, որոնց մէջ ինք կը փայլի լուսաւորներու պէս և կը կենայ որպէս պանդուխտ և օտարական, մինչեւ հասնի երկնային Քանան, վերին հայրենիք, իսկական Աւետեաց երկիրը . . . գասն զի մենք հոս մնայուն քաղաք չունինք. հապա հանդերձեալը կը փնտունք: Երբ. 13. 14: «Սակայն իր խոստմունքին համեմատ նոր երկինքի ու նոր երկրի մը կը սպասենք, որոնց մէջ արդարութիւն կը բնակի»: Բ. Պետ. 3. 13: (Փիլ. 2. 15. Երբ. 11. 13): Այս է «Մանանայ»ի ուղղութիւնը և այս ըլլալու է մէն մի քրիստոնեայի առօրեայ կեանքը:

ԿՐԱԿԻ ԵՒ ԱՄՊԻ ՍԻՒՆԸ. — «Տէրը անոնց առջեւէն կ'երթար ցորեկը ամպի սիւնով՝ անոնց ճամբայ ցուցնելու համար, ու գիշերը կրակի սիւնով՝ անոնց լոյս տալու համար, որպէսզի ցորեկ ու գիշեր երթան»: Ցորեկը ամպի սիւնը ու գիշերը կրակի սիւնը ժողովուրդին առջեւէն չըպակսեցուց: Ել. 13. 21. 22. 40. 30—38:

Ի՞նչ խորհրդաւոր է այս ամպի սիւնը, որ ժողովուրդին մէջտեղը, խորանին սրբութիւն սրբութեանցին վրայ կը կենայ ցորեկ ու գիշեր: Ո՞քչափ տարբեր է ան սովորական ամպերէ: Եթէ ան հասարակ ամպ եղած ըլլար, իսրայէլացիներուն համար օրէնութիւն ըլլալէ աւելի, վնասակար պիտի հանդիսանար այդ բաց ու ամայի անապատին մէջ ուր անոր յաջորդելիք անձրեւէն ու տեղատարափէն պաշտպանւելիք վայր ու ապաստան չկար: Բայց ո՞չ, ան անձրեւաբեր ամպ չէ, հապա Տէրոջը փառքն է անոնց վրայ, հովանից ցորեկուան տաքէն, խորչակէն ու արեւէն, լոյս ու ջերմութիւն՝ գիշերուան խաւարէն ու ցուրտէն պաշտպանուելիք: Անոնց բանակելու ամբողջ գիրքն ու սահմանը որոշող գիծն ու կողմնացոյցն է: Եւ աւելին, այն մարտկոցն է երկնային, որուն զօրութենէն թշնամիներն ամէն կը մաշին: «Տէրը եգիպտացւոց բանակին նայեցաւ կրակի ու ամպի սիւնէն,

Փառաց ամպը իսրայէլացիներուն վրայ հովանի եղաւ, Երբ անոնք արիւնով կնքուեցան և Եգիպտոսէն դուրս եկան : Ան՝ չնորհաց շրջանի, որուն մէջ մենք ալ կ'ապրինք ներկայիս, Սուրբ Հոգին օրինակը ըլլալով, հիմա մենք ալ Սիրելին արեան միջոցով փրկութիւն ու մեղքի թողութիւն ստանալէն վերջ, Անով՝ Սուրբ Հոգիով, կը կնքուինք : (Եփես. 1. 7, 13):

Անոնց ճամբորդութիւնը Անով կ'առաջնորդուէր : «Ճուրեկը ամպով առաջնորդեց անոնց, և բոլոր զիշերը կրակի լուսով» : Սաղմ. 78. 14: Նմանապէս ներկայիս ալ մեր առաջնորդը Սուրբ Հոգին է : Երբ ինք ճշմարտութեան հոգին դայ, ամէն ճշմարտութեան պիտի առաջնորդէ ձեզի : (Յովհ. 16. 13):

Անոր մէջէն Աստուած ինքզինքը կը յայտնէր անոնց : (Բ. Օր. 1. 33: Թուոց 11. 25) : Մենք ալ Սուրբ Հոգին միջոցաւ միայն կրնանք արժանի եղածին պէս հասկնալ Հայրն ու Որդին : (Յովհ. 14. 17: 15. 26) :

Որքան ատեն որ ամպը իսրայէլացւոց հետ էր, անոնք գիտէին թէ Տէրը իրենց մէջն է : Եւ Սն անոնց հետ մնաց մինչեւ որ անոնք Քանանու երկիրը մտան : (Ելից 40. 38) Սբ. հոգին ալ Աստուծոյ փրկեալներէն կազմուած եկեղեցին պիտի չթողու մինչեւ անոր երկինք յափշտակուիլը Եփես. 1. 14: 4. 30:

«Մանանան» այս ճշմարտութիւնները կը չեշտէ և անոնց համար որպէս վկայ կը կանգնի :

ՄԱՆԱՆԱՆ.— Ահաւասիկ կու գանք կարեւորագոյն նիւթին, համաձայն մեր հրատարակութեան խորագրին :

Եգիպտոսէն ելած ատեննին իրենց հետ բերած պաշարը լրացուցած, իսրայէլցիքներքին տագնապի մը մատնուած էին: Անոնք Աստուծոյ հզօր բազուկը Եգիպտոսի մէջ ու կարմիր Ծովուն վրայ տեսած ըլլալով հանդերձ, Անոր ամենազօրութեանը և հայրական խնամքին ու գուրզուրանքին վրայ

կասկածելով հետեւեալ հարցումները քրած էին . «Միթէ կարո՞ղ է Աստուած անապատին մէջ սեղան պատրաստել, արգեօք հաց ալ կրնա՞յ տալ . արդեօք միս կը պատրաստէ՞ իբ ժողովուրդին համար». (Սղմ. 78. 18—25) ու Սաղմոսերգուն շարունակելով կ'ըսէ . «Աստուծոյ չհաւատացին, ու յոյսերնին Անոր Փրկութեանը վրայ չդրին»: Բայց Տէրը վերէն ամպերուն հրաման ընելով երկինքի դռները բացեր էր որպէսզի երկինքի ցորենը, հրեշտակներուն հացը առատապէս անոնց վրայ տեղայ, իրենց յուսացածէն և ակընկալածէն շատ աւելի: Եւ մարդիկ կերան հրեշտակներուն հացը, որուն համը բացատրելու համար մարդկային բարբառով, ըսուած է թէ, մեղրով շինուած իւղով գաթաներուն համը ունէր (Ելից. 16. 31: Թուոց 11. 8:)

Սատանան միեւնոյն կասկածները կը բերէ նորադարձ անհատներու սրտին մէջ ըսելով թէ, ապաշխարեկէն վերջ՝ երբ սուս չխօսիս, չխարես, այսինչ կամ այնինչ զործերը չընես, չես կրնար ապրուստդ ճարել, թշուառութեան ու խեղճութեան կը մատնուիս դուն և ընտանիքդ ալ: Սակայն Տէրը ճշմարտապէս իրեն յուսացողներուն ոչ մէկը անօթի ու թշուառ ձգած է առանց հիմնական պատճառի: Թող Սատանան այսպիսի կասկածներով հաւատքդ չալեկոծէ: «Տղայ էի ու ծերացայ, բայց արդարը անտես ելած չը տեսալ, կամ անոր զաւակը հաց մուրացող: Ամէն որ կ'ուղորմի ու փոխ կու տայ. և անորսերունը օրինուած ես Սղմ. 37. 25, 26: «Հաւատարիմ է Անիկա որ խոսացաւ»: Երբ. 10. 23: «Ան որ խօսք տուաւ կարող է ընելու ալ»: Հռովմ. 4. 21»: «Հաւատարիմ է Ան որ ձեզ կանչեց, ու պիտի կատարէ ալ: Ա. Թես. 5. 24:

Ինչպէս խորանին կառուցուածքին իւրաքանչիւր մասը, նմանապէս Մանանան, երկնաւոր բաներու նմանութիւնովը ու շուքովը կը ծառայէ: Աստուած ուրիշ միջոցներ կրնար գործածել իսրայէլացիները կերակրելուն համար, օրինակ կրնար զանոնք երբեք չանօթեցնել, բայց այն ատեն անոնք բոլորովին ծուլութեան պիտի վարժուէին, կրնար

երկնային բարիքներով անոնց պէտքը լեցնել, բայց քանի որ անոնք երկնաւոր բաներու շուգովը կը կենային, պէտք էր որ երկինքէն տրուէր։ Մանանան այն ատեն անոնց մարմնաւոր պէտքը լեցուց, ներկայիս Աստուծոյ զաւակներուն հոգեւոր պէտքը կը լեցնէ և մեզի կը սորգեցնէ սա կենական իրողութիւնը թէ մեր հոգեւոր կարիքները չեն կընար բաւարարուիլ աշխարհային բարիքներով։

Դարձեալ կրնար ըլլալ որ մէկ անգամ ժողվելէն վերջ, շարաթ մը ուտէին, քանի որ պէտք եղածէն աւելի կը տեղար և մնացածը արեւածագէն վերջ կը հալէր, բայց ոչ այդպէս, Աստոււած պատուիրած էր որ բացի Շաբաթէն ամէն օր, առտու կանուխ ժողվէին։ Ասով դարձեալ անոնց հաւատքը փորձեց թէ ո՞ր աստիճան պիտի վստահէին իրեն, և կը տեսնենք թէ մարդ էակը ո՞չչափ թերահաւատ եղած է ըստ կիրքէն ի վեր, անոնցմէ ոմանք պէտք եղածէն աւելի ժողվեցին և որդոնոտելով հոտեցաւ։ Միթէ միեւնոյն ճշմարտութիւնը չէ՞ որ մեր Տէրը կը սորգեցնէ Տէրունական աշոթքին մէջ։ «Մեր ամէն օրոււան հացը այսօր ալ մեզի տուր» ըսելով։ Հաւանաբար առանց բացառութեան մեզմէ շատեր յաճախ և ոմանք ալ օրը մէկէ աւելի անգամներ այս աղօթքը կը կրկնեն թութակաբար և առօրեայ ապրուստէն աւելիին ակնկալութեամբ։ Եւ մի գուցէ եթէ Տէրը միայն օրոււան բաւարար վաստակ տալու ըլլայ, անոնք դժոււարին և արտնչան իսրայէլացիներուն նման։

Անցեալները շատ անկեղծութեամբ կ'արտայայտուէր տարեց և հարուստկեկ եղբայր մը ըսելով։ «Դրամ աւելցնելը կը սիրեմ, և կը խորհիմ թէ ի՞նչ նոր միջոցներով կրնամ աւելի դրամ շահիլ»։ Ո՞հ, ո՞չչափ սիրելի դարձած է այս ռանիրաւ մամոնան» նոյնիսկ Աստուծոյ զաւակներուն աչքին։ Զուր տեղը չէ որ Առաքեալը կ'ըսէ. «Բարքերնիդ արծաթաւուէր չըլլայ, բաւական սեպեցէք ո՞չչափ բան որ ձեռքերնիդ կայ, վասնզի ինք զրուցեց թէ բնաւ քեզ պիտի չթողում, ու բնաւ քեզ երեսէ պիտի չձգեմ»։ Երբ. 13. 5։ Շատ քիչը իրենց կեանքովն ու կենցաղովը ասոր վկան կրնան ըլլ-

լալ։ Ես կեանքիս մէջ մէկ անհատ միայն ճանչցած եմ ծայրահեղօրէն դրամատիաց, յանձին Արքահամ խօճա կեւոնեանի, որ քանի մը տարի առաջ ի Տէր ննջեց։ Որով Տէրը այս մասին ալ ինքզինքը առանց վկայի թողուցած չէ։

Մանանայի օրինակը այլ տեղ վնառելու հարկ չկայ, մեր բնաբանին մէջ Յիսուս ինք կ'ըսէ. «Ես եմ կենդանի հացը, որ երկինքէն իշայ»։ Ինչպէս Խորայէլացիք ամէն առտու կանուխ պէտք էր ժողվէին. Նմանապէս Տէրը ամէն օր, առտու կանուխ իր զաւակները առջեւը տեսնել կ'ուզէ. որպէսզի ինքզինքը որպէս երկնային Մանանայ, կենդանի հաց, հոգեւոր կերպակուր մատուցանէ։

Տէրը վայելելու ենք ոչ միայն մեր աճումինու պարտացման համար, հապա այլոց օգտակար ըլլալու նպատակով. Եթէ Տէրոջ ընձեռուծ բարիքները լոկ մեր անձեռուն վերապահենք, եսասիրութեան ծիրին մէջ շրջափակւած պիտի ըլլանք։ Անոր համար Մարդարէն կ'ըսէ. «Տէր Ենովա ինձի իմաստուններու լեզու տուաւ, որպէսզի յոգնածին խօսքով օգնել զիտնամ. ամէն առտու զիս կ'արթընցընէ, Անիկա իմ ականջս կ'արթնցնէն, որպէսզի աշակերտներու պէս լսեմ» (Եսա. 50. 4)։ Օրհնեալ վիճակ ու կեանք, ո՞հ թէ ամէն հաւատացեալի բաժինը այս ըլլար։

Պօղոս Առաքեալ այս գէպքին ակնարկելով կ'ըսէ. «Ամէնն ալ նոյն հոգեւոր կերպակուրը կերան» Ա. Կոր. 10. 3։

Մեծ ու պզտիկ, ծեր թէ երիտասարդ, կին թէ էրիկ մարդ, ազնուական թէ ռամիկ, առանց դասակարգի և տարիքի խտրութեան նոյն մանանայէն կերան։ Այս՝ «Մանանան» իր խորքին մէջ հոգեւոր գրականութիւն մըն է և միեւնոյն հոգեւոր սեղանը կը բանայ ամէնուն առջեւ առանց խտրութեան։ Ինչպէս այն ատեն մանանային համար Ամանհու» ըսին, այս Մանանային համար ալ «ի՞նչ է այս» ըսողներ ըլլան թերեւս։ Չենք զարմանար, նոյնը ըրին աշխարհի Փրկչին և մեծ վարդապետին։ «Անիկա ուրկէ՞ ունի այս ամէն բաները, ասիկա հիւսնին որդին չէ», Ասոր մայրը Մարիամ չի՞ կոչուիր, Ասոր քոյրերը ամէնը մեր

քով չե՞ն եւլն. (Մատթ. 13. 53—56). ու անոր վրայով կը գայթակղէին, որուն մէջ Հայրը հաճած էր որ Աստուածութեան բոլոր լեցունութիւնը Անոր մէջ բնակի, որ է իր փառաց լոյսը և իր էութեան բուն պատկերը: (Կող. 1. 19 Երբ. 1. 3):

Լոկ գրական կտորներ, վերլուծումներ ու նկարազրութիւններ՝ որքան ալ հրապուրիչ ու հմայիչ ըլլան, երբ հոգեւոր չափանիշով արժէքաւորելու ըլլանք կը տեսնենք թէ անոնք Եղիպտոսի սոխին ու սխտորին հոսն ու բուրումը ունին, որուն այնքան ցանկացին Խորայէլացիք իրենց սըրտին թանձրացումովը:

Ամէն բանէ աւելի վեր է հոգեւոր իրողութիւններու արժէքը, որովհետեւ անոնք կը սատարեն մնայուն ու յաւեւտենական ապրումներու կերտումին:

Ուրեմն քու լաւագոյն ձիրքերդ ու կարողութիւններդ ի սպաս զիր ասոր և մի՛ արհամարհեր հոգեւոր պարզութիւնները: Զանա՛ անոնց մէջ զանել գեղեցկութիւններ և անոյշ հիւթեր, ժրաշան մեղուի մը նման, որ ծաղկէ ծաղկէ թառելով կը ծծէ ու կը ժողվէ գեղեցիկ հիւթերը, այն ատեն դուն եւս պիտի կրնաս ըսել. «Որչափ քաղցր է քու խօսքդ իր քիմքիս, մեղքէն աւելի անուշ է իմ բերնիս»: Սղմ. 119. 103:

ԱՍՏԱՒԾՈՅ ՄԱՐԴԱ ՄՈՎԱՅԻ — Սովորական մակդիր մը չէ «Աստուծոյ Մարզը» անուանակոչումը, և ոչ ալ կուչական իմաստ ունի ան, ինչպէս սովոր ենք յաձախ յորջորջել «Մա՛րդ Աստուծոյ, այսինչ կամ այնինչ բանը չընէիր, եւայլն»: Այլ՝ ան ներկայի բոլոր արքունական և ազնըւապետական շողովուն տիտղոսներն իսկ գերազասող ստորոգելի մըն է, տրուած այն մարզուն որ իր 120 տարւան կեանքի փորձառութեամբն ու քառասուն տարուան անապատային ճանապարհին բեղուն գործունէութեամբ ապերախտ ու խստապարանոց ազգի մը մատուցած բեղուն ծառայութեամբը արժեցուց, թէ ինքը իրապէս «Աստուծոյ Մարդն» է և «խի՛ս մեծ Մարդ» է:

«Մովսէս ալ Եղիպտոսի երկրին մէջ Փառաւոնի ծա-

ուաներուն առջեւ ու ժողովուրդին առջեւ խիստ մեծ մարդ մըն էր»։ Ելից 11. 3. ի՞նչպէս «մեծ» չկոչել մարդ մը որ մէկ ու կէս միլիոն ժողովուրդին խինդն ու ժպիտը, լացն ու կոծը իր սրտին վրայ կը կրէր։ Այո՛, մեծ չէր ան, հապա «խիստ մեծ» էր, ինչպէս գերքը կը վկայէ իր մասին։

Անգամ մը, երբ իսրայէլացիք իրենց անթրիտատ ողբառվագը Տէրոջմէ խոսորելով սկսան ոսկի հորթին երկրպագութիւն ընել, Տէրը ուզեց անոնց բոլորը կորսնցնելով, զինքը մեծ ժողովուրդ մը և ազգ մը ընել։ Ահա՛, առիթը ներկայացած էր, ոչ միայն Եգիպտոսի երկրին մէջ մեծ ճանչցուելու, հապա ամբողջ աշխարհի մէջ մեծ գիտցուելու։ Անոր մեծութիւնը և վեհանձնութիւնը թող չէր տար իրեն որ մէկ միլիոնի հետ կէս միլիոնի չափ աջ ու ձախ չգիտցողներ մէկ անգամէն ոչնչանան և ինք անոնց տեղը անցնի։ Դուն եթէ Մովսէսի տեղը ըլլայիր արդեօք որքան հետութեամբ պիտի ընդունէիր այս առաջարկը. վասնզի ոչ միայն մեծ մարդ մը, հապա մեծ ազգի մը հայրը ըլլալու պատեհութիւնը ներկայացած էր։ Բայց ան իր մեծութենէն աւելի համեստ ու հեղ մարդ մըն էր. իրեն համար արտաքին մեծութիւնը արժէք չունէր, վասնզի ներքնապէս մեծ և բոլոր մարդոցմէ աւելի հեղ էր։

Տէրը ինք անոր համար վկայելով կ'ըսէ. «Եթէ ձեզմէ մէկը մարդարէ ըլլայ, ևս Տէրս ինքինքս տեսիւքի մէջ կը ճանչցնեմ անոր, կամ երազի մէջ կը խօսիմ անոր հետո իմ ծառաս Մովսէս այնպէս չէ, որ իմ բոլոր տանս մէջ հաւատարիմ է. Անոր հետ բերան ի բերան, յայտնապէս կը խօսիմ, և ոչ թէ առակով. ու անիկա Տէրոջը կերպարանքը կը տեսնէ»։ Թուոց 12. 6-8։

Ան կոչուած է Աստուծոյ մարդը, Բ. Օր. 33. 1. Ա. Մնաց. 23. 14. Տէրոջը ծառան, Բ. Օր. 34. 5.

Ան Աստուծոյ բոլոր տանը մէջ հաւատարիմ էր։ Թուոց 12. 7. երբ. 3. 2. «Անիկա իր ճամբաները Մովսէսի ճանչցուց»։ Սաղմ. 103. 6. եւ թէ «Տէրոջը երես առ երես ճանչցած Մովսէսին պէս՝ իսրայէլի մէջ մարդարէ մը չելաւ»։ Բ. Օր. 34. 10.։

Սա որոշ է թէ ամէն դարու մէջ եզական դէմքեր ու անհատներ անպակաս եղած են, և ամէն մարդ կոչուած չէ լրիւ անոնց պէս ըլլալու. բայց կան ընդհանուրին վերաբերեալ ճշմարտութիւններ, որոնց պէտք է ամէն հաւատացեալ հետեւի: Մենք որչափ որ մօտ երթանք Տէրոջը, Տէրը այնքան կը մօտենայ մեզի, այս բացարձակ իրողութիւն մըն է ամէն դարու համար: Տէրը քեզմով ի՞նչպիսի կեանք մը ցուցնել և քեզ ի՞նչպիսի մարդ մը ընել կ'ուզէ, երբեք խորհած ես այս մասին ու կատարած ես քեզի ինկած բաժինը: Տէրը տայ որ Տէրոջը ծառայելու և հեզ ըլլալու մըրցանիչը ուրիշին չտաս:

29
Մեծ օրէնսդիրին ձեռքի գաւազանը եւ վեմը.— Ի՞նչպիսի հրաշալի գործեր չէր ըրած այդ գաւազանը Եղիպտոսի մէջ և Կարմիր ծովուն վրայ: Բայց այդ գաւազանը և պատճառ եղաւ իր Քանան չմտնելուն: Ըստ Թուոց 20. 7—13ին, Տէրը ըսած էր Մովսէսի և Ահարոնի. «Խորայէլի ժողովքը ժողովէ և անոնց աչքին առջեւ խօսեցէք ժայռին, ու իր ջուրը պիտի տայ», բայց Մովսէս նախընթաց գէպքէն զայրացած կարծես, ձեռքի գաւազանովը երկու անգամ ժայռին զարկաւ, ըսելով «Այս ապառաժէ՞ն ջուր պիտի հանենք»: Այս՝, այս գէպքին առջեւ Տէրը Մովսէսի ու Ահարոնի ըսաւ. «Ուրովհետեւ ինձի չհաւատացիք Խորայէլի որդիներուն աչքերուն առջեւ զիս փառաւորելու, անոր համար դուք այս ժողովուրդը պիտի չտանիք այն երկիրը զոր անոնց տուի»: Այս խօսքին կը հետեւցուի թէ կարծը ժայռին ու լերկ ապառաժին առջեւ թերահաւատութեան պէս բան մը ունեցաւ երբ ըսաւ. «Ճեզի այս ապառաժէ՞ն ջուր հանենք»: Ուրիշ կէտ մը. Տէրը «խօսեցէք ապառաժին» ըսած էր. իսկ Մովսէս փոխանակ խօսելու, ձեռքի գաւազանովը երկու անգամ զարկաւ ապառաժին, անգամ մը Ահարոնի, անգամ մըն ալ եր տեղը: Մեր բնաբաննին մէջ կարդացինք թէ՝ այն վէմը Քրիստոս էր: Այս՝, Քրիստոս զարնուելու էր, բայց ո՛չ Մովսէսի ձեռքով և ոչ ալ երկու անգամ:

Դարձեալ այս արարքով, հետագային ըլլալիք մարգա



A 11
1797/9

ըէութիւն մը կանխած եղաւ թէ, Անոնք ինծի, իրենց խոցածին պիտի նային»։ Զաք. 12. 10։

Ով հաւատացեալ կամ գործաւոր եղբայրս, ուշադիր եղիր։ Հաւանաբար Տէրոջ եկեղեցին մէջ Մովսէսի զաւազանը ձեռքդ ունիս. բայց պէտք է զգոյշ ըլլաս թէ ի՞նչպէս գործածելու ես զայն, ժամանակը, կերպը և վայրը զիտնալու ես, մի գուցէ անոր սխալ և անտեղի գործածումը քեզ ալ զրկէ խիստ բաղձացուած և մեծ օրհնութենէ մը։ Մեր անձնական իմաստութիւնը, ձիքն ու կարողութիւնները երբ առանց Հոգիին առաջնորդութեանը ինքնազլուխ գործի լծուին, յաճախ օգուտէ աւելի փսաս յառաջ կը բերեն։ Եթէ Տէրոջ այնքան մօտ ապրող Մովսէս սխալեցաւ իր ձեռքի գաւազանը գործածելու մէջ, հապա զո՞ւն... Դո՞ւն աւելի գողղղալու ես «որպէսզի զիտնաս թէ ինչպէս պէտք է քեզ Աստուծոյ տանը մէջ պտտիլ, որ կենդանի Աստուծոյ եկեղեցին է»։ Ա. Տիմ. 3. 15։ «Զօրութեամբ չէ, և ուժով չէ, հապա իմ հոգիովս, կ'ըսէ զօրաց Տէրը»։ Զաք. 4. 6։ «Առանց ինծի բան մը չէք կրնար լնել»։ Յովհ. 15. 5։

ՎէՄԸ. — Այն Վէմը հինաւուրց և տիտան, լայնախարիսխ ու երկնաբերձ, միացած կրակէ և ամպի սիւնին կ'ամրողացնէր անպաշտպան ժողովուրդին հովանին, Վէմը՝ ցորեկի անապատային տօթէն պահող և հարաւի խորշակէն պաշտպանող ծածկոյթն էր։ Վէմը՝ իրենց համար՝ զիրենք շրջապատող և իրենց թշնամի հեթանոս ազգերու անմատոյց և անառիկ բերդն ու պարիսպն էր։ «Ու կը յիշէին որ Աստուած իրենց Վէմն էր, և Բարձրեալ Աստուածը իրենց Փրկիչ էր»։ Սղմ. 78. 35։ Դարձեալ՝ «կը խմէին այն հոգեւոր Վէմէն որ անոնց հետ կ'երթար։ ու այն Վէմը Քրիստոս էր»։ Ա. Կոր. 10. 4։ Զարնել այս Վէմին, այդ հեթանոսներու գործն էր։ «Իմ կռնակս՝ զարնողներուն, և այտերս փետողներուն տուի»։ Եսա. 50. 6։ «Հերկողները իմ կռնակիս վրայ հերկեցին ու իրենց ակօնները երկնցուցին»։ Սաղմ. 129. 3։

Նայէ բարեկամս, մինչ մէկ կողմէն կը մեղաղբենք

զանոնք որ զարկին անոր ու ծեծեցին զայն, արդեօք մենք
ալ անոր հետ մեր վերաբերումովը նոյնը չենք ըներ: Այս
վէմը որ շատերու կողմէ անարգուած, լքուած ու զայթակ-
ղութեան վէմ եղած է, քեզի համար փրկութեան և ապաս-
տանի վէմ կրնայ ըլլալ երբ հաւատքով Անոր նայելով ա-
զերսես.—

«Վասն եմ հերձեալ Վեմ դարուց,
Թող պահուիմ ծոցդ հոգեբոյծ,
Խոցոս կողեդ յօրդ վազած,
Զուրն ու արիւնն համբճաց:

Իբրեւ մեղքի կրկնադեղ,
Թող սիրս ընեն սուրբ անմեղ»:

«Թէ արտասուխ յար վազեր,
Եռանդո ալ չի նուազեր,
Մեղքս քաւել չին կրնար,
Դուն փրկութեանս ես լո'կ նար:

Վասն եմ հերձեալ Վեմ դարուց,
Թող պահուիմ ծոցդ հոգեբոյծ»:

ԺԱՅՐԵՆ ԲՂԱՌՈՂ ԶՈՒՐԸ.— Ինչ որ է հացը մար-
մայն որպէս հաստատուն սնունդ, նոյնն է ջուրը որպէս ծա-
րաւը յագեցնող հեղուկ ըմպելի: Մին առանց միւսին թե-
րի է: Մարմինը երկուքին ալ նոյնչափ պէտք ունի ապրե-
լու համար, ու յաճախ երկրորդին պակասը աւելի շատ ըզ-
գալի ու անտանելի կը գառնայ. նամանաւանդ ամրան տօ-
թին այն ալ անջուր վայրերու մէջ:
Եւ վերջապէս ջուրը ջինջ ու անապական, ջո՛ւրը զո-

վացուցիչ և կազդուրիչ, ջուրը լուացող ու մաքրող, ջուրը
ոռոգող ու կենդանի՝ ինչպէս բղխեցաւ այն ատեն եւ յագե-
ցուց անջուր ու կիզիչ անապատին մէջ դեգերող ժողո-
վուրդը, հիմա ալ և միշտ, պատրաստ է աշխարհի մեղաց
անապատին մէջ մոլորած հոգիներուն պապակը յագեցնելու
ձրիաբար և առատօրէն։ «Ով բոլոր ծառաւածներ, ջուրե-
րուն եկէք. առանց ստակի և առանց գնոյ, գինի ու կաթ
ծախու առէք»։ Եսա. 55. 1—3։ «Ես ծարաւին ձրի պիտի
տամ կենաց ջուրին աղբիւրէն»։ Յայտ. 21. 6։ «Եւ հոգին
ու հարսը կ'ըսեն, եկուր, և ան որ կը լսէ՝ թող ըսէ, եկուր,
ու ան որ ծարաւ է թող գայ, և ան որ կ'ուզէ՝ կենաց ջու-
րը ձրի առնէ»։ Յայտ. 22. 17։

Ահա՛ ամէն բան պատրաստ է քեզի համար, ո՞վ հոգի
պատուական, հրամմէ՛, կեր ու խմէ...»

Հալեպ

Դ. ՄԱՐԱՆԵԱՆ



ՄԱՆԱԿԱՅԻ ՏՐՈՒԱԾ ԱՆՈՒՆԵՐԸ ԵՒ ՅԻՍՈՒՄԻ ՆՄԱՆՈՒԹԻՒՆԵՐԸ

Առաջին՝ Մանակայ «Մանհու» բառէն կու զայ, «ը ման ալ ըսուեցաւ: Ելց. 16.15 (նայէ լուսանցքին) և հմր. 30. Նորութիւն մըն էր այս, որով կը հարցնեն ման հու, ի՞նչ է այս: Մարդիկ ջանացին բացատրել զայն հաւանաբար, բայց պատսխանը գոհացուցիչ չէր եղած, լման չէր բացատրուած:

Յիսուսի համար ալ հարցուեցաւ «Ո՞վ է այս»: Եթէ ըսեն մարդ է Աստուածութիւն կը տեսնեն մէջը, եթէ ըսեն Աստուած է մարդեղութիւն ունէր, եթէ ըսեն Աստուածմարդ է զեռ նմանը չեն տեսած, մարդկային միտքը այլայլած գոչեց. «ո՞վ է այս, ո՞վ ես գուն»:

Անցեալի հարցումը տակաւին կը շարունակուի նոյն թափով: Գիտուններ բնութեան շատ մը գաղտնիքները երեւան բերին և շատ մը խրթին հարցեր լուծեցին, սակայն ո՞վ կրցաւ հասկնալ թէ ո՞վ է Յիսուս. ո՞վ կրցաւ գիտնալ Անոր յաւիտենական խորհուրդները, Երրորդութեան մէջ գիրքը, մարդեղութեան ծրագիրը:

Երկրորդ՝ «հաց», «երկինքէն հաց պիտի տեղամծ» Ելից. 16. 4: «Կշտանալու չափ հաց» հմր. 9: «Այս է այն հացը զոր Տէրը ձեզի ուտելու տուաւ» հմր. 15: Անապատին մէջ երկիր գոցուած՝ երկինք կը բացուի հաց տալու համար, կը շտանալու չափ. երբ մարդկային միջոցները անզօր էին, Ամենազօրը կու տայ հացը:

Յիսուս կենաց Ման երկինքէն տրուած է երբ մարդկային կերպեր կարելի չէր լեցնել. պէտքը մարդկութեան «նոխազներուն և զոհերուն արիւնը» բաւական չէին, մարդկային ջանքեր, բարոյական ճիգեր կարող չէին փրկել մարդքը, կշտացնել անոր հոգին. երկինք պէտք էր բացուէր. Յովհ. 6. 32—34: Աստուածամարդ Յիսուս երկինքէն իջած է ապրեցնելու համար մարդկութիւնը, «Ուրիշ անուն մը չիկայ երկինքի տակ մարդոց մէջ տրուած, որով կարող ըլլանք

փրկուիլ»։ Հացանման «եղջիւրներ» չեն կարող մարդուն հոգին կշտացնել։ Յիսուսը ուտողներ բնաւ չեն անօթենար, «կշտանալու չափ հաց» միայն Յիսուս կրնայ ըլլալ. «Ան որինծի կու գայ, երբեք պիտի չանօթենայ»։ Յիսուսը ուտողներ «կշտանալու չափ պաշար» ունին։

Երբորդ՝ Հրեշտակիներու հաց, Սղմ. 78. 24—25։ Այս անունը մեզի երկու կերպով կրնայ հասկցուիլ (1) երկինքի հրեշտակներու կերակուրը մասնանան է, որուն իսրայէլացիք ատեն մը մասնակից եղան։ (2) Մանանան հրեշտակներու ձեռքով տրուեցաւ ինչպէս օրէնքի համար ալ «հրեշտակներու ձեռքով տրուեցաւ» ըսուած է։ Եթր. 2. 2։

Նոյն հրեշտակները Յիսուսը վայելած են և Անոր ըսպասաւորներն են։ Յիսուսի աշխարհի յայտնուելովը մարդն ալ մասնակից եղաւ հրեշտակներու դարաւոր վայելքին. և ի՞նչ խորհուրդ, եկեղեցին օր մը շատ աւելի պիտի վայելէ Յիսուսը։ Մանանան սրբութիւն սրբութենացի մէջ, տապանակ ուխտիի մէջի ոսկեսափորին մէջ դրուած կը պահուէր որպէս յիշատակ. Ելց. 16. 32—36։ Եթր. 9. 4։ Եւ վերջապէս Յայտնութեան մէջ կ'ակնարկէ պահուած մանանային որպէս բացառիկ վայելք մը խստացուած յաղթողներուն։ Յայտ. 2—17։ Յիսուս սուրբերու յաւիտենական բաժին է։

Չորրորդ՝ Ազնուականներու հաց, ըսուած է, Սղմ. 78. 24—25։ (տես լուսանցքը)։ Աղքատի կորեկ կամ գարիէ հաց չէր մանանան, ազնուականներու վայել հաց մընէր, իշխանականներ կ'ուտէին ատկէ, թէպէտ հասարակ ժողովուրդն ալ կ'ուտէր։ Անտապտին մէջ հաւասարութիւն մը կը տեսնուի, «ամէնն ալ նոյն... կերակուրէն կ'ուտէին և նոյն ջուրէն կը խմէին։ Ա. կրնթ. 10. 3։ Աստուծոյ տուած մէկ հաւասարութիւնը վայելեցին։ Հարուստ, աղքատ միացան հոներկնային պարզեւին առջեւ։

Յիսուս ալ որպէս ազնուականի վայել «հաց» աշխարհը միացուց իր մէջ, հաւասարութիւն տալով ամէն դասակարգի։ Ոմանք Յիսուսը տղէտներու, աղքատներու կը վայելեցնեն, սակայն Ան «ազնուականի հաց» է։ Ոչ ազնիւը ազ-

նըւական ընելէն վերջն է որ ինքզինքը կը բանայ անոր և փես. 2. 6—7: Ամենանուրը զգացումները և ամենասուրը կենցաղը մեծցնող հացը Ան է:

Այսպէս Յիսուս մեղի տրուած է որպէս կենաց Ման որ բաւական է լեցնել մեր ամէն պէտքը: Աշխարհի բուն պէտքը այս հացին է: Անհատական թէ ընկերային շատ մը տագնապներ կրնան հարթուիլ կենաց Մանէն կերակրուելով, այլապէս մարդկութիւնը դատապարտուած է անսուաղութեան: Աստուածութեան լեցունութիւնը իր մէջ է, վայելողներ Անոր կը նմանին:

Պեյրուք

ԱԲՐԱՀԱՄ Գ. ՃԻԶՄԵՃԵԱՆ



Ա. ՄԱՍ

ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐ

1947	ՅՈՒՆՈՒԱՐ	ՓԵՏՐՈՒԱՐ
Կիր.	- 5 12 19 26	- 2 9 16 23
Բ. Ը.	- 6 13 20 27	- 3 10 17 24
Գ. Ը.	- 7 14 21 28	- 4 11 18 25
Դ. Ը.	1 8 15 22 29	- 5 12 19 26
Ե. Ը.	2 9 16 23 30	- 6 13 20 27
Զ. Ը.	3 10 17 24 31	- 7 14 21 28
Շ. Ը.	4 11 18 25 -	1 8 15 22 -
	ՄԱՐՏ	ԱՊՐԻԼ
Կիր.	- 2 9 16 23 30	- 6 13 20 27
Բ. Ը.	- 3 10 17 24 31	- 7 14 21 28
Գ. Ը.	- 4 11 18 25 -	1 8 15 22 29
Դ. Ը.	- 5 12 19 26 -	2 9 16 23 30
Ե. Ը.	- 6 13 20 27 -	3 10 17 24 -
Զ. Ը.	- 7 14 21 28 -	4 11 18 25 -
Շ. Ը.	1 8 15 22 29 -	5 12 19 26 -
	ՄԱՅԻՆ	ՅՈՒՆԻ
Կիր.	- 4 11 18 25	1 8 15 22 29
Բ. Ը.	- 5 12 19 26	2 9 16 23 30
Գ. Ը.	- 6 13 20 27	3 10 17 24 -
Դ. Ը.	- 7 14 21 28	4 11 18 25 -
Ե. Ը.	1 8 15 22 29	5 12 19 26 -
Զ. Ը.	2 9 16 23 30	6 13 20 27 -
Շ. Ը.	3 10 17 24 31	7 11 21 28 -

1947	ՅՈՒՆԻ	ՕԳՈՍՏԱ
Կիր.	- 6 13 20 27	- 3 10 17 24 31
Բ. Ը.	- 7 14 21 28	- 4 11 18 25 -
Գ. Ը.	1 8 15 22 29	- 5 12 19 26 -
Դ. Ը.	2 9 16 23 30	- 6 13 20 27 -
Ե. Ը.	3 10 17 24 31	- 7 14 21 28 -
Զ. Ը.	4 11 18 25 -	1 8 15 22 29 -
Շ. Ը.	5 12 19 26 -	2 9 16 23 30 -
	ՍԵՊԵՄԲԵՐ	ՀՈԿՏԵՄԲԵՐ
Կիր.	- 7 14 21 28	- 5 12 19 26
Բ. Ը.	1 8 15 22 29	- 6 13 20 27
Գ. Ը.	2 9 16 23 30	- 7 14 21 28
Դ. Ը.	3 10 17 24 -	1 8 15 22 29
Ե. Ը.	4 11 18 25 -	2 9 16 23 30
Զ. Ը.	5 12 19 26 -	3 10 17 24 31
Շ. Ը.	6 13 20 27 -	4 11 18 25 -
	ՆՈՅԵՄԲԵՐ	ԴԵԿՏԵՄԲԵՐ
Կիր.	- 2 9 16 23 30	- 7 14 21 28
Բ. Ը.	- 3 10 17 24 -	1 8 15 22 29
Գ. Ը.	- 4 11 18 25 -	2 9 16 23 30
Դ. Ը.	- 5 12 19 26 -	3 10 17 24 31
Ե. Ը.	- 6 13 20 27 -	4 11 18 25 -
Զ. Ը.	- 7 14 21 28 -	5 12 19 26 -
Շ. Ը.	1 8 15 22 29 -	6 13 20 27 -

ՆՈՐ ՏԱՐԻՆ

Յունուար — Նորոգութիւններ ֆեզ եւ ինձ համար:

Փետրուար — Նոր օրենութիւններ վերկն սեղան վար:

Մարտ — Հաւատքին բարի կոյիւն մղի արդ:

Ապրիլ — Զանա Քրիստոփի կեանքին նմանիլ,

Մայիս — Որպէսզի վարդի նման դուն փայլիս,

Յունիս — Յիսուսի յանձնեկ կեանքդ՝ որ ապրիլս:

Յուլիս — Նուիրէ Անոր դուն ինչ որ ունիս,

Օգոստոս — Ես պիտի առնես առ հարիւր տոկոս:

Սեպտեմբեր — Հաւատա Խօսին, մ'ըլլար անհամբեր,

Հոկտեմբեր — Մառայէ Անոր ու շատ պտուղ բեր:

Նոյեմբեր — Անձնաբնութեամբ յանցանքներդ միտ բեր,

Դեկտեմբեր — Աղօրէ որ զայ տարի մ'օրինաբեր:

Ճալէալ

Ա. Մ.

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ,
ՏԱՐԵԴԱՐՁՆԵՐ ԵՒ ՆՇԱՆԱՒՈՐ
ԹՈՒԱԿԱՆՆԵՐ

ՅՈՒՆՈՒԱՐ

- 1 Եշ. ԿԱՂԱԽԴ
- 6 Բշ. Ս. ԾՆՈՒԽԴ
- 12 Կիր. Յիշատակ կազմութեան առաջին Ս. Գրոց ընկերութեան
Ոռուաստանի, 1800:
- 13 Բշ. Անուանակոչութիւն:
- 27 Բշ. Յիշատակ կազմ. Բրիտանկ. Աստուածաշունչի ընկերու-
թեան, 1804:
- 30 Եշ. (Վերջ ձմբան առաջին 40 օրերու)
- 31 Ուր. (Սկիզբ ձմբան երկրորդ 50 օրերուն)

ՓԵՏՐՈՒԱՐ

- 13 Եշ. Վարդանանց
- 14 Ուր. Ճեառնընդառաջ
- 15 Եր. Ծնունդ Գալիլոսի, «Եւ սակայն կը շարժի» նշանաւոր ա-
սացուածքին հեղինակ, 1564:
- 17 Բշ. Ա. օր մեծ պահոց, Մահ Մեսրոպ Մաշթոցի, հնարիչ հայ տա-
ռերու, 439:
- 20 Եշ. (Զերմութիւն Կ'իջնէ օդին մէջ):
- 27 Եշ. Վախճանում Ս. Գրիգոր նարեկացիի, հեղինակ «Նարեկ»
աղօթագիրքին, 1003:

ՄԱՐՏ

- 7 Ուր. (Զերմութիւն Կ'իջնէ հողին մէջ)
- 10 Բշ. Ննչեցի Տէրձ Ճիւլըր, հաւատքի մեծ հերոս, օր Ս. Գիր-
քը 101րդ անգամ շաբունակ ծունկի վրայ գալով կարդացած է
1898: (Յուրտ պառաւանց եօթն օր, ութը գիշեր):
- 15 Եր. Գահնկեցութիւն Զարին, 1917:
- 20 Եշ. Մահ հսահակ Նեւտոնի, երկրի ձգողութիւնը դանող գիտուն
և հաւատացեալ, 1727:
- 21 Ուր. (Գարնանամուտ, գիշեր ցուեկ հաւասար)
- 30 Կիր. ԾԱՂԱՋԱՐԴ

ԱՊՐԻԼ

- 4 Աւագ Ուր. Յիշատակ չարչարանաց և խաչելութեան։ Ծնունդ
Խրիմեան Հայրիկի, անգլիացիք զայն Ալբեւելքի Մոգլ» կո-
չեցին, 1820։
- 6 Կիր. ԶԱՏԻԿ ՅԱՐՈՒԹԵԱՆ
- 9 ԴՀ. Նահատակութիւն Կիլիկիոյ միութեան ժողովին դացող վե-
րապատռելի նուրիակներուն, 1909։
Արբանամ Լինքըն կը յաղթէ գերեվարներուն, 1865։
- 13 Կիր. Նոր Կիրակի (Թովմասի Կիրակի)։
- 15 ԴՀ. Հիմնադրութիւն Հ. Բ. Ը. Միութեան, 1906։
- 16 ԴՀ. «Թիթանիկ» աշխարհահռչակ նաւը Կ'ընկղմի և ճամբորդ-
ներու միջեւ կը պարզուի հոգեւոր յուղիչ տեսարան մը, 1912։
- 24 ԵՀ. Սգատօն համայն հայ նահատակաց (Զարդ մէկ միլիոն հայե-
րու, 1915)։
- 28 ԲՀ. Պարտութիւն և աքսոր նափոլէոն Մեծի, 1814։

ՄԱՅԻՍ

- 1 ԵՀ. Բանուորական միջազգային տօն։
- 3 ԵԲ. Պերլինի ամբողջական գրաւում Կալմիր Բանակի կողմէ 1945։
- 6 ԴՀ. Յիշատակ ընդհանուր նահատակաց Լիբանանի։
- 7 ԴՀ. Գերմանական բանակներու անձնատուութիւն, 1945։
- 9 Ուր. Վերջ համաշխարհային Բ. պատերազմի, 1945։
- 15 ԵՀ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
- 16 Ուր. Կազմ. Փրկութեան բանակին Ամերիկայի, 1880։
- 25 Կիր. ՀՈԳԵԴԱԼՈՒՏ
- 29 ԵՀ. Թթքաց գրաւումը Կ. Պուսոյ, երբ ճգնաժամային պահուն
կրօնական վիճաբանութիւններու մէջ թաղուած զանց ըրին
պաշտպանութեան գործը, որմէ կը մնայ քրիւզանդական վե-
ճեր», 1453։

ՅՈՒՆԻՍ

- 2 ԲՀ. Առաջին միութեան ժողովի օր Սուրիոյ և Լիբանանի Հոգ։
Եղբայրութեան Հալէպի մէջ, 1927։
- 4 ԴՀ. Գրաւում Հոռմի դաշնակիցներու կողմէ, 1944։

- 5 թշ. Դաշնակից առաջին ցամաքահանում ֆրանսայի վրայ 1944
 14 Եր. Գերման գրաւում Բարիղի 1940:
 16 թշ. Էջմիածնայ համագումար 1945:
 Կազմ. Մօնթէլիտէոյի Հոգ. Եղբայրութեան, 1926:
 21 Եր. Տարուան ամենաերկար օրը 16 ժամ, 8 վայրկեան:
 22 Կիր. Գերման և Խորհրդային Մ/ութեան պատերազմ, 1941:
 23 թշ. Մեկնում ներգաղթի առաջին կարաւանի Սուրբիա և Լիբանանէն, 1946:
 28 Եր. Աւոտրիոյ գահաժառանդին և կնոջ սպաննումը, որ պատճառ եղաւ համաշխարհային Ա. պատերազմին, 1914:

ՅՈՒԼԻՍ

- 1 Գշ. Հարիւր մէկերորդ տարեդարձ Հայ Աւետ. Եկեղեցիի կազմուելուն Պոլսոյ մէջ, 1846:
 7 թշ. Ողջակիզում Յովհաննէս Հուսի, բողոքականութեան առաջին խարոյկը կը վառի, 1415:
 11 Ռւր. Ոկիզբն հայոց նոր թուականին, 552:
 13 Կիր. Վարդապառ:
 15 Գշ. Գրաւում Երուսաղէմի Խաչակիրներու Կողմէ, 1099:
 28 թշ. Առաջին մեծ պատերազմը, 1914:

ՕԳՈՍՏՈՍ

- 9 Եր. Հալէպի մէջ, Հոգ. Յղբայրութիւնը կը բաժնուի Եկեղեցիէն, որ է օկիզբ Սուրբոյ և Լիբանանի հոգ. Եղբայրութիւններու կազմուելուն 1924: Ռուսիա պատերազմ կը յայտարարէ ծառնի դէմ 1945:
 11 թշ. Տարեգլուխ և Նաւասարդի տօն հին հայոց:
 Յայտարարութիւն հանրապետութեան Գերմանիոյ, 1919:
 13 Գշ. Քէպէքի Ա. Խորհրդաժողովը, 1943:
 17 Կիր. Լուտերի որոշումը վանական կեանքի, որ է բուն իր առաջինարութիւնը 1505: Սուրբոյ հանրապետութիւն, 1945:
 18 թշ. Մահ Ներսէս Շնորհալիի 1102:
 25 թշ. Բարիղի վերագրաւումը դաշնակիցներու կողմէ, 1944:
 30 Եր. Մահ ազգային հերոս զօրավար Անդրանիկի, 1927:
 31 Կիր. Ննջեց ի Տէր ձօն Պընեան, 1688:

ՍԵՊՏԵՄԲԵՐ

- 1 ԲՀ. Բացում ազգերու դաշնակցութեան անդրանիկ ժողովին,
1920:
- 2 ԳՀ. Ճարոն անձնատուր Կ'ԸԼՎԱՅ, 1945:
- 3 ԴՀ. Ծնունդ Սատու Սունտար Սինկհի, 1889:
- 4 Ակիզբ համաշխարհային թ. պատերազմի, 1939:
- 5 ԵԲ. Նիկիոյ Սուրբ Ժողովոյն 318 հայրապետներու, 325:
- 6 Կիր. Վահճան. Ս. Սահակ Պարթեւի, 438:
- 7 ԲՀ. Վախճան. Ս. Օգոստինսի, 466:
- 8 ԲՀ. Վախճան. Գիւտը, 1780:
- 9 ԵԲ. Հայերէն Ա. գրքի տպագրութիւնը 1513
- 10 ԲՀ. Աշնանամուտ (գիշեր ցորեկ հաւասար):
- 11 ԵԲ. Աշխարհի առաջին շրջանը Ընողներէն 18 հոգի կը դառնան
(250 հոգի մեկնած էին 10 օգոստոս 1519ին) 1522:
- Սուրբոյ անկախութիւն, 1941:

ՀՈԿՏԵՄԲԵՐ

- 6 ԲՀ. Ելեքտրական լապտերներու գիւտը, 1879:
- 7 ԳՀ. Առաջին համաժողով Սիոնական ընկերութեան, 1899:
- 9 ԵՀ. Մոսկուակի Բ. խորհրդաժողովը 1944: Լուտեր աշխարհականի զգեստ կը հագնի և եկեղեցի կ'երթայ, 1524:
- 14 ԳՀ. Զայնագիր մեքենայի գիւտը, 1881:
- 19 Կիր. Մոսկուայի Ա. խորհրդաժողով, 1943.
- 20 ԲՀ. Նաւակատիք Հալէպի եղբ. Ժողովատեղիին, 1931:
- 22 ԴՀ. գիւտ ռատիոյի, 1915:
- 23 ԵՀ. Զինաստանի նախագահ Զիէն Թէյ Շէք կը մկրտուի Յիսուսի հաւատալով, 1931:
- 29 ԴՀ. Վախճան. Խրիմեան Հայրիկի, 1907:
- 30 ԵՀ. Հեռախոսի գիւտը, 1880:
- 31 Ուր. Լուտեր 95 բողոքող յօդուածներ կը հրատարակէ, 1518:

ՆՈՅԵՄԲԵՐ

- 1 ԵԲ. Ջնջում խալիքէութեան, 1922:
- 5 ԴՀ. Անթել հեռագրի գիւտը, 1898:
- 6 ԵՀ. Երկրորդ անգամ խաչակիրներ կը գրաւեն Սրուսաղէմը, 1219:
- 7 Ուր. Մագում համայնավար յեղափախութեան, 1917:
- 8 ԵԲ. Լուսանկարի գիւտը, 1839:

- 15 Եր. Բացում Սուէզի ջրանցքին, 1869:
- 17 Ք. Հեռագիրը կը հարուի, 1849:
- 22 Եր. Անկախութեան տօն Լիբանանի, 1944:
- 26 Դ. Մթալին, Ռուզվէլթ, Զբաղի Թէ՛րանի վեհաժողով, 1944:
- 29 Եր. Հայաստանի խորհրդայնացում, 1920:
- 30 Կիր. Վախճան. Հայր Ղեւոնդ Ալիշանի, 1901:

ԴԵԿՏԵՄԲԵՐ

- 5 Ուր. Կազմ. Աքսիօն Քրէթիէն ան Օրիանի, 1922:
- 7 Կիր. Գրաւում Երևասաղէմի, 1917:
- 9 Ք. Ծննդ. Միլթընի, հեղ. Դրախտ Կորուսեալի, 1608:
- 13 Եր. Պապը կոնդակ կը հրատարակէ որով հերետիկոս կը հոչակէ Լուտերը, 1518:
- 14 Կիր. Մահ ձօրճ Վաշինգթընի, 1799:
- 16 Ք. Շաքարի գիւտը 850ին:
- 17 Դ. Մահ Կիւթէմպէրկի, հնարիչ տպագրութեան մեքենայի 1468:
- 21 Կիր. Տարուան ամենակարճ օրը, 8 ժամ, տասնըմէկ վայրկեան:
- 22 Բ. Զմեռնամուտ, (Զէմէէրիր 40 օր) գիշերները կ'երկարին: Մահ լիւոն Զ.ի վերջին. թագաւոր Հայոց 1395:
- 25 Ե. Խնունդ ըստ եւրոպացւոց:
- 30 Գ. Հայ գիրերու գիւտը ըստ Ս. Մեսրոպ 412ին:

ՄԲ. ԳՐԱՅԻՆ ՏՈՆԵՐ ԵՒ ՄԵՐ ՏՈՆԵՐԸ

«Տարին երեք անգամ ինձի տօն պահես: Ելից. 23, 14: Ճարին երեք անգամ, այսինքն բաղարջակերաց տօնին, շաբարներու տօնին ու տաղաւահարաց տօնին, եւ ամեն արուներդ ու Տէր Ասունծոյդ առջեւ պիտի երեւան այն տեղ զոր ինք պիտի լիներէ, ու մեկը Տէրոջը առջեւ ձեռքը պարապ չերեւնայ»: Բ. օր. 16. 16:

«Ուստի ալ մէկը բող չդատէ ձեզ... տօներու կամ ամսագրլուխներու կամ օարաբներու կողմանէ, որոնք զալու բաներուն ուրին են»: Կող. 2. 16, 17:

Ամէն ազգ, յարանուանութիւն, աղանդ կամ հատակած առաւել կամ նուազ չափով տօներ ունեցած է: Անոնց-

մէ ոմանք կրօնական տօներ, ոմանք ալ ազգային տօներ եղած են: Կան ժողովուրդներ ալ որ երբ մեռել ունենան, անոր անուան յիշատակին, շաբաթներ և ամիսներ խնճոյք կը սարքեն և հոխ սեղաններու շուրջ կերու խումի կը նստին: Զինացիներ այսպիսի սովորութիւններ ունին: Կան ուրիշներ՝ որ երկար ատեն սուզ կ'ընեն, Յակոբի համար կը կարդանք թէ. երբ ան մեռաւ, զայն զմբուցին, և անոր զմբուուելուն քառասուն օրերը լմիցան ըստ եզիպտացւոց սովորութեան և անկէ յետոյ եզիպտացիք անոր համար եօթանասուն օր սուզ ըրին, յետոյ, զայն Յորդանանու անդիի կողմը, Ատատի կալը տանելով եօթը օր ալ հոն սուզ ըրին անոր համար: Հոս եզիպտական սովորութիւնն է որ ի յայտ կու գայ: Իսկ Մովսէսի համար իսրայէլացիք Մովարի գաշտերուն մէջ երեսուն օր լացին ու սուզ ըրին:

Նաեւ Եսթերի ժամանակ, հրեաներու մէջ Եսթերի և Մուրթքէի հաստատած Փուրիմի օրերը, որ տասնուերկրորդ ամսուն (Ագար ամսուն) տասնուչորորդ և տասնուհինգերորդ օրերուն կատարած տօնախմբութիւնն ու խնճոյքի օրերը կրօնական ըլլալէ աւելի ազգային հանգամանք կրող տօն էր: Եւ այսպէս, կարելի է այսպիսի տօնախմբութեանց և խնճոյքներու շարքը երկարել, յիշելով կարդ մը ուրիշ տօներ ալ հեթանոս աշխարհի պատմութենէն, ըլլան անոնք հաճելի կամ արհամարհելի:

Կրօնական տօներէ զատ, ամէն ազգ ունի իր ազգային տօները՝ ինչպէս Դորայէլացիք ունէին իրենց Փուրիմը, որ ազգովին ջարդուելէ ազատուելուն յիշատակութիւնն էր: Նըմանապէս մենք հայերս ալ որպէս ազգային սուզի և մեծ եղեննի օր յիշատակենք Ապրիլ 24ը: Վարդանանցը՝ որպէս հայուն անվկանդ հաւատքին և աննկուն կամքի յաղթանակի օրը: Մայիս 28ը, վեց հարիւր տարուան թագաւորական գահին կործանումէն վերջ, առաջին անգամ ըլլաւլով Հայաստանի հանրապետութեան հաստատման թուականը: Նոյեմբեր 29ը, որպէս Հայաստանի խորհրդայնաց մանք,

բարգաւաճումին ու վերելքին թուականը, եւայլն։ Ինչպէս նաեւ ամէն անհատ, ընտանիք կամ համայնք իրեն յատուկ յիշատակելի որոշ ու նուիրական թուականներ կամ տարեդարձներ ունի, որոնց նկատմամբ իր սրտին մէջ յարգանքի և ակնածանքի զգացում մը կը տածէ միշտ։

Իսկ հեթանոսներու տօներուն մէջ, թերեւս կարելի ըլլայ հրապուրիչ խնայքներ տեսնել, սակայն անոնց ամենէն նուիրական սեպուած և կրօնական բնոյթ ունեցող տօներն իսկ, Սր. զրային բացատրութեամբ «գարշելի» են կոչուած իրաւամբ։ Կրնա՞ս երեւակայել, անմեղ ու հրեշտականման մանկիկ մը որ իր խաւարամիտ ծնողացը կրօնական մոլեռանդ զգացութեամբ որպէս զոհ կը նետուի մարդարէշ Մողոք չաստուած կուռքին հրաշեկ բազուկներուն մէջ որպէս ողջակէզ։ Ո՞ր մարդկային սիրտ կրնայ գիմանալ ի տես այդ անմեղ մանկիկին ճենճերոտումին և ո՞ր ականջ կրնայ տոկալ անոր աղլիողորմ ճիշերուն ու աղաղակներուն։ Աստուծոյ խօսքը ասոնց մասին իր վճիռը տուածէ թէ քանի որ անոնք՝ հեթանոսները, անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին, նմանցնելով եղծանելի մարդու և թըռչուններու, չորքոտանիներու և սողուններու պատկերին, Աստուած ալ պղծութեան մատնեց զանոնք իրենց սիրտերուն ցանկութիւններովը... և որովհետեւ չուզեցին զԱստուած իրենց գիտութեանը մէջ պահել, Աստուած ալ զանոնք անարգ խորհուրդներու մատնեց անվայել բաներ ընելու։ Հոռվմ. 1. 21—25, 28—32։ Եւ այպէս կարելի է այս շարքը երկարել, բայց անցնինք այլ կէտի։

Ամենէն աւելի և ամենէն առաջ տօներու սահմանւած օրերը Հրէից մէջ է որ կանոնաւորուած ու սահմանափակուած կը գտնենք։ Անոնց անուանի տօներն էին, փող հնչեցնելու, նոր լուսնի, փուրիմի, նաւակատիքի, հանգըստեան տարիին և յորելեան տարիին տօները, իսկ զըւխաւոր և աւագ տօները սա երեքն էին, որոնց ընթացքին իսրայէլի բոլոր արու մարդիկը Դանէ մինչեւ Բերսարէէ, իսրայէլի բոլոր քաղաքներէն տաճարը գալու էին Աստուծոյ

առջև երեւնալու և իրենց պաշտամունքները կատարելու էին:

Մէկը կրնայ հարցնել թէ ի՞նչ է կեղրոնական նպատակը այս տօներու և զատիկներու մէջ։ Երբ Սուրբ Գիրքը ուշադրութեամբ ուսումնասիրելու ըլլանք հետեւեալ նպատակները բացորոշ կերպով կը տեսնենք։

ա. — Վերարծարծելու այն մեծ գէպքերուն և հրաշալիքներուն յիշատակը, որ Աստուած կատարած է յօգուտ մարդկութեան և իր ժողովուրդին։ Օրինակ՝ Շաբաթը կը յիշեցնէր ստեղծագործութիւնը։ Պասեքը՝ Եղիպտոսէն եւքը, Պէնտէկոստէն՝ Սինայի վրայ օրէնքին տրուիլը, եւայն։

բ. — Արարողութիւններու երեւոյթով ու աստուածային պաշտօնին մատակարարութեան վեհութիւնովը զանոնք (Խորայէլացիները) իրենց կրօնին մէջ հաստատ պահել։

գ. — Զանոնք գաստիարակելու և անոնց հրահանգներ տալու, որովհետեւ անոնց կրօնական հաւաքոյթներուն մէջ Աստուծոյ օրինաց գիրքը կը կարդացուէր ու կը բացատրուէր։

դ. Տարին երեք անգամ շատ մը գիւղերէ ու քաղաքներէ երուսաղէմ հաւաքելով, անոնց ցեղերուն, տոհմերուն ու ընտանիքներուն միջեւ բարեկամութիւնը, յարաբերութիւնն ու ծանօթութիւնը վերանորոգելու կը սատարէր։

Արդ՝ մի քիչ յամենանք այդ գլխաւոր երեք տօներուն վրայ։

ա) ԶԱՏԿԻ կամ ՊԱՍԵՔԻ տօնը, որ նաեւ կ'ըսուէր Բաղարջակերաց տօն, տեղի կ'ունենար Ապիպ կամ Նիսան (Մարտ) ամսուն 15ին, ան հաստատուած էր որպէս յիշատակ Խորայէլացիներուն Եղիպտոսէ՝ գերութեան երկրէն, Եհովայի հզօր բազուկովը ելլելուն և անոնց անդրանիկներուն ողջ մնալուն, երբ սատակիչ հրեշտակը եղիպտացւոց բոլոր անդրանիկները զարկաւ, մարդէն մինչեւ անասուն։ Ել. 12. 23. 15. Բ. Օր. 16. 16—17։

բ) ՇԱԲԱԹՆԵՐՈՒ ՏՕՆԸ կամ ՊէնՏէԿՈՍՏԻՆ, կը կոչուէր նաեւ ցորենի հունձքին երախայրիներուն տօնը և կը կատարուէր Պասեքէն վերջ յիսուներորդ օրը, իրը երախտագիտութեան և չնորհակալութեան զգացմունք Տէրոջ պար-

գեւած օրհնութեանց, նաեւ որպէս յիշատակ՝ Սինա լեռան
վրայ օրէնքին տրուելուն, Եղիպտոսէն ելլելէն յիսուն օր
վերջ ել. 23. 14—16. 34 22: Բ. Օր. 16. 10: Ելից 19.
1. 11: Այս տօնը նաբարեներու տօն կը կոչուէր, որովհետեւ
Պատեքէն եօթը շաբաթ վերջ տեղի կ'ունենար Սիվան (Մա-
յիս) ամսուն վեցերորդ օրը:

զ) ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ տօնը կը կատարուէր որպէս յի-
շատակ անապատին մէջ քառասուն տարի անոնց վրաննե-
րու տակ ապրելուն, Հրեաներ այս տօնը կը կատարեն ի-
րենց տուներէն գուրս, բակին մէջ կամ տանիքներու վրայ
կանանչ վրաններ կամ ծառերու գալար ճիւղերէն տաղա-
ւարներ կանգնելով: Այս տօնը կը կոչուի նաեւ արտէն
հունձքը ժողվելու տօն, որ տեղի կ'ունենար Թշրին (Սեպ-
տեմբեր) ամսուն 15ին և ութը օր կը շարունակուէր, բայց
առաջին ու վերջին օրերը աւելի կարեւոր էին ու շուքով
կը բռնուէին: Ել. 23. 16. Բ. Օր. 16. 16: Հետ. 23. 33—43:

Կարգ մը անուանական եկեղեցիներ, բացի նշանաւոր
տօներէն, գրեթէ ամէն օրուան համար սուրբի մը յիշատակու-
թիւնը կամ տօն մը սահմանած են, բայց Քրիստոսի բուն
եկեղեցիին համար, Ար. Գրոց մէջ, Քրիստոսի կողմէն կամ
առաքեալներէն սահմանուած որեւէ որոշ տօն չենք գտներ,
բացի հաղորդութեան առնչութեամբ այն խօսքէն թէ՝ «Ա-
սիկա ըրէք զիս յիշելու համար»: Դուկ. 22. 19: Ա. Կորնթ.
11. 23—26, այսինքն յիշել Անոր սէրը, գութը, չարչարանք-
ներն ու մահը: Իսկ Անոր հրաշափառ յարութիւնը ... այդ
աւ կը յիշենք շարունակ մեր առօրեայ զբաղումներէն դադ-
րած, շաբթուան առաջին օրը, որպէս Տէրոջը օրը սուրբ պա-
հելով: «Եւ կիրակի (տէրունական) օրը Հոգին իմ վրաս ե-
կաւ, ու ետեւէս մեծ ձայն մը լսեցի փողի ձայնին պէս»:
Յայտ. 1. 10:

Ասկէ զատ քրիստոնէական եկեղեցին կը յիշատակէ և
նուիրական կը համարէ հետեւեալ օրերը ոչ թէ իբր առիթ
ու միջոց մարմական զուարձութիւններու և հաճոյքի, հա-
պա որպէս սատար վերացումի, խորհրդածութեան, փառա-

Բանութեան, ծառայութեան, աւետարանչութեան ու յորդութեանքի:

ա.— ՏԱՐԵՄՈՒԽԸ նոր տարուան մայր տոմարին հաշւեփակի և հաշուերացի առաջին թերթն է: Այդ օրը, անհետացող տարուան բոլոր յաջողութիւններուն ու օրհնութիւններուն համար հաւատացեալը իր սրտի երախտազիտութիւնն ու շնորհակալութիւնը կը յայտնէ Հօր Աստուծոյ, Անոր ընձեռած բոլոր բարերարութիւններուն համար: Իսկ անցեալի ձախողութիւններն ու թերութիւնները ցաւով վերյիշելով հանգերձ, զանոնք անցնող տարուան կը յանձնէ որ ընդմիշտ իր հետը տանի, իսկ նոր տարուան կը նայի նոր յոյսերով, նոր տեսլիքներով որոշումներով և ուխտերով:

բ.— ՄԵՐ ՓՐԿՉԻՆ ԾՆՈՒԽՆԴՅ կը տօնենք, որովհետեւ այդ տիեզերքի ամենամեծ դէպքն է, որ տեղի ունիցաւ, Որդին Աստուած մարմեացաւ, մարդացաւ և աշխարհ եկաւ, որ քեզ և զիս, սիրելի բարեկամ, փրկէ մեղաց տիղմէն ու իրեն զաւակ ու փառքին հաղորդ լնէ: Հոռվմ. 8. 3, 17: Փիլ. 2. 5—8: Հաւատացեալը Փրկչին ծննդեան այս մեծ և սքանչելի աւետիսը տալու համար Անոր սուրբ և սքանչելի Ծնունդը կը տօնէ:

գ.— ԶԱՏԿԻ ՏՕՆԸ որ հականմոյշն է հրէից երեք մեծ տօներէն առաջինին՝ Պասեքին, կը յիշեցնէ մեզ, Փրկչին մեր տեղը կրած չարչարանքը, խաչելութիւնը թաղումն ու հըրաշափառ յարութիւնը: Գործ. 2. 22—24:

դ.— ՀԱՄԲԱՐՁՈՒԽԸ մեր Փրկչին փառքով երկինք համբառնալուն և Հօրը աջ կողմը մեղաւորներուն համար միջնորդ ու հաւատացեալներուն համար որպէս բարեխօս բազմելուն յիշատակութիւնն է, կ'արժէ այդ օրը Տէրը փառաբանել այսպիսի մեծ Փրկչի մը համար: Ա. Տիմ. 2. 5, Եբր. 7. 25: 10. 12—14: Ա. Յով. 2. 1:

ե.— ՀՈԳԵԳԱԼՈՒԽԸ կամ ՊէնՏէԿՈՍՏէ որ հակաօրինակն է հրէից երկրորդ մեծ տօնին, օրէնքին տրուելուն, որ միենոյն օրը Սբ. Հոգին տրուեցաւ երախայրիներու սատուցման որ միեւնոյն ատեն Սուրբ Հոգին տրուելուն և եկե-

Չեցիին հաստատուելուն իբրեւ երախ այրի պտուղը՝ առաջին անգամ երեք հազար հոգի ապաշխարելով ու մկրտը և ելով եկեղեցիին վրայ աւելցան և ապա այդ օրերուն երկու հազար հոգի և հաւատալով անոնց թիւք հինգ հազար բարձրացաւ։ Դործ. բ. գ. գլուխները։

Ո՞վ հաւատացեալ ուշագրութիւն ըրէ որ հրէից երեք մեծ տօներէն վերջինը, այսինքն Տաղաւարահարազ կամ արտէն հունձքը ամբարելու տօնը նոր Կտակարանին մէջ հականմոյշ ունեցած չէ տակաւին և պատճառ մը չկայ որ այդ տօնն ալ լրացուի նոր ուխտի շրջանին։ Այս՝ հաւատացեալ ներու յափշտակութիւնը, եկեղեցիին երկինք առնուիլը և օդին մէջ իր երկնաւոր Փեսային, Տէր Յիսուս Քրիստոսի միանալը պիտի լրացնէ այդ տօնը և ո՞վ գիտէ, զուցէ այդ ալ զուգագիպի միենոյն այն օրուան, Տաղաւարահարաց տօնի ժամանակին, ինչպէս նախորդ երկուքը միեւնոյն օրեւ ըստն զուգագիպեցան։ Անոր համար մարգարէ ըլլալ չենք յաւակնիր, իբրեւու բնական բերումը այդ կը թելազրէ։ Եւ անոնք իմս պիտի ըլլան, կ'ըսէ զօրաց Տէրը, այն օրը որ իմ ուփական գանձս ժողվեմ»։ Մաղ. 3. 17. Ա. Կորն. 15. 51—54։ Ա. Թես. 4. 14—17։

Հին ժամանակիներէ ի վեր, որեւէ տօն կատարելու աշտեն, մեծ պատրաստութիւններ կը տեսնուին, ուստի ո՞րքա՞ն աւելի պէտք է պատրաստուիլ այս վերջին տօնին համար։ «Եւ ամէն ով որ այս յոյսը (Քրիստոսի յայտնուելուն յոյսը) անոր վրայ ունի, ինքովինքը կը մաքրէ, ինչպէս Անիկա մաքուր է»։ Ա. Յովհ. 3. 3։

Երանելի են անոնք որ այս յիշեալ տօները կը կատարեն իրենց նուիրական ու սուրբ նպատակներուն համեմատ, իսկ բոլորովին նպատակէն դուրս և գատապարտելի են այն տօնակատարութիւնները որ կը ծառայեն միմիայն որովայշնը լեցնել և Բագոսի կուռքը պաշտելու։ «Ուստի տօն կատարենք, ոչ թէ հին խմորով և ոչ թէ չարութեան ու անըզդամութեան խմորովը, հապա անկեղծութեան ու ճշմարտութեան անխմոր հացովը։ Վասն զի Քրիստոս մեր զատիկը մեզի համար զոհուեցաւ»։ Ա. Կորն. 5. 8, 7։

Հալիկ 7. ՄԱՐԱՆԵԱՆ

ԽՈՐՃՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ ՆՈՐ ՏԱՐՈՒԱՆ ԱՌԹԻՒ

«Եմ ժամանակներս քու ձեռքի են» Սաղմ. 31. 15:



Սղբ. Ա. Գ. Սէմերեան
ԿԵՆՍԱԴՐՈՒԿԱՆ
Գ Ի Շ Ե Ր

ծնած է 1886, Մարտ
24ին, Սոսյ եւ Վահկայ
Բերդի միջեւ գտնուող
Ներեպազմ գիւղը, Առ-
տուածապաշտ և քրի-
տոնեայ ծնողք է մը,
Ընտանեկան հոգե-
ւոր մթնոլորտին մէջ,
եօթը կամ ութը տարե-
կանին վերստին ծննդեան
փորձառութիւնը ունե-
ցած է.

Նախնական ուսումը
ստացած է գիւղին մէջ,
երկրորդական ուսումը՝
Հաճնոյ մէջ, իսկ բարձ-
րագոյն ուսուման համար
1902ին Տարսոնի Ս. Գո-
ղոս գոլէնը կ'երթայ եւ
չորս տարի հոն կ'ուսանի
մինչեւ 1906 տարեցրջա-

Ա.— Ի՞նչ է ժամանակը:

Աշխարհի վրայ ամէն բան ըս-
կիզը մը ունի. սակայն ժամանա-
կին սկիզբը մարդ չի գիտնք: Ան-
Աստուծմով կը սկսի և անսկիզբ
է Աստուծոյ պէս: Ժամանակը՝
Աստուծոյ դրամագլուխն է: Ան-
ամէնը ստեղծեր է ժամանակի
մէջ: Աստուծած այս դրամագլու-
խէն տուեր է նաեւ իր արարած-
ներուն և մարդկային ցեղին:
Մենք կ'անուանենք զայն օրեր,
ամիսներ և տարիներ:

Ժամանակի դրամագլուխը ա-
մէնուն կը չնորհուի հաւասարա-
պէս. սակայն ոմանք լաւ կը գոր-
ծածեն զայն, ուրիշներ չարաշար:
Այսպէս որ, ոմանց շահ և օրհնու-
թիւն կ'ըլլայ, ուրիշներուն վնաս
և անէծք:

Բ.— Ժամանակի արժեքը:

Ժամանակը խիստ արժէքաւոր
է: Կան բաներ, որոնք միայն
ժամանակը կ'ընէ: Մանուկը ժա-
մանակի մէջ է որ կատարեալ
մարդ կ'ըլլայ: Իւրաքանչիւր
կիանք, մեծնալու և կատարելու-
թեան հասնելու համար ժամա-
նակի կը կարօտի: Կան կարգ մը
բաներ, որոնց ժամանակը անցած
է: Եթէ կայէն իրեն տրուած ժա-

1915—1918 տարադրութեան շըշանին Հաճէննէքէլ-Զօր եւ անկէ Մուսուլ վեց ամսըւան ընթացքին հասած է։ Մուսուլէն Քէրքուք աքսորուած է և համարն սոսոյդ մահուընէ հրաշքով աղա տա տա ծ

մանակին յարգը գիտնար, ան աստանդական մը ըլլալով չպիտի անիծուէր։ Սակայն չգիտցաւ և առիթը կորսնցուց։ Այն առիթը նորէն ձեռք բերել կարելի չէր։ Ծննդ. 4. 7. Դժոխվի մէջ եղողներ, տասը հազար անգամ կը զըզջան որ անապաշխար մեռան։ սակայն անօգուտ։ Անոնք այս աշխարհի վրայ ապրած տաեննին, իրենց տրուած ապաշխարութեան պատեհութիւնները չգործածեցին և անոնք անցան։ Դժոխվի մէջ ժամանակ կայ, սակայն ապաշխարելու համար պատեհութիւն չկայ։ Ուրեմն մարդուն կեանքին սա ժամերը ո՞րչափ թանկանին, ինչին վաճառած շըշանները վերջին վայրկեաններուն արժէքը գիտցաւ, և յաւիտենական փրկութիւնը կրցաւ ձեռք բերել։ Խնչ օրինեալ վայրկեաններ եղան անոնք։ Եթէ մարդ գիտնայ իր կեանքին բոլոր վայրկեաններուն յարգը, որչափ աւելի պիտի օրհնուի։

Կան բաներ, որոնց ժամանակը եկած չէ զեռ, ուստի չեն կըրնար ըլլալ։ Սպասել պէտք է։ Բոլոր տիեզերքի մէջ զարմանալի բան մը պիտի ըլլայ։ Մէկ վայրկեանի՝ աչք գոցել բանալու մէջ երկինքը պիտի բացուի և անոնք որ երկրի վրայ Տէրոջը համար

Քէրքուքի, մէջ զինուռո-
րութեան կանչուած եւ
Պէօիլմ Էմինիի ղաշ-
տօնը գարած է ամենայն
ձեռնհասութեամբ ար-
ժանանալով թուրք զին-
ւորական մեծերուն վըս-
տահութեան և գնահա-
տանքին :

Զինադադարէն վերջ
1919ին եկած է Հալէպի և
1919—1923 Սուրբոյ և Լի-
բանանի Աւետարանա-
կան եկեղեցիներուն մէջ
աւետարանչական և ար-
թընութեան ժողովներ
տեսած է, և յանաւանդ
3 տարի Հալէպի Աւե-
տարանական եկեղեցի-
ին բեմը ստանձնած է,
առանց ամսականի :

1924ին անուանական
և արդիական եկեղեցի-
ներու հողմէ դժուարու-
թեան և հակառակու-
թեան կը հանդիպի,
Ոււրբ գրոց հիմնական
վարդապետութիւններու
պաշտպան կանգներուն
համար : Որով կը կազ-
մըսին Սուլիի, լիբա-
նանի և արտասահմանի
Հոգ : Եղբայրութեան ե-
կեղեցիները :

1925ին կը հրատա-
կէ Շաբանանթա» հոգե-
ւոր ամսաթերթը որ ցարդ
կը շարունակուի, նաեւ
զարկ կու տայ թերթիկ-

ապրած են, փառքով երկինք
պիտի ելլեն : Ասիկա կը փափա-
քինք հիմա, սակայն սպասելու
ենք մինչեւ որ ժամը հասնի :
Գ.— Փամանակի ստորաբաժնում-
ները: Ժամանակը սկիզբ չունի :
Անսկիզբ է: Վախճան չունի, յա-
ւիտենական է:

1. Երկվայրկեան (ակնթարթ) Եսա . 54. 7, 8: Ա. Կորն, 15. 52:
2. Վայրկեան, բոպէ: Սղմ. 30. 5:
3. Ժամ, Յովհ. 11. 9:
4. Պահ: Ղուկ. 12. 38:
5. Օր. գիշեր-ցորեկ: Սղմ. 1. 2:
6. Շաբաթ: Ա. Կորն. 16. 2:
7. Ամիս. Յայտ. 22. 2:
8. Եղանակ. Գործ. 14. 16:
9. Տարի. Սղմ. 65. 11:
10. Դար: Ա. Կորն. 10. 11:
11. Շրջան: Եսա . 41. 4:
12. Յաւիտենականութիւն: Եփե-
սացիս 3. 21:

Գ.— Փամանակի նմանութիւնները

1. Փամանակը կը նմանի հան-
դերձի: Ան նոր է և մաքուր: Ա-
մէն տարի կը փոխուի: Երանի
անոնց, որոնք չեն աղտոտեր ի-
րենց ժամանակի հանդերձը և
այսպէս կը վերջացնեն մէկ տա-
րին ու կը սկսին երկրորդը: Եթէ
կին տարին աղտոտեցիր, հիմա
լուա զայն Յիսուսի արիւնով և
իրեն յանձնէ զայն անբիծ ու ա-
նարատ: Գառնուկին հարսանիքին
օրը աղտոտ թող չերեւնայ:

ներու և այլ հոգ։ հրա-
տարակութիւններուտ։

Աւետարանչական
այցելութիւնները ըրած
է բացի Սուրբոյ և Լի-
բանանի գլխաւոր քա-
ղաքներէն ու գիւղերէն,
Պաղեստին, Եգիպտոսու,
Իրադ, Կիպրոս։

1937ին կը հիմնէ
Գէյրութի կենաց Վար-
ժարանը և 1944ին Հա-
լէպի Կենաց Բարձրագոյն
Վարժարանը։

Իր երկասիրութիւն-
ներն են բացի Ազգասի-
րութիւն և Աստուծածա-
սիրութիւն, Մկրտութիւն
և շարք մը այլ տես-
րակներէ, Խաչի և Պլ-
ռակի Կեանքը, Քրիստո-
սի Վրայով Առաջին
Սորբկեֆներ, Տէրոջ ներ-
կայութեան մէջ Կեանք
մը (ինքնակենսագրու-
թեան Ա. Կատորը) 1886—
1906) և «Մարդը» հոյա-
կապ ու պատկերազարդ
գիրքը, որուն ցարդ 380
էջերը լոյս տեսած են։
Ունի շարք մը հրատարա-
կելի գործեր, Մաղթենք
որ Տէրոը երկար Կեանք,
առողջութիւն և պա-
տեհութիւն չնորհէ իր
առջեւ դրաւած ասպա-
րէզի ընթացքը լրիւ
կատարելու։

«Մ.»

2. Տարին կը նմանի արտի մը։
Ան մաքուր և բարեբեր հող է։
Ինչ որ կը ցանես, ան կը բուսնի։
«Ինչ որ մարդ կը սերմանէ, նոյնը
պիտի հնձէ» Գաղ. 6. 8։ Անիկա
կը նմանի նաեւ պարտէզի մը։
Ինչ որ տնկես, ան կը բուսնի և
կը մնայ։ Կամ չարեաց ծառը կը
տնկես և անոր պտուղը պիտի
ուտես դժոխքի մէջ, և կամ բար-
ով ծառը կը տնկես և անոր պը-
տուղը կ'ուտես երկինքի մէջ։
Ի՞նչ էր անցեալ տարուան մէջ
տնկածգ, զոր տարուան հետ մէկ-
տեղ երկինք զբկեցիր։ Եթէ չար
է, այրէ զայն Աստուծոյ մաշող
կրակին մէջ, եթէ ատով մնան-
կանաս իսկ, յօժարէ ընդունիլ
զայն և այս նոր տարին չխտակ
սկսէ։

3. Ժամանակը կը նմանի զիր-
քի մը։ Բոլոր տարին կը նմանի
գիրքի մը, որ չորս մեծ մասերէ
կը բաղկանայ։ Ասոնք են չորս ե-
ղանակներ։ (ա) Կեանքի ցաւերը
(ձմեռ), տարին ձմեռով կը սկսի։
(բ) Կեանքի վերանորոգումը (գա-
րուն), ցաւերէ յետոյ կու գայ նո-
րոգում։ (գ) Կեանքի զօրութեան
և առատութեան արտայայու-
թիւնը (ամառ)։ Մարդուն մէջ
ինչ տաղանդ և ունակութիւն որ
կայ, յայտնուելու է վերջապէս։
(դ) Կեանքի ծախսութիւն, (աշուն)։

Մարդիրունեցածը ծախսելուէ ուրիշներուն ծառայելու համար, ինչպէս որ ամէն ծառ իր պառւղը կու տայ աշնան:

Այս գիրքը 12 գլուխ ունի, 12 ամիսներ, Ան 52 հատուր է, 52 շաբաթ: Այս գիրքը 365 թերթ է, 365 օր:

Իւրաքանչիւր թերթ երկու երես ունի, մէկը ցորեկւան և միւսը գիշերուան համար: Իւրաքանչիւր թերթ ունի 24 տող, 12 ցորեկուան և 12 գիշերուան ժամերը: Իւրաքանչիւր տող կը բաժնուի 60 մասերու, 60 վայրկեաններ. իւրաքանչիւր մասին մէջ 60 գիրեր կընան գրուիլ, 60 երկվայրկեան:

Այս գիրքին գրափրը Տէրը Խեց է: Անոր մէջ գրուածը քու կեանքդ պիտի ըլլայ: Ցորեկուան կեանքիդ և գործերուդ վկան՝ արեւն է, և գիշերուան կեանքիդ և գործերուդ վկան, լուսինն և աստղերն են: Ան կը նմանի տպագիր մեքենայի մը (թայփրայթըր), որ սրտիդ իւրաքանչիւր նետելուն և բազկերակիդ ամէն մէկ զարնելուն՝ կը գրէ կեանքի ճերմակ թուղթին վրայ: Ամէն տարուան կեանքի գրութիւնը վերջապէս քու Աստուծոյդ առջեւ պիտի առնուի, հոն պահուելու համար: Երբոր դուն ալ ելլես հոն, այն ատեն պիտի կարդացուի և հաշիւդ պիտի տեսնըսի:

Ուստի խորհէ, անցեալ տարուան գրութիւնը դեռ չստորագրուած և չկնքուած նայէ: Եթէ այդ գրութիւնը աղօթքով, հաւատքով, վկայութիւններով և Տէրը փառաւորող սուրբ կեանքով և գործերով լեցուցեր են, որոշափ լաւ է: Ան կ'երթայ երկինքի լիշտակի գիրքին վըրայ աւելցուելու: Խոսկ եթէ անոր մէջ գրուած է անախորժ, աղտոտ և Տէրը վշտացնող գործեր, զգուշացիր, վասնղի ան կը տարուի վերջին դատաստանի օրը կարգացուելու: Ուստի մի կենար: Անիկա գեռ չկնքուած աճապարէ: Յիսուսը տես, և գոնէ անոր վերջին էջին վրան գրել տուր «Փրկուած» և թող այնպէս ստորագրուի:

Ահաւասիկ քեզի նոր տարի մըն ալ, Ասանկ գիրք կը նուիրուի քեզի իրբեւ նոր տարուան նուէր: Ի՞նչ

պիտի ընես զայն։ Ի՞նչպէս պիտի սկսիս անոր առաջին էջը, և ի՞նչպէս պիտի վերջացնես զայն։ Ոմանք քիչ մը բարի և քիչ մը չար, խառն կեանք մը կ'ապրին։ Դուն այսպէս մի՛ ըլլար։

Ե. — Թելաղրութիւններ նոր տարուան համար։

Տարին աղէկ սկսելու և ապրելու համար ուշադրութիւն ըրէ սա կէտերուն։

1. Հին տարիներուն հաշիւր մաերե։ Անցած կեանքիդ մեղքերուն համար ապաշխարէ։ Աղօթէ Տէրոջդ, որ քու սիրոդ մաքրէ հոս, ինչպէս նաեւ հին մեղքերուդ յիշատակը ջնջէ և բոլորովին վերցնէ իր սուրբ արիւնով։

2. Նոր տարին Տէրոջը նուիրե։ Սաղմ. 31. 15. Թէեւ Ան քեզի կեանք և նոր տարի մըն ալ շնորհէ, բայց դուն ետ Տէրոջը նուիրէ զայն, քանզի դուն անշուշտ պիտի աղտոտես։ Ըսէ. «Իմ ժամանակներս Քու ձեռքդ են» Անոր համար գործածէ զայն։

3. Ինքինեղ Տէրոջը նուիրե։ Անիկա թող հոգայ քեզի համար։ Եթէ ոչ դուն չես կրնար ապրիլ։ Դուն կը շուարիս։

4. Ժամանակիդ ծրագիրը Տէրոջը հետ պատրաստ։ Այս տարի ի՞նչ պիտի ընես, Անոր հետ խորհրդակցէ։

5. Փոքր վայրկեաններու արձեկը զիսցիր։ Յիշէ որ ժամերը, օրերը, ամիսները և տարիները, նոյնիսկ դարերը և յաւիտենականութիւնը վայրկեաններէն կը շինուին։ Եթէ Վայրկեաններդ շիտակ գործածես, ամէն բան կը շտկուի։

6. Ամեն օր Ասուծոյ նուիրուելիք ժամանակդ Անոր Տուր, և մնացած ժամանակդ ուրիշ բաներու գործածէ։

7. Սխալներդ նոյն օրը տևիկ։ Եթէ ցորեկ է, արեւը մարը չմտած, եթէ գիշեր է, ճրագը չմարած կամ արեւը չծագած, Յիսուսի արեան առջեւ բեր, և մաքրէ, որպէսզի օրուան յիշատակի արձանագրութիւնդ մաքուր ըլլայ։

«Այնպիս սորվեցուր մեզի մեր օրերը համել, որ սրտի իմաստութիւն ստանա» Սաղմ. 90. 12.

ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ծեռացդ մէջ ես,
Անցեալս, ներկաս եւ ապառնին.
Ամէն պահ, ժամ, ամէն վայրկեան,
Ցորեկ, գիշեր, ատեն համայն,
Քու կամքդ ըւայ:

Ամէն ատեն, տեղ վիճակիս,
Կանոնն մարմին, շունչ, հոգիիս,
Միայն թիսուս:

ԱՄԷՆ ՏԵՂ ես Տէրոջըս եմ,
«Ան իմլս է» կ'ապրիմ, կ'ըսեմ.
Երկնից մէջ ես ո՞վ ունիմ ալ,
Երկրի վրայ ես ոչ ուզեմ այլ,
Միայն թիսուս:

Ամէն ատեն, տեղ վիճակիս,
Կանոնն մարմին, շունչ, հոգիիս,
Միայն թիսուս:

ՄԷՆ ՎԻԾԱԿԻՍ, ես Տէրոջն եմ,
Լոկ յաղթուլթին իրմով տանիմ.
Թէ՛ ապրիմ ես, թէ՛ մեռնիմ հոս,
Միշտ Տէրոջն եմ, այս է կանոնս,
Միայն թիսուս:

Ամէն ատեն, տեղ վիճակիս,
Կանոնն մարմին, շունչ, հոգիիս,
Միայն թիսուս:

Մատք. 17. 8: Հռովմ. 14. 7, 8:

Հալէպ

Ա. Գ. Սէֆէրեան

ԾՆՆԴԵԱՆ ԶԱՆԳԱԿՆԵՐՈՒԽ ՊԱՏԳԱՄԸ

0

Իրը նուէր	Մ ն ունդ ի	Աստուծմէ
Ղրկուած է	Տէր ՅիՍՈՒԽ	Յովհ.3.16.
ո ր Ա ն է	Ք Ր Ի Ս Ո Ս	Յովհ.4.42.
Մեղաւորին	Փ ր կ ի չ է	Յովհ.1.29.
Կարօտեալին	Պ ա ն գ ա տ է	Յովհ.6.23.
Ա ղ ք ա ս ա ց	Ճ ո խ Գ ա ն ձ է	Բ կ ր ն .8.9.
Հիւանդաց	Բ ժ շ կ ա պ ե տ է	Մ ա թ .8.17.
Մոլորեալին	Ո ւ զ ե ց ո յ ց է	Յ զ հ .14.6.
Վտանգի մէջ	Հ ո վ ու ա պ ե տ է	Յ զ հ .10.14
Վշտաց մէջ	Մ խ ի թ ա ր ի չ է	Յ զ հ .14.18
Ա ն օ թ ի ի ն	Կ ե ն ա ց հ ա ց է	Յ զ հ .6.35
Խաւարի մէջ	Ճ շ մ ա ր ի տ Լ ո յ ս և ա ր ե ւ	Յ զ հ .1.9.
Վերջապէս	Ա մ է ն բ ա ն ի մէջ Ա մ է ն բ ա ն	Կ ո ղ .3.11
Աստուծս	Ճ ե ր ա մ է ն պ ի տ ո յ ք ը պ ի տ ի	լ ե ց ն է ի ը
ճ ո խ ու թ ե ա	Ն ը չ ա փ ո վ ը	փ ա ռ ք ո վ Ք ր ի ս ա ռ ո ս
Յ ի ս ու ս ի	Ճ ե ռ ք ո վ :	(Փ ի լ .) Ա լ է լ ո ւ ե ա Ա մ է ն
Ք ր ի ս	(4.19)	Տ ո ս
Ծ ն ա ւ	ի ւ	Յ ա յ ս -
Ե ե ց ա ւ		Ծ ն ո ր հ ա -
ւ ո ր ն ո ր Տ ա ր ի ե ւ Ա . Ծ ն ո ւ ն դ		

ՍԲ. ԾՆՆԴԵԱՆ ԶԱՆԳԱԿՆԵՐՈՒԽ
ՊԱՏԳԱՄԸ

Կը պատմուի թէ մարդ մը գիշեր ատեն թանձը մշուշի
պատճառաւ իր ճամբան կորսնցուց : Խեղճ մոլորեալը ամէն
յոյս կորսնցուցած՝ քարի մը վրայ նստաւ և սկսաւ իր ճա-
կատագրին վրայ մտածել : Խոր լոռութեան մէջ կարծես ձայն

մը իրեն կ'ըսէր . «Մտիկ ըրէ, հեռուն զանգակի մը հնչիւնը չի՞ լսուիր» : Մարդը մտիկ ըրաւ : Ան Ծննդեան զիշերուան զանգակի ձայնն էր : Իր մէջ յոյսի նշոյլ մը փայլեցաւ, ոտքի ելաւ և ուրախութեամբ հետեւեցաւ զանգակի ձայնին ու իր ճամբան գտնելով ազատեցաւ :

Կեանքի ամէն տեսակ մշուշին մէջ մոլորածներուն ազատութեան միակ ճարն է Աստուծոյ առջեւ նստիլ ու Անկէ եկող ձայնին մտիկ ընել : Այսպիսիներուն համար Հայրն Աստուծած իր Միածին Որդին զրկած է : Ծննդեան զանգակները զայս կը յայտարարեն թէ Տէր Յիսուս Քրիստոս եկաւ որպէսզի կորսուածը փնտոէ ու փրկէ : Ղուկ . 19. 10. Ան եկած է մարդկութեան բոլոր պիտոյքը լեցնելու համար : Ուրեմն գուն ալ Անոր ձայնը մտիկ ընելով՝ ամէն պարագայի մէջ Անոր դիմէ : Թող այս նոր Տարին ու Ծնունդը օրհնութիւն ըլլայ քեզի համար :



ԶՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԵՆԴԸ

«Ճէրը ինձի ըսաւ, Դուն իմ Որդիս ես, ես այսօր քեզ ձնայ» :
Սաղմ. 2. 7.

(Այս յօդուածը մեր նախկին հայրապետներէն Սուրբ Գրիգոր Տարեւացիին կողմէ խօսուած մէկ հարողին քարգմանուած եւ ամփոփուած է):

Սուրբ Գիրքը Քրիստոսի կրկնակ ծնունդը կը սորվեցնէ մեզի :

Առաջին, յաւիտենականութենէ և բոլոր ժամանակներէ առաջ եղած ծնունդը : Բանն Աստուծած Հօրմէն ծնած է :

Երկրորդ, Անոր ժամանակի մէջ եղած ծնունդը :

Երրոր կ'ըսէ, «Դուն իմ որդիս ես, ես այսօր քեզ ծընայ», երկու ծնունդն ալ իմացնել կ'ուզէ :

Մեր այս բնաբանը երկու մասէ կը բաղկանայ : Առաջին, «Դուն իմ Որդիս ես» : Ասիկա այն ծնունդն է որ եղաւ նախ քան զյաւիտեանս : Երկրորդ, «Ես այսօր Քեզ ծնայ» :

Ասիկա այն ծնունդն է որ կատարուեցաւ ժամանակի մէջ, սուրբ կոյսէն։ Անոր առաջին ծնունդը, առանց մարմնի էր։ Երկրորդ ծնունդը մարմնով եղաւ։ Առաջին ծնունդը Հօրմէն էր, առանց մօր։ Այս ծնունդը մօրմէ եղաւ, առանց հօր։ Առաջինը երկինքի մէջ եղաւ, երկրորդը երկրի վրայ։ Առաջին ծնունդը առանց պատճառի էր, երկրորդ ծնունդը, մեզի համար։ Վասնզի Աստուած մարդոց փրկութեան համար էր որ մարդ եղաւ։ Աստուած խոնարհեցաւ, որպէսզի մարդը բարձրացնէ։ Աստուծոյ Որդին, Որդի մարդոյ եղաւ, որպէսզի մարդու որդիները Աստուծոյ որդիներ ընէ։ Անիկա մարմնով ծնաւ որպէսզի մենք կարենանք Հոգին ծընանիլ։ Անիկա՝ Աստուծոյ որդիներ ըլլալու իշխանութիւնը տուաւ բոլոր անոնց, որոնք վերստին ծներ են։

Այս օրհնութիւններուն և փառաւոր չնորհքներուն բոլորն ալ ապահովուած են մեզի համար մեր Աստուծոյն և Տէրոջ Յիսուս Քրիստոսի ծնունդով և երեւմամբ։

Ինչպէս որ Հայր Աստուած, Որդւոյն և Սուրբ Հոգւոյն հետ խորհրդակցելով ստեղծեց մարդը իր պատկերին համեմատ, Ծննդ. 1. 26, անանկ ալ Հայր Աստուած, Որդւոյն և Սուրբ Հոգւոյն հետ ի յաւիտենից իր մէջ պահուած խորհուրդը, երեւան հանեց իր միածին Որդւոյն, Աստուծոյ Բանին, մարդեղութեամբը։ Վասնզի Հայր Աստուած յօժարեցաւ և զրկեց իր Որդին։ Հոգին Սուրբ պատրաստեց սուրբ Կոյսը և մարմին տուաւ Որդւոյն, անոր միջոցաւ։ Աստուծոյ Որդին կոյսէն ծնաւ հրաշալի կերպով, որպէսզի մարդիկը վերստին ստեղծէ ու փրկէ։ Այս խորհուրդը պահուած կը կենար, և մեր Տէրոջ ծննդեամբ յայտնուեցաւ։

Մարդարէներ դարեր առաջ գուշակած էին թէ Աստուած մարմնով պիտի երեւնայ և մարդոց մէջ պիտի պըտը։ Այսօր մեր Տէրոջ ծննդեամբ անոնց մարդարէական խօսքերը կատարուեցան ու հաստատուեցան։

Մարդկային ազգը դատապարտուած և անիծուած էր Աղամին մեղքին պատճառով։ Այս էր դատապարտութիւնը, զոր դրաւ Աստուած կնոջ վրայ, «Քու յղութեանդ ցաւերդ

խիստ պիտի շատցնեմ, ցաւով զաւակ պիտի ծնանիս»։ Ծն։ 3 16։ Այն օրէն ի վեր մարդկային ազգը անէծքի տակ էր։

Այսօր այն անէծքը և այն դատապարտութիւնը վերցուած կը տեսնենք Քրիստոսի Ծննդեան մէջ։ Այսօր այն ցաւը և վիշտը ուրախութեան փոխուած է։ Վասնզի հրեշտակը այսպէս ըստ կոյսին։ «Ողջոյն քեզ, ով շնորհընկալէկոյս, Տէրը քեզի հետ է, դուն կանանց մէջ օրհնեալ ես... Ահա պիտի յղանաս ու որդի մը պիտի ծնանիս...» Ղուկ. 1. 28—31։

Գիշեր ատեն իրենց հօտին պահպանութիւնը ընող հովիւներուն, Տէրոջ մէկ հրեշտակին երեւումէն կը հասկընանք որ մեր Տէրը գիշեր ատեն ծնաւ։ Արգեօք ինչո՞ւ այսպէս եղաւ և մենք ի՞նչ կրնանք սորվիլ անկէ։

ա.— Վասնզի բովանդակ աշխարհի հոգեւոր վիճակը գիշեր և խաւար էր։ Հոգեւորապէս, բովանդակ աշխարհ մութով պատած էր և անանկ ատեն մըն էր որ մեր Տէրը եկաւ։

բ.— Վասնզի Քրիստոսի առաջին գալուստը ծածուկ պիտի ըլլար, Անոր երկրորդ գալուստը յայտնապէս և հրապարակային պիտի ըլլայ։ Այն ատեն երկինքէն պիտի յայտնուի և իր առջեւէն կրակի գետ մը պիտի հոսի։ Անոր առաջին գալուստը անձայն և անշշուկ պիտի ըլլար, Անոր ոտքին ձայնը չլսուեցաւ։ Անիկա խոնարհութեամբ եկաւ։ Անիկա խոտի վրայ իջնող ցողի պէս կամաց եկաւ։ Անոր համար էր որ գիշեր ատեն ծնաւ։

գ.— Օրէնքի շրջանը և մարգարէներու ատենները գիշեր մըն էր։ Մարգարէները իրրեւ աստղ կը փայլէին հրէակսն երկնակամարին վրան։ Մեր Տէրը այս խաւարին մէջ փայլող լոյս մը եղաւ։ Երբոր Անիկա յայտնուեցաւ, արեւու պէս փայլեցուց երկիրը իր քարողած ճշմարտութիւնովը։

դ.— Անոր երկրորդ գալուստն ալ գիշեր ատեն պիտի ըլլայ, երբ մեղքը և անօրէնութիւնը խիստ շատցած է։ Վասնզի կէս գիշերին պիտի լսուի այս ձայնը, որ կ'ըսէ, «Ահա փեսան կու գայ, զԱնիկա դիմաւորելու ելէք»։ Մատթ. 25. 6։

ԵՐԲՈՐ մեր Փրկիչը ծնաւ, ինչո՞ւ առաջին անդամ հովիւներուն երեւցաւ:

ա. — Վասնզի Աստուած, անցեալին մէջ, մարգարէները հովիւներէն ընտրած էր: Մովսէս, Դաւիթ և ուրիշ շատեր հովիւներ էին: Մեր Փրկիչը երբոր ծնաւ նախ հովիւներուն երեւցաւ, որպէսզի յայտնի ըլլայ թէ մարմինով եկողը նոյն Աստուածն է որ հովիւները մարգարէներ ըրաւ:

բ. — Հովիւները նենգութիւն չունեցող, պարզամիտ մարգիկ էին: Անոնք մարգոց բազմութեան մէջ չէին ապրեր: Ասով կը սորվեցնէ որ սրտով մաքուր եղողներ, նախանձէ և նենգութենէ զերծ եղողներ պիտի տեսնեն զԱստուած:

գ. — Անոնք դաշտի մէջ, բացօթեայ տեղը կը գտնուէին: Ասով կը սորվինք որ անոնք որ երկրային բաներէ կը մերկանան, և Քրիստոսի համար կը զատուին, անոնք որ կը թողուն հայր, մայր, կին, զաւակ, տուն, արտ, ագարակ և այլն, անոնք են որ պիտի տեսնեն զԱստուած:

դ. — Անոնք արթուն կը կենային: Երբոր բովանդակ աշխարհ գրեթէ քունի մէջ էր, անոնք արթուն կեցած երենց հօտերուն պահպանութիւնը կ'ընէին: Ասով կը սորվեցնէ որ, մարմինի հանգիստը ուրացողներ և զայն ճնշողներ ու նոււանողներ պիտի տեսնեն զԱստուած: Ա. Կորն. 9. 27:

ե. — Անոնք տգէտ և պարզ մարդիկ էին. սակայն Աստուծոյ զարմանալի բաներուն պատմողները եղան: Ասով կը սորվինք որ ան որ իմաստուն ըլլալ կ'ուզէ Քրիստոսով, կը պարտի յիմար ըլլալ այս աշխարհի մէջ: «Վասնզի Աստուծոյ յիմարը մարդոցմէ աւելի իմաստուն է, և Աստուծոյ տկարը մարդոցմէ աւելի զօրաւոր է»: Ա. Կորն. 1. 25: Առաքեալներն ալ թէեւ տկար, տգէտ և հասարակ մարդիկ էին. սակայն իմաստութեամբ, զօրութեամբ և մեծութեամբ բոլորը գերազանցեցին:

զ. — Այս կերպով ժողովուրդին, հովիւներուն և առաջնորդներուն սա ապահովութիւնը և յոյսը տուաւ որ եթէ իրենք ալ սրտով մաքուր և նախանձէ ու խարէութենէ զերծ ըլւան, եթէ բարքով սուրբ ու անպարտ, ու ժողովուրդը հով-

ւելու համար արթուն և ժրաշան ըլլան, անոնք ալ պիտի արժանանան Աստուծոյ միածին Որդին տեսնելու:

Յետոյ հովիւները թեթէէէմ գացին և Յիսուս մանուկը տեսան հոն: Բայց ինչո՞ւ Յիսուսը մտուրի մէջ պառկեցուցին,

Վասնզի իջեւանի մէջ տեղ չկար անոնց: Գիշեր էր և աշխարհի Փրկիչը ծնաւ:

Անիկա մտուրին մէջ պառկեցաւ որպէսզի ցոյց տայ իր անգուգական խոնարհութիւնը: Այս նպատակաւ էր որ աղքատ լնտանիքէ մը և հասրակ տեղ մը ծնաւ:

Յիսուսի ծննդեան տօնին օրը եկեղեցին մէջ Նաբուգոդոնոսոր թագաւորին ոսկի արձանը կանգնելու և երեք երիտասարդներուն պատմութիւնը կը կարդացուի: Անոր պատճառը բացատրենք:

Երբոր Նաբուգոդոնոսոր թագաւորը վաթսուն կանգուն բարձրութեամբ և վեց կանգուն լայնութեամբ ոսկիէ արձանը կանգնել տուաւ. անիկա ազգերը և ժողովուրդները դէպի կռապաշտութիւն կ'առաջնորդէք: Անիկա այս գործովը օրինակ մըն էր Սատանայի: Վասնզի ան ալ բոլոր մարդիկը մեղքի և կռապաշտութեան կ'առաջնորդէ:

Բայց առաջ երազի մէջ տեսեր էր թէ ինչպէս առանց ձեռքի լեռնէն կտրած քար մը, արձանին զարնելով, փըշը արձան զայն: Առանց ձեռքի լեռնէն կտրած և իջած քարը կը ներկայացնէ մեր Փրկիչը որ սուրբ կոյս Մարիամէն ծնաւ: Այս Փրկիչը կործանեց կռապաշտութիւնը և Աւետարանի բարի լուրովը ու ճշմարտութիւնովը լուսաւորեց և լեցուց աշխարհը:

Ինչպէս որ կրակի հողը նետուող երեք երիտասարդները շարունակ Տէրը կը փառաբանէին ու կը գովէին, և բոլոր արարածները կը կանչէին Տէրը փառաբանէլու. առանկ ալ մենք, Տէրոջը եկեղեցին ճշմարիտ ու անկեղծ որդիքը միշտ օրհնելու և փառաբանելու ենք մեր Տէրը ու Փրկիչը: Երկինքը ու երկիրը, հովը և ցամաքը և բոլոր արարածները մեր հետ առնելով, երկնից բարձրութեան մէջ

փառք տանք մեր Աստուծոյն։ Վասնզի Անոր ողորմութիւնը յաւիտեան է։ Այսօր ի մասնաւորի փառք տանք Աստուծոյ Որդւոյն։ Բանին որ մարմին եղաւ մեզի համար, և մեր մէջ բնակեցաւ, և ճամբայ մը բացաւ մարդիկը Սատանայի գերութենէն ազատելու համար։ Փառք, պատիւ և երկըրպագութիւն, Հօր, Որդւոյն և Սուրբ Հոգւոյն, հիմա և միշտ, դարեր անվախճան, Ամէն։

Գ. ՏԱԹԵՒՄՑԻ

ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ



Կենաց Եղբ. Հալեպլեան

ԿԵՆԱՑ.ԳՐԱԿԱՆ

ԳԻԾԵՐ

Ծ Ն Ա Ժ Է Պ Ե Շ Ի Ք,
1906ին։ Վերաստին ծնաժ
1923ին Հալէպի մէջ և
քանի մը տարի յետոյ մը-
կըրտուած և այդ առթիւ
կատարեալ նուիրում մը
ունեցած է։ Տէրոշմէ կո-
չում առած է որ Անոր
համար գործէ և առ այդ

Ասկէ մօտ 20 դար առաջ Բեթ-
լեհեմի քաղաքին մէջ, աստղ մը
փայլեցաւ խաւարին մէջ եղող
մարդկութեան։

Այդ միջոցին քաղաքին ամէն
կողմը լուսութիւն կը տիրէր, ամէն
մարդ, մեծ և պղտիկ, հարուստ
և աղքատ, զիտուն և տղէտ,
քունի մէջ լուս գիշեր մը կ'ան-
ցընէին։

Բայց երկի՞նք... գործի մէջ
էր։

Երկնքի բարձրութեան մէջ
փառաբանութիւն սկսած էր։

Աստուծոյ մարդարէներուն ը-
սած խօսքը կը կատարուէր։ «Ո՞վ
կ'երթայ մեզի համար»։ Եւ 6. 8։

ինչո՞ւ — ամէնքը մեղք գործեն-
լով Աստուծոյ փառքէն պակսե-
ցան, մեղքով մեռան (Հոռվմ.
3. 23) դատապարտութիւն ստա-
ցան (Բայտ. 21:8), զանոնք մեղ-
քէն աղատելուն համար։

տասնուերկուտարի Հոգ։
Եղբայրութեան Կիրակ-
սօրեայ Դպրոցին մէջ
ծառայած է և ներկայիս
կը գործէ Երիտասարդնե-
րու մէջ։

Գէորշ Եղբայր որպէս
գերձակ յաջող արհեստա-
ւոր մըն է և առաջնա-
կարդ ու նախանձելի
դիրք մը գրաւած է Պէյ-
րութի մէջ։ Ան համեստ
Եղբայր մըն է և իր ա-
ռատաձեռնութիւնը ի
յայտ ե կ ա ծ է Երիտա-
սարդներու հրատարակ-
չական ձեռնարկին և այլ
առիթներով։ Ա ն ո ր
միակ փափաքը՝ ըստ իր
վկայութեան, Տէրոջը
համար գործել, վկայել
և Անոր փառաւոր գա-
լուտեան պատրաստուիլ
է։

* *

Աստուծոյ հաւասար բԱպալը
յափշտակութիւն չսեպեց, հապա
իր անձը ունայնացուց, ծառայի
կերպարանք առնելով երկիր գա-
լու խոնարհեցաւ, որպէսզի մեղ-
քի քունի մէջ քնացողները ար-
թլնցնէ։

Ահա, հիմա խումբ մը հրեշ-
տակներ կ'իջնեն հասարակ բայց
արթուն ու սրտով խոնարհ եղող
հովիւներուն, մեծ աւետիսը տա-
լու, ուրախութեան աւետիսը,
Փրկչին ծնունդը։

Յիսուս ծնաւ ինկածը վերցը-
նելու, մեղաւորը ազատելու մեղ-
քէն, մեղքի զօրութենէն, ու յա-
ւիտենական Երկրորդ մահէն, դը-
ժոխքէն (Հոռվմ. 3: 23, Յայտ.
21: 8):

Բայց իջեւանին մէջ տեղ չկար։ Հիմա ալ դարձեալ,
շատերու սրտին մէջ տեղ չկայ Փրկչին համար, բայց, ու-
տելու, խմելու, արբենալու, սինեմայի, թատրոնի, սրճա-
րանի, դրամի, դիրքի և փառքի համար տեղ կայ։

Ճշմարիտ Ծնունդը կը տօնեն անոնք, որ Յիսուսի հա-
մար տեղ յատկացուցած են։ Նայէ, սրտով խոնարհ հովիւ-
ներուն դէմքին վրայ շնորհք կը փայլի։

Ուրիշ Երգչախումբ մը, որ մինչեւ հիմա նմանը եղած
չէ, կ'երգեն...։

«Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք,
Երկրի վրայ խաղաղութիւն,
Մարդոց մէջ հաճութիւն»։

Ա. բարձրութեան մէջ փառք: Հրեշտակներ, Սուրբեր,
բոլոր փառք կու տան երկինքի մէջ. ինչու որ Յիսուս
յաղթանակ տանելու և սատանային գլուխը ջախջախելու
ելած է:

Բ. Երկրի վրայ խաղաղութիւն:

Աշխարհ մեղքի պատճառաւ իր խաղաղութիւնը կոր-
սընցուցած է: Պետութիւններ իրարու հետ կը կոռւին,
մարդկութիւնն ամբողջ, անհատաբար կամ հաւաքաբար
մեղքի պատճառաւ իրենց խաղաղութիւնը կորսնցուցած
են, անոր համար Եսայի 57. 21ին մէջ «Ամբարիշտներուն
խաղաղութիւն չկայ» կ'ըսէ Տէրը: Ոմանք սխալ տիղեր կը
փնտուեն խաղաղութիւնը. սրճարաններու, սինեմաններու,
թատրոններու, լնկերակցութիւններու, դրամի եւայնի
մէջ, բայց ի զուր: Յիսուս է միայն խաղաղութեան իշ-
խանը, ան որ Անոր կու գայ՝ իր զործերուն, թշուառու-
թեանց ու փորձութեանց մէջ խաղաղութիւն կը գտնէ:

Գ. Մարդոց մէջ հաճութիւն:

Նայէ՛ հովիւններուն և երեք մոգերուն սրտին մէջ
հաճութիւն կայ ինկածը փրկելու եւ ազատելու: Խա-
ղաղութիւն տալու համար Տէրը հաճութիւն և խոնարհու-
թիւն կ'ուզէ: ինչո՞ւ շատեր զուրկ են. պատճառը՝ չեն
խոնարհիր:

Աւրեմն եկո՞ւր դուն ալ, այսօր, Յիսուսի առջև խո-
նարհէ՛ և ըսէ՛ «Քրիստոս ծնաւ... ու ինծի ալ յայտնը-
ւեցաւ»:

Պիլրուբ

ԳԷՈՐԳ Յ. ՀԱԼԻՊԼԵԱՆ



ՄՆԵԳԵԱՆ ԽՈՐՀԻ ԱՄՊՈՒԹԻՒՆԵՐ



HRAD

Յ. Սպ. Տէր Խղիայեան

**ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԳԻՆԵՐ**

Ծնած է Խարբերդ 1921, Դեկտ. 25ին, բարեպաշտ ընտանիքի մը մէջ, 1923ին ընտանեօք Հալեպ կը գաղթեն, 1928ին, երբ հազիւ եօթը տարեկան էր, հայրը կը մեռնի և ինք երկու տարեկան քը բոջ ու մօքը հետ միասին որբ կը մնայ, նոյն տարին իրենց մեծ հօրեղբօք ընտանիքին հետ կ ը գաղթեն Սանճագի «Հայաշէն» անուն գիւղը որ նանսէնեան Օֆիսի կողմէ կառուցուած էր, Հոն գիւղին նախակըրթարանը յաջողութեամբ կ'աւարտէ, միշտ կարգին առաջինը հան-

Մնունդ, տօնական օր։ Դարերու մէջ մարդարէացուած իսրայէլի Մեսիան ծնած է։ Մարդկութեան հիացում պատճառող այս Մանուկը բնութեան մէջ շարժում յառաջ բերած է։ Լուսաշող աստղ մը որպէս ուղեցոյց կը շողայ ջինչ երկնակամարին վրայ առաջնորդելով մոգերը դէպի նորածին Մանկան ծննդավայրը, հրեշտակաց համերդ մըն է որ կը թրթուայ երկինքի մէջ գաշտի հովիւներուն ուշադրութիւնը գրաւելով, որոնք ապշահար կը գիտէին պատահած դէպքը։ Անոնք երդ մը ունէին, աւետիս մը իրենց բերնին մէջ հաղորդելու խեղճ մարդկութեան «Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք, երկրի վրայ խաղաղութիւն, և մարդոց մէջ հաճութիւն»։ Հովիւները հասանայն վայրը ուր ծնած էր Յիսուս Մանուկը։ Երկրպագութեան արժանի եղող Մանկան առջեւ ծունդի եկան, Մանուկ մը, որ իր մէջ գերբնական նշանակութիւն մը ունէր. Աստուծ մարդացած էր, ինչ մեծ խորհուրդ, երկնային փառքը ձգած, Տէր տերանցն ու Թագաւորացը, բիւրաւոր հրեշտակներու երկրպագութեան ու պաշտամունքին առար-

գիւանաւով։ 1936ին մեծ հօրեղօրորդուոյն հետ շալէպ կը վերապառնան իրենց ընտանիքները հոն ձգելով։ Յարութիւն՝ հակառակ իր ուսումը շարունակելու ջերմ մ փափաքին, նիւթական անձուկ պարագաներու բերումով կը ստիպուի արհետի հետեւի, սթորի մեքնագիտական ճիւղը մասնագիտութիւն ընտըրելով։ Շնորհիւ իր ուշիմութեան չորս հինգ տարուան մէջ արհետարձեւք կը ձգէ։ Այս ատենները երբ (տեղի կ'ունենայ Սանճազի արտագաղթը) մայրն ու քայլը հալէպ գալով կը մրանան իրեն և ինք կը դառնայ ընտանիքին նեցուկը։

Յարութիւն եղբայր հոգեւոր մօր մը շունչին տակ անած, փոքր տարիեցէն կ'ունենայ մանկական ապաշխարութիւն մը և շալէպ գալուն մեծ փափաքով կը յաճախէ Եղբայրութեան ժողովներուն ու կիրակնօրեայ դպրոցը, որուն դասընթացքը յաջողութեամբ աւարտելով կը հետեւի երիտասարդաց ժողովներուն ուր իր կեանքով և ընթացքով այլոց բարե օրինակ կ'ըլլայ։ Այս

կան մարդարտակուու գոներով քաղաքին, ոսկիէ փողոցներու, յակինթներու, շափիւզաներու մէջ պտտող իւակը՝ եկած իջած էր աղքատիկ ախոռոխ մը անկիւնը, մըսուրի մը մէջ, իսկ ու անպատճսպար, խանձարութներու կոյտի մը մէջ փաթթուած։ Ի՞նչ անբաղդատելի հակասութիւն, խոնարհութեան անկշռելի՝ չափաւութիւն։

Այս ծնունդը գարերու աղջամուղջին մէջէն ցոլացող լոյս մընէր, որ յեղաշընեց անցեալի հին հեթանոսական պաշտումները և գերազանցեց բոլոր կրօնները։ Ան իր քարոզութեամբ պարզեց մարդկութեան առջեւ սուրբ և ազնիւ կեանք մը, ապրելով անառարկելի կենցաղ մը։ Քիրիստոս սիրոյ և խոնարհութեան մարմնացումն է որ կը կանգնի անդունկելի օրինակը մարդկութեան։ Անոր զէմքը սիրոյ ճառագայթներ կ'արտասփոէ, Ան կը պարունակէ Աստուածութեան բոլոր լեցունութիւնը, և վերջապէս Ան կատարելութեան խորհրդանշաննէ։

Նա եկաւ լքեալները վերցընելու, կոյրերու, կաղերու և բազմապիսի հիւանդներու կարօտը յագեցնելու և իր մարմինը ի սպաս դնելու տաժանելի ծառայութեանց, մինչև յօժարեցաւ

ատեններ կը մկրտուի և
Երիտասարդացին մէջ
գործօն դեր կը ստանձնէ
որպէս ժողովներու ա-
տենագիր և գուրսը գըտ-
նըւող Երիտասարդաներու
հետ թղթակցութիւն
կատարող համեստ վերջին
տարիներուն կը ծառա-
յեր կիբակնօրեայ դպրո-
ցին և պատանեացին մէջ
որպէս ուսուցիչ։ Մինչ
ան ապագայի Փայլուն
յոյսերով տոգորուած
կենսաւէտ կեանք մը կը
բոլորէր, 1946, 10 Դեկ.ին
Երեքշաբթի գիշեր, ժամը
10ի ատենները, ինքնա-
շարժ մը նորոգած պա-
հուն, արկածի հանդիպե-
լով, հետեւեալ օր կէսու-
րէ առաջ ժամը 9ին հո-
գին աւանդեց։ *

իսկ մահուան, աշխարհի փրկու-
թեան համար։

Նա եկաւ մարդկութիւնը
մեղքի ու ատելութեան տղմա-
թաթախ վիճակէն վերցնելով,
զայն մաքրելու, սրբացնելու և
երկնային կոչումին մասնակից
ընելու։ Հեթանոսական ծէսերու,
իրերապաշտ գաղափարներու եւ
անցեալի նոխազներու, խոյերու,
ողջակէզներու արեան քաւու-
թեան տեղ իր սուրբ ու պատ-
ւական արիւնը թափեց մարդ-
կութեան փրկութեան համար։
Մարդ այն ատեն ենթակայ
կ'ըլլայ այս փրկութեան, երբ
կ'ընդունի զԱյն ճշմարիտ հա-
ւատքով իրեւ իր անձնական
Փրկիչը։ Նա կարող է այս
մեր մեղսալի կեանքը բարե-

փոխելու սուրբ ու ճշմարիտ կեանքի մը, զոր մեր հոգին
հաւատքի կապերով հաղորդակցութեան մէջ կը դնէ ան-
տեսանելի յաւիտենական իշակին հետ, որ մեր վրայ կը
գուրգուրայ իրեւ Ամենակարող Հայը մը, երբ իրեն դի-
մենք հաւատքով իր կամքին համեմատ։ Ո՞հ, որքան հա-
ճելի և բաղձալի պիտի ըլլար երբ համայն մարդկութիւնը
հասկնար այս ճշմարիտ իրականութիւնը ու զերագոյն
խորհուրդը և Աստուծոյ հոգիէն ծնած ապրէին սր. կեանք
մը Աստուծոյ Խօսքին անխարդախ կաթովը մեծցած, իրա-
րավստահ ու խաղաղասէր, եւ այս կեանքը շարունակուէր
մահէն յետոյ, երկինքի մէջ յաւիտեանս Աստուծոյ հետ։

Ահա այն ատեն Աշխարհ պիտի կարենար վայելել

ճշմարիտ խաղաղութիւնը զորս այսօր քաղաքակիրթ ազ-
գեր կը ձգտին ունենալ:

Հալեպ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՐ ԵՂԻԱՑԵԱՆ



Ո՛, ի՞ց Յուր ԵՐԱՅ ԳԻԵՐ

1. Ո՞հ ի՞նչ յարդի այ դիմուր, արև մայս հօ վուրբարդր.
Դիմուր այ անձ յարդ, արդի այս դի յայս գոյաց:

2. իրեն չօտեն կ չսեն, 3. Մարին մը Թանուի գում,
հովհաներ մը ըս այն դաշտին, ի թօրդի դաշտ տան.
իրեն պատեն առ Առմենիցն. հովհանեն այս Համերն,
Առա առ Հնապարհն:
Ուստի երգեն երկիրքն,
Ուստի առ...
Ուստի առ...

ԽԱԶԵԱԼ ՅԻՍՈՒՍ ՓՐԿԻ ԶԸ

Գողգոթայի բլրան վրայ,
Խաչուած Անծին եմ՝ ես վկայ.
Յիսուս Քրիստոս Տէր է անմահ,
Կրնայ վրկել քեզ Ճիշդ հիմա:

Խաչին վրայ բազկատարած,
Արին թափեց վասն իմ մեղաց.
Յայնժամ գոշեց է կատարուած,
Եղաւ Փրկիչ մեղաւորաց:

Ո՞հ, ինչ ծանըր էր իմ մեղեր,
Որ խաչին վրայ զինք կը ճնշէր.
Թուք ու ապտակ խարազաններ,
Սիրոյ փոխան նա կ'ընդունէր:

Խաչին վրայ թափուած արինն,
Զօրութիւնով լի է անհուն,
Մեղքերու մէջ մեռած մարդուն
Կը ներշնչէ կենդանութիւն:

Խաչին վրայ հզօրն Աստուած,
Տիեզերքի մեղքն է շալկած.
Չրի վրկութիւն է պատրաստած,
Քեզի համար է հոն կախուած:

Ով հոգիներ անօգնական,
Որ կարօտ էք ազատութեան,
Թէ հաւատաք այս Յիսուսին,
Ալ չէք զերի Սատանային:

ՅԱՐՈՒԹԵՍԽԱՆ ՕՐԸ

«Հոս չէ Ան հապա յարաւրիւն առաւ» Ղուկ. 24, 6:



Եղբ. Ս. Արք. Շիզմենեան
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԳԻՖԵՐ

ծնած 1913ին, վերը ստի ծնած 1925ին, նորէն նուիրուած 1928ին, Զանագան նուիրումներէ վերջ, Տէրոշ գործին կանչուած, 1939ին Եէմլանի Սր. Գրոց դպրոցէն շրջանաւարտ, ապա աւտոարանչական գործին մէջ գտնուած:

Կրկին ուսումը շարունակած Ալէրօ Գոէէն, Ներկայիս իր ուսումը կը շարունակէ Պէյրութի Աստուածաբանական ճեմարանին և Ամերիկան համալսարանին մէջ ջ

Ասկէ քսան դար առաջ մարդիկ պահ մը խորհեցան թէ ճշմարտութեան լոյսը մի անգամ ընդմիշտ շիջեցին, բայց Ան՝ շուտով եւ անհաւատալի արագութեամբ աղջամուղջը պատռող արեգակի նման մահուան վիհէն դուրս ոլացաւ, գարնան ծաղկող ծառ ու ծաղկիկին պէս գերեզմանէն վեր բարձրացաւ և թօթափեց զինք կաշկանդակող պատանքը: Այո՛, Յուղայի առիւծը կոտրած էր գառագեղը և դուրս խոյացած՝ յաղթական: Այսպէս գերեզմանը յարութեան խանձարուը դարձաւ և Յարութեան օրը, Զատիկը, յաջորդեց խաչելութեան աղջամուղջին:

Յարութեան օր, վերականգնումի օր: Մեռած սովորութիւնները, փտուած մոլութիւնները լքելու և նորոգելու պահն է: Պետրոսի համար այդպէս եղաւ: Իր ուրացումը թաղեց, Յարութեալը տեսաւ և կեանքով իքնալ յարեաւ եւ բնութեամբ նորոգուեցաւ:

Միսիրարութեան օրէ: Սգաւորմայրը Որդին գտաւ: Լացող Մագդալենացին արցունքները ուլլրուեցան,

միասնաբար և վերջընթեր տարին է:

Միեւնոյն ատեն Պէտքի Աւետարանական Հոգ. Եղբայրութեան եկեղեցական և գլուխական գործերուն մէջ գործոն բաժին մը ստանձնած է: Ան բեղմաւոր ապագայ մը կը խօստանայ այժմէն իսկ: *

«Տէրը զտանք» ինչու որ յառութեան հաւաստիքը տրուեցաւ, մեղքէն և մեռելներէն յարութեան . . .:

Հաւատի եւ հաստաման օր . . .:

Խաչի փոթորիկը պահ մը ցնցած էր աշակերտներուն հաւատքը, մարած էր Մեսիայի վրայ իրենց տածած յոյսը և ալետատան նաւակի մը պէս տարակոյսի ալիք-

ներուն մատնած՝ զանոնք: Անել կացութեան մը մատնուերէ էին. իսկ յարութեան ցնծաբեր առտուն ամոքեց ընկնուած սրտերնին և տատամող մտքերնին: Արեւը գացած էր հորիզոնին վրայ լուսապայծառ: Բայց արեւը ի՞նչ օգուտ ունի աչազուրկին համար և յարութիւնը ի՞նչ արժէք ունի անհաւատ սրտի մը համար, ուր յարութեան յոյսը, կեանքը չի ներգործեր և թափանցեր:

Ուրախութեան օր է: Աշակերտներուն հոյլը Տէրը կը տեսնեն, իրենց կարօտը կ'առնեն, կը հաղորդակցին Անոր հետ և իրար կ'ողջագուրեն: «Խաղաղութիւն ըլլայ ձեզի» անոնք խաղաղած էին. և ուրախութեան աւետիսներ բերնէ բերան զեփիւոի մը պէս կը կազզուրէր անոնց կեանքը, Լոյս և յոյս կը յորդէր անոնց խորքը:

Յարութիւն է, յոյսի օր,
Զանգակները մեղմօրօր
Կը դողանջեն խնդագին,
Աւետել կեանքն անմահին:

Յարութեան օր՝ զերք զարուն,
Ամեն ինչ նոր, վառվառուն,
Թոյլ ու դիւրանք ստացած
Կը ժպտի տէն, յաղբապանծ:

Ա. Գ. ՃԻԶՄԵՃԵԱՆ

ՈՐՊԵՍ ՌՈՉՈՒՆ

1. Որ-պէս բռունքը թռ-պի՞ւ լեռն որ առեւ շատ մէ քըր:
2. Այ պիտի լեռն քըր ա-պաս-տու, Այ-պէտ պրուս-տոր սա-նց:

1. Գը-ւա դիգոյ ու-առ ալ-պըր լը-աց լու լու լու մա-քոր
2. զու լը լը-պէտ Այ թռ թռ-սու, Ձի սըրէ հ ան-ձաւ, ան-քաւ

1. թռ-սիր սու-սուն ի շատ խու թռ-ք, կան է քրդին, ու, ա-
2. Ա-նա պարէ և ան-քայ քայ-էն, եղ առ կը պար ու պր-

1. լը - կը: Իսր ճաշ-քայ միջ պիտ ալ էն թռ-ք դան
2. զու-սին օ-հուր դու-սուն Ձի սուս քրկ- կը, Ան

1. որ մեռ-քոն եան- ըս թռ-էն: Դռն որ մէն քու ան-քաս սուն էն:
2. պիտ սըր-պէտ լա-յի լը-քըր: Այ պիտ պիտ-պէտ լը-քըր լը-քըր:

Բ. Մ Ա Ս

ՀԱՅԵՒԹՈՅ ԿԵՆԱՆՔ

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՀԱՄԱՐ

«Ովքերիտասարդ, ուստի Ստեղծիչը երիտասարդութեանդ
օրերուն մէջ յիշէ»:



Խպր. Ժօղէթ Խոկիկեան
ԽՆՔՆԱԿԵՆՍԱԳՐ. ԳԻԾԵՐ
ԾՆԱԺ ԵՄ ՊԵՐՈՒԹ,
1923 Ապրիլ 27ին հոգեւոր
և բողոքական ընտանի-
քի մը մէջ Ուսումնա
կրթութիւնս առած եմ
բողոքական վարժարան-
ներէն ներս Միջավայրու
հոգեւոր ըլլալուն համար
մանկութենէս ի վեր Քը-
րիստոսի վրայ լսած և

«Ապաշխարութիւն» բառը
վերջին 10—15 տարիներու լն-
թացքին, մանաւանդ արդի շատ
մը երիտասարդ երիտասարդուհիւ-
ներուն համար սովորական և տա-
փակ բառ մը դարձած է կարծես:
Իրաւ է թէ երբեքառ մը յաճախսա-
կի կը կըկնուի, կը հասարակ-
նայ և համը կը կորսնցնէ: Սա-
կայն ապաշխարութիւնը վերա-
ցական բառ մ'ըլլալէ աւելի
կեանք մըն է: Շատ մը դեռատիւ-
ներ հոգեւոր կեանքը կը վերադ-
րեն, և կամ բառին բուն առու-
մով կը վայելցնեն զայն տարիք-
նին առած ծերունիներու, «որոնք
այլեւս աշխարհի հաճոյքներէն
ձանձրացած են: Ուստի շատ ան-
գամ երբ ապաշխարութեան վրայ
խօսուի կամ հարցուի թէ որո՞նք
ապաշխարած են, մեր նորահաս-
ներէն ոմանք ժպտելով վար կը
նային, ըսելով թէ տակաւին ի-
րենք երիտասարդ են և կ'ուզեն

սորված եմ, բայց գործական կեանքի մէջ հոգեւորապէս ա ն ո ը ո շ կեանք մը կ'ապրէի մինչեւ այն օրն հոգնեալ օրը որ Տէրը իր մէկ խօսքովը զիս իրեն դարձուց: (Յայտ, 3: 15—16): Յունար 24, 1943 թուականը ինձի համար ամենաերջանիկ և խիստ կարեւոր օր մը եղած է, քանզի այդ օրն էր որ իմ Փըթիչիս գտայ: Ինքզինքս շատ ուրախ կը զգամայս տարիներուն մէջ վայելած անոնց օրնուաթիւններուն և ներքին գոհացումին համար զոր չգտայ այլ բաներու մէջ: Աստուծոյ առջեւ անցուցած վայրկեաններու կը կազմեն կեանքիս ամենէն ուրախ պահերը դայն աշխարհ չի հասկընար:

Նաեւ աշխարհը վայելել: Ուրիշներ տարբեր արտայայտութիւններով կը ջանան ծածկել այսպիսի խօսակցութիւններ և մոռնալ ըստ իրենց ըմբռնումին այդ պաղ բառը»:

Ներկայիս երիտասարդներ մէկդի ընելով գերքերուն Գիրքը, կ'ուսումնասիրեն այլազանքիրքը, ուր կ'աշխատին գտնել նոր և փայլուն բառեր զորս կը ընան իրենց միտքն ու հոգին ազնուացնել. անտեսելով Աստուծոյ տաճարը, կը յաճախեն զանազան վայրեր, ուր նոր և շըլացուցիչ բաներ տեսնելով, կը ջանան իրենց փափաքին գոհացում տալ: աննկատ թողլով հոգեւոր երիտասարդաց խումբերը, այլեւայլ ընկերակցութիւններու կը մասնակցին, ուր միշտ կը հետապնդեն իրենց ուժովն ու խելքովը, այնպիսի նորութիւննական կեանքի վերջնական և կատարեալ գոհացում:

Ներ, «ըսնցմով կրնան վերջնական և կատարեալ գոհացում:

տալ իրենց փափաքներուն ու կիրքերուն:

Սակայն իսկական երիտասարդին կեանքը այս չէ երեք: Երիտասարդ մը, «Պ հեռացած է Աստուծոյ տունէն, մոոցած է իր Ստեղծիչը և զուրկ է հոգեւոր շրջանակներէ, չի կրնար կատարեալ գոհացում, սրտի երջանկութիւն և ներքին խաղաղութիւն ունենալ, Բայց երբ ան իր էռւներքին խաղաղութիւն ունենալ, Տէրը զինք կը գործածէ ըստ թեամբը Աստուծոյ կը տրուի, Տէրը զինք կը գործածէ ըստ արժանույն և կը լեցնէ անոր մտային, հոգեկան և ֆիզիքար կան բոլոր պէտքերն ու փափաքները ընելով զայն տիպար:

Երիտասարդ մը! Ուստի ամփոփելով խօսքս կ'ուզեմ ցոյց տալ
թէապաշխարութիւնը երիտասարդին համար խիստ թանկագին
և կարեւոր պէտք մըն է և թէ օրինակելի կեանք մը մի միայն
Քրիստոսի դառնալով, ապաշխարութիւնով յառաջ կու զայ ։
Երանի թէ երիտասարդ անմահ հոգիներ, որոնք կամայ ա-
կամայ կը տապլտկին մեղքի հոսանքին մէջ, ինքզինքնին
ճանչնան և ապաշխարելով դարձի զան և իրենց թարմ ու-
ժերովն ու զանազան կարողութիւններովը Աստուծոյ ծառա-
յեն։

Պեյրուք

Երիտասարդներու բարեկամ՝
ԺԶՀՅ Մ. ԻՍԿԻԿԵԱՆ



Ա Յ Ս Ս Ծ Ը

Եետաձգումն անօգուտ է, յաջողութեան մէկ նամբան
Ընել՝ ինչ որ կրնաս լնել այսօր րեկ անպայման.
Վաղն անծանօր, վաղը մուր է, վարագուրուած ու ծածուկ
Վաղն անստոյգ, անօգուտ է, վաղն առեղծուած, հանելուկ։

Թէ տակաւին անդարձ, անզեղջ կ'ապրիս անհոգ անտարբեր,
Ո՞հ, կ'աղաչեմ, յետաձգումն ահաւոր է, միտքդ քեր
Վաղն հեռու է, վաղը մուր է, այսօր փետուկ դու նամբան
Այսօր, հիմա դիմէ Անոր, Անոր յանձնէ ամեն բան։

Թէ դուն ողջ ու կայտառ ես, Երիտասարդ բաջարի,
Խարկանք մ'է կեանքն, մի՛ վատահիր խելֆիդ, ուժիդ ալ արի:
Կրնայ փրբիլ կեանքիդ քելը, այսօր ըլլայ վերջին օր
Անապարէ, անմահ հոգի, այսօր դիմէ դուն Անոր։

Թէ թիսուսի արեսմբն փրկուած զաւակ մըն ես արժանի,
Ունիս պարտեր բազմապիսի, թէ ընես՝ ևեզ երանի,
Մի՛ զլանար զաւաք մը ջուր, սիրոյ խօսք մը, հոգ չէ ո՞ւր,
Այսօք թէ անխորաքար, կարօտալին, խեղճին տուր:

Այսօր օրն է, յարմար առիթ, որ ծառայես դու Անոր,
Այսօր օրն է որ պտուղ տաս, պտուղ ատոք նորանոր,
Մի՛ զլանար բաղց նայուածք մը, սիրոյ արարք մը չնչին,
Պղտիկ զործ մը, թէ անտեսուած՝ երբեք փոքր չէ իր առջին:

Տարին այսպէս թող որ սանի արդիւնաւոր ու բեղուն,
Այսօրն երբեք մը՝ անտեսեր, բարիկ թրէ ամենուն.
Օր մանկասկած պիտի լսես Փրկչին ձայնը մեղմաբար,
«Պղտիկներէն մեկուն ըրիր, ինձի ըրիր Վարձկդ առ»:

ՕՐ. Ս. ՄՈՒՐԱՏԵԱՆ

Հաղէպ

ՎԵՐՍՏԻՆ ԾՆԻԼ ՈՒ ՍԵԾՆԱԼ

«Ուրեմն մեկդի ձգելով ամեն չարուրիւնը ու
ամեն խարեւորիւնը ու կեղծաւորուրիւնները,
եւ նախանձը ու չարախօսուրիւնը նորածին
մանուկներու պէս բնական ու անխարդախ
կարին փափաքցէք, որպէսզի անով մեծնաք
մինչեւ կրթութիւնը» Ա. Պես. 2. 1—3:

Աշխարհի մէջ կեանք ունեցող ամէն բոյս ու կենդա-
նի, կ'աճի ու կը մեծնայ. ինչպէս՝ ծառ մը կը ծլի, կը
մեծնայ տերեւ ու պտուղ կուտայ ուրախացնելու իր Տէրը.
այնպէս ալ մարդկային էակ մը կը ծնի, կը մեծնայ իր ծը-
նողաց ուրախութիւն ու շահ բերելով ինչպէս «մանուկ Յով-
հաննէս կը մեծնար ու կը զօրանար հոգիով» Ղուկ. 1. 80:
Նոյնը հոգեւորապէս երբ մէկը վերստին կը ծնի. պէտք
է մեծնայ, զօրանայ, գործէ և շահ բերէ իր երկնաւոր հօրը

Ոմանք չապաշխարած, վերստին չձնած. հոգեւոր ըլլալ կ'ուզեն, այդ կարելի չէ: Անոնք կրնան եկեղեցի յաճախել, աղօթել, երիտասարդաց քարոզներուն ներկայ գտնուիլ, դրամ տալ, եկեղեցւոյ անդամ ըլլալ, բայց եթէ ապաչխարած չեն, վերստին ծնած չեն, հոգեւորապէս. կորսուած են ու մեզաւոր:

Ուրեմն՝ հոգեւորութեան առաջին պայմանն է վերստին ծնիլ. և վերստին ծնելու համար.

1.— Գիտնալու և վստահ ըլլալու ես որ դուն կորսըւած մեղաւոր մըն ես:

2.— Զղջալու ես քու ունեցած և անցուցած կեանքիդ վրայ: Ինչպէս անառակ որդին զիտակցեցաւ իր սխալին. Աստուծոյ և իր հօրը հանդէպ և զղջալով իր ըրածին վրայ, ելաւ ու իր հօրը տունը գնաց:

3.— Խոստովանելու ես՝ Աստուծոյ և մարդոց առջեւ գործած մեղքերդ: Յիսուս Քրիստոսի արիւնը մեղ մեր բուրդուր մեղքերէն կ'ազատէ, կը մաքրէ և նորէն ծնած արարածներ կ'ընէ: Ա. Յով. 1. 7—8:

Սուրբ Հոգին նախ դուրսը կենալով կը յանդիմանէ, ցոյց կուտայ մեզի մեր ըրած յանցանքները, խաչին կ'առաջնորդէ ու կը փրկէ մեզ:

Առաջ Սուրբ Հոգին դուրսն էր, հիմա Ա. Հոգին մեր քովն է, մեր հոգւոյն մէջ մտնելով սրբեր է մեր բուրդ մեղքերը և մենք հիմա հոգեւորապէս նոր ծնած ենք:

Ու ահա կը սկսի նորածինը մեծնալ, մեծնալու համար պէտք են զանազան տեսակի խնամքներ.

1.— Անխարդախ կաթ որ՝ Աստուծոյ Խօսքն է. ինչպէս Յիսուս ըսաւ՝ մարդ ոչ միայն հացով կ'ապրի հապա՝ Աստուծոյ խօսքով, ուրեմն օրական գոնէ երեք անդամ նորածին 4—4:

2.— Մինչեւ որոշ տեղ մը հասնիլը պէտք է հոգեւոր ժողովներէ կերակրուի. բոլոր ժողովներուն կարելի եղածին չափ պէտք է յաճախէ որպէսզի օրէ օր զօրանայ:

3.— Պէտք է աղօթէ, ինչպէս մարմինը օդի պէտք ունի ապրելու համար, այնպէս ալ հոգեւոր կեանքը աղօթքի պէտք ունի. մեր Տէրը շատ գիշերներ աղօթելով կ'անցընէր:

Դաւիթ կ'ըսէ. օրը 7 անգամ քեզ պիտի գովեմ. երիտասարդ Դանիէլ օրը երեք անգամ աղօթք կ'ընէլ. Աստուծոյ խօսքը կ'ըսէ որ անդադար աղօթք ընենք զօրանալու, փորձութեան մէջ չիյնալու և մեր տկարութիւններուն յաղթելու համար: Աղօթք ըրէ՝ գործի մէջ, ճամբան և ամէն տեղ:

4.— Պէտք է Ս. Հոգիէն առաջնորդուի, Յիսուս Ս. Հոգիին համար ըստւ՝ կենդանի ջուրի գետեր պիտի բղիսեն. ան է որ ծնաւ և ան է որ պիտի ապրեցնէ մեզ, շատ անգամ մեզի ուսուցիչ կ'ըլլայ և մեզ կ'առաջնորդէ, ինչպէս խրայելի ժողովուրդը առաջնորդուեցաւ կրակի սիւնով. երբեմն կը խրատէ, կը յանդիմանէ, մեր սխալները մեզի կը ցուցնէ. Հոգեւոր երիտասարդը պէտք է որ Անոր ճայնը լսէ:

Ահաւասիկ պայմաններ ծնելու և մեծնալու համար՝ հոգեւոր կեանքի մէջ: Այսպիսով է որ պտուղ կը բերենք Տէրոջը եւ Տէրը մեզմով կը փառաւորուի:

ԳԵՂՐԴ ՀԱԼԻՊԱՍՆ

ՊԵՂՐՈՒՐ

Ա. Պ. Օ. Թ. Ք. Կ. Ե. Ա. Ն.

Եռեաննա Եղբ. Թօրօ

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

Գ Ի Ֆ Ե Ր

Կենսագրական ծանօթութիւններ կը պահպին, բայց իր մասին առնուած տպաւորութիւններէն համառօտ յիշատակում. ներ են հետեւեալներ:

Հոգեւոր կեանքը աղօթքով կը սկսի, աղօթքով կը շարունակուի և աղօթքով կը վերջանայ: Պօղոս Առաքեալ. «Տէր ի՞նչ կ'ուզես որ ընեմսի աղօթքով սկսաւ հոգեւոր կեանքը»:

Նա երբ հոգեւոր կեանքը ըստ կը սաւ գեռ երիտասարդ էր եւ իր երիտասարդ հասակին մէջ ինքինքը աղօթքի տուաւ եւ

ծնունդով ասորի մըն
է եռհաննա եղբայր,
այլ՝ բարքով ու ապօթե-
լակերպով հայ մը ։ Պա-
տանի հասակին մէջ գը-
տած է Տէրը և այդ ա-
տեններէն սկսեալ հետե-
ւած է Եղբայրութեան
ժողովներուն և սամած ու
մեծցած է անօր միջա-
զայրին մէջ, ուշադիր հե-
տեւող մը ըլլալով հոգե-
ւոր ճշմարտութիւննե-
րոււ Երիտասարդութեան
տարիքին՝ մեծ փափաք
ունեցած է Տէրոջ այզիին
մէջ գործելու և մասնա-
ւոր նուիրումով Պէյրութ
գտնուած ատեն արհես-
տով պարապելով հան-
գերձ, իրիկուններն ու
կիրակի օրերը զանազան
թաղամասերու մէջ և ա-
տեն մըն ալ, աղդային
զգացումէ մլեալ, զուտ
իր ազգակիցններուն մէջ
ժողովներ տեսած է, քա-
րոզելով Աւետարանին ծը-
րի վրկութիւնը, պարզ
ու հասկնալի լեզուով։

Ներկայիս Եռհաննա
Եղբայր կը գտնուի Դա-
մակոս։ Ան հոն իր ար-
հետով՝ կօշկակարու-
թեամբ, պարապելով հան-
գերձ, Եղբայրութեան
ժողովներուն կ'առաջ-
նորդէ, հակառակ անոր որ
գպրոցական այս ինչ առ-

արդի բաներու ետեւէ չեղաւ,
հապա խորունկ կեանքի տըր-
ւեցաւ։ Ան իր նուիրումովը,
իր ջերմեռանդ և աչքի ար-
ցունքներով եղած աղօթքներովը
և իր հոգեշունչ քարոզներովը
հաստատեց շատ մը Եկեղեցիներ։
Յիսուս իր երկրաւոր կեանքը
աղօթքով վերջացուց։ «Հայր
քու ձեռքդ կ'աւանդեմիմ հոգիս
ու երբ զայս ըսաւ հոգի տուաւ»։
Երեմ. 33. Յիս մէջ սապէս զըր-
ւած է. «Ինծի կանչէ ու քեզի
պատասխան տամ և քեզի մեծ
ու խորին բաներ պատմեմ զո-
րոնք գուն չես զիտեր»։ Այս
խոստումը ընողը Աստուած ինքն
է և ինք կ'ուզէ որ մենք անդա-
զար իրեն կանչենք որպէսզի
ինք մեծ գործեր ընէ։ Սակայն
շատ անգամ Աստուածոյ չենք կան-
չեր և աղօթքի շատ կարեւորու-
թիւն չենք տար նոյն ատեն կը
սպասենք որ Աստուած մեծ գոր-
ծեր ընէ։ Ինչպէս ոմանք կ'ուզեն
առանց աշխատանքի շատ դրամ
շահել, սակայն այս կարելի բան
չէ։

Սիրելի Երիտասարդ Եղբայրս,
պէտք է որ մենք Աստուածոյ կան-
չենք, աղաղակենք և ժամանակ
տանք աղօթքի, որպէսզի Աստ-
ւած մեծ գործեր ընէ և շատ հո-
գիներ փրկուին։

տիհան գաստիարակութիւն մը ստացած է, իր ինքնաշխատութեամբ ը տիրացած է, բեմէն քառզելու չափ ընթացիկ հայերէնի մը:

Ան ուշադիր աշակերտ մըն է Սբ. Գրոս, և Տէրող այգիին մէջ նուիրւած ու անձնագոհ մշակ մը:

«Է»

Աղօթքը, հոգեւոր կեանքին միջուկն է, և կենսական հիւթն է, նաեւ աւիշի նման կենդանութիւն արտադրող միջոցն է:

Ո՞հ, առանց աղօթքի հոգեւոր կեանք ապրիլ կարելի՞ բան է: Ո՞հ, ամենեւին:

Ցարդելի պատանի կամ երիտասարդ եղբայրս, կ'ուզեմ ուշադրութիւնդ գարձնել հետեւեալ անձնաւորութիւններուն:

ա) Ելից. 33.11ին մէջ կը կարգանք թէ նաւելի որդին Յեսոս Պատանին խորանին մէջն չէր հեռանար: Ո՞վ պատանի, ահա քեզի պատանեկութեան մէջ ապրուող քաղցրաբոյր կեանք մը. հլու, հազանդ, աղօթասէր, Աստուծոյ ներկայութիւնը վայելող:

Ո՞վ սիրելի և պատուական պատանի, չե՞ս ուզեր Յիսուսի պէս մէկը ըլլալ և անոր նման կեանք մը ապրիլ:

բ) Ա. Թագ. 3. 1—14 համարներուն մէջ Սամուէլի Աստուծոյ հետ ունեցած յարաբերութիւնը կը տեսնենք իր ծաղիկ հասակին մէջ:

Նա իր ազգու աղօթքներով ըուլոր ազգը կը կառավարէր և հրաշքներ կ'ընէր: Երանի՞ թէ սամուէլներ մէջ տեղ գային:

գ) Ա. Տիմ. 4. 11—16 համարներուն մէջ Երիտասարդ Տիմոթէոսի խորունկ, մաքուր եւ սուրբ կեանքը ու գործունէութիւնը կը տեսնենք: Ան երիտասարդներուն տիպար օրինակ մըն է: Արդեօք դուն ալ պիտի չուզէի՞ Տիմոթէոսի պէս մէկը ըլլալ...

Սիրելի ընթերցող, մի կարծեր որ միայն այս երեք անձնաւորութիւններն են «որ իրենց մանկութենէն աղօթքի արուած են». թէ Սուրբ Գիրքին մէջ և թէ ալ եկեղեցւոյ պատմութեան մէջ հազարաւոր անհատներու կը հանդիպինք սրոնք իրենց պատանեկութիւնն ու երիտասարդութիւնն ու

թիւնը բոլորովին նուիրած են Աստուծոյ և աղօթքով, ծումապահութիւնով և Աւետարանը քարոզելով իրենց երկրաւոր կեանքը վերջացուցեր են: Մինչեւ իսկ շատեր ալ Յիսուսի համար նահատակուած են: 1700 թուականներուն, երբ Ֆրանսայի մէջ հոգեւորները կը չարչարէին, երեք հոգեւոր երիտասարդներ ձերբակալեցին, որոնք Աւետարանը կը քարոզէին: Երբ ատեանին առջեւ ձեռքերնին կապւած կայնեցուցին, առաջարկեցին որ իրենց հաւատքը ուրանան, սակայն անոնք հերոսաբար իրենց համար մեռնող ու յարութիւն առնող Փրկիչը դաւանեցան ոչ թէ ուրացան: Որով անոնց համար մահուան վճիռ տրուեցաւ:

Այս հոգիով լեցուած ու աղօթասէր երիտասարդները սկսան սաղմոս մը երգել: Երբ կ'երգէին անոնցմէ մէկը գլխատեցին, սակայն միւս երկուքը երգը կը շարունակէին: Երկրորդն ալ գլխատեցին, բայց միւսը առանձին կը շարունակէր երգը: Դահիճը անոր ըստւ. «Զե՞ս տեսնէր ընկերներդ ի՞նչպիսի չարչարանքներով մեռան, ուրիմն ուրացիր հաւատքդ որ ազատիս»: Երիտասարդը պատասխանեց. «Դունք քու պարտականութիւնդ կատարէ»: և մինչ ան երգը կը շարունակէր և զԱստուած կը փառաբանէր, ան գլխատուեցաւ:

Ո՞վ ընթերցող, կը տեսնե՞ս թէ աղօթքի և Աստուծոյ նուիրուած կեանքը որքան անուշ և անվախ կեանք մընէ:

1.— Աղօթքը զԱստուած և հաւատացեալը յարաբերութեան մէջ կը դնէ:

2.— Աղօթքը հաւատացեալը թարմ կը պահէ:

3.— Աղօթքը հաւատացեալը կենդանի կը պահէ:

4.— Աղօթքը հաւատացեալը հոգիներու ցաւով լեցուն կը պահէ:

5.— Աղօթքը հաւատացեալը ուրիշ հաւատացեալներու հետ համերաշւ կը պահէ:

6.— Աղօթքը հաւատացեալը սուրբ պահելով, Յիսուսի գալստեան կը պատրաստէ:

7.— Աղօթքը ամենատկար և ոչինչ եղող հաւատացեա-

Ա ամենակարող Աստուծոյ միացնելով մեծ գործեր ու հը-
ռաշքներ կատարել կուտայ:

Ճօն Լիվինկըսթըն գիշեր մը մինչեւ լոյս աղօթեց և ա-
նոր հետեւանքը ըլլալով յաջորդ օրը անոր ազդու մէկ քա-
ռոզովը 500 հոգի փրկուեցան: Սիրելի պատանի կամ ե-
րիտասարդ եղբայրս, Տէրոջմով քեզի աղաչանքս ու պատ-
քամո այս է. «Աղօթքը զանց մի՛ լներ»:

Գամասկոս

Ե. Ա. ԹՕՐՈ



ԱՅԽՈՐՈՒԱՆ ԱՌՈՓՔԸ

Աստուծ իմ, օգնէ՛ որ այսօր լինեմ
Հեզ, քաղցրաբարոյ,
Օգնէ որ ապրիմ միւս հաւատարիմ
Որդեզիր սիրոյ:

Լեցուր սիրս այսօր, սէր, գուք ու զորով
Հանդէպ քուառաց,
Որ օգնեմ անոնց կարեկից սիրով,
Լինեմ անձնուրաց:

Օգնէ՛ ինձ այսօր ապրիլ ցոլացիկ
Կեանք մը անբասիր,
Թող Քեզմով լինեմ խաղաղ, երջանիկ
Կամքիդ գործադիր:

Պէլութ

Քաղեց՝ Պ. ՄՈՒՐԱՏԵԱՆ

ԺԱՄԱՆԱԿ Է ԿԱԹԷՆ ԿՏՐՈՒԵԼՈՒ

ԾԵԵԴ. 21. 1—21: ԵԲՐ. 5. 12—24:

«Եւ տղան մեծցաւ ու կաթէն կտրուեցաւ, եւ Արահամ մեծ խնճոյք ըրաւ իսահակին կաթէն կտրուած օրը»: Ծննդ. 21. 8:

«Եւ տղան մեծցաւ...»:

Ամէն անգամ «ր Ար. Գիրքը կարդացած եմ ու այս համարին հանդիպած՝ զայն Աստուծոյ խօսքին երբեք չեմ յարմարցուցած: Յաճախ հարց տուած եմ ես ըսելով՝ ի՞նչ պէտք կար ասիկա գրելու, թէ մեծ խնճոյք մը ըրաւ իսահակին կաթէն կտրուած օրը»: Սակայն այս անգամ երբ հոգեւոր կեանքի հետ բաղդատելով կարդացի շատ պատւական գտայ: Տեսայ թէ հոգեւոր կեանքի խիստ գեղեցիկ օրինակ մըն է ան:

Եթէ իսմայէլը Աբրահամին մարմի տեսակէտով՝ զաւակը սեպենք, այսինքն կեանք մը վաղանցիկ եւ ժամանակաւոր, այն ատեն իսահակին ալ պիտի ըսենք հոգեկան զաւակ՝ կամ ժառանգորդ:

Իսմայէլ կը նյանի մեղաւոր կեանքի շրջանին, մինչ իսահակը հոգեւոր կեանքի մէկ նմանութիւնն է:

Հոս կը տեսնենք թէ հոգեւոր կեանքը իր մէջ ունի որոշ շրջաններ կամ կայաններ, որոնք գիտնալ, սորվիլ ու ապրիլ կենսական հարց մըն է:

Ա.— Թլփատութեան կամ ապաշխարութեան շրջան:

Բ.— Կաթէն կտրուելու կամ Քրիստոսի վրայով առաջին սորվելիքներու շրջան:

Գ.— Նուիրման շրջան:

Դ.— Ար. Հոգիով լեցունութեան շրջան:

Ե.— Գործի շրջան:

Մենք գիտենք թէ իսահակ հոգեւոր հօր մը զաւակն էր: Նոյնն է կացութիւնը մեզմէ շատերուն համար, որով հետեւ մենք ալ հոգեւոր ծնողներու զաւակներ ենք: Ուստի մեզի կը մնայ իսահակի կեանքը մեզի օրինակ լնտընել:

Հոս Կարեն կտրուիլը Փիզիքականէն աւելի հոգեւոր հանգամանք մը ունի։ Անշուշտ իսահակի ծնունդը մեծ ուրախութիւն պատճառեց իր ծնողաց. մինչ կը սեսնենք որ կաթէն կտրուած ատենը մեծ խնճոյք բրին։ Ուստի կաթէն կտրուիլը մեծ արժէք մը կը ցուցնէ։

Մեր հոգեւոր ծննդեան ժամանակը երկինքի մէջ հըրեշտակաց առջեւ ուրախութիւն կ'ըլլայ։ Սակայն հոգեւոր քապէս մեր կաթէն կտրուած ատենն ալ Աստուծոյ առջեւ մեծ խնճոյք կ'ըլլայ։

Հետեւաբար այսօր որոշենք և նպատակ ունենանք այլեւս կաթէն կտրուելով կատարելութեան վիճակ մը ունենանք և ըլլանք ընտանիքին զործոն անդամները։

Առաջին սորվելիքները անցնինք ու կատարեալին գանք։

Արբահամի խնճոյքէն աւելի Աստուծոյ հաճելի եղաւ երբ իսահակի ինքզինքը սեղանին յանձնեց զոհուելու համար։ Մենք ալ Տէրոջ սեղանին վրայ զրուինք որ կարենանք զործել Անոր համար։

Աբիմելէք ու իր բարեկամները, Ծննդ. 26. 28ին մէջ այսպէս կը վկայեն իսահակի համար. «Եւ անոնք ըստին, ստուգիւ տեսանք որ Տէրը քեզի հետ է»։

Տեսան թէ իսահակ հասարակ մարդու մը չի նմանիր։ Ան իրեն համար ունի անտեսանելի ապաւէն մը։

Եթէ մենք ալ իսկապէս քայլ առ քայլ հետեւինք մեր Տէրոջ, այն ատեն մեզի համար ալ այսպէս շատեր պիտի վկայեն։ Զանանք որ Տէրը մեզ ալ կաթէն կտրէ եւ աւելի յառաջ տանի։

Ա. Յովհ. 2. 12—14 համարներուն մէջ կ'ըսէ. «Կը գրեմ ձեզի որդեակներ, ետքը հայրեր և երիտասարդներ»։

Եթէ աշխարհի տեսակէտով շարէինք. պիտի ըսէինք, հայրեր, որդեակներ և երիտասարդներ։ Սակայն կը տեսնենք որ երկու անգամ կը չեշտէ։ Հետեւաբար կը ստուգենք որ սիալմամբ մը չէ որ տեղի ունեցած է այլ ճըշմարտութիւն մը կ'ուզէ հասկցնել։

- 1.— Որդեակներ կամ ապաշխարութեան շրջան :
- 2.— Հայրեր կամ կաթէն կտրուելու, աւելի ճանչալու շրջան :
- 3.— Երիտասարդներ կամ նոր քայլեր առնելու, յաղթող կեանք տպրելու շրջան : Ուրեմն Տէրը տար ոք մենք ալ կաթէն կտրուելով, այսինքն Քրիստոսի վրայով առաջին գիտելիքները սորվելով անցնէինք աւելի անդին՝ առնելու համար նոր քայլեր հոգեւոր կեանքի մէջ եւ հասնէինք կատարելութեան :

Պեյրութ

Լեհուն ՍիՄՈՆԵԱՆ

Սոյն բարոզը գրի առած է Գրիգոր Եղբայր Պետրոսեան, Պեյրութի Երիտասարդաց ծաղովին մեջ խօսուած պահուն:

ՎԱՐԾ ՍԵԶՆ ԿԸ ՍՊԱՍԵՆ



Ալա. Եղբ. Շենրհօֆեան
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԳԻՒԹԵՐ
կենսագրական մանրա-

Յիսուս այլակերպութեան լեռ ելած էր հետք առնելով իրեն աւելի մտերիմ երեք սիրելի աշակերտները, այդ զովարար բարձունքին վրայ մինչ աղօթք կ'ընէր, անմիջապէս իր դէմքը փոխւեցաւ, մարդկային մարմինը, հագուստը եւայլն, ամէն ինչը աստուածային կերպարանք ստացան: Մովսէս իսկ՝ անդամ մը փափաքեցաւ Աստուծոյ երեսը տեսնել, բայց չարժանացաւ. սակայն հոս կը տեսնենք ո՞ր աշակերտները անոր դէմքը յստակ և ո՞րոշ կը տեսնէին: ի՞նչ մեծ առանձնաշընորհում: Յիսուսի քովը նաեւ կը տեսնէին երկու մեծ հերոս-

մասնութիւններ կը պահ-
սին, բայց ըստ իր վկա-
յութենէն առնուած ծա-
նօթութեան, պատանե-
կութեան ժամանակ օր
մը ընկերներով ու իրմէ
մեծ եղբօր հետ ծովը ը
կ'երթան լոգնալու։ Լո-
ղալու անվարժ Ալպէրթ,
ծովուն խոր տեղերուն
վրայ, կը սկսի կենաց և
մահուան պայքար մղել։
իր եղբայրը ասոր ի տես,
եղբօրը օգնութեան կը
հասնի։ Ալպէրթ մահ-
ուան ուռուականէն հա-
լածական, ամբապինդ կը
փաթթուի իր եղբօր և
այս անգամ երկու քը
միասին կ'իջնեն ու կ'ել-
լեն ծովուն յատակն ի
վար։ Լողորդներ օգնու-
թեան կը հասնին, զն
զգայազիրկ դուր ։
կը հանուի ծովէն, բայց
եղբայրը... ան իր եղ-
բայրը ազատելու համար
կը հորոսուի։ Այս ողբայի
դէպէին վրայ անհիշ իր
կեանքը թիսուսի կը նը-
ւիրէ և կը սկսի Անոր
փառքին համար ապրիլ,
Ալպէրթ եղբայր ջերմե-
ռանդ, անկեղծ և աւե-
տարանչական հոգի ով
լեցուած եղբայր մըն է։
Ան ներկայիս Պէյրութի
մէջ ժամագործութեամբ
պարապելով հանդեր գ.
մասնաւոր ժամանակ կը

ները, Մովսէս և Եղիան, որոնց
դէմքը բոլոր հրեայ ժողովուրդը
կը փափաքէր տեսնել բայց ան-
կարելի էր։ Եւ այս մարգարէնե-
րը թէ կը տեսնէին և թէ կը խօ-
սակցէին իրենց Տէրոջը Յիսուս
Քրիստոսի հետ. այս ալ մեծ ա-
ռանձնաշնորհում մըն էր։ Ուրիշ
բան մը եւս. Յիսուս և իր աշա-
կերտները քանի երան բարձուն-
քը կը մնային, հեռու էին վարը
եղող տառապող ամբոխէն, երկ-
նային այցելութեան կարօտ հասա-
րակութենէն, որոնք միշտ իրենց
կը բերէին տեսակ տեսակ հիւնդ-
ներ, կոյրեր, անդամալոյժներ,
համբեր։ Դարձեալ՝ կենաց Խօսքին
կարօտ անօթի մարդիկ, որոնց
պէտք էր երկնային Մանանան
բաշխել և մանուկներու խումբեր՝
օրհնութեան կարօտ։ Ժողովուրդ
և բազմութիւններ որոնք զիրենք
յոցնեցուցած էին և ահա հոն
վերը, երբ իրենց աչքերուն և
մարմինին հանգիստ վայր մը
կար իրենց յարմար, արդեօք
տեղին չէր Պետրոսին առաջարկը,
«Տէր, հոս մնանք և երեք խրճիթ
շինենք։ մէկը քեզի և մէկ մէկ
հատ ալ Մովսէսին ու Եղիային
համար»։ Հերիք է որ իրենք ալ
առօք, փառօք այս տեսարանն
ու ներկայութիւնը վայլէին։
կարծես այս խօսքերը պատճառ
մը եղան որ այն տեսարանը զ"ց-

յատկացնէ գուրսերը այ-
ցելութիւններ ընելու՝ իբ
կեանքը մեծ մահուանէ:
փրկող Փրկիչը պայելու
և դաւանելու համար:

«Թ.»

Եկ և ուրիշ տեսաբան մը բացուի:
Ասկէ վերջը կը տեսնենք մեր
Տէրը և երեք աշակերտաները լե-
ռըն ի վար կը սկսին իշնել, այ-
սինքն գէպի իրենց արդէն ծաւ-
նօթ նիւթական աշխարհն ու հոն
տառապող Աղամորդիները, ա-
նոնց օգնելու համար:

Ետքը կը տեսնենք Յիսուսի և Իր երեք աշակերտանե-
րուն մեծ ամրոխի մը մօտենալը. և Բնէ ըլլայ. լաւ, ճիշդ
վերի տեսաբանին հակապատկերն է որ կը պարզուի: Իրենց
սիրելի եղբայրները անելի մը առջեւ կը գտնուին, պատաշ-
նի մը, որ ծանր հիւանդութենէ կը տառապի: Յիսուսի ա-
շակերտաները չեն կրցած բժշկել, ժողովուրդը հետզետէ
կը խոնուէր իրենց վրայ: Եւ անոնք կարծես անհամբեր
վերէն իշնող Վարդապետին՝ Յիսուս Քրիստոսի կը սպասէին: Հոս
էր որ կարծես թէ Պետրոս հասկցաւ, վերը Յիսուսի
գէմքին վրայ մեղմութեամբ արտայայտուող ժպիտը, «Պ
կարծես ըսել կ'ուզէր՝ «Վարը մեզի կը սպասէն»:

Պարագան նոյնն է այսօր բոլոր հաւատացեալներու
համար: Հոգեւոր կեանքը երկու մասեր ունի: Լերան՝ վա-
յելքի կեանքը և ձորի՝ տառապանքի կեանքը: Վերը՝ առանձ-
նութեան մէջ զԱստուած վայելելու կեանքը և վարը իշ-
նելով ժողովուրդին մէջ գործելու և անոնցմէ նախատուե-
լու, չարչարուելու, ծաղրուելու և ծեծուելու կեանքը:
Թէեւ շատեր չեն փափաքիր վարի կեանքը, սակայն կա-
մայ ակամայ պիտի ունենան, ուշ կամ կանուխ պիտի են-
թարկուին: Երանի անոնց, որոնք կամաւոր կերպով սիրա-
յօժար կը ստանձնէն ծառայելու հրաւերը:

Շատեր կը խորհին թէ Աստուած միայն մեր ուրա-
խութեան և աղօթքի պահերով ուրախ կ'ըլլայ, սակայն
Ս. Գիրքը մեզի այնպէս չի ցուցներ այլ կը տեսնենք թէ
(Մաթ. Ե. 11. Ղուկ. 2, 22. Ա. Պետ. Դ. 14) Աստուած
նոյնչափ ուրախ է Երբ կը տեսնէ իր զաւակները, «Պ քա-

ջարար յաղթելով դուրս կու գան կեանքի պայքարէն, պահելով հաւատքը, կատարելու համար իրենց նուիրական պաշտօնը Ս. Հոգիին օգնութիւնով։

Զենք զիտեր, գուցէ յաջորդող տարիները մեղի համար անցած տարիներուն պէս Աստուծոյ խօսքը առատ վայելելու և աղատ համարձակ քրիստոնէական կեանքը վայելելու տարիներ չըլլան, թերեւս վարը մեղի սպասող դժուարութիւններ, հալածանքներ, տառապանքներ, աքսորներ և նոյնիսկ մահեր պատահին, հոս կ'արժէ յիշել թէ մեր Տէրը երկը վրայ ապրած ժամանակամիջոցին երբեք հոգեւոր կեանքը գիւրին կեանք մը չցուցուց, այլ ընդհակառակը միշտ ջանաց ցուցնելու տառապանքի, անձնութացութեան, խաչը կրելու, գողզոթային կեանքը։ Մարգարէից, առաքելոց և բոլոր որբոց կեանքը այս ճշմարառութեան ապացոյցն է։

Իմ անձնական համոզումս այս է թէ, ներկայ՝ քսաներորդ դարու քրիստոնեաններուն կեանքին գաղջ ըլլալուն պատճառներէն մէկն ալ, աշխարհի և մեղքի անոնց հանդէպ ցուցուցած անտարբեր վիճակն է, համոզուած եմ թէ նեղութիւնները և խստութիւնները մեր հիմակուան հոգեւորները երկուքի պիտի բաժնեն, մէկ մասը դէպի աշխարհ պիտի տանին, իսկ մնացեալ մասն ալ դէպի աւելի փայլուն կեանքի մը ունին, իսկ պիտի մղեն։ Տէրը տայ որ մեր բաժինը ոչ թէ պարտուելու պիտի մղեն։ Տէրը տայ որ մեր բաժինը ոչ թէ պարտուելու այլ յաղթելու և դէպի աւելի կեանքը ըլլայ, և ոչ թէ ինը աշխակերտներու նման յուսահատութեան՝ այլ Յիսուսի պատշաճին նման, ծոմապահութեան և աղօթքի կեանք մ'ըլլերածին նման, ծոմապահութեան և աղօթքի կեանք պահակուիլ կեանքի լայ որպէսզի կարենանք յաջողութեամբ պսակուիլ կեանքի պայքարին մէջ։

Արդ՝ վարը մեղի կը սպասեն։

ԱԼՊԵՐԹ ՇՆՈՐՀՈՔԵԱՆ

ՊԵՂՐՈՒՐ



ՊՈՒՆ ԱԼ ԱՅՑՆԹԵՍ ԸՐԵ



Եղբ. Ստեփան Թորածեան

ԿԵՆՍԱ. ԴՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

ծնած՝ 1900ին, Մարաշու կապան հայաբնակդիւղը, բարեպաշտ ընտանիքի մը մէջ, Սամուել մարգարէի նման, մայրը զինք որպէս ազօթքի պատասխան Տէրոջմէն ստացած ըլլալով, ան ուխտած է զինքը Անոք նուիրել։ Հազիւ վեց կամեօթը տարեկանին մայրը կը յեռնի և հայրը հաւատարիմ մը նալով անոր մօր ըրած ուխտին, զինքը Մարաշ, Գերմանական որբանոց կը տանի ուսանելու և խնամուելու համար։ Տասը տարեկանին ապաշխարելով Տէրը կը գտնէ։

1908-1922 որբանոցին

Մարդ մը երուսաղէմէն երիշով կ'իջնէր, ու աւազակներու ձեռք ինկաւ, որոնք մերկացուցին զանիկա ու վիրաւորելով կիսամեռ թողուցին ու գացին։ Քահանայ մը որ այն ճամբայէն կ'անցնէր, զանիկա տեսնելով՝ անդիի կողմէն անցաւ։ Նոյնպէս Ղեւտացի մըն ալ այն տեղ հասնելով՝ գնաց ու տեսաւ, եւ անդիի կողմէն անցաւ։ Քիչ վերջ Սամարացի մը երբ նոյն ճամբայէն կ'անցնէր, եկաւ անոր քով ու զանիկա տեսնելով խղնաց, և մօտեցաւ, անոր վէրքերը փարբեց, վրան ձէթ և գինի թափելով, ու եր գրաստին վըայ դնելով՝ տարաւ զանիկա պանդոկ մը, և անոր հոգ տարաւ։ Հետեւեալ օրը երբ կ'ելլէր անկէ, երկու դահեկան հանեց պանդոկապետին տուաւ և անոր ըստաւ։ «Հոգ տար ատոր ու ինչ որ աւելի ծախք ընես, ետ դառնաւուս քեզի կը վճարեմ»։ Յաւիսենական կեանք ժառանգելու համար թիսուսի դիմող օրինականին այսպէս ըսուեցաւ, «Գնա, դուն ալ այնպիս լրե» — բարի Սամարացիին պէս։

Ընթերցող, գնա՛, դուն ալ այնպիս լրե՛։

Ի՞նչ ըրաւ Հարէլ։ Հաճելի զոհ մատուց Աստուծոյ, Որով վը-

մէջ ուստանելէ վերջ, Մա-
րաշու տեղահանութեան
ատեն անկէ ելլելով կոռ-
դայ Հալէպի, առ կէ ալ
Պէյրութ, Իզմիր և Գոլիս
Կ'երթայ: Հոն ատեն մը
Ամերիկան Բարձրագոյն
Վարժարանին դասըն-
թացքին հետեւելէ վերջ,
երեք տարի Ամերիկան
Պայալ հասուզի մէջ կը
դորձէ: Գօլիս դասնուած
միջոցին Կ'ամուսանանայ,
ապա թթքական երթեցնի
ոստանին մէջ կեանքը
անտանելի գտնելով կոռ-
դայ Սուրիա: 1925-1928 կը
դորձէ Ամերիկան Ասո-
ւածաշունչի ընկերու-
թեան մէջ: 1928ին Մա-
րանաթայի տպարանը կը
հրաւիրուի որպէս քար-
տուզար և ցարդ նոյն
պաշտօնին մէջ է: Ստե-
փան եղբայր երկար տա-
րիներէ իվեր նաեւ պա-
տասխանատուն է եղած
Հալէպի Հոգ. Եղբայրու-
թ եան կիրակնօրեայ
Դպրոցին: Ան համեստ ու-
ժարաշան մշակ մըն է Տէ-
րոջ այգիին մէջ:

«Մ.»

Կայուեցաւ արդար Ըլլալը:
Գնա՛, դուն ալ այնպիս ըրէ՛:
Ենովքին նայէ՛: Բազմանդաս
ընտանիքի մը հայրն ըլլալով հան-
գերձ, երեք հարիւր տարի Աստու-
ծոյ հետ քալեց:
Գնա՛, դուն ալ այնպիս ըրէ՛:
Ի՞նչ ըրաւ նոյ նահապես: Ա-
նիկա իր դարուն մարդոցը մէջ
արդար ու կատարեալ մարդ մըն
էր: Նոյ Աստուծոյ հետ քալեց:
Աստուծոյ փրկարար տապանը մը-
տաւ ինք իր տունովը:
Գնա՛, դուն ալ այնպիս ըրէ՛:
Հաւատքի հայր, Աստուծոյ բա-
րեկամ կոչուած Արրահամի մա-
սին ալ լսել կ'ուզե՞ս: Անիկա կը-
ուապաշտ երկրի մը մէջ առան-
ձինն զԱստուած պաշտեց, Աս-
տուծոյ հնազանդեցաւ, զԱստ-
ուած սիրեց իր բոլոր սրտովը, իր
բոլոր անձովը, իր բոլոր զօրու-
թիւնովը ու իր բոլոր մտքովը և
ամէն ինչ զոհեց Աստուծոյ սիրոյն
համար:

Գնա՛, դուն ալ այնպիս ըրէ՛:
Խաղաղասէր իսահակին նայէ՛:
Անիկա խաղաղ ու հաշտ ապրե-
ցաւ ամէնուն հետ, ի գին ամէն
զոհողութեան:

Գնա՛, դուն ալ այնպիս ըրէ՛:
Յովուէփ Գեղեցիկին կեանքն

ու նկարագիրը ուսումնասիրէ՛: Անիկա իր ծնողքին հնազանդ,
Աստուծոյ հաւատարիմ, Եղբայրասէր, համբերող, խոնարհ,
բարեսէր ու ներող մէկն էր: Ամբասիր ու անմեղադրելի

կեանք մը ապրեցաւ՝ երիտասարդական ցանկութիւններէն հեռու փախչելով։

Գեա՛, դուն ալ այնպէս ըրե՛։

Աննկուն կամք և հեղաբարոյ կեանք ունեցող մեծ առաջնորդ Մովսէսին նայէ՛։ Ի՞նչպէս չընդունեց Փարաւոնի աղջկան որդի ըսուիլ։ Անիկա նախընտրեց Աստուծոյ ժողովուրդին հետ չարչարուիլ քան թէ մեղքին ժամանակաւոր զուարճութիւնը վայելել։ Աւելի մեծ հարստութիւն սեպեց Քրիստոսի նախատինքը քան թէ Եգիպտոսի գանձերը։ Անիկա համբերեց՝ որպէս թէ Անտեսանելին կը տեսնէր։ Աստուծոյ հետ երես առ երես կը տեսակցէր։

Գեա՛, դուն ալ այնպէս ըրե՛։

Յեսու պատանիին նայէ՛։ Անիկա խորանէն չէր հեռանար։ Ազօթասէր էր, միշտ Աստուծոյ ներկայութիւնը կը վայելէր։ Անոր համար Մովսէսի արժանաւոր յաջորդը եղաւ և թշնամիներուն յաղթելով Քանանու երկիրը մտցուց Աստուծոյ ժողովուրդը։ Մինչեւ վերջը հաստատ ու հաւատարիմ մնաց Աստուծոյ և քաջաբար վկայեց։ «Ես ու իմ տունու Եհովան պիտի պաշտենք»։

Գեա՛, դուն ալ այնպէս ըրե՛։

Քթանէ եփուտ հազած՝ տաճարին մէջ Տէրոջը ժառայութիւն ընող փոքրիկն Սամուէլին նայէ՛։ Ի՞նչպէս Տէրոջը ձայնը լսելու և հնազանդելու պատրաստ էր։ Մանուկ հասակէն մինչեւ խոր ծերութիւն՝ աստուածապաշտ ու Տէրոջ հաւատարիմ կեանք մը ապրեցաւ։

Գեա՛, դուն ալ այնպէս ըրե՛։

Քաջ մարտիկ, նշանաւոր նուազածու, երաժիշտ ու սաղմոսերգու Դաւիթ թագաւորին ու մարգարէին նայէ՛։ Ի՞նչպէս Աստուծոյ Որդիին համեմատ մարդ մըն էր որ Տէ-

Պող բոլոր կամքը կատարեց:

Գնա՞ , դուն ալ այնպիս ըրե՞:

Հապա քաջն Եղիան , հրաշագործ Եղիսէն , հին ուխտի
աւետարանիչ մարդարէ Եսային ու ողբերգակ Երեմիան ,
տեսլաբան Եղեկիէն ու աղօթասէր Դանիէլը . . .

Գնա՞ , դուն ալ այնպիս ըրե՞:

Յիսուսի նայէ՞ , մեր հաւատքին Առաջնորդին ու կա-
տարողին , Բեթլէհէմի մսուրէն մինչեւ Գեթսեմանի ու Գող-
զոթայի խաչը : Նայէ Անոր տան մէջ , ինչպէս հնազանդ էր
իր ծնողքին . դիտէ զԱյն տաճարին մէջ , ի՞նչպէս վարդա-
պետներու հետ կը խօսակցի : Ակնարկ մը նետէ Անոր չնոր-
հալի դէմքին վրայ : Ի՞նչպէս կը կարեկցի ու կը ցաւակցի
աղքատներուն , խեղճերուն ու հիւանդներուն և կը բժշկէ
անոնց մարմինն ու հոգին : Գթած է , ներող ու համբերող
է , զոհող ու զոհուող է :

Գնա՞ , դուն ալ այնպիս ըրե՞:

Նայէ Յիսուսը սրտանց սիրող Յովհաննէս Առաքեալին ,
Յիսուսի գերազանց զիտութեանը համար բոլոր բաները
վնաս սեպող , Անոր սիրոյն համար ամէն բանէն զրկուող
եւ ամէն ինչ աղտեղութիւն համարող Պողոս Առաքեալին ,
հրեշտակաղէմ Ստեփաննոս Նախավկային , Քրիստոսի սիրոյն
համար նահատակուող Սուրբն Պողիկարպոսի , Հայաստանը
աւետարանին լոյսովք լուսաւորող Սր . Գրիգոր Լուսաւոր-
չին , նշանաւոր Աստուածաբան Սուրբն Օգոստինոս հայրա-
պետին , աղօթասէր , Սուրբ Հոգիով լեցուն , իմաստուն ու
խոնարհ Սուրբ Գրիգոր Նարեկացիին , Աստուծոյ մարդը ,
նշանաւոր վարդապետ , պերճախօս քարոզիչ , աստուածա-
նշանաւոր վարդապետ , պերճախօս քարոզիչ , կարող հեղի-
պաշտ , բարեկարգիչ , ճշմարիտ առաջնորդ , կարող հեղի-
նակ ու քաղցրաբարբառ բանաստեղծ Սուրբ Ներսէս Շնոր-
հալին , իր մօրը որովայնէն Աստուծոյ նուիրուած , աղօ-
հալիին , իր մօրը որովայնէն Աստուծոյ նուիրուած , աղօ-

թասէր, անձնուրաց, ուսումնասէր, հեղ և խոնարհ Առւրբ
Ներսէս Լամբրոնացիին, մենակեաց, պերճախօս քարոզիչ,
անվեհեր վկայ սուրբն Ֆրանչիսկոսին, նշանաւոր բարե-
կարգիչ Մարտինոս Լուաերին, աղօթասէր միսիոնար Տէյ-
վիտ Պրէյնըրտին, իր մէկ քարոզով 500 հոգիներու ապաշ-
խարութեան միջոց եղող ձանըթհըն Էտուըրտափին, գործ-
նական սուրբ կեանք ապրող Ճան Ուէսլիին, քսան հազար,
քառասուն հազար, վաթսուն հազար, երբեմն մինչեւ հա-
րիւր հազար ժողովուրդին քարոզող ու շատերուն փրկու-
թեան միջոց եղող ձօրճ Հուայթֆիլտին, երկնային մարդ,
երեսակ կոչուած Ճան Ֆլէչըրին, իր քարոզներով ու զիր-
քերովը, նաեւ իր սուրբ կեանքովը հազարաւորներու փըր-
կութեան պատճառ եղող Զարլս Ֆինիին, նշանաւոր հաւատ-
քի ու աղօթքի մարդ Ճօրճ Միւլըրին, հանրածանօթ աւե-
տարանիչ Տուայթ Լ. Մուտիին, աշխարհահռչակ քարոզիչ
ու հեղինակ Զարլս Սփըրճընին, իր քարոզներով ու զիր-
քերովը 100.000է աւելի հոգիներու փրկութեան միջոց ե-
ղող Տր. Ռ. Ա. Թօրիին, և ներկայիս ապրող ու գործող
անձնուէր հաւատացեալներուն:

Գնա՛, դուն ալ այնպէս ըրէ՛:

Հալեալ

Տէրոջը անարժան ծառան

ԱՏԵՓԱՆ Յ. ԹՐԱՇԵԱՆ



ԱՂԵՐՍ ԱՌ ԱՎՏՈՒՆԾ

Մուր ու մրուայլ է աշխարհն, բանձր խաւարով մը պատած,
Հառաչանք մը կ'եղի վեր, ուն հոգիկս առ Ասուած.
Կեանքի հորդզոնն աղօս, բայուն է ինձ ապագան,
Սակայն բանի վեր նայիմ, պայծառ կ'ըլլայ ամեն բան:

Յիրաւի երազ մ'է կեանքն՝ մեր խինդ եւ մեր արտասուի,
Վաղանցիկ են օրերը՝ մեր ցնծում, երբեմն ալ սուզ.
Մենուրեանս մէջ անձկայրեաց, աշերս յառած դէպի վեր,
Ճամբաս ուղղէ, ո՞ն, Տէր իմ, լոյս մօսավառ անըսուեր:

Երբ առանձին կը մնամ փորձութիւնք զիս կը պատեն,
Կը ննեսն զիս այնքան ծանր, երկարէն ու պողպատէն,
Տէ՛ր ինձ ոյժ սուր որ յաղրեմ չար Սատանին ու մեղքին,
Որք կ'արգիլեն դիսելէ ասուածային սուրբ դէմքին:

Կը բայեմ Տէ՛ր, հաւատքով աշխարհիս մէջ այս խաւար,
Գարուն կեանքս Քեզ յենած՝ դուն իմ յոյսն ես անդադար,
Զօրացո՛ւր զիս, հաստատէ, մինչեւ հասնիմ սուրբ Քանան,
Թող վայլեմ հոս, միւս Քու սէր ու նաւակեմ Մանանան:

Մօս եւ հեռուն սարսափ կայ, լեռներ, ձորեր անհամար,
Սակայն վերն կը տեսնեմ ես աստղապարդ երկեակամար.
Կ'աղերսւմ Քեզ Տէր Փրկիչ, պահես զիս միւս հաւ'սարիմ,
Մինչեւ վերջը իմ կեանքին, երբոր գիրկրդ վերն հանգչիմ:

Հոս երկրիս վրայ տակաւին զործ կայ ինձի յանձնուած,
Տուր որ հաւատարմօրէն կատարեմ զայն ո՞վ Ասուած.
Ինկածները վերցնեմ, տրմեալին տամ սփոփանք,
Այժմ եւ միւս, յաւիտեան Քու սուրբ անուանը ըլլայ փառ:

Ո՞ն, եկէ ինձ միացէն ո՞վ հաւատքի բնտանիք,
Ասուծոյ սուրբ, վեհ զործը եռանդով յառաջ տանինք.
Ակնկառոյց սպասենք Փրկչին օրհնեալ զալսեան,
Միւս հոգիներ տանինք մենք եւ ըլլանք բոյ, ձեռնունայն:

ԼիսիԱ. Ս. ԹՐԱՇԵԱՆ

Հաւէպ

ՀՈԳԵՒՈՐ ԲԱԺԱՆՈՒՄ, ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ

«...Ասոր համար (դուրս) ելեք ատոնց մէջէն ու զատուեցէք, կ'ըսէ Տէրը, եւ պիղծ բանի մի՛ դպչիք». Բ. Կորեր Զ. 17.



Խ Պ Ր Ա Յ Ր

Ս Յ Ո Ւ Չ Ա Խ Ա Բ Ի Ե Ա Խ Ա Բ Ի

Ի Ն Ք Ն Ա Կ Ե Խ Ս Ա Գ Ր Ա Կ Ա Խ Ա Բ Ի

Գ Ի Ռ Ե Վ Բ

ծնած եմ Հաճըն 1909 ին, շատ պղտիկ հասակու աքսորուած, գրեթէ բողոքական կրթութիւն երբեք չեմ առած բացի ծնողացս տոռած անձնական կրթութենէն և մէկ տարի մանկապարտէցի և մէկ տարի ալ Աստանայի բողոքական Academy ի մէջ ունեցած կրթութենէն:

Ուսումս առած եմ գլխաւորապէս Պէյրութի Սըր. Նշան վարժարանը

Հաւաքականութեան մը համար ամենացաւալի և ամենաշըմուարին հարցը բաժանումն է, իր ամբողջութեան կոտորակուիլը, իրարմէ անջատ խմբակցութեանց բաժնուիլը:

Զուրի կաթիլներ միշտ իրարմիանալու յատկութիւնն ունին. ոչխարները մէկտեղ հաւաքուելու կամ կոյրզկուրայն իրենց ընկերոջ հետեւելու, որպէսզի իրարմէ չզատուին. զայլերը իրենց վոհմակը կազմելով խմբովին յարձակում գործելու սովորութիւնն ու բնազգը ունին և այլ վայրի անասուններ զրեթէ բոլորն ալ նոյն յատկութեան տէրն են: Գուղերն ու աւազակներն ալ միթէ միանալով չէ^թ որ շատ մը մարդիկ կը կողոպտեն ու հազարաւոր վաճառատուններ և բնակարաններ ծակելով կը քանդեն:

Ցորենի հասկերէն խուրձեր կը կապուին և այդ խուրձերու գէզերէն է որ միլիոնաւոր պարկեր կը լեցուին և ահա այդ ցորենի հատիկով (որ սկիզբը առանձին հատիկ մըն էր) է որ ամբողջ մարդկութիւնը կը սնուց-ւի իր ամենակենսական սնունդով, քանի որ այդ ցորենի պար-

Յ տարի և 5 տարի ալ ֆը-
րէներու ֆրանս ա կ ան-
դուէնք:

Փրկութիւնու եղած է
Տ է ր ո ջ ը մասնաւոր ու
առանձնական այցելու-
թեամբ առանց ուեւէ մար-
դու միջնորդութեան, ո՞չ
թէ վախէ՝ այլ Քրիստոնի
սէրէն մղուած ըլլալով է
որ ինքզինքս յանձնած
եմ Քրիստոնի սիրոյն, 1923
Մարտ 11ին ծ առ ի մ ը
տակ: Որպէսզի ինք զիս
առնէ, փոխէ, արբացնէ
ու իր Անուանը փառքին
համար գործածէ:

Անարժանաբար ըսե-
լու եմ որ Տէրը մասնա-
ւորաբար պատանինե-
րու և երիտասարդներու
մէջ գործածած է ու
տակաւին կը գործածէ
իր անպէտ ծառան:

Անոր բոլոր օրէնքնե-
րը և հրաշքները շատ
զայելած եմ:

Փառք ըլլայ իր Սուրբ
անուան:

Կերը նախ կ'ամբարուին, ի մի
կը հաւաքուին ու վերջն ալ կը
բաժնուին բոլոր մարդոց ու եր-
կիրներու:

Ազգի մը մեծութիւնը իր
զաւակներուն միաբանութեան և
համախորհուրդ ըլլալով, ի մի
համախմբուելուն մէջն է. ինչպէս
որ բանակի մը կենսունակութիւ-
նը, տոկունութիւնը և յարձակո-
ղական ոյժն ու զօրութիւնը իր
անբաժանելիութեան և միակ հը-
րամանատարութեան տակ գտնը-
ւելուն մէջ կը կայանայ:

Մեծ ազգեր ուրիշ ազգերու
վրայ տիրելու համար ամէն ճիգ
ու ջանք կը թափին որպէսզի ի-
րինց տիրապետութեան ենթարկ-
ւելիք ազգը բաժան բաժան ընեն,
անոր զաւակներն ու ժողովուրդ-
ները իրարու դէմ գրգռելով ու
թշնամացնելով: Անշուշտ բոլորս
ալ քաջ զիտենք հետեւեալ ա-
սացուածքը. «Բաժնէ որ տիրես»
ինչ որ շատ մը մեծ տէրութիւն-
ներու արտաքինքաղաքականու-
թեան հիմք կազմած է անցեալ

դարերու մէջ ու հիմա ալ իբր հիմք կը ծառայէ:

Ուրեմն մարդկօրէն, գիտականօրէն և բարոյապէս ալ,
բաժանումը անկում, քայլքայում, տկարանալ և կործանում
կը նշանակէ:

Բաժանում. ի՞նչ սարսափազդու և սրտաճմլիկ յուշեր
կ'արթնցնէ մեր յիշողութեան մէջ. ի՞նչ, ի՞նչ բաներ զոհե-
ն ու յօժար էինք, ենք ու պիտի ըլլանք ապազային մէջ ալ

որպէսզի դառն ու կսկծալի բաժանումներ տեղի չունենային ու ասկէ վերջն ալ չունենան այլեւս... մարդկութիւնը յաւէտ ատած է ու միշտ ալ կ'ատէ բաժանումը . բայց ցաւալին , անխուսափելի իրականութիւնն ու պարագան այն է որ բաժանումը միշտ ալ եղած է մարդուս անբաժանելի ընկերը , անոր ստեղծագործութեան առաջին օրէն մինչեւ այս օրս և ասկէ վերջն ալ մինչեւ աշխարհիս վերջը նոյնը պիտի ըլլայ , խլելով աղի արցունք ամէնուն աշքերէն , մեծէն և պղտիկէն , հարուստէն ու աղքատէն , ուսեալէն ու տպէտէն :

Ահա պարզ ճշմարտութիւնը մարդկութեան համար և մարդկային ակնոցով դիտուած :

Բայց խնդիրը բոլորովին կը տարբերի Աստուծոյ համար և երբ մօտենանք հարցին աստուածային ակնոցով , մարդկութիւնը (բոլոր մարդիկ) կը պահանջեն ու կը փընտըռեն խմբաւորում , միացում , բազմութիւն :

Աստուած կը թելազրէ ու կը պահանջէ , երբեմն հըրամայելով , բաժանում , մեկուսացում . « Մի՛ սիրէք աշխարհը եւ ինչ որ անոր մէջ է » : Մարդիկ իրար մօտ կուգան , կը խորհրդակցին , որոշումներ կու տան որոշ քայլեր առնելու , իրը թէ աշխարհիս և մարդկութեան ապագան պիտի կերտեն , բարելաւեն . իսկ Աստուած իր ներշնչեալ Աստուածաշունչ մատեանին մէջ մեզի կը պատուիրէ դուրս ելլել աշխարհէս , առանձնանալ , զրկում կրել , քակուիլ բոլոր մարդկային կապերէ , բաժնուիլ մարդկութեան ու երկրիս բանակէն դուրս ելլելով , միայնակ ըլլալ ըստ կարելոյն , ըլլայ առանձնութեան սենեակին մէջ , ըլլայ գործնական և աշխարհիկ կեանքի մէջ . մարդոց մէջ՝ բայց մարդոցմէ հեռու , աշխարհի մէջ՝ բայց աշխարհէ՝ դուրս : Ոինչպէս Անիկա դռնէն դուրս չարչարուեցաւ... ուրեմն եկէք իրեն ելլենք բանակէն դուրս , մեր վրայ առնելով Անոր (Քրիստոսի) նախատինքը :

Սուրբ գրային առումով բաժանում , զատուիլ , մէկ կողմ զրուիլ Աստուծոյ համար՝ կը նշանակէ սրբուիլ , սուրբ

Ալլալ, սրբանալ:

Աստուած մարդս սրբութեան կանչած է եւ քանիցս
Սրբազան Մատեանին մէջ յիշուած է. «Սուրբ եղէք, քան-
չի ես սուրբ եմ.» «Ձեզ կանչող Սուրբին պէս դուք ալ
սուրբ եղէք ձեր բոլոր վարմունքներուն մէջ»:

Այս և նման համարներու համաձայն Աստուծոյ
հաճելի կեանք մը ապրելու, Անոր փափաքներուն գոհա-
ցում տալու, եւ Անոր պատուիրանքներուն համեմատ
սուրբ կեանք մը վարելու համար, առաջին և ամենակա-
քեւոր պայմանն է Աստուծոյ համար զատուիլ, մէկ կողմ
գրուիլ, մեկուսանալ, բաժնուիլ, աշխարհային թէ մարդ-
կային բոլոր կապերը քակել, «... Դուք աշխարհէս չէք»
«Եթէ աշխարհէս լլայիք» եւ ամէն ատեն, ամէն տեղ,
ամէն բանի մէջ փնտուել միմիայն Աստուծոյ կամքն ու
հաճութիւնը, առանձնութեան մէջ լուս սպասելով լոկ
աստուածային մեղմիկ ձայնին, Անոր հնազանդիլ եւ զԱյն
հաճեցնել: Մէկ խօսքով, ամէն բան, ամէն հաշիւ, ամէն
կարգագրութիւն ու ամէն ակնկալութիւն մէկդի ձգելով
ամէն գնով ջանալ Տէր Յիսուսի քայլերուն հետեւիլ, Անոր
հետ քալել, Յիսուս Քրիստոսի մէջն լլալով կամ կենա-
լով Անոր հետ մէկ լլալ, որպէսզի Անոր գաղափարները,
Անոր խորհուրդները, Անոր զգացումներն ու փափաքները
լլան իմս ու քուկդ, եւ ա՛ւ ասկէ ետեւ ես չապրիմ, հա-
պա ինքը, իմ եսս երբեք իր գլուխը չի վերցնէ, այլ միայն
ու միայն Տէր Յիսուս Քրիստոս ըլլայ ամենը ամեն բանի
մէջ:

Սակայն ցաւ ի սիրտ խոստովանելու ենք թէ այսօր
ամէն տեղ, անձնական թէ հաւաքական կեանքի մէջ, բա-
րոյական, կրօնական թէ նոյնիսկ հոգեւոր շրջանակներու
ու խմբակցութեանց մէջ, Տէր Յիսուս Քրիստոսի պահան-
ջած այս առանձնական ու բաժանման նախատինքը կրող,
մինչեւ գետին խոնարհող կեանքին տեղ, կայ ու երթալով
աւելնալու վրայ է, անձնական հաշուի ու շահի կեանքը,
իրենները պաշտպանելու եւ չքմեզացնելու եւ «չլլայ որ

իմիններս, կամ մեծերս. վշտացնեմ» ըսելու սովորութիւնն ու այլ մարդկային ու գրեթե աշխարհային հաշիւններու նկատառութիւնը . . . ինչ որ հոգեւոր կեանքը շատ հեռու ները տանելու վրայ է եւ անոր մակարդակը շատ . . . ցածերը: Տէրը ողորմի իր հաւատացեալներուն, իր հարազատ զաւակներուն, որպէսզի շուտով արթննան այս թմրած ու գրեթե գաղջացած վիճակէն, քանի ուշ չէ, ու բաժնուին, զատուին եւ Տէրոջ համար մէկ կողմ դրուին, մարմնով ու հոգիով . . .

Ի՞նչ բաներէ կրնանք բաժնուիլ, զատուիլ ու դուրս ելլել անոնց մէջէն, և որո՞նք են այն պիզդ բաները, որոնց երբեք գպչելու չենք: Ահա հարցեր, որոնց շուրջ գաղափարները հիմնովին կը տարբերին, ըլլայ բնական աշխարհիկ մարդոց մէջ, ըլլայ կրօնաբարոյական հատուածներու, ըլլայ նոյնիսկ մեր զուտ հոգեւոր կարծած շատ մը շրջականերուն մէջ:

Մէկուն համար այս ինչ բանը բոլորովին հաճելի է, միւսին ներելի, ուրիշի մը ո՛չ կասակար և չորրորդի մը բոլորովին աններելի մեղք:

Հոս կ'ուզեմ մի քանի կէտեր յիշել, որո՞նք ինձի աղօթքի և լուրջ սերտողութեան ու խոկումի նիւթեղած են, մանաւանդ Տէրը անկեղծութեամբ սիրողներու նկատմամբ:

Բաժնուելու, զատուելու, մեկուսանալու ենք.

ա.— Մեղքէն, որ պատճառ եղած է մեր մահուան ու յաւիտենական կորստեան դատապարտուելուն:

բ.— Աշխարհէ, որ մեզ իր խարուսիկ ու հրապուրիչ արտաքինով իրեն կը կանչէ, և սակայն անգամ մը ո՞ր մեզ իրեն քաշէ, ալ մեր վրայ շնորհք չի ձգեր և մեզ ալ իր կերպարանքին կերպարանափոխելով իր կաղապարին մէջ կը մտցնէ ու իրենիններէն աւելի զէշ կ'ընէ ու կը ցածցնէ:

գ.— Սատանայէ, որ մեր բուն ոսոխն ու թշնամին և հակառակորդն է, մեր անկման պատճառը ու դաւողը, բաժնուել Սատանայէ՝ անոր հակառակ կենալով, անոր խորամանկութենէն չբռնուելով և իր խարէութիւններէն չըխաբուելով:

Դ.— Բաժնուիլ արծաթսիրութենէ, որ մարդուս սէրը առ Աստուած կը պաղեցնէ, սիրտը երբեմն կը քարացնէ, խիղճը կը կարծրացնէ ու մարդս մեղքերու և կռապաշտութեան կ'առաջնորդէ:

Ե.— Բաժնուիլ, հեռու կենալ անօրէնութենէ, որ բուն իսկ մեղքն է.

Ղ.— Եսէն, որ միշտ զլուխ կը վերցնէ, բաժնուիլ եսէն զայն ատելով, անկէ զզուելով, զայն ուրանալով ու խաչը հանելով, իրենը չփնտուելով, որպէսզի Տէրը ինք մեր մէջ յայտնուի ու փառաւորուի.

Է.— Եւ բաժնուիլ բարեկամներէ, ազգականներէ, ընտանիքի անդամներէ ու նոյն իսկ այն հոգեւորներէն, որոնք Յիսուս Քրիստոսի շահը, Անոր անունը, պատիւը, գործն ու փառքը իրենց շահէն, եսէն, անունէն ու պատիւէն գերիվեր ու գերազանց չեն սեպեր, հապա կը խորեն ու երբեմն ալ կը կեղծեն Անանայի ու Սափիրայի պէս... Զգոյշ այս վերջին դասակարգի անձերէն որովհետեւ ամենէն աւելի այսպիսիներուն է որ կը կապուի հոգեւոր մը:

Ու վերջապէս ի՞նչ են այն պիղծ բաները, որոնց դըպչելու չէ՛ երբեք Աստուծոյ մէկ զաւակը:

Խորունկ նիւթ մըն է այս, որ միայն ու միայն Աստուծոյ Սուրբ Հոգին կրնայ պարզել, հասկցնել և համոզել, որպէսզի ճշմարիտ ու անկեղծ հաւատացեալ մը յօժարի կարենալ առնելու որոշ և շատ կտրուկ քայլեր, որոնք փշոտ և ժայռուտ ճամբաններու վրայ կ'իրականանան:

Պիղծ է ամէն բան, որ զԱստուած չի փառաւորեր, պիղծ է ամէն ինչ, որ Տէրով փառքին համար չ'լլլար, պիղծ է ամէն խօսք, խորհուրդ կամ գործունէութիւն որ Յիսուս է ամէն խօսք, ամէն կեանք որ կը ջանայ Աստուծմէ աւելի մարդիկ համէն կեանք որ կը կեղծաւորութեամբ զայն կը նդօրինակէ. պիղծ կենայ և կամ կեղծաւորութեամբ զայն կը նդօրինակէ. պիղծ է ամէն կեանք որ կը ջանայ Աստուծմէ աւելի մարդիկ համէն կեանք որ կը մեծարէ ու կը գովէ:

կան թէ աշխարհիկ, որոնք Տէր Յիսուս Քրիստոսի վարդապետութեան մէջ չկենալով, կ'ուզեն մարդկայինը խառնել աստուածայինին, ինքզինքնին կը խաբեն, և նոյնիսկ Աստուածոյ սուրբ անունին կը հայնոյեն:

Այս աստիճանի ինկա՞ծ, ցածցած ու վատթարացած է աշխարհս և մարդկութիւնը. հոգեւորութիւնն ալ խառնըւած է աշխարհիս և աշխարհայիններուն: Ահա թէ ինչ բաներէ Տէրը կ'ուզէ որ բաժնուինք, ես ու դուն, որպէսզի ինք կարենայ հոտոտել մեր զոհին անո՞ւշ հոտը...

Բաժանո՞ւմ... ամէն բանէ, որ կ'արդիլէ զիս ու քեզ Տէրը լման վայելելէ ու զԱյն փառաւորելէ, որպէսզի երբ ինք գայ, կարենանք անարգել ու անկաշկանդ զինք դիմաւորել:

ՊԵՂՈՒԹ

ԱՆՈՒՇԱԽԱՆ ԷՕՐԵՃԵԱՆ

ԵՐԶԾՆԻԿ ՅՈՅՍ

«Սպասենք այն երջանիկ յոյսին եւ մեծ Աստուծոյ ու մեր Փրկչին Յիսուս Քրիստոսի փառքին յայտնուելուն»: Տիս. 2. 13:



Եղբ. Յովսէփ Գաղանճեան

Յոյսը մարդկային կեանքի մէջ ամենակարեւոր տեղը գրաւած է: Մարդ յուսով կ'ապօթ ու կը զարգանայ. յուսով կը յաղթէ ու կը տիրէ, յուսով ապագային կը նայի և յուսով կը մեռնի: Կան յոյսեր որ այս աշխարհի համար են, վաղանցիկ, առժամեայ և անհիմ. իսկ կան յոյսեր ալ որ հոգեւոր, յաւիտենական, վերին երկինքի կը պատրաստեն և հաւատացեալը կրնան երջանիկ յաղ-

ԿԵՆՍԱԴՐԱԿԱՆ
Գ Ի Ռ Ե Ր

Բ ն ի կ Այնթապցի է
Ցովսէփ եղբայր և ծնած
է 1900 թուականին, Հո-
գեւոր ընտանիքի մը մէջ,
իր ուսումը ստացած է
տեղւոյն Վարդանեան
վարժարանին մէջ, ուր
բարոյապէս դովելի և
հոգեւորութիւնը սիրող
վարք մը ցոյց տուած է,
Տարագրութեան շրջանին
կորսնցուցած է իր մայրն
ու հայրը, Մօրը վերջին
կուակն է եղած իր զա-
ւակներուն որ անոնք չը-
զատուին սիրելի Փրկչէն
ու աղօթելէ: Այս խօս-
քերը խորունկ կերպով
կը քանդակուին անոր
սրտին մսեղէն տախտակ-
ներուն վրայ, բայց աշ-
խարհ իր վայելքներով
կը գիւթէ զայն և կը սկսի
թատրոններու և այլ
մեղալից շրջանակներու
մէջ ուս նուագել և համ-
բաւ շահիլ, սակայն մերթ
ընդ մերթ անոր սրտին
խորերը արձագանգ կու-
տան մօրը վերջին խօս-
քերը և ան կը սկսի
ներքնապէս լրջօրէն մը-
տածել իր վախճանին
վրայ, Տէրը երազով մը
և ծանր հիւանդութեամբ
մը զինք կ'այցելէ ցուց-
նելով թէ, եթէ դարձի

թող և ուրախ պահել: Առնենք
աշխարհի յոյսը, ան կը տեւէ մի
քիչ ատենուան համար և կամ
մինչեւ գերեզման: Նայէ սա պա-
տանիին որ կ'ապրի իշխելու յոյ-
սով, կը կարդայ, կը յաջողի,
կ'աշխատի, կը ծառայէ, կը զո-
հէ իր կեանքը, օր մըն ալ գա-
հը կ'ելլէ երկար տարիներ կը
թագաւորէ, բայց երբ մահը մօ-
տենայ կը վերջանայ և յոյսերը
կը փարատին: Գիտուն մը՝ իր
թանկագին ժամանակը և հան-
գիստը կը զոհէ, կը յարատեւէ, շատ
մը բարիքներէ կը զրկուի և օր
մը կը հասնի իր նպատակին: Շատ
լեզուներ գիտէ, աշխարհի ամէն
կողմերէն տեղեակ է, կը ճառէ,
մարդիկ կը հիանան իր խօսելա-
կերպէն, կը հմայէ, կը հրապու-
րէ, կը սիրուի, կը գովարանուի,
թերթերը կը զբաղին իրմով, լաւ
անուն մը շահած է. իսկ վերջը՝
երբ կեանքին թելը փրթի, ամէնը
հոն կը մնան. գերեզմանէն ան-
դին ոչինչ կը մնայ:

Խելացի երիտասարդ մը առ-
նենք, ան հարստանալու յուսով
կ'ապրի գիշեր ու ցորեկ, անոր ե-
տեւէն կը վազէ, կ'աշխատի, կը
յոգնի ու կը յաջողի. արհեստ կը
սորվի, կը հարստանայ, ընտա-
նիք կը կազմէ զաւակներու տէր
կ'ըլլայ, տուներ շինել կու տայ,

գալով չապաշխարէ, իր
զերջին հանգըռուանը դը-
մոլիմբն է, ուր գեհենա-
կան բացերու մէջ կը
տանջուին ու կը չարչար-
ուին մեղաւոր հոգիներ,
Ան՝ այս գէպքին վրայ,
1926, Յուլիս 18ին ինք-
զինքը Փրկչին կը յանձ-
նէ և Անոր քաւչարար
ու վրկարար արիւնով իր
մեղերէն մաքրուելով
Կ'ունենայ խաղաղ ու -
թիւն և ուրախութիւն
զորս աշխարհի մէջ ոչ
մէկ տեղ կրցած էր գլոտ-
նել Յովուէփեղբայր ան-
կէ ի վեր կը վկայէ Փրկ-
չին շնորհած այս մեծ
փրկութիւնը, ուր որ
կրնայ. և առ այս 1948ին
Հոկտեմբեր և Նոյեմբեր
ամիսներուն աւ ետ ա -
րանչական այցելութեան
ելաւ Դամասկոս ու Ե-
գիպտոս: Ան գործօն մէկ
անդամն է Եղբայր ու -
թեան, և է զուարթարան,
աշխոյժ ու եռանդուն և
միշտ երիտասարդ:

Ան երկար տարիներէ
իվեր կը ծառայէ Եղբայ-
րութեան Կիրակնօրեայ
դպրոցին մէջ որպէս ու-
սուցիչ:

«Մ.»

թռոնիկները կը տեսնէ, կը վա-
յելէ, իր անձին համար բարիք
պատրաստ է, սակայն երբ մահը
մօտենայ, ամէն բանին վախճա-
նը կը համնի, ո՞ւր կը մնայ անոր
յոյսը, միասին կը թաղեն ու կ'եր-
թայ, հանդերձեալին համար ոչինչ
կը մնայ:

Ահա Աստուծոյ Խօսքին մէջ
կը կարդանք այսպիսիներուն
վախճանը: «Յոյսերնին հոգեվա-
րութիւն պիտի ըլլայ:» Յոր. 11. 20:
«Անօրէններուն յոյսը կը կորսը-
ւի»: Առակ. 11. 7: «Դուն ալ
մարդուն յոյսը այնպէս կը կոր-
սընցնես»: Յոր. 14. 19: Կեղծա-
ւորին յոյսը ի՞նչ է երբ Աստուծած
անոր հոգին առնէ: Յոր. 17. 8:
Ահա աշխարհի որդիներուն յոյսը
և անոնց վերջաւորութիւնը: Ու-
նայնութիւն ունայնութեանց:
Ժող. 1. 2:

Կան այնպիսի անուանական
քրիստոնեաներ որոնք կը յայտնեն
թէ յոյս ունին երկինք հրթալու:
Տէ՛ր, Տէր կը կոչեն, եկեղեցի
կը յաճախեն հաղորդութիւն կ'առ-
նեն, հոգեւոր տուրք կուտան,
կ'երգեն, կ'այցելեն, կը քարոզեն,
սակայն վերստին ծնունդ չունին,
Սբ. Հոգիով չեն ապրիր, Անոր
լեցունութիւնը շունին, կը յուսան
թէ Յիսուս Քրիստոսի երկրորդ
գալուստին վեր պիտի յափշտա-
կուին, սակայն ի զուր, իրենց

յոյսը պարապի պիտի ելլէ, դուռը պիտի զարնեն յիմար կոյսերու պէս, սակայն ներսէն եկող ձայնին մտիկ լըք. «Ես ձեզ չեմ ճանչնար»: Մատթ. 25. 12: Այս յոյսը աւելի ցաւալի է, որը շատեր ունին: Ինչպէս որ առանց գործքի հաւատքը մեռած է, նմանապէս, յաւիտենական կենդանի յոյս չունեցողներուն յոյսը պարապ է և փուճ:

Գալով ճշմարիտ յոյսին, որ Աստուծմէ կը տրուի իր զաւակներուն հետեւեալն է: Անոնք յուսով կը փրկուին, յուսով կը լեցուին, յուսով կ'ապրին, յուսով խօսքը կը ցանեն, յուսով Տէրոջը դալստեան կը սպասեն: Աստուծոյ խօսքին մէջ գրուած յոյսերը իրենց կը տրուի ու կը վայելին ու պիտի վայելին յաւիտեանս: Այս յոյսերէն քանի՞ հատը ունիս:

1. «Մեր Տէր Յիսուս Քիստոս եւ մեր Հայրը Աստած որ մեզ սիրեց ու տուաւ մեզի յաւիտենական մխիթարութիւն եւ բարի յոյս չնորհքով»: Բ. Թես. 2. 15:

2. Այս յոյսը իր մէջը կեանք ունի, ինչպէս ցորենի հատիկը ունի իր մէջը: «Իր առատ ողորմութեանը համեմատ մեզ նորէն ծնաւ կենդանի յոյսի համար»: Ա. Պետ.

1. 3:

3. «Աստուծմէ մեր հայրերուն եղած խոսմունքին յոյսին համար»: Գործք. 26. 6:

4. «Վասն զի Խարայի յոյսին համար ես այս շլթան վրաս ունիմ: Գործք. 28. 20:

5. «Բայց մենք, որովհետեւ ցորեկուան ենք, զգաստ ԱԼանք եւ հաւատքի ու սիրոյ զրահը մեր վրայ հագնինք, ու վրկութեան յոյսին սաղաւարտը գլուխնիս դնենք»:

Ա. Թես. 5. 8:

6. «Եթէ կենաք հաւատքին մէջ կիմնուած եւ հաստատ եւ առանց խախտելու աւետարանին յոյսին զոր լսեցիք որ երկինքի տակ եղած բոլոր ստեղծուածներուն քառզուեցաւ: Կող. 1. 23:

7. «Յաւիտենական կեանքի յոյսովը, զոր ինք անսուտն Աստուած խոստացաւ յաւիտենական դարերէն առաջ»: Տիտ. 1. 2:

8. «Այն յոյսին համար որ երկինքը կը պահուի ձեզի համար, որուն վրայով առաջուընէ լսեցիք աւետարանին ճշմարտութեան խօսքովը»: Կող. 1. 5:

9. «Պօղոս գիտնալով որ մէկ կողմը Սադուկեցիներ են ու միւսը Փարիսեցիներ կ'աղաղակէր ժողովքին մէջ... մեռելոց յարութեան յոյսին համար կը դատուիմ»: Գործք. 23. 6:

10. «... Կատարելապիս յուսացիք այն ձեր վրայ հասնելու չնորհքին, Յիսուս Քրիստոսի յայտնուելու ատենը»: Ա. Պետ. 1. 13:

11. «Որոնց ուզեց Աստուած գիտցնել, թէ ինչ է այս խորհուրդին փառաւոր ճոխութիւնը հեթանոսներուն մէջ, որ է Քրիստոս ձեր մէջ փառաց յոյսր»: Կող. 1. 27:

12. Ու սպասենք այն երջանիկ յոյսին, և մեծ Աստուածոյ ու մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքին յայտնուելուն»: Տիտ. 2. 13:

Ուստի ով սիրելի եղբայրս և քոյրս, ահա Աստուածոյ Խօսքէն քու առջեւդ գրուած 12 տեսակ յոյսեր, որոնք մեզի համար գրուած են, կարդա՛, սերտէ՛, Տէրոջմով զօրացիր, աղօթէ՛, և քու յոյսդ միայն Տէրը թող ըլլայ: Երեմ. 17. 7: Ասով է որ փորձութեան պիտի համբերես. ու պիտի յաղթես և պիտի մխիթարուիս: Հռովմ. 15. 4: Պիտի զարմանաս երբ Անոր օրհնեալ դէմքը տեսնես, քու հաւատքդ և յոյսդ տեսութեան և վայելքի պիտի փոխուի յաւիտեանս ու պիտի կշտանաս վերը երկինքի մէջ, երբ սուրբերու ու բախութեան մէջ մխրճուիս: Երբ քու Փրկչիդ ձեռքէն լնդունիս կենաց և փառաց պատկը ու վայելես զայն փառացի փառս:

Ուստի ով սիրելի երկնային քաղաքացի, հաւատա՛ բուլոր սրտով, յուսա բոլոր մտքով, ապրէ բոլոր կեանքովդ, գործէ բոլոր կարողութիւնովդ, խօսէ ամենայն հաւատարմութեամբ և պատրաստուէ այն երջանիկ ու փառաւոր օրւան:

Գ. Մ Ա Ս

ԵՐԻՏԱՍԱՐԳՈՒԹԵՒՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆ ԵՒ ԽՈՀԵՄՈՒԹԻՒՆ

Առակ 21. 11: Տիս. 2. 6:

«Երիտասարդները յօրդորէ խոհեմ ըլլալ»: Տիս. 2. 6:



Եղբ. Մրգ. Գասարենեան
ԿԵՆՍԱԳՐԸՆԿԱՆ
Գ. Ի Ֆ Ե Ր

Ծնած է 19րորդ դարու վերջին քառորդին, Մարշաշ, պատուաւոր ընտառնիքի մը մէջ, Հօրը չափով ստացած է ինքնարաւ դաստիարակութիւն մը, բայց փոքր տարիքէն տենչացող եղած է

ի՞նչ է խոհեմութիւնը և ո՞վ է խոհեմ: Խոհեմութիւնը կամ խելքը Աստուծմէ մարդուս տրուած աստուածային պարզեւ մըն է ո՞ր ամէն անհատի տրուած է անխըսիր: Սակայն խոհեմութիւնը տարբեր է, խոհեմ ըլլալը տարբեր: Ամէն մարդ խելք ունի, սակայն ամէն մարդ խոհեմ կամ իմաստուն չէ: Ուրեմն ի՞նչ ընել պէտք է խոհեմ ըլլալու համար:

1.— Խոհեմ ըլլալու համար պէտք է գործածել միտքը կամ խելքը: Զօր օրինակ, անձնական, ընտանեկան, ընկերային, հոգեկան, մտային ու ֆիզիքական հարցերը ամէն օր ուշագրութեամբ գննելով, իր տեսած ու տեսակցած անձերուն խօսքերը, բնութիւնն ու նկարագիրը ու սումնասիրելով և իրարու հետ բաղդատելով՝ իրը մարդ անոնցմէ լաւագոյնը որոշէ ու ըստ այնմ վարուի՝ կ'ըլլայ խոհեմ կամ իմաս-

ազատ ու անօանձ կեանքի մը և տասնըութ տարեկանին հեռացած է հօրենական տուն է նույ արած է անառակ և մեղալից կ եանք մը 1912ի ամրան, օր մը, երբ զանազան խմիչքներէ ու ափիոնէ գլուխը կորսընցուցած ծառի մը տակ տասնուերեք ժամուն չափ պառկած կ ը մնայ, կ ը տեսն է թէ աշխարհի վերջը հասած է և բոլոր մարդիկ ու մեռելները կը դատօւին մեծ դատաւորին առջեւ իրենց գործերուն համեմատ և ի նք միլիոնաւոր մեղաւորներու խումբին մէջ իր աչքերը կը բանայ գժոխքի այն լայնածաւալ կըսկէ և ծծումբի լի ճի ն մէջ ուր կ ը չարչարուի անբացատրելի ցաւերով ու տանշանքներով: Ա ս ո ր վրայ երբ կ'արթննայ շատ կ'ազդուի բայց դարձի չի գար ու աւելի մեղաց մէջ կը խորասուզուի: Ասկէ վերջ Տէրը զի ն ք տարբեր անդամներ, 1920 ին, 24ին և 26ին կ'այցելէ նոյնքան ազդու կերպերով, բայց վախնալով թէ Տէրը իրեն պէս մէջ մեղաւոր մը չ'ընդունիր համարձակութիւն թիւն չ'ունենար,

տուն: Ամէն բանի մէջ շիտակը ընտրողներ, խօսողներ և գիտակցաբար ճշմարտապէս վարուողներ կ'ըլլան խոհեմ կամ իմաստուն: «Ամէն խելացի իմաստութեամբ կը գործէ» կ'ըսէ Սողոմոն իմաստուն: Առակ. 13. 16:

2.— Խոհեմութիւնը ուսուցիչներէն դաս առնելու պէս չէ և չենք կրնար այդպէս սորվիլ: Խելացի կամ իմաստուն մարդիկ միայն կրնան յորդորել խոհեմըլլալ: Տիտ. 2. 16: «Ամէն բան փորձեցէք, բարին ամուր բռնեցէք» կ'ըսէ առաքեալը: Ա. Թես. 5. 21: (Կարդանակեր Փիլ. 4. 8: Երգ. 1. 8: Երեմ. 6. 16):

Հատ Սբ. Գրոց ամենէն տղէտ և խոհեմութեան պէտք ունեցող դասակարգը երիտասարդութիւննէ: Սողոմոն իմաստուն այս դասակարգին կ'ուղղէ իր խօսքը ըսելով. «Որդեակ իմ, որդեակներ»: Ամէն երիտասարդ պէտք է որ ուշադրութեամբ կարդայ և հետեւի այդ խրատներուն: Առակաց ու ժողովողի գիրքերուն նպատակն է տղէտներուն ու երիտասարդներուն խոհեմութիւն և հանճար սորվեցնել: Երիտասարդ հաւատացեալներն ալ կը նան իմաստուն ըլլալ Աստուծոյ խօսքին համաձայն ապրելով:

բայց Տէրոջ և Ան որ ինձի
կու գայ բնաւ զուրս պի-
տի չհանեմ խոստանը
վաստակելով, նոյն տա-
րին ինքզինը Տէրոջը կը
ւան ձն է և կ'ունենայ
խաղաղութիւն և ուրա-
խութիւն անձառելի որ
աշխարհա իր բոլոր վա-
յելքներովը չէր կրցած
երեն շնորհել:

Սարգիս եղբայր Լա-
թարդիոյ մէջ իր դարձէն
վերջ կ'ունենայ բոլոր-
վին յեղա չը ջուած
կեանք մը, Ան ի ը հա-
մեստ արհեստովը պա-
րապելով հարգերձ, ուշա-
դիր հետեւող և ուսում-
նասիրող կ'ըլլայ և ենաց
Բանին և հոգեւոր հրա-
տարակութիւն ն ե ը ու
միւնոյն ատեն, քարո-
զելով ու վկայելով Աս-
տուծոյ շնորհաց ձ ը ի
փրկութիւնը.

Սարգիս եղբայր ներ-
կայիս կը գտնուի Գէյ-
րութ, ան բանաստեղ-
ծական խառնուածքի և
իմաստամիրական վեր-
լուծման տէր անհատ
մըն է, աւաղ որ ժա-
մանակին մեղաց մէջ ան-
ցուցած կեանքը և ա-
պաշխարութենէ վերջ ալ
ընտանիքին ապրուստին
հոգն ու նիւթական ան-
ըլքաստ պայմանները

ԽՈՀԵՄ ԵՒ ԻՄԱՍՏՈՒՆ ԸՆՎԱԼՈՒ
ՀԱՄԱՐ ՊէՏՔ է

1. Հանճարեղ թլլայ: Առակ.
1. 5: 8. 9: Սողոմոն երբ թա-
գաւոր եղաւ, իմաստուն և հան-
ճարեղ սիրտ մը խնդրեց Աստուծ-
մէ և Աստուած տուաւ: Գ. Թագ.
3. 12: Դուն ալ խնդրէ: Հանճա-
րեղ մարզը խոհեմութիւն կը
ստանայ: Առակ. 1. 5: Աստուծոյ
խօսքին իրաւունք կու տայ:
Առակ. 8. 9: Կը լոէ, սակաւա-
խօս կ'ըլլայ: Առակ. 11. 12: Իը
սրտին մէջ իմաստութիւն կը
հանջչի: Առակ. 14. 33: Իր ըն-
թացքը կ'ուզզէ: Առակ. 15. 21:
իմաստութիւնը խոհեմ մարդուն
առջելն է: Առակ. 10. 23: 17.
24: Գիտուն կ'ըլլայ ու միշտ
հաստատամիտ: Առակ. 28. 2:
հաստատամիտ: Առակ. 14. 2: 53. 2:
վինտէ: Սալմ. 14. 2: 53. 2:
2. Խրատը մտիկ բնել: Տիտ. 2.
6: Առակ. 1. 8: 4. 1, 20: Ա-
մէն բան փորձել, բարին ամուր
բռնել: Ա. Թես. 5. 21: Ինչ որ
ճշմարիտ ու մաքուր է, զայն ը-
նել, Փիլապ. 4. 8: Քննել, հարց-
նել ու փնտուել: Երեմ. 6. 16—19:
Բարի խրատներն ու շիտակ խօս-
քերը ընդունիլ ու պահել: Առակ.
2. 1: Զմոռնալ: Առակ. 3. 1:
Յակ. 1. 25: Այլոց կեանքէն ալ
օրինակ առնելով կրնանք խոհեմ
և իմաստուն ըլլալ: (իմաստուն

արգելք եղած են անոր
ձիրքերուն ընդարձակ
ասպարէզի վրայ յայտ-
նաբերումին։ «Մ.»

մէկուն երբ հարցուած է թէ ուր-
կէ ստացաւ իր իմաստութիւնը։
Պատասխանը եղած է. «Տգէտնե-
րուն նայելով»)։

Ի՞նչ կ'լնի. Ի՞նչ զՊէՍ Կ'ԸԼԱՅԹ
ԵՒ Ի՞նՉ ԶՊէՍ Կ'ԱՊՐՈՒ ԻՄԱՍՏՈՒՆԸ
Խոհեմ մարդը իր գիտածը կը

ծածկէ, ամէն խօսք ամէն տեղ, ամէն ստեն ու ամէն
մարդուն չի խօսիր։ Առակ. 12. 23։ Խրատը մտիկ կ'ընէ։
Առակ. 13. 1։ Իմաստութեամբ կը զործէ։ Առակ. 13. 16։
Իմաստուն կինը իր տունը կը շինէ, իսկ յիմարը կը փլցնէ։
Առակ. 14. 1։ Գիտութիւն կը ստանայ։ Առակ. 21. 11։
Զարիքէն կը զգուշանայ։ Առակ. 22. 3։ Աստուծոյ խոր-
հուրդները կը հասկնայ։ Դան. 12. 10։ Այլոց կը սորվեցնէ։
Դան. 11. 33։ Խելացիներէն ոմանք կը փորձուին, տառա-
պանք կը կրեն։ Դան. 11. 35։ Իր ճամբան կը հասկնայ։
Առակ. 14. 8։ Բարկութիւնը կ'իջեցնէ։ Առակ. 16. 14։ Վէ-
մի վրայ կը հաստատէ իր հաւատքը։ Մատթ. 7. 24։ Իր
լապտերը մշտավառ կ'ըլլայ։ Մատթ. 25. 4։ Գիտութեամբ
կը պահկուի։ Առակ. 14. 18։ Միշտ բարիք կը գտնէ։ Առակ.
16. 20։ Իմաստունները երկինքի հաստատութեանը լոյսին
պէս պիտի փայլին յաւիտեանս յաւիտենից։ Դան. 12. 3։

Պօղոս առաքեալ կ'ըսէ. «Աստուած մեզի զգաստու-
թեան հոգի տուաւ»։ Բ. Տիմ. 1. 8. «Իմաստութեան սկիզ-
բը Տէրոջը վախն է» կ'ըսէ Սողոմոն իմաստուն։ Առակ. 1. 7։

1.—Խելք՝ Աստուծոյ պարզեւն է. զայն գործածել,
ընդլայնել, կատարեալին հասցնել մարդուս կ'իյնայ։

2.—Միտք՝ բան մը խորհիլ, հաշիւ ընել, չափել ու
կըռել է, որ մարդուն կ'իյնայ։

3.—Իմացականութիւնը՝ բան մը հասկնալ, իմանալ է։

4.—Բանականութիւնը՝ խելքին էութիւնն է, բանի
մը ինքնութիւնը քննել ու մանրամասնորէն հասկնալ։ Գի-
տական վստահութիւն, հեռատեսութիւն, հեռազգայութիւն,
յայտնատեսութիւն բանականութեան արդիւնքն են։ Բանա-

Կանութիւնը՝ խելքին առանցքն ու կշիռքն է։ Աստուած կու տայ միտքն ու բանականութիւնը։ Ա. Յովհ. 5. 20։
5.— Հանճար՝ դիմացինին միտքը իսկոյն հասկնալ։
6.— Զգաստուրիւն՝ խօսքը անմիջապէս իմանալ, որու շել ու ապրիւ։

7.— Իմաստուրիւն, խօսիմուրիւն, խելքը կառավարելու արուեստը։ Տէրը կու տայ։ Առակ. 2. 6։ Հողեւոր իմաստութեան մէջ պակսող մէկը եթէ խնդրէ՝ պիտի առնէ։ Յակ. 1. 5։ Եթէ մարդ վերոյիշեալը եօթը աստիճաններու համաձայն կատարեալ կեանք մը վարէ, թէ այս աշխարհի վրայ խաղաղու հանգիստ կ'ըլլայ և թէ հանդերձեալ աշխարհի մէջ յաւիտենական երանութիւն կը վայելէ։ Խոհեմութեամբ ու իմաստութեամբ է որ մարդ իր Արարիչը կը գտնէ և Փրկչին պատուէրներուն համաձայն ապրելով կ'օրհնըւի։ Իմաստուն ու հանճարեղ մարդը երանելի է։ Բ. Օրին. 4. 6։

Իմաստութեան 7. աստիճանները հասկնալէ վերջ մարդոց (մանաւանդ հաւատացեալներու) ալ դասակարգերը այս չափանիշներով եթէ ճանչնաս, կրնաս շատ դիւրութեամբ ապրիւ կեանքը և չես խարբուիր։

1.— Աստուածային ու երկնային այս պարզեւը չգործածող ամէն անհատը տպէտ կամ անմիտ կը կոչէ Աստուծոյ Խօսքը։ Առակ. 1. 20—23։ Առոնք թէ Փիզիքապէս և թէ հոգեւորապէս վլսաս կը հասցնեն իրենց անձերուն և համար մարդկութեան և թէ յաւիտենական կեանքէ կը զրկուին։ Առակ. 1. 32։

2.— Ապաշխարած ու փրկուած հաւատացեալը եթէ վերոյիշեալ եօթը կէտերը լման չկրնար վայելել, պակասամիտ է, հոգեւոր կեանքը դժուար կ'ապրի և հաւանական է որ հետեւեալ վտանգաւոր վիճակներու մէջ կ'իյնայ։

ա. հաւանաբար չնութեան մեղքը կը դորձէ և իր հոգին կը կորսնցնէ։ Առակ. 6. 32։

բ. Անմիտ ու պակասամիտ ըլլալով կը խարբուի։ Առակ.

գ. Իմաստութեան ձայնին մտիկ չ'ըներ, խրատ չ'ըն-
դունիր: Առակ. 9. 4.

դ. Գաղտուկ ու խարդախ բաներ կ'ընէ: Առակ. 9. 16,
17:

ե. Իր դրացին կամ ընկերը կ'արհամարհէ: Առակ. 11.
12:

զ. Յիմարութիւնը զրօսանք կը կարծէ: Առակ. 15. 21:
է. Զեռք կու տայ, երաշխաւոր կ'ըլլայ: Առակ. 17. 18:
Պակասամիտ մարդուն արտն ու այդին աւերակ կ'ըլլայ: Ա-
ռակ, 24. 30, 31:

Անմիտ կամ պակասամիտ եղողներ տգէտ են և իրենք
իրենց վեսա կու տան ընդհանրապէս, սակայն իմաստուն
ըլլալով հանդերձ իրենց խելքը կամ իմաստութիւնը իրենց
կամքին համաձայն գործածողներ ուրիշներուն ալ կը վնա-
սեն և աւելի վտանգաւոր են: Ասոնք իրենց անձերուն, ի-
րենց ընտանիքին, ազգին, մարդկութեան, երբեմն ալ եկե-
ղեցիէն ներս սպրդելով Աստուծոյ գործին մեծ վնասներ կը
հասցնեն:

Մի՛ խաբութիր ով ընթերցող: Վերջին օրը հրեշտակնե-
րը արդարներու մէջէն այս ամբարիշտները ժողվելով կրա-
կի հնոցին մէջ պիտի ձգեն: Մատթ. 13. 41, 42, 49.

Սիրելի ընթերցող, արթուն, զգաստ, խոհեմ, հանճա-
րեղ ու իմաստուն եղիր: Այնպէս ապրէ որ Տէրոջ հանելի-
ըլլաս, և Անոր կամքը կատարելով սրբութեամբ սպասես
Տէրոջ փառաւոր գալստեան:

Արդ չարերուն համար մի նեղանար, անօրէնութիւն
գործողներուն մի նախանձիր, ճշմարտութեան մէջ արածուէ,
Տէրոջը յանձնէ քու ճամբար, վկայէ ու գործէ, Տէրը քեզ
օրհնէ, ամէն:

Քեզ սիրող Քրիստոսով

Պեյրութ

ՍԱՐԳԻՍ Յ. ԳԱՍՏՐՃԵԱՆ

ՍՈԲՐ ԱՂՋԻՆԻ Հ. ԳԱԶԱՆՑԵԱՆ

ՏԵՌՈՒԹԻՒՆՆԵՐ.— Ենած Խարբերդ, ԶԵՎԻՐԵԿԱՆ բնաւա-
նիքին մէջ՝ Տարագութեան պատճառաւ ընդհատուած ու
սումը շարունակած է Հալէպի Ամերիկեան Աղջկանց բարձա-
գոյն վարժարանին մէջ, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ վերջ հե-
տեւած է Պէյրութի Ամերիկեան համալսարանի հիւանդապա-
հութեան ճիւղին և զայն յաջողութեամբ աւարտած։ Ապա-
դացած է Եթովպիոյ մայրաքաղաքին՝ Ասիս Ապապայի Ա-
մերիկեան հիւանդանոցը որպէս Head Nurse և երեք տարիէ
աւելի ամենայն ձեռնհասութեամբ առաջ տարած է իրեն
վատահուած պաշտօնը, Հալէպ վերապանալով ատեն մը
մասնաւոր հիւանդապահութիւն ըրած է և 1934ին ամուսնա-
ցած է, յայտնի զինկօկրափ Հրանդ Եղբ, Գաղանճեանի հետ
և կազմած է Նախանձելի ընտանեկան ըոյն մը։ Որպէս տի-
պար մայր մը իր տնական առօրեայ աշխատանքներէն
դուրս առիթներ կ'որոնէ մտածութեան մենիկ պահերու-
և իր ապրումները գրի կ'առնէ բանաստեղծավայել հա-
ղորդականութեամբ, «Մօրդ Աղօթքը» քերթուածը գորովա-
գութ և աստուածապաշտ յօր մը որտին քնքոյշ տրոփիւն-
ներն են դէպի իր սկեպտիկ որդին, որ ամենայն հարազա-
տութեամբ կը ներկայացնէ Աղաւնի քոյր, այնքան գեղեցից
ու պատկերալից։

«Մ.»

Մի՛ հաւատար, տղաս, եթէ կամ՞իս,
Բայց թոյլ տուր ինձ որ աղօթեմքեզ համար:
Հոգիդ հակի դէպ խորհուրդներն օտար, մոայլ,
Ու ահաւոր ու անհաւատ աղբիկներէ
Քամես դու թոյն,
Մի հաւատար եթէ կամ՞իս մեծ Արարշին լիազօր,
Մի հաւատար եթէ կամ՞իս,
Բայց թոյլ տուր ինձ որ աղօթեմքեզ համար:

Եթէ կ'ուզես սլացիր դու մ'իշտ բարձունքներն
գիտութեանդ նոր,
Ու ոճրագործ անհաւատը պղտորէ քու
Հոգիդ մաքուր մանկական,
Ու վերագրէ մ'եծ գործերը մ'եր Աստուծոյն
փառահեղ,

Լոկ դիպուածի, Բնութեան:

Գնա՛, որդեսկ եթէ կամ՞իս

Հեռո՛ւ, հեռու ծամբաները ուրացումի կասկածի,
Բայց յիշէ զիս,

Ու թոյլ տուր որ հակած հոգույդ
Ես աղօթեմ քեզ համար:

Մի հաւատար թէ կեանք մը կայ մահէն անդին,
Յաւերժապէս իրական,

Ու կամովին,

Այս մնոտի աշխարհին,

Համոյքն ընտրէ քեզ բաժին:

Գնա տունէն քո սրբնի.

Դէպ ծամբաներն փշոտ, մոլար, վայրենի,

Բայց թող պատկերն լուսամուտին առընթեր,
Քու մօրկանդ ալեհեր,

Հուր հաւատքով երկարած,

Իր ձեռքերուն մին Աստուծոյ, մին զիսուդ,
Աղօթող մ'իշտ քեզ համար,

Երազիդ մէջ կամ արփոյն հետ ցերեկուայ,
Չի հեռանայ քու մոքէն:

Ու երբ օր մը այգու մը հետ փառատր,
 Հոգոյդ մէջ մոլթ ու մոայլ,
 Ժագի Աստղը առաւտեան ջինչ վսեմ,
 Ու տակաւ,
 Քու փայփայած կոթողները սին սրտիդ,
 Արծաթ, ոսկի, աղամանդ,
 Փլշին, լուծուին,
 Գողգոթայի սուրբ Գառնուկին արհևին մէջ
 պատուական,

Այն ատեն, այո՛ տղաս, այն ատեն,
 Եթէ կամիս յիշէ մայրդ աղօթարար, անձանձիր,
 Որ կ'օրնէ Տէրն բարերար,
 Ու քու սիրտդ առած սրտին մէջ տկար,
 Դեռ կ'աղօթէ՛ քեզ համար:

Հալեպ

(Տիկ.) ԱՂԱԻՆԻ Հ. ԳԱԶԱՆՃԵԱՆ



ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ



Եղբ. Օ. Օ. Թօրգանան
ԿԵՆՍԱԳՐԸ ԱԿԱԴ.՝
Գ. Ի. Ծ. Ե. Բ.

Ծնած 1924ին Պոլսոյ մէջ, Ապաշխարած 1939ին, եղբայրութեան մէջ, 1925ին, ձնողացը հետ փոխադրուած է Պէյրութ ու 1928ին Հալէպ հաստատուելով իր նախական ուսումը արուած է Հայ Աւետ. Բեթէլ Վարժարանի մէջ, իր ուսումը շարունակած է Հալէպի Ամերիկեան թարձրագոյն Վարժարանին մէջ, որմէ շրջանաւարտ եղած է 1944ին.

Հիմա կը պաշտօնավարէ Հալէպի Կենաց Վարժարանին մէջ իբր ուսուցիչ։ Ան հանդարտաբարոյ եւ լռակեաց եղբայր մըն է և նախանձախնդիր եղբայրութեան սկզբունքներուն ու վարդապետութիւններուն։

* *

Երբ ներկայ քաղաքակըրթութիւնով հետաքրքրուինք վայրկեան մը, պիտի տեսնենք թէ ան գրեթէ իր գագաթնակէտին հասած է։ Ամէն բան մեքենականութեան վերածուած է։ Որով այս դարը կրնանք կոչել մեքենականութեան դար։

Ակնարկ մըն ալ նետենք հոգեւոր Աշխարհի վրայ։ Արդեօք մեր եկեղեցիներուն համար ներկայ դարը ի՞նչ կրնանք կոչել։ Գիտութիւնը, արդի քաղաքակրթութիւնը մեզի համար կարեւոր են, բայց էն կարեւորը մեզի համար մեր հոգեւոր վիճակն է։ Շատ եկեղեցիներ կը գոհանան իրենց ներկայ վիճակով։ Առաքելական եկեղեցիներ կը պարծենան իրենց Լուսաւորիչներով։ Մենք Աւետարանականներս կը հրճուինք մեր բարեկարգիչներուն, Աստուծմէ ներշնչուած ու առաքեալ՝ կրօնական պետերուն ու քարոզիչներուն անցեալի մէջ կատարած գործունէութիւններով։ Շատ հեղ կը մտաբերնք անցեալի մէջ տեղի ունեցած արթնութիւնները, Բայց սիրելիներ, թէեւ անցեալը կարեւոր է մեզ համար, բայց մեր ներկան ու ապագան աւելի՝ կարևոր են։

Արդեօք մեր հոգեւոր գործունէութեանց շարքը իր զէնիթին հասած է: Կը տարակուսիմ: Ի՞նչ է պատճառը:

Ինչո՞ւ արդեօք ներկայ եկեղեցիներու մէջ կը տիրէ անհոգութեան ու անտարբերութեան ոգին: Ինչո՞ւ մենք չենք հետաքրքրուիր մեր ապագային մասին: Վստահ եմ ո՞ր այս անտարբերութեան ետին մեծ վտանգ մը կը սպառնայ մեզի: Ուստի սթափինք: Ո՞վ եկեղեցւոյ անդամ, հետաքրքրուէ քու համայնքիդ պատկանող երիտասարդներով ու պատանիներով: Քեզի համար զանոնք նիւթ ըրէ: Ներկայ եկեղեցիներ կը կարօտին հոգեւոր տուեալներով տուգրուած երիտասարդ ուժերու: Եկեղեցւոյ ապագան երիտասարդութիւնն է: Ինչո՞ւ արդեօք, բարեպաշտ ու հոգեւոր անդամներու զաւակները եկեղեցիներէ, հոգեւոր շըրջանակներէ ուժացած են: Եկեղեցիներ թափուր մնացած են: Ինչո՞ւ երիտասարդներ կը խրտչին մեզմէ: Պատճառը մեր մէջ փնտուենք:

Արդեօք մենք կ'ապրինք այն կեանքը զոր ապրելու էինք իբրեւ ձշմարիտ քրիստոնեաներ: Եթէ մենք քրիստոնեաներս՝ արժանապէս զգայինք, ու զիտակից ըլլայինք մեր կոչման, եկեղեցիները պիտի բոցավառէին իրենց երիտասարդներուն թանկարժէք հոգիներուն համար: Միթէ մենք մեր քրիստոնէական վարքով ու կենցաղով Քրիստոսի ծրագրած ուղիէն կ'ընթանա՞նք, կ'ապրի՞նք մեր դաւանած ու քարոզած ձշմարիտ քրիստոնէական կեանքը:

Ուստի ո՞րքան պիտի փափաքէի որ մենք Աւետ. Հոգ: Եղբայրութեանց անդամները աւելի հետաքրքրուինք մեր երիտասարդներով: Փնտունք զանոնք, անոնց կարեւորութիւն ընծայենք, սէր ու համակրանք ցոյց տանք, և եկեղեցին ու Աստուծոյ խօսքը անոնց աւելի սիրելի դարձնենք: Որպէսզի մեզի աւանդուած այս աւագ պարտականութիւնը ևլովին կատարած ըլլանք: Օր մը, երբ Տէրը եկեղեցւոյ երէց անդամները երբ իր քով կանչէ, անոնց թափուր թուցած տեղերը ու կիսկատար գործերը, երիտասարդներ՝ որոնք ուղղափառ ու հոգեւոր գաղափարականներով տողոր-

ւած են, կարենան իրենց տեղը բռնել ու սոյն գործը նոր թափով շարունակել: Որպէսզի այն վտանգը, որ կը սպառնայ ուրիշ եկեղեցիներու, մեր եկեղեցիներէն հեռու մնայ և մեր եկեղեցին զերծ ըլլայ անկէ:

Տէրը օրէնչ մեր հովիւը, մեր եկեղեցիները ամէն տեղ, ու մեր եկեղեցւոյ անդամները ու մասնաւորապէս յիշէ երիտասարդութիւնը:

Հայկակ

ՅԱԿՈԲ ԹՐԱՇԵԱՆ



ԵՐԻՑԱՍԱՐԳԻՆ ԺԱՄԲԱՆ

Ժող. 11. 1—10: Սաղ. 119. 9:



Խղբ. Է. Գառարնեան

Ժող. 11. 9: Ո՞վ երիտասարդ: Իւրաքանչիւր անհատի համար երիտասարդ կամ երիտասարդութիւն բառը շատ անոյշ կը հնչէ, որովհետեւ ան պատասխնիներուն փափաքած տարիքը ու ծերերուն վաղեմի պարձանագիշ չըջանն է: Երիտասարդները կառավարութիւններուն զօրութիւնը ու եկեղեցիներուն ծաղկներն են: Անոնց ներկայութեանը մէջ ոյժ, կեանք, ուրախութիւն ու գործունէութիւն կայ, բայց անոնց բացակայու-

ԻՆՔՆԱԿԵՇՈԱԴՐԱԿԱՆ

Գ Ի Մ Ե Ր

Ենած եմ 1926, Յուս
նիս 20ին, Լաթաքիոյ
մէջ։ Ապաշխարած եմ
1943, Փետր. 8ին, Պէր-
ուռիթ ու մկրտուած եմ
1945, Յուլիս 1ին։

Հոգեւոր կեանքի
մէջ իտէալու ու նշանա-
բանս եղած են։

Ա. Սուրբ կեանքը
ապրիլ։

Բ. Տէրոջը ժառայել։
Գ. Պատրաստուիլ
Ասորերկորդ դալստեան։

թեանը մէջ, պարտութիւն, տը-
կարութիւն ու տիրութիւն կը
տիրեն։ Երիտասարդութիւնը զա-
ղափարներու, իտէալներու նաեւ
ապագայի մասին մտածել տը-
ւող ու ամէն մարզին մէջ փայ-
լուն ու երեւելի գերք բռնելու
տենչով ու փափաքով լցնող
շրջան մըն է, կեանքի առաւօտ-
եան արշալոյսը ու գիշերուան
լուսինն է ան։ անապատին մէջ
ովասիս ու չոր արտին վըայ իջ-
նող անձրեւ է։

Այս շրջանը կեանքի մը ա-
ռիթն է, անոր իւրաքանչիւր
վայրկեանը հոսող ոսկի է։ Երի-

տասարդութիւնը մանկութեան ծաղիկն է ու ծերութեան
ալ հիմը, Անոր բարի գործածումը յաւիտենական կեանքը
կ'ապահովէ ու անոր սխալ գործածումը յաւէտ կործանում
է։ Այս շրջանին առաջին քայլը ու վայրկեանը Աստուծով
սկսող սերունդը, երկնային, աստուածային ու մարդոց
ժառայող սերունդ մը պիտի ըլլայ, բայց իր կամքին հա-
մեմատ, աշխարհով եւ Սատանային ցոյց տուած ճամբով
սկսող սերունդը պիտի ըլլայ իժերու սերունդ մը ու
նաև մարդկութիւնն ու քաղաքակրթութիւնը կործանող
սերունդ մը։ Զայս գիտնալով, ո՞վ Երիտասարդ ըսողին
նայինք թէ մեզի ի՞նչ կ'ըսէ։

ՔՈՒ ՄԱՆԿՈՒԹԵԱՆԴ ՄԷՋ ՈՒՐԱԽ ԵՂԻՐ։ Անհատի
մը կեանքը շրջաններէ կազմուած է, շղթայի մը պէս։
Երիտասարդութեան օղակին կապուած է մանկութեան օ-
ղակը, ուստի կեանքի շղթային ո՞րքան զօրաւոր ըլլալը
կախեալ է իր օղակներուն զօրութենէն։ Երիտասարդու-
թեան շրջանը ո՞րչափ ո՞ր կարեւոր է, մանկութեան շրջանը
նոյնքան եւ ալ աւելի կարեւոր է։ Մաքուր երիտասար-
դութիւն մը մէջտեղ բերելու համար, մաքուր մանկութիւն

մը անհրաժեշտ է։ Շէնք մը հաստատ ու տոկուն շինելու համար, հարկ է զայն նախ սմուր, հաստատ ու զօրաւոր հիմք մը վրայ դնել, հիմք որ աստիճան որ հաստատուն է շէնքը այն աստիճան կը բարձրանայ, ուրեմն հարկ է զիտ նաև թէ մանկութիւնը ի՞նչ ձեւ կ'առնէ, ո՞ր շրջանակի մէջ կը մեծնայ եւ ի՞նչպիսի բաներով կը կրթուի։ Աստ ած մանկութեան շրջանը կեանքին հիմք նկատելով իր Սուրբ Խօսքին մէջ մասնաւոր կերպով կը զրէ։ «Կրթէ մանուկը իր ճամբան սկսած ատենը»։ Ասոր մէջ ի՞նչ է նըպատակը։ «Որպէսզի ծերութեան ատենն ալ անկէ չխոսուրի»։ Առակ. 22. 6. Ի՞նչպիսի ուղղութիւն, կրթութիւն կամ ուսում որ տրուի մանուկին, ան յաճախ այն գիծին վրայէն կ'ընթանայ իր կեանքի յետագայ շրջանին մէջ ու անկէ ալ խոսուրիլ դժուար կ'ըլլայ։

ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆԴ ՕՐԵՐՈՒՆ ՄԷՋ ՍԻՐՏԴ ԹՈՂ ՔԵԶ ԶՈՒՄՐՁԱՑՆԵ

Մանկութեան օրերը ուրախութեան օրեր են։ Մաս նուկը իր հօրը տուած ջնջին բաներով իսկ կ'ուրախանայ. երիտասարդն ալ ուրախ լլաւ կ'ուզէ, բայց յաճախ զայն պատի զուարճութեան մէջ, այն ալ

Աստուած իր խօսքին մէջ կ'ըսէ թէ սրտէն կ'ելլեն չար խորհուրդներ, սպանութիւններ, չնութիւններ, պու ունկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ ու հայկութիւններ եւ ասոնք են որ կը պղծեն մարդը. Մատթ. 15. 19—20. ուստի եթէ երիտասարդ մը ասանկ պիզծ սրտով զուարճանալու սկսի, իր ճամբան աղտոտած կ'ըլլայ, ինքզինքը մոլորեցուցած ու Սուրբ Աստուծոյ առ ջեւ գատապարտուած։

ՔՈՒ ՄՐՏԻԴ ՃԱՄԲԱՆԵՐՈՎԸ ՈՒ ԱԶՔԵՐՈՒԴԻ ՆԱՅՈՒԱԾՔՆԵՐՈՎԸ ՔԱԼԵ

Երիտասարդութեան օրերը համբուած են ու օր մը անոնք ալ կը վերջանան, բայց երիտասարդը այս ժամա-

հակամիջոցին մէջ իր սրտին համեմատ քալելով իր ճամ-
քան կ'աղտոտէ։ Ան զուարձանալու համար իր աչքերուն
համելի եղած բաները կը զիտէ, ի՞նչ որ հրապութիչ է,
գրգռող է ու սիրտը զուարձացնող է անոր կը նայի, Երի-
տասարդն ու երիտասարդութիւնը ապականողը աչքերու
անօրէն նայուած քները եղած են ու կ'ըլլան։ Անոր սրտի
ճամբաներուն համեմատ քալել տուող առաջնորդը իր աչ-
քերուն նայուած քները եղած են, այսպիսով զինք աղտոտ
ու ինկած զինակի մը հասցնողը եղած են իր սիրտն ու
աչքերը։ Ուրեմն ի՞նչ լնելու է ան որ մաքրուի ու ինչ
բաներով կրնայ իր ճամբան մաքրել։ Աստուծոյ Խօսքը
անոր կը պատասխանէ.

Սաղմ. 119. 9, ԵՐԻԾԱՍԱՐԴՀ ԻՆՉՈՎ ՄԱՔԲԵ ԻՐ
ՃԱՄԲԱՆ

Երիտասարդութեան շրջանին մէջ մաքրութիւնը մեծ
տեղ կը զբաւէ։ Իր մանկութեան ատենը ան յաճախ ան-
տարբեր է այս մասին, բայց երիտասարդութեան օրերուն
մէջ մաքրութիւնը ուրախութիւն է, պարծանք է և առող-
ջութիւն է։ Շատ ամօթ բան մըն է աղտոտ երիտասարդ մը
տենել։ Մարդոց անկէ խրտչիլը ոչ թէ անոր աղքատութե-
նէն կամ տղիտութենէն է, հապա անոր աղտոտութենէն։
Որչափ երիտասարներ կը գտնուին, որոնց լիզուն, նկարա-
գիրը, խորհուրդներն ու ճամբաները պղծուած ու աղտոտուած
գիրը, խորհուրդներն ու ճամբաները պղծուած ու աղտոտուած
գիրը, զանուին մարդիկ, որոնց հաճելի թուին այս-
պիսի երիտասարդներ, բայց անոնք Աստուծոյ առջեւ զըզ-
ւելի են։ Ոչ թէ որովհետեւ Աստուած չի սիրեր մեղաւոր
ու աղտոտած երիտասարդները, ընդհակառակը անոնք թան-
կագին են իր առջեւ, բայց իր Սրբութիւնը անյաղթելի է,
մեղքին, պղծութեան ու անմաքրութեան հետ։ Ուրեմն ա-
նոնք պէտք է մաքրուին, բայց ինչո՞վ արտաքին աղտերը
կամ աղտոտուած առարկաները, ջուրով, օճառով կամ ներ-
կերով կարելի է մաքրել ու փայլեցնել, բայց այս մեղքե-
րը... ներքին մարդը ինչո՞վ կարելի է մաքրել։ Երիտա-
սարդը որչափ որ աշխատի իր ջանքերով ինքզինքը կազա-

պարի մը մէջ դնել ու ձեւաւորուիլ, կամ իր գիտութիւնովը իր սատանայական բնութիւնը մաքրել, պիտի տեսնէ թէ այդ անկարելի է, որովհետեւ միջոցը այդ չէ, միայն մէկ ճամբայ կայ, այն ալ հետեւեալն է.

**ՔՈՒ ԽՕՍՔԻԴ ՀԱՄԵՄԱՏ ԱՆՈՐ ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ
ԸՆԵԼՈՎ**

Ուստի, ո՞վ երիտասարդ բարեկամս, զիտուններու կողմէ գրուած խրատական գիրքերու համեմատ չէ, իմաստուններու խորհուրդը հայցել, կամ քու անձնական կարողութեանդ վստահելով ալ կարելի չէ, բայց «Քու խօսքիդ» (Աստուծոյ խօսքին, Սուրբ Գիրքին) համեմատ եղածը կատարելով կրնաս մաքրուիլ: Աստուծոյ խօսքին զգուշութիւն ընելով մաքրութիւնը կը կատարուի: Ուստի դիմենք Աստուծոյ ու Անոր սուրբ Խօսքին և տեսնենք թէ ի՞նչ բանն է որ կը մաքրէ. «Անոր Որդւոյն Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ ամէն մեղքէ կը սրբէ» (Կը մաքրէ) Ա. Յովհ. 1: 7.

Մարմինը ջուրով մաքրել կարելի է, բայց ներքին մարդը, քու ճամբաններդ ու խորհուրդներդ միայն Յիսուս Քրիստոսի արիւնովը: Բայց ի՞նչ է մաքրութեան միջոցը Հաւատք: Ան որ կը հաւատայ կը փրկուի: Ասիկա խօսողը անսուտն Աստուած ինքն է: Ուրեմն եթէ մինչեւ հիմա տարակուսելով չէիր կրնար հաւատալ, հիմա հաւատա, «րովհեամեղքերէ կամ անբաժանելի ունակութիւններէ այլ... արիւնը մեզ ամեն մեղքէ կը փրկէ: Հիմա երիտասարդին ճամբան հաւատքով ու Յիսուս Քրիստոսի արիւնով մաքրուած է և միշտ ալ մաքրուր պիտի մնայ Աստուծոյ խօսքին, այսինքն կանոններուն համեմատ անոր զգուշութիւն ըներենան մաքրուր պահել, այն ալ միշտ մաքրուր:

Հետեւեալ եօթը կանոնները կրնանք հասկնալ Աստուծոյ խօսքէն.

1.— Սաղմ. 119. 10: ԻՄ ՔՈԼՈՐ ՍՐՏՈՎԾ ԽՆԴՐԵՑԻ
ՔԵԶ: ԶԱՍՈՒԱԾ ԽՆԴՐԵԼՈՒ ԿԱԲՈՆԲՐ:

Երիտասարդին ճամբան մաքուր ըլլալէ ետք, պէտք է
ան նախ զԱսուած խնդրէ: Այս խնդրելը սրտով չէ միայն,
այլ՝ բայց սրտով: Այս սիրտը որ ատեն մը իր բոլոր փափաք-
ներովը զուարձութիւն կը փնտոէ ու կը խնդրէ, որպէսզի
Անով ուրախանայ: Ան սուրբ է, ուստի երբ զԱյն սրտիդ
մէջ ընդունիս, Ան քեզ պիտի սրբացնէ ու որչափ ժամա-
նակ որ հոն բնակի, սրբութիւնը ու մաքրութիւնը միշտ
պիտի տիրեն հոն:

2. Սաղմ. 119. 11: ԻՄ ՍՐՏԻՄ ՄԷԶ ՊԱՀԵՑԻ ՔՈՒ
ԽՕՍՔԵՐԴ ՈՐՊԵՍԶԻ ԶՄԵՂԱՆՁԵՄ ՔԵԶԻ ԴԵՄ:

Աստուծոյ խօսերը սրտին մէջ պահելու կանոնը:
Ո՞վ ճամբադ մաքրուած երիտասարդ, սրտիդ մէջ՝ որ-
պէս պարապ ու մաքրուած աման մը, Տէրոջը խօսքերը ամ-
բարէ: Սատանային փորձութիւններուն գէմ Յիսուսի յաղ-
թութիւնը եղաւ Աստուծոյ Խօսքով: Սատանան գիտնալով
հանգերձ թէ Յիսուս Աստուծոյ Որդին է, զԱյն փորձեց, գի-
տէր թէ Ան պիտի չպարտուի, բայց նորէն փորձեց, ուստի
որ Աստուծմով սկսած մեր ճամբան պղծէ ու նորէն
աղտոտէ: Կ'ուզե՞ս մաքուր պահել ճամբադ ու չմեղանչել
Աստուծոյ գէմ, Անոր խօսքերը պահէ սրտիդ մէջ, որպէս-
զի անով ապրիս կեանքի բոլոր եղանակներուն մէջ:

3.— Սաղմ. 119. 12: ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒՆ ՈՎ ՏԵՇ
ՍՈՐՎԵՑՑՈՒՐ ԻՆԾԻ ՔՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԴ:

Աստուծոյ կանոնները սորվելու կերպը: Առողջ մարմին մը
ունենալու համար կեանքի առողջապահական կանոնները
գիտնալ ու կատարել յոյժ կարեւոր է: Մաքրութիւնը այս
կանոններուն մէջ առաջնակարգ գէրքը կը գրաւէ: Ուստի
երիտասարդը իր ճամբան մաքուր պահելու համար Աստու-
ծոյ մասին տուած կանոնները սորվելու ու զանոնք պահե-
լու է: սորվուած կանոնները կը զգուշացնեն երիտասարդը
ու մեղք կատարելէ:

4.— Սաղմոս 119. 13. ԻՄ ՇՐԹՈՒԽՆԲՆԵՐՈՎՍ ՊԱՏ-
ՄԵՑԻ ՔՈՒ ԲԵՐՆԻԴ ԲՈԼՈՐ ԴԱՏԱՍՏԱՆՆԵՐԸ:

Պատմելու կանոնը: Աստուծոյ ու Անոր Խօսքին կա-
տարած մաքրութիւնը պատմէ: Անոր քեզի սորվեցած կա-
նոններն ու դատաստանները պատմելով Անոր քու վրադ
կատարած գործերը կը յայտնես: Պատմելը կամ վկայելը
վստահութեան ապացոյցն է: Մաքրուր սրտէն բղխող վկա-
յութիւնը անպատճառ կը հոսի շրթունքներէն: Եթէ այս կէ-
տաստանները պատմել ու վկայել:

5.— Սաղմոս 119. 14. ՔՈՒ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐՈՒԴ-
ՃԱՄԲՈՎԸ ՈՒՐԱԽԱՑԱՅ ՈՐՊԵՍ ԹԷ ԱՄԷՆ ԿԵՐՊ ՀԱՐՍՑՈՒ-
ԹԻՒՆՈՎ:

Ուրախ բլլալու կանոնը: Երիտասարդներու մէջ յա-
ճախ հարուստ ըլլալու փափաքը երեւան կու գայ: Մարդիկ
ընդհանուր առմամբ այն համոզումը ունին թէ ուրախու-
թիւնը, հարստութեան մէջ է, ասիկա մասամբ ճշմարիտ է,
բայց Դաւիթ իր ճամբան երիտասարդութեան, ըսեմ ման-
խութիւնը Աստուծոյ յանձնած ըլլալով իր ուրա-
խութիւնը Անոր վկայութեան ճամբուն մէջ կը գտնէ: Ան-
թիինը վայելած էր, բայց անոնցմով ուրախ եմ չ'ըսեր,
ըստ վկայութիւններուդ ճամբովը ՈՒՐԱԽԱՑԱՅԱՅ. ճշմա-
մաքրուած հոգեւոր երիտասարդի մը ճամբուն մէջ ուրա-
խութիւն արթող վերոյիշեալ վկայութիւնը ըլլալու է:

6.— Սաղմոս 119. 15. ՔՈՒ ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒԴ ՎՐԱ-
ՅՈՎ ՊԻՏԻ ՄՏԱԾԵՄ ԵՒ ՔՈՒ ՃԱՄԲԱՆԵՐՈՒԴ ՊԻՏԻ ԴԻՏԵՄ.

Մտածմունքի ու դիտելու կանոնները: Երիտասարդը ու
իր ճամբան մաքրուր պահելու համար յոյժ կարեւոր է այս
կանոնը «Քու ճամբաններդ պիտի Դիտեմ»: Ինչո՞ւ, «բովհե-
տեւ ինչպէս որ անոնք մաքրուր են, իմ ճամբաս դիտողներն
ալ զայն այնպէս մաքրուր տեսնեն, «րպէսզի ինչպէս որ Քու
ճամբաններդ ուղիղ են, իմ ճամբաններս ալ նոյն ուղղութիւ-

Նը առնեն։ Պիտի ԴիմեՄ որովհետեւ Քու ճամբաներդ
ճշմարիտ, օրինակելի ու բուն երկնային ճամբա-
ներ են։ Քու հրամաններուդ վրայով պիտի մտածեմ որպէս-
զի ինչ որ Դուն հրամայած ես երիտասարդներուն զայն կա-
տարեմ և մաքրութեան կանոններու ու վկայութիւննե-
րու մասին ինչ որ հրամայուած է զայն ՄՏԱԾԵԼՈՎ ընեմ։
7.— 119. 17. ՔՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՎԴԻ ՊԻՏԻ ՈՒՐԱԽԱ-
ՆԱՄ ՈՒ ՔՈՒ ԽՈՍՔԴԻ ՊԻՏԻ ԶՄՈՌՆԱՄ։

Աստուծոյ խօսքը չմոռնալու կանոնը։ Ահա վերջին ու
ամենակարեւոր պայմանը։ Ալ Քու կանոններդ զիս պիտի
չնեղեն, մաքրութեան մասին Քու կանոններուդ ուղղու-
թիւնը գժուար պիտի չթուփի ինձի։ «Այսպէս մաքրէ», «Հիմա
մաքրէ», «Միշտ մաքրէ» ըսելով զրած կանոններդ զիս պի-
տի չտրտմեցնեն։ Ալ Քու կանոններդ ամէն բանի համար
ու ամէն բանի մէջ ուրախութիւն են ինձի։ «Քու խօսքդ
պիտի ԶՄՈՌՆԱՄ»։ Եթէ Խօսքդ ՄՈՌՆԱՄ, Քու ճամբանե-
րդ, կանոններդ, վկայութիւններդ ու ալ աւելի Քեզ պի-
տի ՄՈՌՆԱՄ, այդպէս ընելով ինքզինքս պիտի ՄՈՌՆԱՄ,
ճամբաններս ու մաքրութիւնը պիտի ՄՈՌՆԱՄ, Սատանան
իր ճամբանները, խորհուրդները, աչքերուս նայուածքնե-
րուն համեմատ ու սրտիս ճամբաններուն համեմատ քալե-
ւը ինձի պիտի յիշեցնէ, պիտի պղծուիմ, աղտոտուիմ, բո-
ւոր էութիւնս պիտի խաւարի ու Քեզի դէմ պիտի մեղան-
չեմ, ուստի ասոր համար ո՞վ Տէր, Քեզ ու Քու խօսքդ
պիտի ԶՄՈՌՆԱՄ։

ՅԱԿՈԲ Ս. ԳԱՍՏԱՇՃԵԱՆ

Պիյրուր



ՍԲ. ԳՐԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵՒ ՀԱՆԵԼՈՒԿԱՆԵՐ

Աստուածաշունչին մէջ հարցումի ձեւով գրուած 2500է աւելի համարներ կան որոնք սերտելու համար խիստ հետաքրքրական և օգտակար են, կ'արժէ որ մեր պատանիներն ու երիտասարդները իրենց ժամանակին մէկ մասը տրամադրեն սերտելով, որուն մէջ իմաստութեան եւ գիտութեան գանձերը թաղուած կան:

Սբ. Գիրքը այլազան կերպերով կարելի է ուսումնասիրել, հարցումներու տեսակներ եւ օրինակներ գրուած են վարը որպէսզի ընթերցողներ կարենան գիտնալ թէ ինչպէս պէտք է Սբ. գիրքը պրապել:

Փորձէ ինքզինքդ եւ տես թէ որքան կրնաս պատասխանել, երբ յաջողիս ուրիշներ ալ հետաքրքրէ: Ճշմարտութեան Խօսքով պարապելով ժամանակը ծախութակ ծախութակ:

Հետեւեալ հարցումներու օրինակները (Տես էջ 117էն սկսեալ) 1500 հարցումներու տեսակէն տարբեր են, կարդա՛, պատասխանէ և գուն ալ անոնց նման հարցումներ պատաստելով շուրջիններդ Աստուծոյ Խօսքին դարձուր:

Թող Տէրը օրհնէ քեզ:

Այս տարի «Մանանայ»ի մէջ կը դնենք 1935—1946 տարիներու ընթացքին Հայկակի մէջ 1500 հարցումներու պատասխանողներուն լուսանկարները, երեկ կան անհատներ որոնք այդ իրենց լուսանկարները:

Պէյքութ

Ս. Յ. ՓԱՇԿԵԱՆ



1500 ՄԲ. ԳՐԱՑԻՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՂՆԵՐ
1935 — 1946

Վերէն ՎԱՐ, ԶԱԽԵՆ ԱԶ, Ա. ՇԱՐՔ.—

1. Սելա Սեֆերեան, 2. Սարենիկ Մուրատեան, 3. Մարի Տէյիրսկենեան, 4. Աղուոր Շանիեան, 5. Վարդանոյ Տէր Նը-
ւանեան:

Բ. ՇԱՐՔ.—

1.— Սարենիկ Գրգենց, 2. Խարուն Գաֆաֆեան, 3. Խա-
րուն Սանկիկեան, 4. Միննուշ Սանկիկեան, 5. Նարզունի Ա-
լանանք:

Գ. ՇԱՐՔ.—

1.— Մելքոն Մելքոնեան, 2. Եսայի Գարակէօքեան, 3. Իպ-
րահիմ Ալանանք, 4. Սողոմոն Շահինեան:

ԿԵՆՍԱԴՐԾԱԿԱՆ

ԳԻՇԻՐ

ծնած է 1902. 0դս-
տոս 16 ին, Խարբերդու,
Մանկութեան տարիքէն
սկսելով ապրած է քրիս-
տոնէական միջավայրի
մը մէջ և ի ը քրիստոն-
նեայ մօքը ապրած կեան-
քըն ու խրատները վա-
յելած և կիրակնօրեայ
դասատուներու և քա-
ռողիչներու կրօնա կ ա ն
քարոզներուն ու գասե-
րուն հետեւած է, բայց
չէ կրցած տիրանալ այն
բանին որ իր հոգին լիո-
վին հանգստացնէր և ի-
րեն խաղաղութիւն չնոր-
հէր: Եւ առ այս հետե-



Խդր. Ս. Յ. Փատկիան

ւած է արհեստի և արուեստի, կարդացած է շատ մը կրօնա-
կան ու բարոյական գիրքեր, և ուսումնասիրած է իր շառչի
մարդոց կեանքերը, բայց ամենուն մէջ ալյուսախար ըլլալով
կ'որոշէ ինքզինքը ծովամոյն ընել և զերջ տալ իր կեանքին,
բայց Տէրը ողորմելով իրեն, իր հոգիին աչքերը կը բանայ և
ան իր մեղաւոր վիճակը տեսնելով, Անթիւիս գիւղին ծովե-
զերքը շատ մը գիշերներ արցունքով կ'աշոթէ իր հոգիին
փրկութեան համար և Տէրը իր շնորհքովը կը զերցնէ զինք
մեղաց տիղմէն պարզեւելով իրեն հոգիի խաղաղութիւն ու
հանգստութիւն: Ան իր ապաշխարութենէն զերջ ունեցած
կեանքին համար հետեւեալը կը պատմէ: «Ապաշխարութենէս
մինչեւ այսօր 23 տարի անցած է, Տէր Յիսուս միշտ եղած է
իմ օրհնեալ Փրկիչ», բարի Հովիւս, հաւատարիմ Բարեկամու

և աննման Առաջնորդությունը Յանախ են զինք մոռցած եմ, բայց
Ան միշտ հաւատարիմ գտնուած է լինծի նկատմամբ և երբեք
զիս չէ լքած, թիւր փառք իր անուան, Առանց Անոր ոչ մէկ



Սամուել եղբայր Փառկեան եւ իր սիկինը
Մարի Քոյր իրենց ընդօրինակած Սուրբ Գիրքին
կը նային:

բան զիս լիովին կը յադեցնէ և կ'ուրախացնէ, Անով ամէն
բանի տիրացած եմ, և կը պարձենամ իր սուրբ անունովը:

Սամուէլ եղբայր իր ապաշխարտութենէն վերջատ ան-
խոնջ ուսումնասիրողը ու սերտողը եղած է Աստուծոյ սուրբ
Խօսքին կարելի բոլոր միջոցներով ու կերպերով։ Ան իր
տիկնոջ՝ Մարի քրոջ, հետ միասին 1931 դեկտ. 14—1933 նոյ.
14 ընդօրինակած է ամբողջ Սուրբ Գիրքը ծայրէ ի ծայր որ
այն ատեն, իրենց արժած է թուղթի (736 թերթ), մելանի (3
քիլո կարմիր և կապոյտ մելան), գրչի, կազմուելու և աշ-
խատանքի ծախք, մօտաւորապէս 23 օսմանեան սոկի։ (Տես
Մարանաթա, 1934, թիւ 3, էջ 65-66)։ Ան հետեւած է Լօգ Ան-
կէլըսի Սր. գրոց դպրոցին շատ մը դասնթացքներուն և ա-
նոնց համար շատ մը վկայականներ ստացած։ Երկար տա-
րիներէ ի վեր, պատասխանատուն է Գէյրութի Հոգ. Եղբայ-
րութեան կիրակնօրեայ Դպրոցին։ Ան անխոնջ ու եռան-
դուն գործիչ մը եղած է մանուկներու, պատանիներու և ե-
րիտասարդներու մէջ։ Անիկա արուեստագէտ նկարիչ, գծա-
գրիչ ու վարժ փորագրիչ է։ Ան եթէ Մովսէսի ժամանակ
ապրած ըլլար, ժողովքի խորանին շինութեան գործին մէջ,
Աստուծոյ Հոգիովը՝ իմաստութիւնով, հանձարով և գիտու-
թիւնով ու ամէն կերպ ճարտարութիւնով լեցուած Բեսելիէ-
լի և Ողիաբի քով ինքն ալ իր արժանի տեղը պիտի գրա-
ւէր։ Սամուէլ եղբօր գէմքին վրայէն անպակաս է, ամէն
մտքէ ու խելքէ վեր եղող Աստուծոյ խալաղութեան ժպիտը,
ան իր բազմազբաղ արհեստին մէջ ժամանակ կը գտնէ ան-
մարմնացումն է շարժումի ու գործի։

«Մ.»

ՍՐ. ԳՐՈՑ ՄԷՋ ՅԻՇՈՒԱԾ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆՆԵՐ

Հետեւեալ հարցումներուն պատասխանները գտնելու հա-
մար նախապէս տող մը կարդա՛, խորհի՛ մինչեւ որ գտնես,
եթէ չկրցար զիտեալ երկրորդ տողին անցիր, եթէ այդ ալ չկրցար
գուշակել, երրորդ նախադասութեան անցիր մինչեւ որ գտնես։

Առաջին նախադասութեան պատասխանողը «Ապրիս»ի արժանի է; Խճգիներդ փորձի ենթակէ եւ հասկցիր քէ Սուրբ Գրին ո՞րքան տեղեկութիւն ունի:

Այս հարցումներուն նման ուրիշ շատ մը նիւթեր ալ մեր պատանիներուն առջեւ դրած եմ, որոնք մեծ յաջողութեամբ պատասխանած են, ասոնք Տաքըրը Ամոզ Վելզի, «Go Till You Guess» գրեն բարգմանած եմ:

Թիւ 1

- 1.— Հօր անունը Նաւէ էր։
- 2.— Ռափիտիմի մէջ Ամազէկացիներուն յաղթեց։
- 3.— Հին կտակարանի ամենամեծ մարդուն յաջորդն էր։
- 4.— Տէրը իրեն ըսաւ. «Զօրացիր ու քաջասիրտ եղիր, մի՛ վախնար ու մի՛ զարհութիր, քանզի քու ամէն երթաւ լու տեղերդ քու Տէր Աստուածդ քեզի հետ է»։
- 5.— Քանանու երկրին մէջ մզուած պատերազմներուն հորայէլացւոց առաջնորդեց։

Թիւ 2

- 1.— Թագաւորի մը մատրուակն էր։
- 2.— Իր եղբօրը անունը Անանի էր։
- 3.— Ան ըսաւ. «Երկինքի Աստուածը ինք մեզի յաջողութիւն պիտի տայ, ու մենք ով Անոր ծառաներն ենք, պիտի ելլենք ու շինենք»։
- 4.— Նաեւ ըսաւ. «Ժողովութիւն գործելու սիրտ ունէր»։
- 5.— Դարձեալ ըսաւ. «Միթէ ինծի պէս մարդը կը փախչի»։

Թիւ 3

- 1.— Դամասկոսի թագաւորին բանակի զօրավարն էր։
- 2.— Բորոտ էր։
- 3.— Գերի աղջիկ մը իրեն օգնեց։
- 4.— Երբայցի մեծ թագաւորի մը միջոցաւ օգնութիւն գտաւ։
- 5.— Իրեն հրամցուած բժշկութիւնը նախապէս մերժեց, բայց յետոյ ընդունեց։

Թիւ 4

- 1.— Յեփոնիայի որդին էր :
- 2.— Քանանու երկրին խուզարկութեան մասնակցեցաւ :
- 3.— Ինքը և ուրիշ մը քաջալերիչ տեղեկութիւններ բերին :
- 4.— Երբ 85 տարեկան էր Քեփրոնը գրաւեց :
- 5.— Աքսայի հայրն էր :

Թիւ 5

- 1.— Դէթի մէջ բնակող խոշոր մարդ մըն էր :
- 2.— Իր զբահին ծանրութիւնը 5000 սիկլ կը կշռէր :
- 3.— Հասակը 6 կանգուն և 1 թիզ էր :
- 4.— Ան պոռաց. «Միթէ ես շուն եմ ո՞ր իմ վրաս ցուպով կու գաս» :
- 5.— Գայլախազէ քարով մը սպաննուեցաւ :

Թիւ 6

- 1.— Ան ըսաւ. «Միայն խօսքով զրուցէ ու իմ ծառաս պիտի բժշկուի» :
- 2.— Հրեաներուն համար ժողովարան մը շինեց :
- 3.— Քրիստոսի պատմեց իր իշխանութեան մասին :
- 4.— Քրիստոս իրեն համար վկայեց թէ հրեայէ մը աւելի հաւատք ունէր :
- 5.— Հռովմայեցի մըն էր :

Թիւ 7

- 1.— Իր կապարճակիրին հետ քարաժայոի մը վրայ մագլւցելով բանակի մը վրայ յարձակեցաւ :
- 2.— Մեղրի պատճառաւ քիչ մնաց որ իր կեանքը կորսնցնէ :
- 3.— Ժամանակ մը իր հայրը փորձեց ո՞ր զինք մեռցնէ :
- 4.— Մեծ բանաստեղծ մը իր բարեկամն էր :
- 5.— Երբ ինք մեռաւ այդ բանաստեղծը երգեց. «Քու սէրդ ինձի զարմանալի էր, կանանց սէրէն աւելի էր» :

Թիւ 8

- 1.— Իր անուններէն մէկը Յերոբաաղ էր :
- 2.— Բուրդի գզաթի մը միջոցաւ Տէրոջմէն որոշ և հաս-

- 3.— Իր բանակին 32 հազար զինուորներէն միայն 300ը իր քով պահեց :
- 4.— Փողերով, ջահերով և սափորներով իր թշնամին վախցուց :
- 5.— Դատաւորներուն ամենամեծը կոչուած է :

Թիւ 9


- 1.— Քետացի մըն էր և հրեայի մը կողմէն անիրաւուեցաւ :
- 2.— Պատերազմէն ետ կանչուեցաւ, մերժեց որ տուն երթայ, նախընտրեց որ թագաւորին ծառաներուն հետքնանայ :
- 3.— Թագաւորը զինք գինովցուց, բայց տակաւին տուն երթաւ չուզեց :
- 4.— Վերջապէս թագաւորը զայն պատերազմին ամենավըտանգաւոր տեղը զբկեց ուր սպաննուեցաւ :
- 5.— Իր կինը յետոյ Սոլոմոնին մայրը եղաւ :

Թիւ 10

- 1.— Գաղատացի մըն էր որ յաղթեց Ամյոնացիներուն :
- 2.— Գաղատանդէ հեռացուեցաւ և անօրէն կեանք մը ապրեցաւ :
- 3.— Գաղատացիք իրմէ խնդրեցին որ իրենց գօրագլուխը ըլլայ :
- 4.— Յանդուգն ուխտ մը ըլլաւ, որ իր ազնիւ դոււստրին վրայ գործադրուեցաւ :
- 5.— Իսրայէլի վրայ 6 տարի գատաւորութիւն ըլլաւ :

Ա. ԹՐԻԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԵԼՈՒԿ ՄԲ. Ա. ԳՐՔԵՆ

ա). Միջերկրականի մէջ նաւակոծութենէ առաջ Պօղոս
առաքեալի ճգնաժամային օրերէն, բ) Կանայի հարսանեկան
տան մէջ գտնուած կարասներուն թիւը պակսեցուր, զ) Յոււ-
դայի ստացած արծաթի կտորներով զանոնք բազմապատկէ,
դ) Յիմար և իմաստուն կոյսերու թիւով զանոնք բաժնէ,
ե) Յորի որդւոց թիւը անկէ հանէ (Յոր. 1. 2), զ) Եղիպա-
տոսի սովի տարիներուն թիւը աւելցուր, է) Եղիայի կար-
մեղոս լերան վրայ կանգնած սեղաններու թուով բաժնէ,
ը) Յուղայի թուղթին գլուխներուն թիւը անկէ հանէ և ը-
սէ թէ ձեռք բերած արդիւնքդ Սուրբ Գրքին մէջ ի՞նչով

Բ. ՀԱՆԵԼՈՒԿ Ա. ԳՐՔԵՆ

1. Հայերէն գեր մը:
2. Աստուածապաշտ թագաւոր մը:
3. Հրէական ամիս մը:
4. Քահանայապետ մը:
5. Գետ մը
- և լեռ մը:
6. Սբ. Գրոց նշանաւոր մատենագիրներէն մէկը:
7. Երկիր, ուր Կայէն բնակեցաւ:
8. Մովարու մայրաքաղա-
քը և ուրիշ քաղաք մը, որուն բնակիչները քննեցին Պօղոսի
վարդապետութիւնները:
9. Դպրոցական առարկայ. մը:
10. Քոռեցւոց իշխաններէն մէկը:
11. Հայերէն տառ մը:

ա—բ՝ բ—ա, ա—զ՝ զ—ա, գ—դ՝ դ—գ, ե—դ՝ դ—ե ամէնն
ալ մարզարէի մը անունը կը կարդացուին:

Վերոյիշեալ հանելուկը 1909 թուականին պատրաս-
տած է Արամ Զ. Անուուրլեան, Նիկոսիա, Կիպրոս, և նոյն
տարւոյն Սեպտ. 1ին լուծած են Թամլրգ. Բ. Ա., Սամսոն՝
Հրանդ Իօկէնտէրեան, Կիւրին Լեւոն Փ. Սարլեան, Այնքապ՝
Անդրանիկ Զ. Պետրոսեան, Բիւզանդ Զ. Պետրոսեան, Թէո-
տէրէթ Յ. Պիւլպիւրեան, Ուրֆա՛ Հովհանիմէ Պ. Ալայտոյեան և

Դ. ՀԱՆԵՏՏՈՒԿ Ա. ԳՐՖԵՆ

.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.
.	.	.	0	.	.	.

- 1.— Նշանաւոր անձ մը որ Քրիստոնի հաւատաց Պօղոսի
քարոզութեամբ:
2.— Քահանայական ցեղէ մարգարէ մը:
3.— Անմիտ թագաւոր մը:
4.— Անօթ մը:
5.— Ցիոնուի մէկ աշակերտը:
6.— Փոքր Ասիոյ մէկ գաւառը:
7.— Բարեբեր կզզի մը:

- 8.— Քրիստոսի մէկ մեծ հակառակութել:
 - 9.— Մարմնի անդամներէն մին:
 - 10.— Զէնք մը:
 - 11.— Յակոբ նահապետի որդիներէն մէկը:
 - 12.— Կռապաշտ քաղաք մը:
 - 13.— Պօղոսի հաւատարիմ մէկ զործակիցը:
- Մէջտեղի գազարնահայեաց սիւնը վերէն վար կը կարդացուի, Քրիստոսի մէկ հրաւերը

Նուեր մը պիտի տրուի անոնց՝ որոնք կրնան այս հանելուկը լուծել եւ նիւդ կետերուն տեղ դնել անունները որոնցմով (այսինքն մէջտեղի գազարնահայեաց սիւնէն վերէն վար) կարդացուի մեր Փրկչին մէկ հրաւերը:

Պէտութ

ՍԱՄՈՒԵԼ 8. ՓԱՇԿԵԱՆ

Հասցեներ. —

S. H. PASHGUIAN,
Rue Hôpital Orthodoxe

St. Georges
Eshrefieh, Beyrouth - Liban

Կամ

Maranatha, P. O. Box 303,
Aleppo, Syria

● Դ. Մ Խ Ս ●

ՅՕԴՈՒԱԾՆԵՐ ԵՒ ՍՅԼ ԵՒ ԱՅԼՔ

Ա. — ՅՕԴՈՒԱԾՆԵՐ

ԱՅԼԱՆՑ ՏԵՐ ՅԻՍՈՒՍԻ
ԵՒ
ՏԵՐ ՅԻՍՈՒՍՈՎ

ԵՂՋԱՅՐ ՄՈԽԱՄԻ
ԳԱՎԱՐԻ ԷԼՉԵՄԱՆ
ԿԵՆՍՈ.ԳՐԱ.ԿԱՆ
Գ Ի Ֆ Ե Ր

Եննդեան թուակա-
նին մանրամասնութիւն-
ներուն ձանօթ չենք
թէեւ, բայց հնք 19ըդ.
և 20ըդ զարերը իրար
միացնող ձնունդներու-
շարքին պատկանողնե-
րէն մին ըլլալու է, ո՞՛
ձնած է խարբերդի Հողէ
գիւղը, քրիստոնեայ ըն-
տանիքի մը մէջ եւ մնե-
ցած միեւնոյն քրիստո-
նէական մթնոլորտին
մէջ,

Յաճախած է խար-
բերդի Ամերիկեան Գուե-
ճը, Փոքր տարիքին ա-
պաշխարած է և այդ

Տիեզերապարփակ մեծ օրէ-
նըսդիրը, մեր Արարիչը և ամե-
նագէտ մեր Հայրը ամենազօրն
Աստուած երկու կարգի զլիսաւոր
օրէնքներ դրած է տիեզերքի
մէջ, հոգեւոր օրէնքներ և նիւթա-
կան օրէնքներ: Նկատելի է ո՞ր այս
երկու կարգի օրէնքները զիրար
չեն չէզոքացներ, հապա ներդաշ-
նակօրէն զիրար կը լրացնեն,
սակայն և այնպէս հոգեւոր օ-
րէնքներն են որ կ'արժէքաւորեն,
կը պահպանեն և կը տեւականա-
ցընեն նիւթական օրէնքները:
Մարգիկ լինչ չափով ո՞ր կրնան
այս օրէնքները համաչափօրէն և
համընթաց քայլերով օգտագոր-
ծել՝ այն չափով կընան անոնցմէ
օգտուիլ և նպաստաւորուիլ:

Նիւթական օրէնքներու ման-
րակը կիտ օգտագործումովն է ո՞ր
կարելի եղած է ներկայ հսկայ

ԵՐԻՑ ԱՂՋԻԿԼ. — Ես ... ես ... յարութիւն եմ առնում ...

ԿՐՏՍՄԵՐԼ. — Ո՞րն է կեղծ. գժութի՞ւնը թէ խելօքութիւնը ...

ԾԽԱՄՈԼԼ. — Հանդիստ կացէ՛ք: Ես գըժուել էի ծխախոտի պակասից: Աւելի ճիշտը սուտ գիծ էի եղել: Գժի դերը լաւ խաղալու համար՝ մարդ հարկ է կիսով գժուած լինի: Բան չկայ, անցաւ: (Երանութեամբ ծրաբը կը բանայ ու սիկարէք մը կը քաշէ մէջէն) Հիմի մի սուրճ էլ կը պատրաստէ՛ք՝ թէ չէ էլի կը գժուեմ:

(Զգի վարագոյր)

(Ծխամոլլ կէս ժամ յետոյ փողոցն է ու կը պատահի նազարէթ անուն բարեկամի մը եւ անոր կը պատմէ իր սարքած խաղը):

ՊԱՏԿԵՐ Բ.

Հետեւեալ օր Նազարէթ կ'անցնի Գարբուզեաններու տան առջեւէն: Տիկինը պատուհանն է ու կը ձայնէ).

— Ո՞նց ես, լա՞ւ ես, պարոն Նազար:

— Գժուել եմ, կ'աղաղակէ Նազարէթ:

Ու տիկինը կը պատախանէ.

— Դէ՛, գնա՛, գնա՛, էլ չեմ խաբուէ, չեմ խարուէ: Վա՛յ անիծուած ծխամոլներ, ջհաննամի մէջ վառուէք ու ծուխը ձեր գլխից բարձրանայ:

անտարբեր էի: Ընդհանուր անորոշութիւն և շփոթութիւն կար մտքիս մէջ, ներքին հոգեւոր աշխարհս ալեկոծ ու փոթորկոր էր: Այս վիճակին զերջ տալու համար Պէտրութի մէջ եկեղեցւոյ անդամ եղաւ: Բայց այս ալ կարող չեղաւ զի՞ն սակայնին հաւատքիս մէջ վերահաստատել: Խաղաղութիւն չունէի: Փառք կուտամ Տէրոջը որ վերջապէս 1939, Ցունվ. 8ին տասն մէջ լման ապաշխարեցի և Փրկչիս յանձնեցայ: Ո՛հ, ի՞նչ երանութիւն, միայն ճաշակողներ կրնան հասկնալ այդ հոգեկան անօրինակ և զարմանալի երջանկութիւնը: Ճճաշակեցք և տեսէք, զի Տէրը բարի է»: Փառք ըլլայ իր անուան: Փա՛ռք իր ձրի շնորհքին և Փրկադրութեան ի ը արեամբ եղած: Փա՛ռք Աստրոջյ խաղաղ եմալ հիմա, միայն մէկ խոռվք ունիմ, այն ալ անապաշխարներուն համար է»:

Մանասէ եղբայր, ինչպէս ընթերցողը կը սայ կուանել ի ը գրութիւններէն, մշակուած մտքի և ը ա ը ձ ը դ ը դ ա պատիարակութեան անհամար է»:

ւոր գաղթականներ, կմախացած գերիներ, սահմբկեցուցիչ ոճիրներ, սուզ ու շիւան, զուլում և բանութիւն, անբարոյութիւն և ահաւոր անկում, մէկ խօսքով զազրելի մեղքերով ու անհամար չարիքներով լեցուն դժոխային աշխարհ մը: Ա՞յս է միթէ վայելքը, վերելքը, խաղաղութիւնը, բարզաւաճումը, բարօրութիւնն ու երջանկութիւնը: «Բանզի մեղաց վարձքը մահ է», կ'ըսէ առաքեալը: Մահը կը թագաւորէ մարդոց վրայ, թէ ֆիզիքական մահ և թէ հոգեկան մահ: Խոսքը տանք աշխարհիկ մարդոց, «ը այս մասին արտայայտուին, առամայ խոստովանին և պարզեն, ահաւոր վիճակը:

Ճիւլէական ուժի հակակըսի մասին խօսած ատեն նօրման Տէյվիս՝ Քառնէկիի հաստատուածեան թէքնուօճիի պետը այսպէս կ'ըսէ: «Տէմոքրաթիք կեանքը կարենալ ապրելու համար անհըսկական ապրելու եղած հաւատքը սարսարաժեշտ եղած հաւատքը սարսարաժեշտ եկած մտաւոր ու հոգեյառաջ եկած մտաւոր ունալ չ'երաշկան մթնոլորտը բնաւ չ'երաշկան մարդոց իրարու հանխաւորեր մարդոց իրարու հանխաւորեր մարդոց կամեցողութէպ ունենալիք բարեկամեցողութիւնը»: Այս բարեկամեցողութիւնը եղակելորէն բացակայ է, պետութիւններ իրարու ոխերիմ թըշնամիներու պէս կը նային: Տօքթօր

տեւող և ուսումնասիրող
է դիտական աշխարհի
նորութիւններուն՝ դիտե-
լով զանոնք Սուրբ Գրքի
ճշմարտութիւններ ու ն
պրիսմակին ընդմշչէն,
Պօլոս Առաքեալ այս օր
եթէ իր թուղթերէն մէ-
կը գրելու ըլլար, ան պի-
տի չմոռնար սիրելի շու-
կաս բժիշկին քով յիշել
նաեւ սիրելի զեղագործ
եղբայր Մանասէն,

«Մ. 3

Ֆիլիք Մօրիսընն ալ կ'ըսէ թէ՝
«Գործածութեան գրուելիք ու-
ժերու փոխարարերութիւնը չէ
որ պէտք է փոխուի՛ հապա մար-
դոց իրարու հետ ունեցած յարա-
բերութիւնն է որ պէտք է փո-
փոխութեան ենթարկուի»։ Այսո՛,
մարդիկ պէտք է կարող ըլլան
ճշմարտապէս զիրար սիրել և ա-
ռանց դաւաճանելու բարեկամա-
նալ։ Վերոյիշեալ երկու գիտա-
կան մարդիկն ալ կը խոստովանին
որ քաղաքակրթութեան բարիք-
ները կարենալ վայելելու համար
անհրաժեշտ ու էական բան մը

կը պակսի, բայց ի՞նչ է այդ պակսին էութիւնը և անոր
իսկական դարմանը, այդ է որ «Ի՞նչ չէ իրենց մտքին մէջ։
Մարդիկ գտած են հիւլէական այդ հսկայ ու անսպառ ու-
ժը, բայց չեն կրնար ազատորէն գործածել և վայելել ա-
նոր ընձեռելիք բարեկները։ Յորդահոս ջուրին եղերքն են
բայց ծարաւի են։ Ներկայիս բոլոր աշխարհ հիւլէական ու-
ժի յառաջ բերելիք ահաւոր քանդումներուն ապագայ հեռա-
պատկերներու սարսափին տակ կ'ապրի։ Մարդիկ իրարու
չեն վստահիր, կասկածանքի որդը զիրենք կը կրծէ. թէեւ
երջանիկ ապրելու բոլոր միջոցները իրենց ձեռքին տակ
ունին, սակայն մէկ էական բան կը պակսի։ Նիւթական օ-
րէնքներու առընթեր հոգեւոր օրէնքներու փրկարար կի-
ալ կարելի է միմիայն օրէնքներու լրումը եղող Տէր Յի-
սուս Քրիստոսով։ Այս առընչութեամբ մեր Տէր Տէրը կ'ըսէ.
«Մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարդարէները աւ-
րելու, չեկայ աւրելու, հապա կատարելու» Մատթ. Ե. 17։
կը պակսի։ Միմիայն Անոր միջոցով կարելի է քաղաքա-

ԿԸՐԹՈՒԹԵԱՆ բարիքներու տեւական և խաղաղ վայելումը, բայց ասիկա քիչերը գիտեն։ Ինչպէս Տէր Յիսուս իրեն ներկայացող և յաւիտենական կեանքը ժառանգել ուզող և ամէն կողմանէ ինքզինք օրինապահ ցուցնող հարուստին ըստաւ։ «Մէկ բան պակաս է քեզի» Մարկ. Փ. 17։ Նոյն տիրական շեշտովը այսօր ալ կ'ազդարարէ մարդկութեան։ «Մէկ բան պակաս է մարդկութեան»։ Ահա այդ մեծագոյն պակասին պատճառաւ է որ շատ մը խնդիրներ անլոյծ կը մընան։

Այդ անլուծելի հարցերէն կարեւորագոյններէն մէկը աշխարհի պարենաւորման հարցն է։ Մարդկային ստուար բազմութիւններ սովի սպառնալիքին տակ կը գտնուին։ Աշխարհի բնակչութիւնը հակառակ պատերազմի գործած մարդկային ահաւոր ջարդին սարսափելիօրէն կ'աճի և միւս կողմէն պարենաւորման համար հարկ եղած արտադրութիւնները չեն աւելնար այն չափով ինչ որ բնակչութիւնը կ'աւելնայ։ Աշխարհի բնակչութիւնը տարեչունը կ'աւելնար միլիոն յաւելում մ'ունի։ Հնդկաստան, Չինաստան քսան միլիոն յաւելում տարի կ'արջը կը կնապատկած սիա իր բնակչութիւնը երեսուն տարի կ'երջը կը կնապատկած պիտի ըլլայ։ Հնդկաստան, Չինաստան և մասամբ իտալիա գերմանիա սովի մատնուած երկիրներ են։ Ո՞վ պիտի կշտացնէ ասոնք։ Միմիայն բնակչութեան յաւելումը չէ որ կը բարդացնէ խնդիրը, ասիկա սովի պատճառներէն միայն մէկն է, աղետալին հոս է որ ասոր վրայ կ'աւելնան նաեւ մէկն է, աղետալին հոս է աղետալին յաւալին։ Պատճառն աղետալին է, աղետալին յաւալին։ Ահա հոս է չարիքի խոր արմատը, ահա հոս է բուն վէրքը, ի՞նչ դարման կը խորհին մարդիկ այս մասին։ Երկրագործական արտադրութիւնները գիտական մեթոդներով աւելցնելու համար մեծ ջանքեր կը թափւին, նամանաւանդ միսի արտադրութիւնը առաւելազոյն չափին հասցնելու համար գերմարդկային ձիգեր ի գործ կը չափին հասցնելու համար գերմարդկային ձիգեր ի գործ կը

գրուին։ Միսի արտադրութեան ամենամեծ թշնամին ընդ-
der's pest կոչուած կենդանիներու յատուկ եղող համաճա-
րակ հիւանդութիւնն է։ Ցարեկան միլիոնաւոր կենդանի-
ներ այս հիւանդութեան զոհ կ'երթան։ Վերջերս գիտուն-
ներ գտած են ազդու պատուաստ մը որով կը ծրագրեն
վերջ տալ այս ահաւոր համաճարակին։ Ասով կը յուսան
սովին առաջքը առնել և առատ միս տալ աշխարհին։ Ար-
դեօք պիտի յաջողին։ Պատասխանը շատ որոշ է, մարդիկ
չպիտի յաջողին նիւթական սովին դարմանը գտնել՝ ցորչափ
անոնք հոգեկան սովին ու մանկութեան գիտակցութիւնը
չունենան։ Ո՞վ կը մտարերէ թէ մարդիկ աւելի հոգեկան
սովէ կը տարապին քան թէ նիւթի սովէն։ Մարդկութիւնը
իր աչքերը չի դարձներ մեր Տէրոջ Յիսուս Քրիստոսի որ կե-
նաց հացն է և կենաց ջուրն է։ Առանց Փրկիչ Քրիստոսի
մարդիկ պիտի ունենան առատ միս՝ բայց զայն կամ պի-
տի հոտեցնեն ու թափեն և կամ թէ պահածոյ տուփերու
վերածելով ամբարներու մէջ կղպուած պիտի մթերեն, պի-
տի ունենան առատ ցորեն՝ բայց անձնասէր շահադէսներ
զանոնք գետերու մէջ պիտի թափեն և կամ դէզ առ դէզ
պիտի այրեն որպէսզի մնացածը իրենց ուղած գնովը ծախեն։
Նախ շահադիտութիւնը պէտք է վերցնել, նախ հոգեկան
օրէնքները վերահաստատելու են, նախ ախտաւոր հոգեբա-
անէն յետոյ է որ ինքնարերաբար սովը պիտի դադրի։ Ո՞վ
կընայ հոգեկան այս աղլիտարեր ախտերը բուժել, նիւ-
թական միջոցները չեն զօրեր։ Մարդարէին ըսածին պէս
«Ուժով չէ, զօրութիւնով չէ, հապա իմ հոգիսով կ'ըսէ Տէ-
րը»։ Միմիայն մեծադոյն բժէկը Աստուծոյ Հոգիին յայտ-
նութիւնը եղող մեր Տէր Յիսուս Քրիստոս կընայ բժշկել
ախտաւոր աշխարհը։ Բժշկապետ Քրիստոսն է որ կընայ բժ-
շէկել անձնասիրութիւնը։ Մեր Փրկիչը շատ իրաւամբ և
մեծ հեղինակութեամբ կրցաւ վճռապէս յայտարարել «Ա-
ռանց ինձի բան մը չէք կրնար ընել», Յովհ. ԺԵ. 5։
Ուրիշ անլուծելի հարցերէն մէկն ալ աշխարհի քա-

Ղաքականապէս խաղաղութեան մէջ կարենալ մնալու անյետաձգելի հարցն է: Պատերազմը ձեւականօրէն վերջացած է, թնդանօթները և ոմբակոծութիւնները լուած են, բայց և այնպէս կասկածը, անվստահութիւնը, հակընդէմ թունալից և ատելավառ արտայայտութիւնները օրբստօրէ կը շեշտըւին: Խաղաղութեան գործով զբաղող բազմազան յանձնախումբեր տենդազին կ'աշխատին և իրը թէ հասունցած խընդիրներ հաշտարար ժողովներու հաւանութիւնը կը ներկայացընեն: Ժողովներ ժողովներու կը յաջորդեն, սակայն արդիւնքը շատ ճզճիմ է: Ընդհանուր հաշտութեան խորհրդաժողովը երկուքուկէս ամիս տեսելէ վերջ իր վախճանին հասաւ, բայց շատ մը փշոտ հարցերու պատճառաւ դեռ հաշտութիւնը չստորագրուեցաւ: Շատ մը ժողովներ կրնայ զիրար հալածելով իրարու յաջորդել, մինչեւ իսկ կրնայ հաշտութիւնն ալ ստորագրուիլ բայց դեռ կրնայ խաղաղութիւնը երբեք չգալ: Ո՞վ պիտի տայ այնքան բաղձացուած աշխարհի ճմարիտ խաղաղութիւնը: Խաղաղութեան իշխան մեր Տէր Յիսուս Քրիստոսն է, այն միակ գերագոյն ուժը որ կրնայ այս խաղաղութիւնը բերել: Գալիլիայի փոթորկաւից ծովուն վրայ ալեկոծեալ նաւակին մէջ անխոռով քնար Տէր Յիսուսն է որ կրնայ հովերուն ու ծովին սաստել և փոթորիկը հանդարտեցնել, սակայն մէկ պայմանով միայն: Մարդիկ գիտակցութեան գալով մահուան սարսափէն բռնուած աշակերտներուն նման պէտք է աղերսարկու ձայնով գոչեն «Տէր, աղատէ մեզ, ահա, կը կորսուինք» Մատթ. Լ. 25: Ուր է այս խնդրարկու ձայնը և աղաչանքը: Քար լուսութիւն կը տերէ աշխարհի վրայ: Մարդիկ իրենց սեպհական ջանքերով կ'ուզեն այդ փրկարար խաղաղութիւնը ձեռք բերել: Տնտեսագէտներ, բարոյախօսներ, հոթիւնը ձեռք բերել: Ընտեսագէտներ, քաղաքականներ, քաղաքագէտներ, գիտուններ, ընկերվարականներ, բարոյախօսներ, հոթիւնը ձեռք բերել: Հեղինակաւոր անձեր գիշեր ու ցորեկ աշխատին աշխարհի խաղաղութեան հիմերը դնել: Յուկ'աշխատին աշխարհի խաղաղութեան հիմերը դնել: Յուկ'աշխատին կարգին շատ մը լաւատես ընկերաբաններ և քաղաքագէտներ աշխարհի ապագան փայլուն ցուցնել կ'աշ-

խատին։ Բնկերային բարեկարգութիւններէ ճառող ընկերային այլեւայլ վարդապետութիւններու հետեւորդներ ազատութիւն, հաւասարութիւն, եղբայրութիւն, արդարութիւն, շահագործման վերացում, տնտեսականի բարենորոգում, նախանիւթերու արդար բաշխում խոստանալով աշխարհը կ'օրօրեն այս տեսակ շացուցիչ և շողզողուն խոստումներով և իտէալներով։ Ատոնք բոլորը թոյնով լեցուն շաքարապատ դեղահատներ են։ Մի՛ հաւատաք անոնց որ այս գոյնզգոյն խոստումները կ'ընեն առանց Տէր Յիսուսի։ Մի՛ հաւատաք անոնց որ կ'ըսեն թէ առանց մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի խաղաղութիւն ունինք։ Մի՛ հաւատաք այն քաղաքագէտներուն և բարեկարգիչներուն որ առանց Տէր Յիսուսի՝ քաղաքակրթութենէ, բարգաւաճումէ, վերելքէ, մշակոյթէ և արդարութենէ կը ճառեն։ Տէր Յիսուսի խօսքը շատ վճռական է այս մասին։ «Առանց ինձի բան մը չէք կրնար ընել»։ Ինչ որ մարդիկ կրցած են ձեռք բերել երբ քաղաքակրթական չենք, աւազի վրայ շինուած փառաւոր տան մը կը նմանի։ Քաղաքակրթութիւնը պիտի կործանի, բարգաւաճումը պիտի չքանայ, հաւասարութիւնը խարուսիկ կրներեւոյթի մը նման բան մը պիտի դառնայ, յեղեղուած եղբայրութիւնը՝ քօղարկուած թշնամութեան պիտի վերածուի, վերելքը՝ անկումի պիտի փոխուի, խօսքով ընկերային բարեկարգութիւնները՝ բռնատիրութեան, գերեվարութեան, զանգուածային շահագործումի պիտի ծառայեն և մեծ պիտի լլլայ այս բոլորին կործանումը։ Առանց Տէր Յիսուսի սորվեցուցած Սիրոյն ինչպէս առաքեալը կ'ըսէ. «Բայց եթէ մարգարէութիւններ լլլան պիտի խափանեն, եթէ լեղուներ պիտի դադարին, եթէ գիտութիւն պիտի խափանի»։ Ա. Կորնթ. ԺԴ. 8—9։ Մենք առաքեալին հետ նոյն ձեւով կրնանք ըսել թէ թող աշխարհը պարծի իր զլխու պտոյտ տուող արագագնաց օղանաւերով, սրբնթաց անժանդոտելի զրահապատնաւերով, եւ լեքտրական բազմաթիւ նորութիւններով, ոատարով, հիւէական ոռւմբով։ և րեսիօ եթիվ ուժով, բժշկական նոր

բահնար գեղերով, փէնիսիլինով, Սթրէփթօմայսինով (Streptomycine), հոկայաքայլ յառաջացող զիտական նորահնար զիւտերով, ասոնք բոլորը պիտի ոչնչանան՝ եթէ մարդիկ ու ժողովուրդներ չսթափին և չփնտռեն ամենաակարող Փրկիչը Նազովրեցին և անոր քարոզած երիսրանական Անդրեան Ուրը առանց որուն բան մը կանգուն չկրնար մընալ: Աշխարհ դէպի զահավէժ կործանում կ'երթայ, ուրիշներ ասիկա յուսետեսութիւն պիտի կոչեն, իսկ ես Աւետարանի լոյսովը զատելով քրիստոնէական իրատեսութիւն պիտի կոչեմ, որովհետեւ մեր Փրկչին ըսածին պէս. «Մարդիկ տեսնելով կը տեսնեն, բայց չեն տեսներ, լսելով կը լսեն բայց չեն լսեր»: Մարդոց հոգեկան զգայարանքները բթացած են: Տէր Յիսուսի ճշմարիտ հաւատացողներն են միայն որ կրնան իրատես ըլլալ և Աստուծոյ Խօսքին մէջ միայն տեսնել այն անդառնալի և փառաւոր խոստումները որ մեր ներկայի և ապագայի կարելիութիւններուն երաշուիքը կը կազմեն և նոյն տեսն Աստուծոյ Խօսքին մէջ է որ դարձեալ կը տեսնենք այն ահաւոր պատկերը որ էր և որ է և որ պիտի ըլլայ մարդուն բաժինը առանց Փրկչին: Առաքեալը Եփ. Թղթոյն Բ. 12/ն մէջ շատ վառ գոյներով կը պատկերացնէ այդ վիճակը երբ կ'ըսէ. «Որ այն տեսն Կութայի Քրիստոսի էինք, հեռացած իսրայէլի քաղաքակառանց Քրիստոսի էինք, հեռացած իսրայէլի ուխտերէն, յոյս մընցութենէ, օտարացած խոստմունքի ուխտերէն, ի՞նչ ալ չունէինք և աշխարհի մէջ անստուած էինք»: Ի՞նչ ահուելի պատկեր, ի՞նչ սարսափելի վիճակ, հոգեկան ի՞նչ սնանկութիւն և թշուառութիւն, իրաւագուրկ, խոստման զուրկ, անյոյս, անաստուած և ասոնք բոլորը՝ որովհետեւ Տէր Յիսուս բացակայ է: Բայց փառք կու տանք Աստուծունոյ որ իր Խօսքը միայն ասով չվերջանար: Ճշմարտունոյ այն լուսաւոր ճամբան և ուղեգիծը, որուն յառացուցնէ այն լուսաւոր ճամբան և ուղեգիծը, որուն յառաջապահ մեր Փրկիչը Քրիստոսն է և որուն պէտք է հեծափակը մեր Փրկիչը Քրիստոսն է որուն պէտք է հեծափակը: Ի՞նչ կը սպասեն մեզի եթէ այդ անման և ան- պատելի Փրկչին հետեւինք: Ի՞նչ պտուղներ պիտի քա-

ղենք եթէ Տէր Յիսուսով քալենք: Թուենք այն զլիսաւոր յաղթապանծ հանգըռւանները որոնց իր փառքով պիտի կրնանք հասնի:

Ա.—Տէր Յիսուսով զօրաւոր եւ ամեն բանի կարող պիտի ըլլանք:

Ի՞նչ զօրաւոր հաւատքով առաքեալը ինքնավստահութեամբ կ'ըսէ. «Ամէն բանի կարող եմ Անով, որ զիս զօրացուց»: Փիլ. Դ. 13: Մեր Փրկիչը կարող է մեզի պէս տկարներէն հզօր անձնաւորութիւններ մէջտեղ բերել, ինչպէս երբ աշխարհի վրայ էր կրցաւ ձկնորսներէն առաքեալներ երեւան հանել, որոնք Հռովմէական հզօր կայսրութիւնը սարսեցին: Նոյն ամենակարող Փրկիչը կ'ապրի այսօր:

Բ.—Անով նոզիի եւ մտի խաղաղութիւն պիտի ունենանք: «Աստուծոյ խաղաղութիւնը որ ամէն միտքէ վեր է ձեր սիրտերը և միտքերը Քրիստոս Յիսուսով պիտի պահպանէ»: Փիլ. Դ. 7: «Յիսուս Քրիստոսի ձեռքով Աստուծոյ հետ խաղաղութիւն ունինք» Հռովմ. Ե. 1: Վերոյիշեալ խաղաղութիւնը բոլոր մարդկային խաղաղութիւններէն վեր ու երանաւէտ խաղաղութիւն մըն է: Մեր Փրկիչը որոշապէս կը հաստատէ այս իրողութիւնը երբ կ'ըսէ. «ԻՄ խաղաղութիւնս կու տամ ձեզի ոչ թէ ինչպէս աշխարհ կու տայ»: Յովհ. Ժ. 27: Մարդոց տուած խաղաղութիւնը ցնդական է իսկ մեր Փրկչին տուածը յաւիտենական է: Օրհնեալ խաղաղութիւն:

Գ.—Յաւիտենական կեանք պիտի ժառանգենք Անոր ձեռնով: «Բայց Աստուծոյ ձրի պարզեւը յաւիտենական կեանք Տէրոջ Յիսուս Քրիստոսի ձեռքով»: Հռովմ. Զ. 23: Ամենաթանկագին պարզեւը որ կրնայ երբեւիցէ գոյութիւն ունեցած ըլլալ, յաւիտենական կեանքն է, բայց ի՞նչ զարդ ի՞նչ գերագոյն չնորհք:

Դ.—Յիսուս Քրիստոսով Աստուծոյ սուրբ ընտանիքին անդամ պիտի ըլլանք: Կարգացէք Եփեսացիս Բ. 12—21 այդ ոսկեղնիկ համարները և պիտի տեսնէք այդ հիանալի ըն-

տանեկան պատկերը և այն առանձնաշնորհումները որ մեր Փրկչին արեան միջոցաւ այդ երջանկաւէտ ընտանիքին մէջ պիտի կընանք ունենալ, այսինքն Աստուծոյ հետ բարեկամ, Անոր հետ հաւտուած, սուրբերու քաղաքակից, նոր մարդ, և Աստուծոյ հետ մերձաւոր պիտի ըլլանք: Ո՞հ, այդ ի՞նչ մեծ փառք և երանութիւն է այս սուրբ ընտանիքին անդամ ըւ-լալ:

Ե.— Մարդկութիւնը միմիայն Յիսուս Քրիստոսվ իբր մեկ մարմին պիտի կրնայ եղբայրանալ: Մարդկային եղբայրութիւ-նը իրագործելու համար ուրիշ ուեւէ ճամբայ չկայ բացի «Ճամբան, ճշմարտութիւնը և կեանքը» եղող Տէր Յիսու-սէն: Առաքեալն ալ նոյն բանը կը հաստատէ երբ կ'ըսէ: «Բոլորս ալ մէկ մարդին ենք Քրիստոսով»: Հռովմ. Ժ. 5: Ի զուր կը ճգնին ընկերաբան գաղափարախօսներ այսեւայլ ընկերային գաղափարաբանութիւններով և վարդապետու-թիւններով և վարկածներով ժողովուրդները օրօրել փուժ և սին յոյսերով թէ մարդկային եղբայրութիւնը պիտի իրակա-նանայ և հաւասարութիւն պիտի տիրէ: Ասիկա մարդկային պատմութեան ամենամեծ ցողըքը պիտի մնայ, ցորչափ մար-դիկ Տէր Յիսուսի ծունը կըկնած չեն, Անոր հաւատացած չեն և ցորչափ մեր Փրկչին Բ. գալուստը իրականացած չէ:

Զ.— Տէր Յիսուսի Ենորհի իմաստութեան պիտի ըլլանք: Իրական իմաստութեան աղբիւրը Ք. Է., ինչպէս Եսայի մար-դարէն ալ կը պատգամէ: «Անոր Վրայ պիտի հանգչի Տէրոջը Հոգին, իմաստութեան և հանճարի հոգին»: Պօղոս առաքեալ ալ կը պարզաբանէ յորդորելով ո՞ր «Մէկը թող չպարծենայ մարդոցմով» Ա. Կորթ. Գ. 21 և յաջորդ գլխուն Դ. 10րդ. համարին մէջ ալ «Դուք իմաստութեան Քրիստոսով» կը կո-չէ: Վճիռը շատ պարզ է, առանց Ք. ի մարդոց իմաստու-թիւն կոչած բաները ուրիշ բան չեն ապա թէ ոչ ուռեցիկ և փայլուն պղպջակներ:

Է.— Փրկչին մղումօվը ուրիշերը փրկութեան պիտի կըր-նանք առաջնորդել: Պօղոս առաքեալ ի՞նչպէս կրցաւ բազմա-թիւ հոգիներ շահիւ, ահա իր յայտարարութիւնը. «Վասնզի

Յիսուս Քրիստոսով ես ձեզ ծնայ Աւետարանովը» Ա. Կորն .
Դ. 15: Կ'ուզե՞մ շատեր փրկութեան առաջնորդել, ճամբան
Քրիստոս է: Անով պէտք է գործես Անով պէտք է ծնիս և
Անոր փառքին համար ճգնիս:

Ա.— Յարութեան փառքին պիտի արժանանանք իրաւա-
փառ Փրկչով: Անմահութիւնը միայն Տէր Յիսուսով կարելի
է, որովհետեւ մահուան վրայ յաղթանակ շահողը լոկ ինք
եղած է: Մենք մահուան դատապարտուածներս ի՞նչպէս պի-
տի կենդանանանք: Պատասխանը առաքեալը կու տայ. «Վա-
սընզի ինչպէս Ադամով ամէնը մեռան Քս.ով ամէնը կեն-
դանի կ'ըլլան»: Ա. Կորնթ. ԺԵ. 22:

Բ.— Իրական յաղբութիւնը պիտի տահինք Խրմով: Մեր
Փրկիչը ըսաւ. «Աշխարհի վրայ նեղութիւններ պիտի ունե-
նաք, բայց քաջասիրտ եղէ՛ք, ես աշխարհի յաղթեցի»: Յաղ-
թութիւնը միմիայն Տէր Յիսուսով է: Խրաւամբ հպարտու-
թեամբ կընանք առաքեալին հետ յայտարարել. «Բայց գո-
հութիւն Աստուծոյ, որ միշտ յաղթող կ'ընէ մեզ Քրիստո-
սով», առանց Փրկիչ Քրիստոսի մենք աշխարհի վրայ պար-
տուածներ և դասալիքներ ենք:

Ծ.— Բազմարի հսկելոր օրինութիւններ վայելելու ա-
ռանձնաշենորումը պիտի ունենանք: Առաքեալը մեծ գոհու-
տոսով ամէն հոգեւոր օրհնութիւններով օրհնեց մեզ մեր
Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը»: Եփ. Ա. Յ: Ի՞նչ են այդ
հոգեւոր օրհնութիւնները: Շարունակենք յիշուած թուղ-
թին նոյն գլխուն յաջորդ համարները և մեր աչքին պիտի
զարնեն զլսաւոր օրհնութիւններ, որպիսիք են սրբութիւն,
թիւն, ժառանգակից ըլլալ և Փիլ. Բ. 1 համարին մէջ ալ
բոլորը Տէր Յիսուսով: Օրհնութիւններու ի՞նչ մեծ ճոխու-
թիւն, ի՞նչ մեծ հարստութիւն: Տէր Յիսուս մեզի նիւթա-
կան հարստութիւն չի խոստանար, իր հոգեւոր օրհնութիւն-
ներու հարստութիւնը կու տայ և մեզ իրեն ժառանգակից
կ'ընէ:

ԺԱ. — Քրիստոսի պատկանողները հօգիի պտուղները կը վայելեն: «Բայց հոգին պառւղը այս է, սէր, խնդութիւն խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեղութիւն, ժուժկալութիւն»: Դաղ. Ե. 22: Առանց Քրիստոսի մարդկութիւնը գեղեցիկ տերեւներով կրնայ զարդարուած ըլլալ բայց անպտուղ թը-զենիի կը նմանի որ չորնալու դատապարտուած է: Տէր Յի-սուս երկրի վրայ եղած ատեն անիծեց անպտուղ թզենին և չորցաւ և նոյնը պիտի ըլլայ անպտուղ մարդկութեան վախ-ձանը, եթէ Փրկչին չգառնան:

ԺԲ. — Մեղաց ախտերեն պիտի բժօկուինք Քրիստոսի ա-րիւնով: Քրիստոսի արիւնը մեզ ԱՄԷՆ մեղքէ կը սրբէ» Ա. Յովհ. Ա. 7: Շեշտը «ԱՄԷՆ»ին վրայ է: Փառք Տէր Յի-սուսի արեան որ կատարելապէս կրնայ բուժել ամէն հո-գեւոր հիւանդութիւն: Ո՞վ կայ Տէր Յիսուսի պէս որ թէ հոգիի և թէ ալ նոյն ատեն մարմինի ալ ախտերը կրնայ ամբողջապէս և հիմական կերպով դարմանել: Աշխարհի վրայ մարմինի բժիշկներ շատ կան, բայց շատ քիչ հիւան-դութիւններ կրնան արմատապէս բժշկել: Ափրիկէի սար-դութիւններ կրնան արմատապէս բժշկել: Ափրիկէի սար-սափը եղող քնախտ կոչուած հիւանդութիւնը բուժելու հա-մար տարիններու ի՞նչ տաժանելի աշխատանքներ տարուե-ցան, վերջերս միայն կարելի եղաւ ազդու դարմանում մը գտնել: Մատի վրայ կը համբուին այս տեսակ հիւանդու-թիւններ որ լման կրնան բուժուել: Մեր գիտցած ամենա-ծանօթ հիւանդութիւնը՝ մալարիան գեռ արմատական բու-ժում մը չունի: Մինչեւ հիմա զայն հիմնովին բժշկելու մը չունի: Մինչեւ հիմա զայն հիմնովին բժշկելու հն, համար տասնըսորս հազար տարբեր զեղեր փորձուած են, զեռ վերջերս միայն մէկ գիտուն իր աշխատանոցին մէջ գեռ հազար նոր գեղեր փորձեց մալարիան բուժելու հա-երկու հազար նոր գեղեր փորձեց մալարիան բուժելու հա-մար: Արդիւնքը բացասական է: Միջանկեալ ըսենք ո՞ր մարդիկ ինչո՞ւ մալարիան բժշկելու համար այսչափ քըր-տինք և աշխատանք կը թափեն: Մենք արեւելքցիններս ասիկա հասարակ հիւանդութիւն մը կը կարծենք, բայց ա-բեւմուտքցինները պարզապէս կը սարսափին սոյն հիւան-

դութենէն, մալարիան կը քամէ մարդուս ուժը, կը տը-
կարացնէ արիւնը և ենթակայ կ'ընէ ուրիշ հիւանդութիւն-
ներու, կը քանդէ մարդուս կորովը և թէ ֆիզիքապէս և
թէ մտաւորապէս աշխատելու անընդունակ կը գարձնէ և կը
ջլատէ ամէն կարողութիւն։ Շատ մը հին քաղաքակրթու-
թիւններ մալարիայի պատճառաւ քանդուած են։ Հռով-
մէական շրջանին մեր մօտիկ եղող ձէզիրէի հողամասը
քսան միլիոննոց քրիստոնեայ և քաղաքակրթ բնակչու-
թիւն մը կը պարունակէր։ Ի՞նչ եղաւ այդ բնակչութիւնը,
մեծամասամբ մալարիան էր որ փճացուց զանոնք՝ Խա-
պուր գետի ճախճախուտներէն ելած մժեղներով։ Մեղքն
ալ ահաւոր հիւանդութիւն մընէ, արդեօք մարդիկ կը սար-
սափի՞ն այս նենդ հիւանդութենէն, ինչպէս կը սարսափին
մալարիայէն։ Խոստովանելու ենք որ մարդկութիւնը ընդ-
հակառակը աւելի կը միրճուի մեղքի ճախճախուտին մէջ
թեթեւորէն և անմաօրէն։ Տէր Յիսուս մեծ Բժշկապետ
կրնայ կատարելապէս բուժել մեղքի հիւանդութիւնը, սա-
կայն շատ քիչերն են որ այդ մեծ Բժշկին կը դիմեն բուժ-
ւելու համար։ «Կանչուածները շատ բայց ընտրուածները
քիչ»։ Մենք Քրիստոսիններս փառք տալու ենք որ մեծ
Բժշկապետ մը, կատարեալ Փրկիչ մը և աննման ազատա-
րար մ'ունինք որ կրնայ բուժել մեր բույր մեղքերը, կը փրկէ
մեզ մեր բույր անօրէնութիւններէն և կ'ազատէ մեզ մեղ-
քի գերութենէն։ Փառք իը անուան։


Ամփոփելով մեր խօսքերը կ'եղբակացնենք, առանց
Տէր Յիսուսի իրաւազուրկ, անյոյս, խօսմենազուրկ, անաս-
ւած, բացարձակապէս անկարող և կատարեալ ոչնչութիւն
ենք, իսկ յաւերժական փառք մեր երկնաւոր Հօր՝ որուն
կը վայլէ միայն փառքը՝ իր միածին Որդոյն արեան շը-
նորհիւ, ամեն բանի կարող և զօրաւոր ենք, հոգիի և մտի
խաղաղութիւն ունինք, Ասուծոյ սուրբ ընօանիքին անդամ
ենք, իմաստութեան երացած ենք, ուրիշները փրկութեան կր-
նանք առաջնորդիլ, յարութեան և յալիսենական կեանքի ա-
ռանձնաւորհուած ենք, յաղբական ըլլալու երաշխիք ունինք,

Բազմաթիւ նոգեւոր օրինուրիւններ վայելելու արտօնուած ենք և
Վեցապէս մեղաց ախտերէն եւ գերուրեննեն կատարեալ բժշկու-
թիւն եւ ազատուրիւն կը վայելենք:

Առանց Տէր Յիսուսի ոչինչ ենք, սակայն Տէր Յիսուս-
ով ամէն ինչ ենք: Առանց Տէր Յիսուսի խարուսիկ յա-
ջողութիւններով շպարուած յաւիտենական կործանումի-
թեկնածու ենք, իսկ Տէր Յիսուսով թէեւ աշխարհէն ար-
համարուած և զրկուած բայց Աստուծմէ հաւնուած, յաւի-
տենական փառքի ժառանգորդներն ենք: Սիրելի ընթեցող,
կարեւոր հարցը սա է, ոռւն Տէր Յիսուսի կը պատկանիս
աշխարհի, ասոր պատասխանէն կախեալ է քու յաւիտե-
նական ապագադ:

ՄԱՆԱՅԻ ԳԱԲՐԻԵԼԵԱՆ

(Կեղագործ)



Ա Զ Ա Տ Ա Ք Ա Ք Լ Ե Ա Ը

«Անձդ ազատելու համար փախիր, ետիդ մի նայիր,
Եւ բոլոր դաշտին մէջ մի կայնիր, լեռը փախիր,
Չըլլայ որ կորսովիս»: ծննդ. 19. 17.

Լեռը, լեռ... փախիր լեռը հեռաւոր,
Հոգ չէ որքան

Մօտիկ ըլլան դաշտերը.

Որքան ժպտոն ու մոտերիմ՝ ալ նային
Ժառերն բոլոր,

Բոյսերը թիր,

Վտակն արծաթ ու մոլոր,

Չեն ապահով

Դաշտերն աղուոր,

Փախիր լեռը հեռաւոր:

Որքան ոսկի

Շողեր կաթին երկինքէն,

Որքան մեղմիւ, որքան անուշ փշէ զեփիւոն պուրակէն,
Թուշունները երգեն քեզի դայլայլով,

Երգեր՝ օծոն հմայրով հին յուշերու,

Մի յապաղիր, չեն ապահով,

Փախիր լեռը հեռաւոր:

Ու մի զուցէ

Դաշտերն հազուած ոսկեճամուկ զգեստներ,

Պարզեն աշքիդ

Հարուստ ու կուռ ամքարներ,

Արօր, արօտ, կալուած, հողեր ու այզի,

Դամեն սիրոտ,

Ու բանտարկեն խեղճ հոգիո,

Այն մահաբոյր դաշտերուն մէջ մեղաւոր,

Մահ կայ, սարսուռ՝ Աստուածային մեծ ցասում:

Մի՛ կանգ առներ, ետ մի՛ նայիր,

Փախի՛ր լեռը հեռաւոր:

Բարեկամներ, դրացիներ, սէր, կարօտ,

Հնուանեկան վայելքներ վառ օրերու,

Ժպիտներ հեշտ,

Արցոնքներ տաք,

Հոսող մօտիկ սրտերէ,

Երբ կ'սպառնան բռնել զքեզ ու կապել,

Այն դաշտերուն հմայուն,

Շունչ մի առներ,

Օդը արդէն ռռնկած է դժոխքէն,

Ազատէ կեանքդ,

Փախիր լեռը հեռաւոր:

Այն լեռը վեհ, հնամենի, դարաւոր,

Լեռն սրբազն ուխտերու,

Մերթ փշոտ է, մերթ ժայռոտ, սեպ,

Մերթ ծածկուած ամպերով:

Եւ սակայն,

Կատարն անոր բարձրաբերճ ու տիրական,

Հազած է սուրբ ծիածան.

Հոն կայ արինն Աստուածորդոյն քաւշարար,

Ու սանդուկի մը իրական, -

Որ տանի քեզ սուրբ խոստումի ոլորտները հայրական:

Կանգ մի առներ դաշտերուն մէջ մեղսաւէտ,

Փախի՛ր որդեակ, փախիր այն լեռն արփաւէտ:

Հալեպ

(Տիկ.)

Աշումնի Հ. ԳԱԶԱՆՁԵԱՆ

ԱՆԱՏԵԽՆ ԱՐԺԵՔԸ



Վար. Լ. Ա. Սիմոնեան

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ԳԻՒԹԵՐ

Եթէ երբեք առկէ ան-
կէ հաստ ու կտոր ծանօ-
թութիւններ քաղած չըլ-
ւայինք, Սիմոնեան եղ-
բայրն ալ պիտի դառէինք
նախորդ կենսագրեալին
ծննդեան շարքին, բայց
որպէս արդիւնք ջղա-
պինդ պրատումներու,
կրնանք հոռ հաստատա-
պէս արձանագրել թէ
եղբ. լեռն Ա. Սիմոնեան
լոյս աշխարհ եկած է,
1903, Փետր. 6ին, և Հո-
գիէն ծնած է դարձեալ
6 Փետրուարին, 1927 թ-
ւականին։ Աւելորդ է
յիշել թէ, ինքը վերա-
պատուելիի մը զաւակը
ըլլալով մեծցած է քրիս-
տոնէական մթնոլորտի

Հոգեւոր աշխարհի մէջ չորս
բարձրաբերձ կատարներ կ ա ն ,
չորս ամենամեծ նիւթեր, որոնք
կարեւորութեամբ ամենէն գլու-
խը կը կենան որեւէ նիւթի ու
խնդրի։ Հոգեւորապէս, տիեզեր-
քի չորս ծայրերը կը բռնեն ու
ու իրենց մէջ կը պարփակեն ա-
մէն ճշմարտութիւն՝ մ ե ծ ու
պղոփկ, ամէն երեւոյթ՝ ներքին
ու արտաքին, ամէն խնդիր՝ հաս-
կընալի ու խորհրդաւոր։ Հետեւ-
եալներն են այդ չորս տիտան
նիւթերը. երրորդութիւն, եկե-
ղեցի, Տէրող գործը ու անհատ
հաւատացեալներ։ Այս նիւթերուն
համար որեւէ յօդուած, հատոր
ու մատենաշար չեն բաւեր, ոչ
միայն սպառելու, հապա ըստ
բաւականին ներկայացնելու հա-
մար նոյնիսկ։ Մեր նկատողու-
թեան առնելիք կէտը միայն վեր-
ջնոյն վրայ անցողակի հպում մըն
է. ատոր համար զայս յիշեցինք
նիւթին վեհութիւնը զգացնելու,
նաեւ մեր մատուցման թերու-
թիւնները չքմեղելու կամ մեր
անբաւարարութիւնը խոստովա-
նելու համար։

Դուկ. 15րդ գլուխը, աւետա-
րաններու ամփոփումը նկատած
են շատեր, որուն մէջ կորսուած

մը մէջ, իր դաստիարակութիւնը առած է խարբերդի գերմանական վարժարանին մէջ:

Նա կանուխէն հակում ունեցած է գրականութեան և 1926ին ձեռնարկած է «Յօլ» գրական և բարոյական ամսաթերթի հրատարակութեան, իր շուրջը համախըմբելով գրասէր ու խոստումնալից երիտասարդներու հոյլ մը, որոնցմէ մին է «Յեղիս Զայնը»ի հեղինակ, տաղանդաոր բանաստեղծ Սամուէլ Պ.Ն Սուրբիոյ Աւետարանական շըշանակիներու ձանօթ Պատ. Սամուէլ Պագգալեանը:

1927ին տեղի կ'ունենայ խիստ բաղձալին, որ է իր զարձը, Ասկէ վերջ կը սկսի ներքին պայքարը, «Յօլ»ը այդողութեամբ շարունակելու կամ չարունակելու պարագանակայն այս պայքարէն դուրս կ'ելէ յաղթական, դարձի բերելով եւ իր թերթը, «Գրական և բարոյական» նշանախօսքին տեղ հոգւոյն աւազանին մէջ մկրտելով զայն «Յօլ» հետո ամսաթերթնի, ուսուն հրատարակութիւնը կը շարունակէ մինչև

ոչխարին, կորսուած դրամին ու անառակ որգւոյն պատմութիւնները յստակ կը յայտնեն երրորդութիւնը որ գարերէ ի վեր կ'աշխատի մարդկութեան զանազան գասակարգերուն վրայ: Անոնց մէջէն դրամին առակը անհատի արժէքի մասին մեզի մտածելու առիթ կու տայ:

Հաւատացեալներ երր դրամ ներկայացուցած՝ կը ցուցնէ թէ անհատն ի՞նչ արժէք կը ներկայացնէ յաջս Աստուծոյ: Դրամ մը մարդոց աչքին ինչ որ է, հաւատացեալ մը Աստուծոյ աչքին այն է, «Վ որ ալ լլայ, ինչ որ ալ լլայ: Եթէ մենք ալ մեր շուրջը ամէն հաւատացեալ նկատենք Հը Աստուծոյ դրամն է, որչափ պիտի բարձրանայ անոր արժէքը մեր աչքին: Ինչքան թերի, տկար ալ լլայ մէկը, եթէ ընդունինք թէ գոնէ մանրուք դրամ մըն է Աստուծոյ ձեռքին մէջ, մեր վերաբերումը շատ պիտի փոխուի անոր նկատմամբ: Եւ անհրաժեշտ է մեզի որ գիտնանք թէ մեր հաւանած-չհաւանած ամէն հաւատացեալ դրամ մըն է Աստուծոյ քսակին մէջ: Մէկու մը արժէքը անինչ ալ լլայ, գոնէ անունը հային է ամենուն աւասարապէս նոյն է ամենուն համար: Մէկ դահեկաննոցն ալ դրամ է, հազար դահեկաննոցն ալ, հազար ոսկինոցն ալ: Ուստի ալ,

1930 տարւոյն վերջը։ Ասպա կը ձեռնարկէ և նորհաց Յօդերց տարեգրքոյ-կի հրադարակութեան որ կը շարունակէ մինչեւ համաշխարհային Բ. պատերազմի ծագումը, Պատերազմի շրջանին քանի մը տարիիներ լուսութեամբ կ'անցնէ որոնք իրեն հասմարկ' շրանխոկումներու և յլացման շրջան մը։ Ան վերջերս կը գրէր թէ այսքան լուսութենէ վերջ, արշալոյսի մը հանգոյն ժամանակը կը բացուի իր աչքերուն առջեւ, և այդ արշալոյսին շօդերուն առաջին հառագայթներու հետ, 1946 տարւոյն վերջերը ի լոյս ընծայեց իր գօմայլանք առ երդ երգոց գողտրիկ աշխատասիրութիւնը, որ երգերգոցի Ա. գլխուն մասին սօսկ մեկնութիւն մը լւլալէ աւելի, Տէրոջ հետ ապրուած մտերմիկ կեանքի մը արտայայտութիւններն են, լեւոն եղբօրք վարժ գրչէն բղխած, երդի մը նման քաղցր, հեղասահ ու մելանուշ, կը մաղթենք որ ասոր յաջորդելիք եօթը գըրքոյները շուտ լոյս տեսնեն, որպէսզի ամէնը միասին քով քովի գալով կազմեն իսկապէս զմայլելի հատոր մը, ո՛րքան

անուան արժանիքին համար գունէ (զրամ թէ հաւատացեալ) ոեւէ մէկը մերժելի, այպանելի, արհամարհելի չէ։ Եթէ Աստուծոյ պատկերը, գիրն ու թիւը ունի եր վրայ, կը բաւէ, պէտք է որ մենք Աստուծոյ կողմէն յարգ ու արժէք տանք անոր։

Սակայն ըստ էութեան որեւէ դրամ արժէք մը կը ներկայացնէ թէեւ, դրամ դրամի միջեւ որքան մեծ զանազանութիւն ունենալն որոշ է։ Նմանապէս հաւատացեալներու միջեւ։ Իբր դրամ արժէք պիտի տանք որեւէ անհատի, սակայն մեզի Աստուծած ալ չի պարտադրեր որ թէեւ իր դրամները, մէկ դահեկաննոցին հարիւր դահեկանի արժէք տանք։ Ու հոս զանազանութիւնը ինքնարերաբար ի յայտ կու գայ, մենք չուզենք իսկ ու հակառակ կամենանք նոյնիսկ։ Այդ զանազանութեան համեմատ, ինքն Աստուծած նոյնիսկ կը վերաբերի մեզի հետ։ Ուստի որքան Աստուծոյ հաճելի ու արժանի նըշկատուիլ որ կ'ուզենք, պէտք է մեզի անոր համեմատ բարձր արժանիք ցուցնենք։ Եւ ասոր կարելիութիւնը մեր ձեռքն է։ Մենք մէկ անգամ տպուած կամ կոխուած նիւթական դրամներ չենք, հապա կենդանի դրամներ, որ կարելի է միշտ փոփոխութեան

հոգեշտենչ՝ նոյնքան զը-
րական ու գեղոն...

Լեռն եղբայր գրա-
կան մարզին մէջ եղբայր-
ութեան գրոց-բրոցն է:
Ան միեւնոյն ատեն եղ-
բայրութեան վարդապե-
տութիւններուն և հա-
ւատալիքներուն ամենա-
հաւատարիմ ներկայա-
ցուցիչներէն մին է, ո-
րուն գրպանի անբաժան
ընկերն է, Աւետարանի
քովն ի վեր, «Աստուա-
ծաշունչի և Եկեղեցիի
Վարդապետութիւններ»
անուն եղբայրութեան
կանոնագիրքը:

«Մ. 9

Ենթարկուիլ: Աստուած իր հա-
ւատացեալինիը, մէկը մանրուք
դրամ ու միւսը մեծարժէք դրամ
ըլլալու չէ որ տնօրինած է, հա-
պա պատեհութիւն ու կարելիու-
թիւն տուած է մեր արժէքը միշտ
բարձրացնելու կամ ընդհակառա-
կը ցածցնելու զմեզ, մեզի հետ
նաեւ մեր արժէքը: Տասը գրա-
մին մէկուն, կորսուիլը աւելի
ճիշդ պիտի ըլլար հասկնալ դրա-
մին արժէքին մէկ տասներորդին
կորսուիլը, որ ծանօթ է ներկա-
յիս արժէքազրկուիլ իմաստով:
Եթէ արժէքին մէկ տասներորդը
կորսնցնել կայ, կարելի է նաեւ
արժէքը բարձրացնել մէկ տաս-
ներորդին չափ ու աւելի: Աւելի
բնական ու կանոնական է ար-

ժէքը բարձրացնել ու ամէն ատեն բարձրանալ արժէքով ու
դիրքով: Սկիզբէն որոշուած ըլլալով չէ որ մեծարժէք կ'ըլ-
լանք կեանքով, հապա ջանադրութեամբ, հոգ ու խնամք
տանելով մեր անձին, կեանքին ու գործին:

Իբր Աստուծոյ գրամիները մեր միտքը կու գան դրա-
մի յատկանիշները, որոնք ուշադրութեան արժանի պէտք
է գառնան, քանզի անոնցմով պիտի կրնանք մեր արժէքը
բարձրացնել:

Դրամին վրայ պատկեր կ'ըլլայ: Շատ աղէկ գիտենք
մեր վրայ եղած պատկերը - Աստուծոյ նմանութիւնը: Քա-
նի՞ որոշ, պայծառ ըլլայ այս նմանութիւնը մեր վրայ, այն-
քան կը գնահատուինք ու բարձր կ'արժենք: Աստուծոյ նմա-
նութեան ո՞ր մասին, ո՞ր կէտին որ հասած ենք, այն է
մեզ արժեքաւորողը: Որչա'փ կ'երեւնայ Աստուած մեր վը-
րայ, որչա'փ կրնանք ցուցնել զԱստուած, որչա'փ կրնայ

բացուիլ, յայտնուիլ մեզի, ահա այն է կարեւորը մեր արժէքին տեսակէտէն։ Աստուծոյ փայլը, զեղեցկութիւնը ցուացնել արուած է մեզի։ Աստուծային բնութեան հաւորդ ըլլալով, ուղղակի Աստուծոյ էութիւնն է որ կ'իւրացընենք, ու այս է որ զմեզ կը բարձրացնէ ճշմարտապէս ու կ'արժէքաւորէ անհամեմատ չափանիշերով։ Աստուծ մեր սրտին մէջ ծագի ու մեր կեանքը համակ զԱյն ցուացնէ։

Դրամին վրայ գեր կ'ըլլայ։ Որոշ արժէքը ցուցնողը այն գիրն է։ Մենք գրեր, բառեր, խօսքեր կը ներկայացնենք. մեր կեանքը անուն ունի, մենք նշաններ կը ցուցնենք ու անոնք ալ մեր արժէքը կը յայտնեն իրական չափանիշով։

Արժէք մըն է մեր վրայ, եթէ փրկուած գրուած է. աւելի բարձր արժէք մը՝ եթէ հաւատացեալ կը կարդացուի մեր կեանքը։ Եթէ Աստուծոյ Խօսքին աշակերտի դիրքն առած ենք աւելի թանկ կ'արժենք։ Հոգիով լիցուած բառերը եթէ իբր գրամ մեր վրայ կը տեսնուին, կը նշանակէ թէ շատ մեծարժէք դրամ մըն ենք։ Անկէ շատ մեծարժէքը, սուրբ, անբիծ, անարատ, կատարեալ, ընթեալ, հաւատարիմ, Տնիսես, պատրաստ, զերազանց։ Այս գիրերն ու նմանները մեր արժէքը երկնային չափանիշով իսկ անսահմանելի կը դարձնեն։ Եւ կարելի է մեզի այս արժանիքներուն հասնիլ։

Դրամին վրայ թիւ կը գտնուի նաեւ։ Թիւ՝ ոչ միայն մեր արժէքը ցուցնող, հապա նաեւ մեր կարգն ու մեր դիրքը ցուցնող թիւ։ Այս ալ փոփոխական է, և հետզհետէ առաջնակարգ դիրք մը գրաւելու հնարաւորութիւն կու տայ ունենալիս աներկրայ է։ սակայն այն մեր չարքին մէջ եթէ առաջ անցնենք ու կեանքի, սիրելութեան արժանիքով, չըսենք միաւոր կամ տասնաւոր, գոնէ հարիւրաւոր կամ հազարաւոր թիւ մը գրաւենք, որչափ մէծ արժանիք է մեզի։ Աղամ՝ ստեղծագործութեամբ թիւ մէկը կը կրէ, եթէ արժանիքի համեմատ ալ մէկ թիւը կրէր, այնքան բարձր պիտի չսեպուէր այն իրեն, քանի որ պատեհութիւն

ու կարելիութիւն այնքան առատ ունէք, կրնար ոեւէ մէկը առաջ չանցնել, սակայն հազարաւոր տարիներ յետոյ Պետրոս, Պօղոս, Յովհաննէս գան ու առաջին թիւերը գրաւեն, որչափ անհամեմատ արժանիք է այս անոնց համար։ Նմանապէս կարելի է մեզի համար, եթէ թուականի գարավերածի թիւ մը ունինք, ու անոր քով ալ առաջին դարու հաւատացեալներու կարգին գասուող թիւ մը, հաւատացէք, կրնանք մինչեւ իսկ առաքեալներէն մէկուն նախանձը շարժել։

Անկաշկանդ կարելիութիւն տուած է Աստուած մեզի, մեր արժէքը երկնային չափանիշով իսկ անգնահատելի Դիբքի մը հասցնել։

Գեյրուր

Լեհու Ա. ՍիՄՈՆԵԱՆ

ԺԱՄԱՆԱԿԸ ԾԱԽՈՒ ԱՌԵՔ

(Եփես. 5. 16)



Խ. Տիգրան Մարտիրոսի
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
ԳԻՒԹԵՐ
ծնած է 1900ին, Մա-

Հարուստին համար հացը կամ գրամը շատ արժէք չի ներկայացներ, ինչպէս ջուրի աղբիւրին քովը բնակողին ջուրը արժէք չունի; Բայց տուր աղքատին հացը և գրամը, հասցուր անապատ տեղերու մէջ ծարաւութենէն մարելու վրայ եղողին ջուրը, կրնա՞ք բերեւակայել անոնց համար ներկայացներ, պահպահ արժէքը՝ Ո՞հ, ո՞վ կրայացուցած արժէքը՝ Ո՞հ, ո՞վ կրնայ դժոխքին մէջէն եկող այդ սրտաճմէկ աղաղակը լսել, ո՞ի ի զուր կը մուրար կաթիլ մը ջուր, առանց զայն ձեռք ձգել կարենալու; Ուստի մեր նիւթը կը բացազանչէ ամէն անոնց, որ ա-

ըաշ։ Աչակերտած է Մարշալու Միացեալ կեդրուն ա կ ա ն վարժարանին մինչեւ 1915, ընթարքաւարտութեան վերջնին թերտարին, երբ ընդհանուր տեղահանութեւնը վրայ գալով, ընտանեօք կ'աքսորուին շամա։ Զինադադարէն վերջ, 1919ին կը վերադառնան հայրենիք։ Տիգրան եղբայր իր կիսատ մնացած ուսումը շարունակելու հ ա յ ա ր դարձեալ կը մտնէ դրպրոց, բ ա յ ց լրացնելու հաղիւ 5—6 ամիս մնացած վրայ կը հասնի կիւլիկոյ թուրք և քրանսացոց պարերազմը և որուն կ ը յաջորդէ Մարա շ շ շ ջարդը, 12.000 ջարդուողներուն մէջէն Տէրլէն Տէրլէնք կ'ազատէ։ Ֆըրանսացնացոց նահ ա ն ջ ի գիշերը երբ իրենք 4000 հոդիով եկեղեցին մը մէջ ապաստանած էին, իրեն կ'առաջարկեն որ իրենց թաղը երթայ և տեսնէ թէ հրոսակներ կա՞ն հոն, կէս գիշերը անցած եկեղեցին ճամբայ կ'ելլէ Տիգրան եղբայր, և իրենց թաղին ու եկեղեցին միջև աս հարցումը մտքին կու գայ թէ, եթէ չէրկներ հիմա քեզ զարնեն ու մեռնիս, ո՞ւր պիտի երթաս։ Այս պատճառ

կանչ ունին։ Ո՞վ երիտասարդ, ո՞վ պատեհութեան ծովուն մէջ լուղացող հոգի, մտիկ ըրէ՛, քեզի է պատգամը։ Կարելի է որ զուն պատեհութեան ծովուն մէջ ես, բայց կրնաս ընկղմիլ, ուստի ժամանակը ծախութեան ա'ու։ Ո՞վ երիտասարդ, մի կարծեր թէ տակաւին պատեհութիւններուդ ճամբան շատ երկար է, նայէ ետեւդ, որչափ շուտ հասար գտնուած տեղդ որ 15—20 տարուան ճամբարդութիւն մը ըրեր ես, արդեօք քեզի երազ մը չի թուեիր, յիշէ մանկապարտէզ յաճախած օրերդ, մանկական խաղերդ, հիմա առոնք քեզի խնդալիք նիւթեր են։ Հիմա ալ երիտասարդական երազներով, ապագայի յոյսերով կը խայտաս, բայց երբ վաղը ծերութեան կնիքը ճակտիդ վրան կնքուի, չպիտի՝ ըլլաս երազ տեսնողի պէս, և չպիտի՝ ըսես։ «Որչափ շուտ անցան երիտասարդութեան օրերս, իր բոլոր երազներով, յոյսերով, գործերով, ուստի գիտնալով որ «ասոնք շուտ կ'անցնին ու մենք կը թլուինք»... Սաղմ. 90. 10., նաեւ «Երազի պէս կ'ըլլան, առտուանց կանանչացած խոտի պէս կ'ըլլան», Յորին ըսածին պէս՝ «կնոջմէ ծընած մարդը կարծ կեանք ունի, ծաղկիկի պէս կ'ելլէ ու կը կտրուի ու շուքի պէս կը փախչի ու չը-

Կ'ըլլայ որ ճիշդ հոն քառորդ մեթը բարձացած
Ճիւնին վրայ ծունկի գաւ-
լով, «Հայր մերը որպէս
ապաշխարանք մոմնչելէն
և ալ մեղ զք չգործելու-
համար որոշում տալէն
վերջ՝ կ'ուղղուի զէպի ի-
րենց թաղլը և հազիւ թէ
իրենց տան գրան կը մօ-
տենայ, մէկէն դրացի
թիւրքին դուռը կը բաց-
էի. Տիգրան եղբայր այս
տեսնելուն պէս ուրուա-
կանի նման կ'անհետա-
նայ անոնց աչք էն ու-
ետ եկեղեցի դառնալով
կը պատմէ եղելութիւ-
նը, որով իրենց թաղօ-
վերադառնալու ին ո՛ր-
հուրդէն կը հրաժարին
ու մահուընէ կ'ազատին,
Այս գէպքէն վերջ, երբ
ջարդի ու մահուան վը-
տ անգէն ազատուած
կը դդայ ինքզինքը, կը
մոռնայ Աստուծոյ ըրած
եր խոստումը և ինքզին-
քը կու տայ թղթախաղ,
նարտ և այլն խաղալու,
կիրակի օր մը թղթախաղ
խաղացած ատեն, խաղին
ամենէն տաքցած մէկ
պահուն, Հոգիին ազդու-
ձայնը սրտին սա հար-
ցումը կ'ընէ, և ի՞նչ է այս
վիճակը և ի՞նչ պիտի ըլ-
լաս։ Ասոր վրայ խա-
ղ կիսատ կը թողու և

կենար . . .» Յոր. 14. 1—2, Յա-
կոբոսին ըսածին պէս՝ «Քանզի
ինչ է ձեր կեանքը, յիրաւի շո-
գի մըն է» Յակ. 4. 15։ Գիտուն
Պօղոսի միջոցաւ Սուրբ Հոգիին
ըսած այս խօսքը որչա՛փ աւելի
որպէս թանկագին խրատական մը
ընդունելով, այս անորոշ կեանքը
շրջանին ծախուղ այս ապրանքը
այսինքն ժամանակը ծախուղ առ-
նելու ետեւէ ըլլալու ենք որ մե-
զի համար յաւիտենական կեանք
ու վարձք մը կ'ապահովէ։ Ուստի,
դարձեալ քեզի՛ է խրատս, ո՛վ
երիտասարդ, ժամանակը ծախուղ
ա՛ռ, անոր մէջ յաւիտենական
գանձեր պարփակուած են։ Յիշէ
պահ մը և ինքզինքդ դժոխքին
մէջ տանջուղ մեծահարուստին
ընկեր եղող շատ մը երիտասարդ-
ներու, մինչեւ իսկ քեզ ձգած
և գացած երիտասարդ ընկերնե-
րուգ հետ զգայ, արդեօք պիտի
կրնայիր անոնց աղխողորմ աղա-
կրնայիր անոնց աղխողորմ աղա-
ղակներուն և գառն փորձառու-
թենէն բղխող խրատներուն առ-
ջեւ տակաւին անդարձ և անա-
պաշխարհ կեանքի անորոշութեան
մէջ շարունակել ո՛չ, չեմ կար-
ծեր։ Բայց ինչո՞ւ ուրեմն ժամա-
նակդ կը վատնես, կը ծախես և
անհոգ կը կենաս։ Ո՛հ, որոշ է որ
դժոխքէն եկող աղաղակները չես
լսեր և աւետարանին մեղմ ու
աղդու խրատներուն ականջդ խուլ

աղօթաժողով կ'երթայ,
զարմանքի ու ապշուշ-
թեան մատնելով իր խա-
ղընկերները : Հոն ժողո-
վին մէջ կ'ապաշխարէ և
կը սկսի վայելել Տէրոջ
շնորհած օրէնքալ ու
բախութիւնն ու խաղա-
ղութիւնը : Ան կ'ըսէ. Ճես
աշխարհի վայելքին ու
հաճոյքներուն տեղեակ
մէկն եմ , բայց Տէրոջն
պարգեւած ուրախու-
թիւնն ու վատահութիւ-
նը անոնց հետ բաղդա-
տելն իսկ ինձի անար-
ժան կը թուի :

Ապաշխարութեն է ն
զերջ իր սրտին մէջ կ'ը
զօրանայ Տէրոջ համար
գործելու փափաքը և
այս նպատակով Ամերի-
կա՝ Տաքթը Թօրիին կամ
Մը . Մուտիին Սուրբ
Գրոց դպրոցը երթալու
համար կու գայ Սիւրիա,
ասկէ ալ Եգիպտոս կ'եր-
թայ , բայց կարգ մը ար-
գելքներ պատճառ կ'ըլ-
լան չեթալուն : 1925ին
երբ Հալէպի մէջ Հոգ է .
Եղբայրութեան Սուրբ
Գրոց դպրոցը կը բացուի ,
հոս կու գայ և երեք
տարի ուսանելով դա-
սընթացքը կը լրացնէ ,
Այս միջոցին Աւետարան-
չական այցելութիւններ
կ'ունենայ Սանճագ և ձե-

կը մնայ : Աստուած տար որ գիտ-
նայիր բոպէներուդ արժէքը , որ
յաւիտենականութեան մէջ ամէն
ոք պիտի գիտնայ բայց . . . «Հիմա
է ընդունելի ժամանակը , հիմա է
փրկութեան օրը» : Բ. Կորնթ . 6 .
2 : Դարձեալ Պօղոս առաքեալին
հարցնենք թէ ինչո՞ւ ժամանակը
ծախու առնելու ենք :

1.— Ժամանակը ծախու առ-
նելու եմ որովհեծեւ բանկագին է:
Կեանքի երկարութեան ծառայող
ամէն միջոց , մարդուս համար
արժէքաւոր է : «Ժամանակը ոսկին
է» ըսուած , քարը շատ արժէք
չի ներկայացներ , «բովկետեւ շատ
է , բայց ոսկին թանկագին է , ո-
րովկետեւ քիչ է : Թէեւ ոսկին
թանկագին մետաղ մըն է , բայց
եթէ զայն բանտարկեմ , և երբ
անօթի եմ՝ հաց չառնեմ , մերկ
եմ՝ հագուստ չառնեմ և այս
կերպով զայն չգործածեմ , անի-
կա իր արժէքը կորսնցուցած կ'ըլ-
լայ ինձի համար : Անդամ մը ա-
նապատի մը մէջ ճամբան կոր-
սընցնող ճամբորդ մը , անօթու-
թենէ մարած վիճակի մէջ հացի
կտորներ կը փնտուէ բայց ձեռքը
չ'անցնիր , վերջապէս կը գտնէ
տոպրակ մը , ուրախութենէն կը
բանայ , սակայն կը տեսնէ որ
այն միայն ոսկիներով լեցուն է :
Ճամբորդը յուսախար ու յուսա-
հատ , զայն մէկդի կը նետէ և ա-

զիրեկի շրջանները և Սիւ-
րիոյ ու Լիբանանի գրե-
նաւոր քաղաքները, նա-
և կ'աշխատի Մարանա-
թայի տպարանը որպէս
քարտուղար։ 1930ին կը
հաստատուի Պէյրութ և
ժամագործութեամբ պա-
րապելով հանդերձ՝ պա-
տեհութիւններ կը գտնէ
Աւետարանին բարի լուրը
այլոց հաղորդելու։

Տիգրան եղբայր արա-
դաշարժ և ճարպիկ եղ-
բայր մըն է ։ Լիբանանի
Ոաննին լեռը մագլցող
արշաւախումբերու կազ-
մէ վիտոռուած առաջ-
նորդ մըն է ուր այս անց-
նող 15 տարիներու ըն-
թացքին, 16 անդամէ տ-
ւելի մագլցած է այս
բարձրաբերձ լերան գա-
դ աթը ը առաջնորդելով
զանազան արշաւախում-
բեր։

Անիկա ի բնէ ծառա-
յութեան ու զոհողու-
թեան հոգիով լեցուած
է, որ իր անկարելին
կարել կ'ընէ, երբ ուեւ
մէկը պէտք ունենայ իր
աջակցութեան, ինչ ո՞՛
ֆելիմոնի համար վկայ-
ւած է (Փիլ. 7) ի ր են
համար ալ իրականու-
թ ի ւ ն է որ մտերիմ
մէկը անփերապահօրէն
կընայ ըսել։ «Զայն ի մ
հաշիւիս անցուը»։ «Մ.»

Նօթի կը մեռնի . . . ժամանակ
պիտի գայ որ կորսնցուցած պա-
տեհութիւններդ, ոսկիով լեցուն
տոպրակներէդ աւելի թանկագին
ըլլալուն գիտակցութիւնը պիտի
ունենաս . . . բայց, երանի է քե-
զի եթէ այդ գիտակցութիւնը իի-
մա և հոս ունենաս, այս երիտա-
սարդութեանդ օրերուն մէջ (Ժող.
12. 1), տակաւին արծաթէ թելդ
չփրթած։ Ժող. 12. 6։

Հարուստ վաճառական մը, ա-
մէն իրիկուն վաճառատունը գո-
ցելու ատեն, «այսօր ալ վիասով
կ'ըսէ. իր գիմացի վաճառա-
կանը գիտնալով թէ ոչ թէ կը
կանը, հապա ամէն օր կը շահի,
վիասէ, հապա ամէն օրը խիստ շատ
մանաւանդ որ այն օրը խիստ շատ
շահած է յիշեալ վաճառականին
շահած է յիշեալ վաճառականին
կը բարկանայ և կ'ըսէ. «Ով մարդ
ամօթ է ամէն օր այսօր ալ վիաս
ըրի խօսքդ գագրեցուը, միթէ
այսօր այսչափ շահ չունեցա՞ր»։
մարդը պատասխանելով կ'ըսէ.
«Զաւակս, նիւթական շահուն
համար չէ իմ խօսքս, հապա
կեանքէս օր մըն ալ կորսնցուցի»։
կեանքէս օր մըն ալ կորսնցուցի»։
2.— Ժամանակը ծախու. առ-
ելու հմ, որովհետեւ օատ կարն է:
Վատանգաւոր ձորէ մը պիտի անց-

նիս, բայց երբ մթննալու վրայ է կ'աճապարես որ օրը չլմնցած տեղդ հասնիս: Երբ անապատի անջուրաւազներուն վրայէն կը ճամբորդես, հետդ առած հացդ և ջուրդ, որչա՞ փ զգուշութեամբ կը գործածես: Կը յիշեմ, ափ մը աղը՝ մէկ մէճիտի և հարիւր կրամնոց հաց մը, մէկուկէս մէճիտի ծախու առած օրերնիս, երբ պատերազմի պատճառաւ, 44 օր եկեղեցիի մը մէջ 4000 հոգիներ ստիպուած էինք պաշտպանուելու... Սամարիայի սովորն պէս այս աշխարհու շատ մը սովերու ականատես եղած է, որ մէկ իշու գլուխը 10 օսմանեան ոսկիի ծախուեցաւ (Դ. Թագ. 6. 25): Մինչեւ իսկ մայրեր իրենց տղաքները եփեցին և կերան (Դ. Թագ. 6. 29): Իրենց կաթընկեր մանուկները չմոռցող մայրերուն, իրենց մեծցուցած տղաքները եփելը և ուտելը, կը նշանակէ թէ սովը որչափ սոսկալի էր, և ամենեւին ուտելիք չէր մնացեր: Յակորին սիրելի եղող իր բնենիամինն անզամ եզիպտոս դրկելու ըստիպուելը հացի չզոյւթեան արդիւնքն էր: Ժամանակը կարձ է և ընելիք գործը շատ, ահաւասիկ նոր տարուան մը սեմէն կ'անցնինք, ո՛վ երիտասարդ, ո՛վ զօրաւոր և կայտառ բարեկամ, կրնա՞ս զիս վստահեցնել թէ այս տարւան ո՛րչափ մասը քու բաժինդ պիտի լլլայ, կրնա՞ս ապահովեցնել ինքզինքդ որ նոր սկսած գործդ պիտի կրնաս զըլուխ հանել: Դուն յաջողութեան փայլուն յոյսերով դպրոցական մըն ես և վկայական առնելու փափաքով դասերուդ զգուշութիւն կ'ընես, շատ լաւ, նման յոյսերով աւելի աշխատասէր եղիր, բայց վստահ ես թէ զիտութիւնդ պիտի կրնաս կատարելագործել և վկայականդ պիտի կրնաս ըստանալ:

Ո՛վ երիտասարդ հարուստ բարեկամս, մարմնիդ համար շատ մը տարիներու բաւական պաշար ամբարեր ես, քսակդ լեցուն է զրամով և ամբարեալ ցորեններով, հագուստներդ կը բաւեն ոչ թէ քեզի հապա թոռներուդ թոռներուն ալ: Ասով կրնա՞ս ինքզինքդ վստահեցնել թէ կեանքդ երկար պիտի լլլայ: Այս, շարունակէ ուսումդ, շարունակէ դրամ շահիլ,

խղճամիտ շահու ետեւէ եղիր, բայց մի խորհիր թէ կեան-
քիդ տեւողութիւնը ստացուածքիդ շատութենէն կախում
պիտի ունինայ: Խրատուէ Ամենակարողին և Ամենազէտին
խօսքերէն (Ղուկ. 12, 20), զգուշացիր քու անձիդ համար
զանձ զիզելէ, զգուշացիր ժամանակը չարաչար զործածելէ:
Մի խորհիր թէ երբ գործի մը սկսիս, պիտի կրնաս
զայն զլուխ հանել: Շատիր ծառեր տնկեր են, բայց անոնց
պտուղը չկերած կեանքերնին վերջացած է, տուն շիներ են,
բայց ուրիշներ ժառանգեր են անոնց: Բաղտասար թագա-
լորը 1000 հոգիով մեծ խնայք մը սկսեր էր, կարելի է
անոր սարքած կոչունքը Ասուերոսինին պէս և մինչեւ իսկ
անկէ աւելի համբաւ առնելու միտումով եղած էր, Եսթ.
1, 4: Ասուերոս վեց ամիս կրցաւ իր կոչունքը շարհւնակել
բայց Բաղտասարին կոչունքին սկիզբը և վախճանը միեւ-
նոյն գիշերուան մէջ տեղի ունեցաւ: Ոմանք 90—100 տա-
րեկան կ'ըլլան և տակաւին կ'ապրին, բայց շատերուն կեան-
քըն ալ քու տարիքիդ վերջ զտած և ցուրտ հողին տակ մա-
հցած են: Գիտնալով թէ ժամանակը կարճ է, որոշումք
չուտ ըրէ, աճապարէ՛, նետէ քայլերդ առ Աստուած, մութը
չկոլսած՝ Անառակին պէս հօրդ տունը չուտ դարձիր, գեռ
դուռը չգոցուած՝ լեցուը կանթեղդ իւղով:

Անգամ մը, որոորդ մը իր չուանը ժայռի մը կապած,
խոռոջի մը մէջ կը նետուի թռչուններ որսալու համար
բայց չուանը ձեռքէն կը փախցնէ: Ենչ ընելու էր, մտածե-
լու համար ժամանակը շատ կարճ էր, կամ նետուելու չուա-
նը անմիջապէս բռնելու էր, կամ հոն խոռոջին մէջ մնա-
լով մեռնելու էր, քանի որ վարը գահավէժ անդունդ ըլ-
լալուն չէր կրնար վար ցատքել, ուստի անմիջապէս որոշեց
լալուն մէջ ճօճուելով հեռացող չուանին նետուիլ և ազա-
տեցաւ: Որսորդին այս արարքը վտանգաւոր էր և կրնար
կորստեան պատճառ ըլլալ, բայց Տէրոջը նետուողին հա-
իր կորստեան պատճառ ըլլալ, բայց Տէրոջը նետուողին հա-
մար ոչ մէկ վտանգ կայ և յաւիտենական փրկութիւնը
պատրաստ է: Ուստի որոշումք անմիջապէս ըրէ, որովհետեւ
ժամանակը քիչ և կարճ, բայց վտանգը շատ մեծ է:

3.— Ժամանակը ծախու առնելու եմ, որովհետեւ շարունակութիւնը անորու է:

Ոչ մի մարդ, ոչ իր և ոչ ալ իր սիրելին մահուան մասին խորհիւ չ'ուզեր, բայց ամէն մարդ ալ չի զիտեր և չի կրնար ուրանալ թէ վաղուան իր կեանքը ի՞նչ պիտի ըլլայ, և ամէն անձ փորձառաբար գիտէ թէ իր քանի՛ քանի սիրելիները մեռած են և թերեւս պիտի մեռնին ալ: Միշտ ժպտելով քովս եկող երիտասարդ մը, օր մը սեւ լաթը կուրծքին և արցունքը աչքերուն քովս եկաւ, որովհետեւ իր սիրելի գեռատի քոյրը մեռած էր: Քանի՛ քանի երիտասարդ և երիտասարդուհիներ իրենց նշանածը հողին տակը արցունքներով թաղեցին. մանաւանդ պատերազմը երիտասարդներուն կեանքերը արագ ու ապաժամ հնձող ազգակ մը եղաւ: Յոր միթէ կակնկալէր իր զաւակներուն այնչափ անորոշ ժամանակի մը մէջ մեռնիլը:

Տարիներ առաջ, երիտասարդ մը մեր խանութը սափելով սրճարան գնաց, հազիւ թէ հինգ վայրկեան անցած էր, բոլոր չենքը փլաւ և 53 հոգիներու հետ միասին ինքն ալ չենքին տակը մնաց: Սիրելիներ, սեւեր հագուած շատ մը մարդոց և կիներու հարցուցէք, ամէն մէկը իր պատմութիւնը ունի, որ կ'ապացուցանէ կեանքի անորոշութիւնը: Երանի՛ քեզ, ո՞վ Պօլոս, որ մարմնի և արիւնի չհարցուցիր և անորոշ կեանքէդ որոշ կեանքի փոխադրուեցար. Երանի՛ քեզի, ո՞վ խաչի վրայի աւազակ, որ որոշումդ անմիջապէս ըրեր և Տէրն ալ քու յաւիտենականութիւնդ անորոշ չթուղուց:

Կորսուած դրամիդ ու դիրքիդ կրկնապատիկը կրնաս ձեռք ձգել, ինչպէս Յորը, բայց կորսուած ժամանակդ չես կրնար. անոնք անցնող երազներու պէս դացին և ետ չեն կրնար բերել: Ուստի միակ միջոց մը մնացեր է քեզի, այն է հիմակուան ժամանակը շուտ բռնել քանի որ առջեւդ անորոշութեան ովկիանոս մը կայ: Կը լիշէ՞ք այն աւանդութիւնը որ իր մէջ մեծ ճշմարտութիւն կը պարունակէ, այն հետեւեալն է թէ, հրեշտակը մարդու մը կ'ըսէ որ

մեռնելէք մի քանի ամիս առաջ քեզի լուր պիտի ընեմ։
Օր մը մահուան հրեշտակը կու զայ և հոգին կը պահանջէ։
Մարդը զողահար կը յարէ թէ սակարկութիւննիս այսպէս
չէր, մի քանի ամիս առաջ լինծի լուր պիտի ընէիր, այն
ալ կը պատասխանէ որ միթէ չըրի, երկու ամիս առաջ
այս ինչ թաղը ազգականիդ մահուամբը, երկու շաբաթ ա-
ռաջ այսինչին և երէկ գրացիիդ մահուամբը լուր ըրի որ
կու զամ և ահա այսօր եկած եմ ու հոգիդ կ'ուզեմ։ Մարդը
պապանձելով դէմչի կընար կենալ։ Աւստի անորոշ ժամանակ-
ներդ որոշ կէտի մը կապէ որ յաւիտենականութեանդ վստա-
հութեամբը ապրիս և մահը ուրախութեամբ գիմաւորենս։

4.— Ժամանակը Ասուծմէ ինքի տրուած տաղանդ մըն է։

Չենք կընար երեւակայել թէ ոմանք ինչպիսի տաղանդներու-
տէր են։ Անոնց գիտութիւնը, խելքը, կարողութիւնը մար-
դու միտքով չենք կընար չափել, եթէ անոնք այդ տաղանդը
գիներու և Ասուծոյ ճամբուն մէջ որչա՛ փմեծ գործեր պիտի
կատարեն։ Բայց ափսո՞ս որ խիստ շատերու բոլոր կարողու-
թիւնը և ժամանակները միայն իրենց անձերուն շուրջ կը
գառնան։ Ժամանակը միայն իրենց մարմնոյն հաճոյքին հա-
գառնան։ Ժամանակը միայն իրենց սինեմա կը վազեն որպէսզի
մար կը գործածեն։ Սինեմայէ սինեմա կը վազեն որպէսզի
աչքերնին կշացնեն, բայց աչքը չի կշտանար։ Ի՞նչ կը խոր-
աչքերնին կշացնեն, բայց աչքը չի կշտանար։ Ենչ կը հոր-
կը մարդու մը մասին որ զբանին սոկիները կը հանէ և
կը թափէ ճամբաներու վրայ սինեմաներու մէջ և այլ տե-
ղեր։ Եթ ժամանակը լաւ գործածել չգիտցողն ալ անկից
լին։ Եթ ժամանակը լաւ գործածել չգիտցողն առջեւ։ Շա-
տեր իրարու կ'ըսեն։ «Այս զիշեր լաւ ժամանց մը անցու-
տինք»։ Ի՞նչ են ըրած, սինեմա են գացեր, օդի խմեր են
և այսպիսի պարապ խօսակցութիւններով, կատակներով և
պարապ կատակներով ժամանակը վատնած են, որով ծա-
տեր իրարու կ'ըսեն։ Այս զիշեր լաւ ժամանց մը անցու-
տինք»։ Ի՞նչ են ըրած, սինեմա են գացեր, օդի խմեր են
և այսպիսի պարապ խօսակցութիւններով, կատակներով և
պարապ կատակներով ժամանակը վատնած են, որով ծա-

Նիյօրըմ, քէյֆ էտիյօրըմ» (կը զուարճանամ, կը զբօսնում) սորվեցուցեր էին և ան միշտ այդ խօսքերը կրկնելով, ուշ բիշները կը զուարճացնէր։ Օր մը, արծիւ մը կը յափըշտակէ զինքը և գեր տանելու. «Ի՞նչ կ'ընես թութա'կ» հարցումին կը պատասխանէ «Էլլէնիյօրըմ» (կը զուարճանամ)։ Ո՛հ, մարդիկ ասկից ալ աւելի ցաւալի վիճակ մը ունին Սատանայի ճիրաններուն մէջ դէպի դժոխք սուրացող երեւտասարդը կը կարծէ որ իր մարմնին աչքին հաճոյ երեւցած ընթաքը լաւ ժամանց մըն է։ Ուստի, ո՞վ երիտասարդ կամ տարեց անապաշխար հոգի, սթափէ և հաւատառ գիտակցէ թէ ամէն մէկ վայրկեանիդ, ամէն մէկ գործիդ և ամէն մէկ խօսքիդ համար Աստուած քեզ օր մը դատաստան պիտի քաշէ, արդեօք տեղեակ ես ասոր։ Մաթ. 12. 36։ Աստուած ամէն դատարկ խօսքի համար հաշիւ կ'ուզէ։ Եթէ անկենդան ծառէ մը Աստուած հաշիւ պահանչելով երեք տարի համբերելէ վերջ կտրելու վճիռը կու տայ, ուր մնաց որ քեզի տարիներ համբերած և շատ մը միջոցներ գործածած է և զուն պառող չտալէն զատ, պահես։ Ուստի, մինչեւ ե՞րբ պիտի պահես, մինչեւ ե՞րբ Աստուծոյ ամանները կուռքերու համար պիտի գործածես, գործածելու չպիտի սկսիս։ Գիշերը կը մօտենայ և զուն դեռ գործիդ չես սկսած, լնելիք գործդ շատ է և նակդ ծախու առ։

Պէյրութ

Տ. ՄԱԹՈՍԵԱՆ



ԱՐԴԵՕՔ ԻՆՉՈՒ...

Մարդիկ անհոգ ու անտարբեր,
Կեանդի լուծին մէջ են թաղումը.
Ռևակովթեանց մէջ շատ յոսի,
Դ'ընդառաջն առանց վախի:
Արդեօք ինչո՞ւ...

Գիտովթեանց մէջ ալ վերացած,
Ծինեն շնչեր բարձր ու ցած,
Գտնեն զիւտեր հակայ ճարտար,
Բայց Աստուծոյ արժէք չեն տար:
Արդեօք ինչո՞ւ...

Ֆրեն զիրքեր, հիւսեն տաղեր,
Տարեն երգեր, եղանակներ,
Փոխան ասոնց չեն զար սերտեր,
Աստուծածունչ սուրբ մատեաններ:
Արդեօք ինչո՞ւ...

Աստուծորդին եկաւ աշխարհ,
Փրկովթիւնը տալու համար,
Սակայն մարդիկ չեն հաւատար,
Կը կարծրացնեն սրտերնին յար:
Արդեօք ինչո՞ւ...

Ինչո՞ւ արդեօք բարին Աստուծ,
Օդ, լոյս, արեւ, ջուր է տուած,
Բարի թէ շար մարդոց համար,
Որ զինք պաշտեն սիրայօժար:
Բայց ո՞հ ինչո՞ւ...

Երբ նա այսպէս շատ պարզեներ,
Մինչ ինկ Որդին մեզ է տըւեր,
ինչո՞ւ մենք ալ բնկեալ սրտով,
Չորախացնենք զինք սույր կեանքուի:

Արդեօք ինչո՞ւ...

Տատեր եկան, անցան գացին,
Բայց երկինքն զորկ մսացին,
Շուտ յանձնըւէ Տէր Յիսուսին,
Ինչո՞ւ ընդմիշտ դուն տանջըւիս,
Հսէ՛, ինչո՞ւ...

Հայկակ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՐ ԵՂԻԱԽԵԱՆ

Դ Ե Պ Ի Պ Ի Ր

Քանզի նշմարտապէս կ'ըսեմ ձեզի, մինչեւ երկինք ու
երկիր անցնին, օրենքեն յովս մը կամ նեանազիր մը պիտի
չ'անցնի, մինչեւ բայօն ալ կատարուին: Մասք. 5. 18:

Եղբ. Կ. Փ. Մէրնէնեան
(ԱՏԱՄԱՋՈՒՅԾ)

ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
կարապես եղբայր, ե-
րէց որդին է եղբայրու-
թ և ան աւագանիներէն
ու օհւներէն ալեւեր ֆա-
նս եղբայր Մէրճէնեառ
նի: Ան փաքը տարիքէն
մեծցած ու անած ըլլա-
լով իր Աստուածապաշտ
ծնողքին շունչին, հոդա-
ծութեան և հոգեւոր մըթ-

Ամէն բանէ առաջ իմ սիրելի
և պատուական երկնաւոր Հօրս
բոլոր սրտովս փառք կու տամ,
Անոր յաւիտենական ու պատուա-
կան Խօսքին համար որուն զըռւ-
թիւնները ձիշդ են և ժամանակին
կատարուած են, կատարուելու
վրայ են և պիտի կատարուեին:

Ներկայ դարը այսքան դէպի
անդունդ գացած է որ՝ անոր
նմանը պատմութեան մէջ երբեք
տեսնուած չէ: Անցեալ դարերու
մէջ, մարդիկ դարձեալ մեղաւոր

Նորութին մէջ, չի պատկանիր այն դասակարգին որոնք իրենց պատանեկանութիւնն ու երիտասարդութիւնը մեղքի մէջ փացնելէ յ ետոյ դարձի և կ ածեն: Անմաքրակենցաղ երիտասարդի մը տիպարն ըլլաւով հանդերձ՝ օրին մէկը, երանելի՛ և օրհնեալ օր, Յիսուսի մօտեցող այն ազնուական երիտասարդին նման, գիտակցած և զգացած է թէ տակաւին բան մը կը պակսի իրեն որ Աստծոյ թագաւորութեան արժանանայ, և Փրկչին իրեն ուղղած հարցման, իր հաւանութեան ու յօժարակամութեան մեծ ԱԱյօնն ըսելով, այն օրէն սկսեալ, Փրկչին քաւչար արեան շնորհած հագեւոր խաղաղութիւնն ու ուրախութիւնը վայելած ու վկայած է առանց քաշուելու ուր որ հարկ եղած է: Անոր արհեստի փորձառութեան հետ զաւգահեռ կ'ընթանայ իր քրիստոնէական կեանքի փորձառութիւնը: Ան արժանաւոր ժառանգորդը կը նկատուի իր պատուական հօր առաքինութիւններուն, կեանքին, վարքին ու դիբքին:

«Մ.»

և ամբարիշտ էին, բայց ոչ ապրուամբ: Այս օր, մարդ արարածը գիտնալով նոյն մեղքերը յօժարութեամբ և ուրախութեամբ կը գործէ: Պօղոս առաքեալ, իր վկայութեան մէջ այսպէս արտայայտուած է: Վասնզի ծամանակ պիտի գայ որ, ողջամիտ վարդապետութեանը պիտի չհամբերեն, հապա իրենց լսելիքին եռովկը իրենց ցանկութիւններուն համեմատ վարդապետներ պիտի դիզեն եւ նուարտութեանն ականջնին պիտի դարձնեն, ու առապելներու ետեւ պիտի մոլորին»:

Բ. Տիմ. 4. 3—4: Դարձեալ ասոր նման նոյն թուղթին Գ. Գլխուն մէջ յիշած հետեւեալ ցանկին մէջ պիտի ըսենք: Վերջին օրերուն մէջ մարդիկ պիտի ըլլան.

- 1.— Անձնասէր,
- 2.— Արծաթա-
- սէր,
- 3.— Ամբարտաւան,
- 4.— Հպարտ,
- 5.— Հայհոյիչ,
- 6.— Մնողներու անհնազանդ,
- 7.— Առարտիս,
- 8.— Անսուրբ,
- 9.— պերախտ,
- 10.— Անհաշտ,
- 11.— Բանսարկու,
- 12.— Անժուժկալ,
- 13.— Դաժանաբարոյ,
- 14.— Բարին չսիրող,
- 15.— Մատնիչ,
- 16.— Յանդուգն,
- 17.— Գոռող,
- 18.— Աւելի հեշտասէր:

Ասոնց կատարութը չտեսնող մարդ կայ արդեօք: Երկայն ցանկ մը, արդեօք: Երկայն ցանկ մը, դարձրուն վերջաւորութեան, դարձ-

եալ այսպէս կ'ըսուի . «Որոնք աստուածապատութեան կերպարանքը ունին, բայց անօր զօրութիւնը ուրացած են, եւ դուն ասոնցմէ մեկդի կեցիր» : Բ. Տիմ. 3.2—5 :

Ահաւասիկ դարուս պատկերը ըստ Սբ. Գրոց : Բայց տակաւին կան մարդիկ որոնք կ'աշխատին սուտ հանել վերը յիշուած վկայութիւնները : Թէեւ շատ կը չարջրկուին, բայց և այնպէս աւելի յառաջ պիտի չերթան, վասնզի ասոնց անմտութիւնը ամենուն յայտնի պիտի ըլլայ : Բ. Տիմ. 3.9 :

Արդեօք պիտի չըլլա՞ն անձնուէր մարդիկ, որ իրենք իրենց գալով այս հարցումը պիտի չուղղեն . Դէզի Ռոիր : Արդեօք ասկից ալ աւելի գէշ դէզքեր պիտի արձանագրուէին եկեղեցական պատմութեան մէջ : Ո՞ւր մնաց մեր հին պապերուն օրերը, այն անկեղծ հաւատքը, սուրբ կեանքը, բարեպաշտութիւնը և եկեղեցափութիւնը . Դեռ լաւ կը յիշեմ պատանեկութեանս ժամանակ երբ ժողովարան կ'երթայինք, բոլոր եկեղեցին փոխաթով փոռուած, քովի քովի, շատ խիտ նստելով, հազարաւոր մարդիկ այլ թէ կին, կու գային յարգանքով և երկրպագութեան հոգիով Աստուծոյ խօսքը մտիկ ընելու : Եթէ երբեք մէկը ուշանալու ըլլար՝ ետեւները տեղ չէր զանուեր : Բայց այս օ՞ր, դուք ըսէք... : Նմանը չտեսնուած տեսարան, յարգանքը իսպառ կորսուած է Աստուծոյ և տէրունական օրուան նկատմամբ, ինչպէս նաև պաշտամունքի հոգին : Այս տեսակ արարողութիւններ յետամնացներուն համար է : Դպրոցականներ, գիտուններ, իմաստուն մարդիկ, դիւանագէտներ այս պատուական օրը միայն իրենց քմահաճոյքին կը գործածեն : Այսօրը յատկացուած է բարեկամներու այցելութեան, շարժապատկերներ յաճախելու, պարասրան ամամ և այլն ու այլ ինչեր :

Ո՞հ, ի՞նչ ցաւալի օրերու մէջ մնացինք : Սիրելիներ ասոր բուն պատճառը, ժողովուրդը Աստուծոյ Խօսքովը չկերակրուիր . եթէ երբեք երթան, միայն պիտի լսեն բանախօսութիւններ, ուղերձներ ևայլն : Սեղմ մարդը ի՞նչ գիտաւ

ընէ: Մէկ անգամ, երկու անգամ, շատ-շատ երեք անգամ
կ'երթայ և կը տեսնես որ անգամ մըն ալ բոլորովին կը
հեռանայ Աստուծոյ Տունէն և կը յաճախէ աշխարհիկ մի-
ջավայրեր: Անգամ մը, Աստուծոյ մէկ զաւակը իր հովիւին
կ'ըսէ. «Սիրելի հովիւս, ինչո՞ւ Աւետարանը չես քարոզեր»:
Հովիւը կը պատասխանէ. «Դուն անհոգ եղիք, քու հովիւգ
գիտէ պարագան և անոր համեմատ կը քարոզէ: Զեզիպէսնե-
րուն Աւետարան, բայց գիտնականներուն, բժիշկներուն,
գոլէճականներուն պէտք չէ»: Խեղճ հաւատացեալը ընկ-
ճըւած, վիրաւորուած, արցունքներով իր տունը կը դառ-
նայ ու իր սիրտը Աստուծոյ առջեւ կը պարպէ: Ահաւասիկ
գարուս հոգին: Ես վստահ եմ որ այդ խեղճ հովիւը ձեռ-
նունայն Աստուծոյ առջեւ պիտի երթայ իր հաշիւը տալու:
որպէսզի յետոյ դատապարտուի:

Գիտենք որ այս օրերուս, պատերազմի ոճրագործնե-
րը մէկ ու կէս տարի դատուելէն յետոյ, իրենց վճիռը ա-
ռին: Եթէ երկրաւոր դատաւորները այսպէս կ'ընեն, հապա-
երկնաւոր Դատաւորդ իրաւունք չունի: Ուստի արթննանք:

Ասոնք այսպէս են, բայց հաւատացեալները ի՞նչպէս
են: Արգեօք Եփեսոսի տրուած ազգարարութիւնը ներկայ
եկեղեցիներուն չ'ուզե՞՞ր խօսիլ: «Քու առաջուան սերդ ձգե-
ցիր, միտք բեր ուրկի որ ինկար»: Յայտ. 2, 4: Այսօր շատ հա-
ւատացեալներու տան մէջ խորանը փլած է: Պէտք է որ նո-
րոգուի: Երբեմն կը տեսնես հաւատացեալներ՝ որոնց կեան-
քի վկայութիւնները միայն անցեալի փառքին յենած, ի-
րենք զիրենք կը միւլթարեն, բայց անօգուտ: Գուան կամ-
քառասուն տարի առաջ ինչ որ ունեցած են իրենց փորձա-
ռութեան մէջ, անոնցմով կը պարծին: Անոնք մեր Տէրը
չեն գոհացներ: Այսօր ի՞նչ որ ունիս ահա այդ է կարեւու-
ըլ ու ոչ թէ անցեալը»:


Դէպէ ո՞ւր: Ուխտերդ մի՛ մոռնար ու զանոնք կատա-
րէ՛. թէ ոչ աշտանակդ տեղէն կը վերցուի, վարձքդ ուրիշ
մէկը կ'առնէ, և գուն ամօթահար կ'ըլլաս: Ամէն մէկ
հաւատացեալ իր տան քահանան է: Քահանան թէ իր ան-

ձին, և թէ ժողովուրդին բարեխօսն է: Երբ. 5. 5: Ուստի դուն նախ անձնական կեանքդ ու վերջը լնտանիքիդ ամէն մէկ անդամը Տէրոջը տար, որպէսզի նա քեզ և քու տունդ օրհնէ: Եթէ լնտանեկան սեղանը փլած է անմիջապէս նորոգէ, իսկ եթէ երբեք չունիս, այս օր իսկ սկսէ: Միրելի հաւակակից եղբայրս և քոյրս, քրիստոնէութիւնը խօսք չէ՝, հապա կեանք է: Թու ուխտերդ կատարէ Բարձրելոյն: Սաղմ. 50. 14: Ուստի կործանման օրը չեկած, աճապարէ՛: Կրակ իջնելու օրերը մօտեցած են: Մարդկութիւնը հանգստութիւն ու խաղաղութիւն կը սպասէ, բայց քու հանգիստդ մի միայն Տէրոջը թագաւորութիւնովը պիտի ըլլայ: «Ան որ զալու է պիտի գայ ու պիտի չուշանայ»: Երբ. 10. 37: Այս նիւթիւն շուրջ առարկութիւններ կրնան ընել գիտնականներ, ըսելով. «Աշխարհ դէպի լաւը կ'ընթանայ»: Բայց դուն մի՛ խարուիր: Ա. Տիմ. 6. 20: «Բայց Տէրոջը խօսք յաւիտեան կը մնայ» Ա. Պետ. 1. 25: Այսպէս գրուած է. «Աւխարհ ալ կ'անցնի, անոր ցանկութիւնն ալ: Ա. Ցովէ. 2. 17:

Դեպի մւր. Դուն պատասխանէ,

Գեյրուր

Կ. Փ. ՄէրձԱնեան



Բ Ա Ր Ե Կ Ա Մ Ը

Քոյր Բ. Խաւաբմնան
ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կրթական անխոնջ մը-
շա կ և վաստակաւոր
դաստիարակունի մըն է
Բիւզանդունի քոյր, թըր-
ծըւած քրիստոնէական
կեանքի և ուղղափառ
հաւատքի Սուրբ Գրային
հիմնական վարդապետու-
թիւններով: Ան իր կեան-
քի և արշալոյսը, երա-
խայրին, աւիշը ի սպաս
դրած է Փրկչին ոտքե-
րուն առջեւ, Մարիամի
նուիրած այդ մեծագինու-
անուշահոտ իւղին նման:
Ուստի մեր այսպիսի յի-
շատակումներն ու ակ-
նարկութիւնները վիրա-
ւորանք պատճառելու
չէ երբեք որեւէ մէկուն
երր ի միտ կ'ունենանք
թէ, ը ոտ մեր Փրկչին
յայտարարութեան, ա-
ռաքինութիւններ ք ա-
րոգուելու են բոլոր աշ-
խարհի մէջ, ուր որ Աւե-
տարանը կը քարոզուի,
որպէսզի ուրիշներու աւ
նախանձը շարժի հետե-
ւելու այսպիսի բարի ո-
րինակներու:

Իրականութեան մէջ

Ճարտարապետը գեղեցիկ գա-
ղափար մը կը յլանայ չէնքի մը,
անմիջապէս կը շինէ անոր ծրա-
գիրը, կը պատրաստէ յատակա-
գիծը, անկէ գերջն է որ կը սկսի
անոր շինութեան, Նոյնը կ'ընեն
բոլոր արուեստագէտները:

Արհեստաւորն ալ ունի իր
մասնաւոր չափերը, կաղապար-
ները իր գործը յառաջ տանելու:
Սակայն բարեկամներ շինելու
խնդրին մէջ երկրաչափական
չափերը, մաթեմաթիքական հա-
շիւները, ծրագիրները, յատակա-
գիծերը ու կշիռները գործի չեն
գար:

Մարդ էակը օժտուած է բա-
րեկամներ շինելու և ըլլալու բա-
րի ձիրքերով ու կամեցողու-
թեամբ: Մարդուս մէջ բնածին
է սիրելու և սիրուելու զգացու-
մը:

Բարձր իտէալներով օժտուած
անհատ մը, կեանքի սկզբնաւո-
րութեան մէջ իսկ, բարեկամներ
ունենալու փափաքը կ'ունենայ:
Բնականօրէն կը բաղձայ տիպար
ընկերներ ունենալ ու անոնց հա-
ճելի ներկայութիւնը վայելել,
այսպէս ուսանող պատանին ու
երիտասարդը կ'ընարեն բարե-
երիտասարդը լնկերներէն: Նոյ-
կամներ իրենց լնկերներէն:

թիւզանդուկի քոյր, ինքը այն տիպար օրինակ-ներէն մինէ ոք օժտուած են բարեկամներ շե-նելու և ըլլալու բարի ձիրքերով։ Ան մանուշա-կի պէս ինքզինքը ծած-կող իր հետ գ բնաւորու-թեան բոյրովը, ուր ոք երթայ, շատ կարճ ժա-մանակի մէջ կնայ՝ բա-րեկամներ գտնել և փո-խադարձաբար բարեկամ ըլլալ, եւ ոչ միայն այս-քան, անիկա կանոնա-ւոր թղթակցութեամբ բարեկամական յարաբե-րութիւնը վառ կը պա-հէ : Ներկայիս կը թըղ-թակցի հարիւրէ աւելի անհատներու հետ ։ Ան օժտուած է նաեւ արձակ աւոտանաւորի ձեռովքա-րոյալից և հոգեւոր յօդ-ւածներ գրելու ձիրքով որոնքյաճախ փնտուուած են ընթերցասէրներու կողմէ :

«Մ.»

կան տեղ գրաւելով, սերը կ'իշխէ ամենուն վրայ, առաջին տեղը գրաւած :

Յիսուս այսպէս ըսաւ իր աշակերտներուն. «Դուք իմ բարեկամներս էք», Յովէ. 15: 14, սակայն պայման մը դը-րաւ խիստ անհրաժեշտ, «Եթէ ընելու ըլլաք, ինչ որ ես ձեզի կը պատուիրեմ»։ Վերոյիշեալ պայմանին իրագործու-մը, սիրոյ ապացոյցն է գործնականապէս։ Բարեկամ մը, իր բարեկամին պատուէրը մեծ հաճոյքով կը կատարէ և ոչ

նը կ'ընեն յանախ շատեր իրենց դասակարգէն բարեկամներ ընտ-րելով։ Միթէ գիտնական մը կըր-նայ մտերիմ ըլլալ անուս անձի մը, արդեօք իրակա՞ն է թէ բոլոր մարդիկ իրենց մակարդակին վը-րայ գտնուող անհատներէն միայն բարեկամներ ունենալու են։ Բա-րեկամութիւն շինելն ու ընտրելը մարդուս մասնաւոր մտագրու-թեամբը ու ծրագրովը կ'ըլլա՞յ։ Աշխարհ շըջելու հարկ կա՞յ մէկ բարեկամ գտնելու նպատակաւ :

Ի՞նչպէս կարելի է գտնել յար-մարագոյն բարեկամը, կարեւոր հարցում մըն է :

Մէկ բան կայ շատ որոշ, «Ո-հետեւեալն է. յարմարագոյն բա-րեկամ մը ընտրելու խնդրին մէջ քու բարեկամութեանդ արժանի է այն անձը, երբ կրնաս սիրել զայն իր բոլոր թերութիւններովը։ Սէ-րը երկու անհատները կը զօդէ սերաօրէն։ Սիրոյ գրօշակին ներ-քեւ կը լուծուին բոլոր խտրու-թիւնները։ Ամէն բան երկրորդա-կան տեղում կ'իշխէ ամենուն վրայ, առաջին

թէ դժկամակութեամբ։ Բարեկամին բաղձանքները պահելը զինք կը պահէ բարեկամութեան ջերմ շրջանակին մէջ։ Միթէ միեւնոյնը ճշմարտութիւն չէ։ մեր բոլոր յարաբերութիւններուն մէջ, Ուստի Յիսուս, աննման բարեկամը՝ Վարդապետը, երբ այս խօսքերը խօսեցաւ, իրաւունք ու նէր այդ մէկ անհրաժեշտ պայմանը դնելու։ Թէեւ ինքն Աստուած՝ անփոփոխ սէր է համակ, և իր Միածին Որդին սիրոյ մարմնացումն է, սակայն մարդկային փոփոխամուռ թիւնն և ապստամբութիւնը գիտնալով, իր թանկագին բարեկամութիւնը միևնուն օղակով միացուցած է մարդկայինին։ Ան չի կրնար ուրիշ բան լնել բայց միայն սիրել իրենները ու բոլոր մարդկութիւնը, սակայն որպէսզի անոնք այն սիրոյ շրջանակին մէջ մնան, հարկաւոր է յարատեւ յարաբերութիւն։ Այդ անհրաժեշտ յարաբերութիւնը ընելով կարելի է հասկնալ իր պատուէրները, Անոր կամքը ճանչնալէ վերջ, մեծագոյն հաճոյք է կատարել զանոնք, որքան ալ զոհողութիւններ պահանջէ։ Յիսուս՝ Ամենամեծ Հոգեբանը, բարեկամութեան խօրունկ նշանակութիւնը գիտնալով, մեծ հմտութեամբ խօսեցաւ, այս պարզ, սակայն իմաստալի՛ց խօսքերը, Անիկա իր առաստ ողորմութեամբն ու շնորհքովը իրեն հաւատացողները իր բարեկամները կը կոչէ։ Առանց խտրութիւն դնելու ազգի, գիրքի, վիճակի, բոլոր մարդկութիւն այս շրջանակին մէջ կ'ուզէ առնել։ Մեծն Աստած ունի անհուն սէր իր արարածներուն հանդէպ, Անոր ճոխ սէրն է լոկ պատճառը իր անզուգական բարեկամուռեան։ «Մենք զԱնիկա կը սիրենք, որովհետեւ առաջ՝ Անիկա մեզ սիրեց»։ Ա. Յովհ. 4. 19. Երբ մենք յետին ծայր թշուառական, մեղաւոր էինք, Անիկա մեզ փնտռեց գտաւ իր անճառելի սիրովը, որպէսզի իր փառացը հաղորդ ընէ։ Մեզ փրկեց յաւիտենական մահուլնէ, մեր տեղ ինք մեռնելով։

Իր զարմանալի սէրը, անարժանը՝ արժանի, անյարմարը՝ յարմար ըրած է իր անզին բարեկամութեան։

Ճշմարիտ բարեկամութեան միջուկը, կորիզը, ծուծը, զուտ մէրն է:

Անձնուիրութիւնը, անշահախնդրութիւնը, անկեղծութիւնը, ցնծութեան պողոտայէն յառաջ կ'երթան որպէս սիրոյ անբաժան ընկերներ, լոյսի մէջ:

ԵՐՈՒԱՎԻԼԻՄ

ԲԻԻԶԱՆԴՈՒՀԻՆ Գ. ԵԱՐՏԼՄԵԱՆ



ԿԱՐԵՒԱՐ ԳԽՏԵԼԵՔՆԵՐ



Խոր. ԽՍՏԵ. Մըրքօնան
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Գ. Ի. Ռ. Ե. Ր

Խոքէնտէր եղբօր ծը-
նողքը բնիկ Միսիսցի ըլ-
լալով՝ հանդերձ, եօթը
տարիի չ ա փ ժամանակ
մը Տարսոն մնացած ե ն
և այդատեններուն, 1892-
ին հոն ծնած է և ապա

Աշխարհ քանի կը յառաջա-
նայ, այնքան աւելի կ'աւելնայ
մարդոց մէջ նոր բաներ սորվե-
լու և գիտնալու փափաքը: Իս-
կապէս լաւ է մարդուս օգտակար
բաներ սորվիլ: Սակայն նախըն-
տրելի է անհրաժեշտ ու կարեւոր
բաները սորվիլ քան թէ շատ բա-
ներ գիտնալ:

Նաւազար մը նախ գիտնա-
լու է լողալ, յետոյ ուրիշ բաներ
եթէ ժամանակ ու կարողութիւն
ունի կրնայ սորվիլ: Առաջ քու
երկրիդ կամ ազգիդ լեզուն սոր-
վէ, յետոյ օտար լեզուներ: Ե-
թէ Աստուծոյ գործաւոր մըն ես,
առաջ սորվէ Աստուծածաշունչը և
յետոյ անոր համաձայն եղող ու-
րիշ բաներ:

Մարդիկ իրարմէ տարբեր
բաներ գիտեն, սակայն ամէնն
ալ պէտք է գիտնան հետեւեալ

Միսիս վերադարձած բւլալով իր նախնական ուսումը ստացած է Միսիսի ի լուսաւորչականաց դպրոցը, և ապա 4-5 տարի թուրքերու կառավարական դպրոցի և մէջ կարգացեր է և 1918-ին, երբ Պօլսոյ զինուորական դպրոցը գացած էր կարգալու հոն կ'ապաշխարէ, իր մայրը Թողոքականի մը աղջիկը և 1910ին ապաշխարած ըլլալուն, իր տղայ տարիքին Սոուբը դրէւն անը ըրած պատմութիւնները և հոգեւոր ազգեցութիւնը իր ապաշխարութեան գործի և մէջ մեծ դեր ունեցած են, իսկէնտէր եղբայր Պէյրութի եղբայր ունեան երէցներէն և եկեղեցի սիւներէն մի նէ: Ան լուրջ ու մտածող և եփուն խոհուրդներուտէր ըլլալով, եղբայրութեան վարդապետութիւններուն և հաւատալիքներուն կիրարկման գործին մէջ իր արթուն պահակի դիրքը պահած է միշտ:

* *

երեք բաները, որոնք պիտի որոշեն իրենց յաւիտենական բաժինը: —

1. Գիտնալ զԱստուած ու Տէր Յիսուս Քրիստոս Փրկիչը:
2. Գիտնալ Աստուծոյ խօսքը, Աստուածաշունչ Մատեանը:
3. Գիտնալ ինքզինքը:

Վերոյիշեալ 3 կէտերը վեր-

լուծենք: —

- Ա. Գիտնալ զԱստուած ու Տէր Յիսուս Քրիստոս Փրկիչը: Եթէ աշխարհի մէջ ամէն բան գիտնաս, աշխարհակալ զօրավար կամ թագաւոր մ'ըլլաս, միլիոնաւոր ոսկիներու տիրացող մեծահարուստ մէկը ըլլաս և սակայն քու Ըստեղծիչգ ու Փրկիչդ չգիտնաս, պիտի զղջաս այն օրը երբ Տէրը բորբոքած կրակով վրէժ պիտի առնէ անոնցմէ որ զԱստուած չեն ճանչնար (Բ. Թես. 1. 8) և տեսնելով քու ոչնչութիւնդ պիտի ողբաս ու աղաղակես. «Երանիթէ աղքատ Ղազարոսի պէս ըլլաթէ աղքատ հարստութիւնը կամ յի», Մարգոց հարստութիւնը կամ աղքատութիւնը, իմաստութիւնը կամ տղիտութիւնը կը չափենք մեր սահմանափակ մտքով՝ վաղանցիկ կեանքին նայելով, Մակայն Աստուած մարդիկը կը չափէ յաւիտենականութեան նայելով՝ և այնպէս կ'որոշէ թէ հարուստ են թէ աղքատ, իմաստովն՝ թէ տղէտ, մարգոց առջեւ

պատուաւոր սեպուած շատերուն հետեւեալ վճիռը կ'աբ-
ձակէ Աստուած. «Փափկասէր (հաճոյասէր) մարդը կենդան-
ւոյն մեռած է»:

Մարդիկ Դազարոսը աղքատ կը նկատէին, իսկ մեծա-
տունը հարուստ: Սակայն ըսէ՛ք, ո՞վ է հարուստ, Դազարո-
սը թէ ոչ մեծատունը: Վոլթէր ենմանները իմաստուն են,
թէ ոչ Քրիստոսի գերազանց գիտութեան համար ամէն բան
աշխաթութիւն համարող Պօղոս Առաքեալը, որ կ'ըսէ. «Բո-
լոր բաներն ալ վնաս կը սեպեմ իմ Տէրոջս Յիսուս Քրիս-
տոսի գերազանց գիտութեանը համար»: Փիլ. 3. 8:

Բ. Գիտնալ Աստուծոյ խօսքը Աստուածածունց Մատեանը:
Առանց գիտնալու և լնդունելու այս Գիրքը՝ չես
կընար փրկուիլ, Ուրիշ գիրքեր Աստուծոյ ներշնչեալ Խօս-
քը չեն: միայն Աստուածաշունչն է որ կրնայ իմաստուն
ընել քեզ փրկուելու՝ Քրիստոս Յիսուսի վրայ եղած հա-
ւատքով: Բ. Տիմ. 3. 15.

Գ. Գիտնալ ինքնինքը:

Հետեւեալ երեք կէտերու նկատմամբ մարդս պէտք է
ինքզինքը գիտնայ: Նախ՝ Աստուծոյ նկատմամբ:
Աստուած մարդոց կարողութիւն, իմաստութիւն, զօ-
բութիւն և այլ բաներ տուած է, սակայն մարդիկ տգիտա-
բար Աստուծմէ տրուած զէնքերով հպարտացած Անոր դէմ
կ'ապստամբին: Աստուած շատերուն մտային կարողութիւն
տուած է, սակայն անոնք փոխանակ Աստուծոյ համար զոր-
ածելու, Անոր դէմ կը գործածեն ըսելով թէ Աստուած չը-
կայ, հրաշքները անհիմն են, Յիսուս մարդ է, Սուրբ Գիրքը
Աստուծմէ ներշնչեալ չէ եւայլն: Աստուած ոմանց զօրու-
թիւն և ոյժ տուած է, սակայն ոմանք հպարտանալով՝ ի-
րենց կը վերագրեն ըոլոր յաջողութիւնն ու յաղթութիւնը:
Անոնք Աստուծոյ նկատմամբ իրենք զիրենք չգիտցողներ
են: Ո՞վ մարդ, գուն շոգի ես, ստուեր ես, հով ես, ինչ որ

Նարուգողոնոսոր աշխարհակալ եղաւ, և իր մարդ ըլ-
լալը մոռնալով՝ ինքզինքը աստուած կարծեց: մինչդեռ ինք

Աստուծոյ նկատմամբ անասուն էր, և մինչեւ որ այս գիտակցութեան եկաւ՝ անասուն մնաց: Ինքնաճանաչումէ յետոյ այսպէս կ'ըսէ. «Երկրի բոլոր բնակիչները ոչինչի պէս կը սեպուին»: Դան. 4. 35: «Անիկա կարող է ամբարտաւանութեամբ քալոզները ցածցնել»: Դան. 4. 37:

Վերջերո (1946 հոկտ. 16) երբ Գերմանիոյ հպարտները կախաղան կը բարձրանային, անոնցմէ մին սապէս կ'ըսէ. «Մարդո որքան տկար արարած է եղեր»: «Վասնզի ամէն մարմին խոտի պէս է, և մարդուն բոլոր փառաւորութիւնը՝ խոտի ծաղիկի պէս»: Ա. Պետ. 1. 24: Աստուծոյ նըշկատմամբ գիտցիր որ գուն մեղաւոր ու մերկ ես և միայն Աստուած կրնայ մերկութիւնդ ծածկել: Ծննդ. 3. 10:

Երկրորդ՝ կենդանիներու նկատմամբ ինքնինքի նանցիր:

Ոմանք կ'ընդունին թէ իրենք անասունէն բարեշընուելով մարդ եղած են. մինչդեռ աւելի դիւրին է մարդոցմէ անասուն տեսնել քան թէ անասուններէն մարդ: Աստուած քեզ իր պատկերին նմանութեամբը ստեղծած է, (Ծննդ. 1. 26.) և քեզի յանձնուած է կենդանիներուն վրայ իշխանութիւնը: Ինքզինքդ գիտցիր և անասուններու մակարդակը իջնելու չափ նուաստ մի տեսներ լինքզինքդ: Քու ստեղծիչըդ Աստուած յօժարած է քեզի Հայր Ալլալ: Տէր Յիսուս յանձն առած է խաչին վրայ մեռնիլ, որպէսզի գուն իր յաւիտինական կեանքն ու ֆառքը վայելես: Սրժէքդ զնահատէ: «Վասնզի Աստուած այնպէս սիրեց աշխարհը (մարդկութիւնը) մինչեւ իր Միածին Որդին տուաւ, որպէսզի ամէն ով որ Անոր հաւատայ՝ չկորսուի, հապա յաւիտինական կեանք ունենայ»: Յովհ. 3. 16: Դուն յաւիտինական արարած մըն ես, խորհէ թէ ո՞ւր պիտի անցնես յաւիտենականութիւնդ:

Երրորդ՝ ընկեր արարածներուդ նկատմամբ ինքնինքի նանցիր:

Մարդիկ ինչպէս արտաքնապէս իրարմէ կը տարբերին, նոյնպէս կը զանազանուին ձիրքով, կոչումով ու դիրքով: Ինքզինքդ ձանչցիր, արժան եղածէն աւելի մի մտածեր

քու մասիդ։ Ուրիշներէն ալ մի ակնկալեր։ Արժան եղածէն ալ ցած մի տեսներ ինքզինքդ։ Անապատի ճամբորդութեան մէջ կարգ մը անձինք իրենք զիրենք չճանչնալով՝ Մովսէսի տեղը ուզեցին զրաւել, և պատժուեցան։ Սաւուղիսրհեցաւ թէ քանի որ ինք թագաւոր է, կրնայ Սամուէլի քահանայական պաշտօնն ալ կատարել, սակայն իր ունեցածն ալ կորսնցուց։

Ճշմարտութիւնը միւս կողմէն ալ քննենք։ Հաւանաբար դուն ուրիշներուն չկրցածը կ'ընես, և չզիտցածը զիտես։ Որքան ալ առարկուի քեզի դէմ, դուն շարունակէ գործդ անվհատ։ Դաւիթին ըսին թէ դուն փոքր ես և թլշնամին մեծ ուզօրաւոր է, չես կրնար յաղթել։ Սակայն Դաւիթ ինքզինքը գիտնալուն համար կարեւորութիւն չտուաւ այդ խօսքերուն, գնաց կոռւեցաւ ու յաղթեց։

Մարդիկ երեքի կը բաժնուին ինքնազիտակցութեան տեսակէտով։

1. ԱՅ որ զիտէ եւ զիտէ թէ զիտէ, ու գիտէ թէ չզիտցած բաները չի գիտեր, ամենակատարեալ մարդն է այս։

2. ԱՅ որ չի զիտեր եւ զիտէ թէ չի զիտեր, մարդկութիւնը ոչ օգուտ կը տեսնէ ոչ ալ վնաս կը կրէ այսպիսիներէն։

3. ԱՅ որ չի զիտեր եւ չի զիտեր թէ չի զիտեր, և կը պնդէ թէ ամէն ինչ գիտէ ու կրնայ ընել, յոռեգոյնն է ասիկա։

«Իմաստութիւնները երկինքի հաստատութեանը լոյսին պէս, ու անոնք որ շատերը արդարութեան կ'առաջնորդեն՝ աստղերուն պէս պիտի փայլին յաւիտեանս յաւիտենից»։

ՊԵՂՋԱՐ

ԽՍՔԷՆՏԵՐ ՄԸՐԸԸՆԿԱՆ



ԳՈՐՉՈՒԹԵԱՆ ՀՆՈՑԸ

«Ոսկի արձանիդ երկրպագութիւն չենք ըներ»



Խղբ. Ս. Ս. Ֆրաբրգմեան
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Դ Ի Ռ Ե Ր

ծնած է 28 օնվ. 1908 ին, Հալէպ, բարեպաշտ ընտանիքի մը մէջ։ Տակաւին ինք պատանի եղած մայրը դարձի կու գայ, առաջին համաշարհային ին պատերազմէն վերջ, Հալէպի յէջ տեղի ունեցող արթնութեան ժողովներուն ինք ալ մօրը հետ շարունակ յաճախելովիր կեանքին վրայ իսոր տը պաւորութիւններ կը բած է, 1920ին Պէտրութ կը փոխադրուին։ Տառնը կինդ տարեկան եղած ատեն ծանրապէս

Մարդ մը իր ամբողջ կեանքին մէջ հազիւ քանի մը թանկագին և օգտակար առիթներ կընայ ունենալ, եթէ այդ առիթները շահագործէ կը շահի, եթէ ոչ կը կորոնցնէ։

Ա. օրինակ. Աստուած ամէն ատեն պատրաստ է մեղաւորները ընդունելու, զանազան միջոցներով կ'այցելէ անհատը, միւս կողմէն հաւատացեալներ կ'աղաշեն «ը դարձի գայ, սակայն երբ պատասխանը մերժողական կ'ըլլայ, անիկա կը տուժէ և կընայ ըլլալ որ այլպիսի պատեհութիւն մը անդամ մըն ալ չ'անցնիր իր ձեռքը ու այդ՝ իր յաւիտենական կորստեան պատճառ դառնայ։

Բ. Մարդու մը ձեռքը առիթ մը կ'անցնի, եթէ արթուն ըլլայ և անհոգ չըլլալով այդ պատեհութիւնը գիտնայ լաւագոյն կերպով գործածել, կընայ մեծ և նշանաւոր անձ մը դառնալ։ Բայց եթէ այդ թանկագին պատեհութիւնը չարաչար գործածէ, առիթը թուչունի մը պէս կը թռչի ու կ'անցնի։

Գ. Մեզի, հաւատացեալներուս համար, «Առիթը» շատ մեծ դեր ունի։ Տէրը կ'ուզէ որ իր զաւակ-

Կը հիւանդանայ ու այդ
հիւանդութեան ատեն
մօրր հողմէն Տէրոջ կ ը
նուիրուի և իրեն համար
եղած աղօթքներու շբ -
նորչիւ կ'ապաքինի, բայց
Տէրոջ ճամբաւն չի հե-
տեւիր: Սարգիս եղբայր՝
կենդանիներու, թռչուն-
ներու և զանազան նը-
ւադներու ձայները կեղ-
ծելու բնատուր ձիրքով
օժտուած ըլլալով, այդ
կարողութիւնները զար-
գացնելու և մշակելու ե-
տեւէ կ'ըլլայ, և իր ձայ-
նը «Փիլաքի» հու տայ, Ա-
պա՝ գերասանութեան կը
հետեւի և ի ը ստացած
աղջկայ գերերը այնքան
բնական կ ը կեղծէ ո՞ր
ունկնդիրներու կողմէ
չի կրնար զանազանուիլ:
Ան այս յաջողութիւննե-
րէն դիսովցած, կը սկսի
բեմերու վրայ, հարսա-
նիքներու, նշանատուք-
ներու, անուանատօննե-
րու և շատ մը տեղերու
մէջ այլ և այլ անակըն-
կալներով հանդիսական-
ները խնդացնել և անոնց
գովասանքին արժանա-
նալ՝ իր շուրջը հաւաքե-
լով հիացողներու և կեղծ
բարեկամներու ստուար
խումբ մը: Անիկա շլա-
ցած այս նորանոր նուա-
ճումներէն, կը սկսի եւ-

ները զինք փառաւորին, ուստի
թոյլ կու տայ որ անոնք այլա-
զան փորձութիւններու ենթարկ-
ւին, որպէսզի անոնց մէջ թլրծ-
ւելով և հաւատքի մէջ զօրանա-
լով յաղթող գուրս գան:

Երանի՛ այն հաւատացեալին
որ երբ Տէրը առիթ կու տայ զինք
փառաւորելու (նոյնիսկ մէկ ան-
գամ) այդ պարագային յաղթող
կը հանդիսանայ:

Թէ հաւատացեալը ինք կ'ու-
րախանայ և կ'օրհնուի և միեւ-
նոյն ատեն Տէրը կը փառաւոր-
ւի ու կը բարձրանայ:

Որոնք են Սր. Գրոց մէջ այն
հաւատացեալները, որ մէկ ան-
գամ փորձուելով ընտիր գտնուե-
ցան:

ա. Մովսէս աւելի նախընտրեց
Աստուծոյ ժողովուրդին հետ չար-
չարուիլ քան թէ Փառաւոնի
գանձերն ու արքունիքը:

բ. Յովանէֆ՝ այդ հիանալի և
տիպար երիտասարդը այդ մեծ
փորձութեան առջեւ յաղթող
գուրս եկաւ:

Սեղբաք, Միսաք և Արեգնա-
գով, Դանիէլ եւայլն:

իսկ որոնք են այն անհատ-
ները, որ մէկ անգամ փորձուե-
ցան և պարտուեցան. Աղամ, Եւա,
Ամմիսոն, Սաւուլ, Պետրոս,
Անանիա և Սափիրա եւայլն: Ա-

բոպա երթալով հայաշ-խարհային դէ մը մը դառնաւու և կամ սինե-մայի տատղերէն մին ըւ-լաւու երազներով տարու-բերուիլ և ասոր համար ճիգ ու ջանք չի խնայեր որ այդ առիթը ձեռք ան-ցընէ: 1932ին դարձեալ ծանր կերպով կը հիւան-դանայ, իր կարծեցեալ բարեկամներուն լուր կը դրկէ որպէսզի զինք այ-ցելեն և իր այս անձուկ օրերուն նիւթապէս ալ օժանդակեն իրեն որոնց խնայքներն ուներկայա-ցումները ինք այդքան շէնցուցած էր և առող-ջանալէն վերջնալանոնց համար ներկայացումպի-տի պատրաստէր, բայց ցաւ ի սիրտ կը մերժուի: Ան այսպիսով կեանքի ու յաջողութեան տաժանե-լի պայքարը մղել ով հանդերձ, կը սկսի այլ և այլ զաւեշտներ և տրամ-ներ հեղինակել, որոնցմէ, մին է Մօսան իւթեղքը: Այս ատենները Ամերի-կայէն իր հօրեղբօրդութի-էն լուր կ'առնէ որ Ամե-րիկա երթայ: Ասոր վե-րայ, պահէկ մը իր տա-րիներու երազը իրակա-նացած կը կարծէ, բայց իր բարեկամներէն և բե-մի ընկերներէն, երիտա-

սոնք քաջութիւնը չունեցան ը-սելու թէ: «Մենք քու կանգնած ոսկի արձանիդ երկրպագութիւն չենք ըներ»:

ԱՌ, այդ օրհնեալ չենք բա-ռով շատ մը սուրբեր ի՞նչ յաղ-թութիւններ տարած են անցեա-լին: Իսկ շատեր ալ այս ըսելով պարտուած են և ոմանք ալ յա-ւիտեան կորսուած:

Սակայն կը տեսնենք որ այդ երեք ախոյեանները, հակառակ Նաբուգոդոնոսորի սպառնալիքին աւելի լնոտրեցին բորբոքած կը ա, կէ հնոցին մէջ վառիլ, քան թէ անոր կանգնած ոսկի արձանին երկրպագելով ազատիլ: Անշուշտ շատ մը հրեայ ծերեր ու չափա-հասներ ուղեցին համոզել այն ե-րիտասարդները մեղքնալով ա-նոնց երիտասարդութեանց, սա-կայն մեր սիրելի Յեղայրները ճիշդ նոր ելած վերնատունէն, ճիշդ ուղեցուած, որոշած էին մի-հոգիով լեցուած, միայն Եհովան պաշտել ու Անոր միայն Եհովան պաշտել որ սուզի նըս-տեր իրենց կեանքը:

Ուստի երբ Նաբուգոդոնոսորի առջեւ բերուեցան, հոն թագա-ւորին կողմէ առաջարկուեցաւ որ իր կանգնած արձանը պաշտեն: Ահա ճգնաժամային վայրկեան մը, սակայն այդ մեծ թագաւորին ներկայութիւնը չկրցաւ վրդովել այս երեք երիտասարդները, ա-

սարդ Մելգոն Նօխուտեանի մահուան գոյ ժը կու գայ իր կեանքը վեր ի վայր ըրջել, ի նպաստ իր յաւիտենական փըրկութեան: Ան խորապէս ազդուելով այս քաջառողջ երիտասարդին յանկարծական մահէն, որ իր պսակուած դիշերը, կեսավառ ածուխի կրակէն թունաւորուելով մեռած էր, ինքզինքը ալի արցունքներու մէջ Տէրոջ կը յանձնէ և իր մեղքերուն համար ներում կը ստանայ: Ան միանգամը ընդմիշտ կը լքէ բեմն ու թատերավայրերը և կը սկսի իր Փրկիչը քաջութեամբ և համարձակութամբ վկայել ուր որ կը ընայ: Անիկա եր բ ե մ ն մարդիկ զուարճացնելու և Սատանան հաճեցնելու համար գործածած ի ր գոյ ածայնն ու լեզուն, հիմա կը գործածէ ը ո -քանչելի Փրկչին սէրը, փրկութիւնն ու փառքը երգելու: Ինչ օրհնեալ և իշկապէս երանելի՝ վիճակ:

«Մ.»

նագով, խնայեցէք ձեր կեանքին, իմ փափաքու է որ դուք ապրիք երկրպագելով իմ կանգնած արձանիս. բայց անոնք

սոնք կրկին համարձակութեամբ և հաստատամտութեամբ կը պատասխանեն. «Ո՞վ թագաւոր, մենք քու առջեւդ պատասխանելու պարտաւորութիւն մը չունինք: Ահա՝ մեր պաշտած Աստուածը կարող է մեզ բորբոքած կրակի հընցէն աղատելու, և քու ձեռքէդ ալ պիտի աղատէ: Ո՞վ թագաւոր, դուք ըսիք թէ ո՞վ է այն Աստամձը որ ձեզ իմ ձեռքէս պիտի աղատէ: «Մեր Աստուածը ինքը աստուածներուն Աստուածն է, երկնքի և երկրի միակ Արարիչը Ամենակարող Տէրն է»: Ան էր որ մեր նախահայրերը խստապարանց Փարաւոնի ձեռքէն հզօր բազուկով աղատեց, Կարմիր ծովը ձեղքեց, Երիքովի պարիսպները հողակոյտ դարձան, մեր Աստուածը կենդանի Աստուած է, Սամփառն, Դաւիթ և ուրիշ քաջեր Անոր ապաւինելով մեծ հրաշքներ կատարեցին: Ան որ Անոր կամքը կը կատարէ ու միայն զինք կը պաշտէ, Աստուած ալ նեղութեան ատեն չուտով օգնութեան կը հասնի անոր ու կը փրկէ, և քու ձեռքէդ ալ պիտի փրկէ, ո՞վ թագաւոր: Նարուգոգոնուր բարձրածայն գոչեց, ո՞վ Սեղրաք, Միսաք և Աբեղապէս, իմ փափաքու է որ դուք

կրկին պատասխանեցին միաբերան. «Ո՞չ, այդ առաջարկութառել անկարելի է»:

Թագաւորը դարձեալ զրեթէ պաղամելով. «Գոնէ Դուք բայց դաշտը իջէք և հանդէսին ներկայ եղէք». Երիտասարդները կրկին ժխտական պատասխանեցին. Այս անգամ թագաւորը կրկին աղաչեց. «Գոնէ ձեր տեղէն ակնարկ մը նետեցէք Դուքայի դաշտին և անոր մէջի արձանին և կամ լոկ ժպիտ մը, եթէ ոչ գիտցած եղէք որ ձեզ կրակին կեր կ'ըժապիտ մը, եթէ ամենակարող և կենդանի Աստուածը աշնեմ, և թող ձեր ամենակարող և կենդանի Աստուածը աշատէ ձեզ»:

«Այո՛» ըստին, «Պիտի աղատէ մեզ քու ձեռքէտ, նոյնիսկ չ'ազատէ ալ, ո՞վ թագաւոր, մենք քու աստուածներդ չենք պաշտեր ու քու ոսկի արձանիդ երկրպագութիւն չենք ըներ, Դուքայի դաշտը չենք իջներ. դէպի այն կողմանք դառնար և նոյնիսկ ակնարկ մը կամ ժպիտ մը չենք նետեր»: Նաբուգոդոնոսոր թագաւորը այս անգամ սաստիկ զայրացաւ և հրամայեց որ հնոցը եօթնապատիկ վառեն, ու բռնեցին Սեղբաքը, Միսաքը և Արեթնագովը հնոցին մէջ նետեցին, և ահա արդիւնքը խոկոյն Աստուածոյ Արդին երեւցաւ, Սատանան պարտուեցաւ, Աստուած փառաւորուեցաւ. Նաբուգոդոնոսոր դարձի եկաւ, ժողովուրդները Աստուածմէ վախցան:

Ո՞վ հաւատացեալ, հիմա ոչ թէ մէկ, այլ շատ մը ոսկիէ արձաններ կանգնած են մեր — Դուքա — աշխարհին մէջ: Այս, չես պաշտեր, չես խոնարհիր, բայց արդին մէջ: Այս, չես պաշտեր, չես խոնարհիր, բայց արդին մէջ: Դուքայի դաշտին մէջ ման կու գա՞ս, դէպի դաշտը դառնալով կը ժպտի՞ս, այսինքն աշխարհի կերպարանքովը դաշտին մէջ մակը կերպարանափոխե՞ս քրիստոնէական սկզբունքները, մասնաւանդ Տէրոջը օրը կը պղծե՞ս: Շուտ փախիր, եթէ ոչ պիտի նաւանդ պիտի, յետոյ հոն պիտի իջնես ու արձանին առջեւ ժպտիս, քիչ յետոյ հոն պիտի իջնես ու արձանին առջեւ պիտի խոնարհիս և երկրպագութիւն ընելով պիտի պաշտես:

Արթնցիր, ինչ վիճակի մէջ որ ես, լսէ՛. «Ո՞վ մեր հակառակորդը Սատանայ, քու կանգնած ոսկի արձանիդ երկրպագութիւն չենք ըներ»: Հոգ չէ թէ նեղութիւն կամ կը պագութիւն չենք ըներ»:

փորձութիւն իսկ պատահի, վախճանը օրէնքալ է, Յիսուս՝ Աստուծոյ Որդին կ'երեւնայ:

Իսկ ո՞վ սիրելի անապաշխար բարեկամ, եկուր այսօր որոշէ ու ըսէ. «Ո՞վ սիրելիմ թշնամիս, բանսարկու օձ, այսուհետեւ կը հրաժարիմ քեզմէ, քու կանգնած արձանաներուդ երկրպագութիւն չպիտի ընեմ, այլ իմ Սրարչիս և Աստուծոյ. Գողգոթայի վրայ կանգնած խաչեալ սիրելի Փրկչիս դէմքին պիտի նայիմ ու միմիայն զԱյն պիտի պաշտեմ»:

ՊԵՐՈՎԻ

Ս. Ս. ՖԼՈԹԲՂՋԵԱՆ

ԻՆՉՈՒ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԸ ՆԵՂՈՒԹԻՒՆ ԿԸ ԿՐԵՆ



ԻՆՉՈՒ ՀԱՒԱՏԱՑԵԱԼՆԵՐԸ
Ն Օ Թ Ն Ի

Բաղոքական ընտանիքի մը զաւակ ըլլալով՝ մանկութենէս սորված եմ Աստուծոյ խօսքը:

Մինչեւ պատանեկութիւնս շարունակած եմ կիրակնօրեայ դպրոց և եկեղեցի յաճախել:

Բայց եկաւ ժամանակ մը երբ ձգեցի եկեղեցին:

Աստուծած մարդը ստեղծած է որպէսզի ան հանգիստ և ապահով կեանք մը ապրի:

Աշխատանքը իբր զբաղմունք տուած է մարդուս և աշխարհի բոլոր բարիքները ստեղծած է որպէսզի մարդկութիւնը վայելէ զանոնք ու զԱստուծած փառաւուրէ:

Սակայն մեղքը մէջ մտնելով, փոխանակ վերոյիշեալ քայլերը իրադորելու, ասոնց ճիշդ հակառակը տեղի ունեցած է և հիմա ալ կը գործադրուի:

Մարդիկ փոխանակ հանգիստ կեանք մը վարելու և Աստուծոյ բոլոր բարիքները վայելելու, կը չարչարուին ներկայիս: Մարդս ցաւով կը ծնի, ցաւով կը մեծայ և ցաւով ալ կը մեռնի: Արդէն Սաղմոսներգուն ալ կը հաստատէ այս ճշմարտութիւնը. «Մեր

ու աշխարհին հետեւեցայ, որ զիս շատ հեռացուց Աստուծմէ:

Փառք կու տամողորմութեամբ մեծ եղող Աստուծոյս որ զիս երեւք չէքց, հապա այցելեց զիս 1937, Մայիս 10ին. և առ զարմանալի կերպով և մինչեւ հիմա իր չնորհքովը ապրեցուց ու առաջնորդեց և օրէ օր կ'ապրեցնէ, փառք ըլլայ իր սուրբ անուան:

տարիներուն օրերը եօթանասուն տարի են ու եթէ զօրութիւնով ութսուն տարի ըլլան, տակաւին անոնց փառքը աշխատանք ու ցաւ է» . Սաղմ. 90: 10.

Սակայն զարմանալին հոն է որ այս բաները բոլորին հաւասարապէս կը պատահին, թէ ամբարիշտներուն և թէ ալ արդարներուն: Եթէ միայն ամբարիշտներուն պատահած ըլլար, պիտի ըսէինք թէ անոնք արժանի են այս նեղութիւնները կրելու, որպէս Աստուծմէ չեն

Վախնար, այս պատճառաւ Աստուծած զիրենք կը պատժէ:

Բայց իրականութիւնը մէջտեղն է թէ, «րքան որ ամբարիշտները նեղութեան կը մատնուին, նոյնքան և մասմբ աւելիով՝ արդարները»:

Ասոր պատճառները երեւք են.

ա.— Նախ հաւատացեալը ինք կրնայ ըլլալ պատճառը: Աստուծած Աղամի ամէն լիազօրութիւն տուած էր որ վայելէ Եղեմի պարտէզը. սակայն ինք իր անհնազանդութիւնովը պատճառ եղաւ որ զրկուի այդ բոլոր բարիքներէն:

բ.— Աստուծած մասնաւոր նպատակ մը և ծրագիր մ'ունի մէն մի հաւատացեալի համար, այդ պատճառաւ իսկ երբեմն ինք հարկ կը տեսնէ հաւատացեալը նեղութեանց մատնելը, «րպէսզի նեղութիւններէ անցնելով կարենայ Աստուծոյ ուզած աստիճանին ու գիրքին հասնիլ: Օրինակ առնենք Յովսէֆը, ըլլայ Աստուծոյ աչքով, ըլլայ մարդկային տեսակէտով: Երբեք պիտի չուզէինք զինք տեսնել այդ նեղութիւններու մէջ, «րովհետեւ ինք բոլորովին անմեղ էր. բայց Աստուծած թոյլատրեց որ Յովսէփ այդ նեղութիւններու մէջէն անցնի որպէսզի կարենայ զինք այդ փառաւոր գիրքին հասցնել և բոլոր իր սիրելիներուն փըր-

կութեան ու պահպանման միջոց ընկեր:

գ.—Աստուած երբեմն իր զաւակները քննութենէ կ'անցնէ տեսնելու համար թէ արդեօք անոնք պիտի կը նաև հաւատարիմ մնալ իրեն և զինք փառաւորել բոլոր պարագաներու մէջ:

Տեսէք Դանիէլը, հակառակ իր բարձր գիրքին ու թագաւորին առջեւ չնորհք գտնելուն, Աստուած թոյլատրեց որ իր պաշտօնակիցները, որոնք կը նախանձէին իր գիրքին, յաջողին թագաւորը համոզել և Դանիէլը առիւծներու գուշը նետել տան: Սակայն Դանիէլ մարդոցմէ աւելի Աստուածոյ հնազանդիլը լաւ սորված ըլլալուն, ամէն վտանգ և նեղութիւն ի մտի ունենալով, նախընտրեց Աստուածոյ հետ յարաբերիլ քան թէ մարմնոյն հանգիստը և կեանքին ապահովութիւնը փնտոել՝ մարդոց հնազանդելով: Իրաւ Աստուած թոյլատրեց որ Դանիէլ մինչեւ առիւծներու գուշը իջնէ, բայց Աստուած տեսնելով Դանիէլի հաւատարմութիւնը հրաշալի կերպով ազատեց զայն և ա'լ աւելի բարձր գիրքի ու պատւոյ արժանացուց, և ինք փառաւորուեցաւ:

Ուստի ո՞վ հաւատացեալ, քննէ ինքզինքդ երբ ներութիւններէ կ'անցնիս, եթէ պատճառը դուն ես, խոնարհէ Աստուածոյ առջեւ. եթէ ո՛չ, զիտցիր թէ Տէրը կ'ուզէ քեզ մաքրել ու սրբել. ուստի ընդունէ Տէրոջը կամքը սիրով և փառք տուր Անոր: Եթէ հաւատարիմ կենաս, Տէրը պիտի ուրախանայ և փառաւորուի քեզմով:

ՊԵՂՐՈՒՔ

ԱՐՏԱՇԵՍ ԷՕՐԵՃԵԱՆ



Ա Հ Հ Ե Ր Ի Ք Տ Ե Ր

Ա. ՊԵՏ. 4. 3: 5. 10:

ՏԵՌ, չես դիտեր բոցը սրտիս կ'ելլէ քեզ...
Տենչ ու նախանձ զիս կ'սպառեն մոմի պէս,
Ալ հերիք ՏԵՌ, թուզ նախատինք, անարգանք,
Աւելցուքներ, բոլորը թոյն ու փսխանք
Սրբապղծեն վսեմ հոգիո կենարար,
Որուն ներքեւ ես զիմիկոր անդադար
Կ'երկրպագեմ, ու ինկաշաղ միմոնջներս
Կը հեռագրեմ վեհափառիո առ աղերս:

Ալ հերիք ՏԵՌ, սրբարանդ քաղցրաբոյր,
Հաւատամքի միմոնջներէ զերծ, թափութ,
Մեղաց վայրի էակներու գարշահոտ
Ոտից կոխան մինի, ոտից որ աղտոտ
Որջերու մէջ օդին, ցըին ներշնչած,
Կը թաւալին լէգեռներով բորբոքած.
Ու բաժինը թշուառաց հէք որթերուն
Շոայլօրէն կը վատնեն միշտ օրն ի բուն:

Ալ հերիք ՏԵՌ, տաճարներ մի թերափիմք,
Ունայն կուրքեր կոչուին աստուածք եւ մարդիկ
Հազար ու մէկ դաւանանքով համբուրեն
Այդ անպիտան ծեռագործներն հողեղէն:
Հեթանոսաց մօրուաւոր կախարդներ,
Երկրի վրայ լուսին, աստղեր են դրեր,
Ու հմայիչ գգեստներով մոգական,
Անմահ հոգւոց դժոխային գոյն կու տան:

Ալ հերիք Տէր թուր, թնդանօթ ու կապար,
Շանթանարին արարածներդ դարձ դար,
Անթիւ, անմեղ մանկանց կրած հարուածէն
Խորշերու տակ մայրեր կբած կը հիւծեն:
Նետ ու նիզակ, մուրճ ու կացին երկրերան,
Կեսանքն աւետող զաւկացդ վրայ կ'երերան,
Ու ես յաճախ սրտի տենդով քռնուած՝
Կը պաղատիմ, ու չե՞ս լսեր ո՛վ Աստուած:

Ալ հերիք Տէր, հողն ալ ահա կը սըգայ,
Նշջեցելոց շիրմանց վրայ բոն կու լայ.
Փոխան զարնան՝ ձմեռն կ'իշխէ մեր զիխին,
Ժառ ու ծաղիկ ունգունքներու բոյր չունին:
Թոյն է մեղքը, ու մահացու ծով ազդակ,
Մեղքն ստեղծեց անդունդ, խաւարն ու կայծակ,
Մեղքը մեղցուց մեզ, Քեզ լացուց ո՛վ Յիսուս.
Ախ, ալ հերիք, քիչ մ'ալ հրճուանք, խրախոյս...:

Ալ հերիք Տէր, յաղթող ոյժ տուր տկարիս,
Քաջն Դափիթի օծեալ իտովն օծէ զիս,
Մէջքըս կապէ չոգոյդ սուրը, անհուն.
Սպառ'զինէ զիս հուրերով վառվառուն,
Եւ թող տուր ինձ ես ալ ելեմ Գողզոթան,
Ու խաչիդ տեղ կանգնեմ դրօշն փրկութեան:
Փղշտացոց հսկաներ արդ թող լուն.
Ալ հերիք Տէր, ատելութիւն, ոկ ու քէն:

Ո՛վ Դուն սիրոյ, երջանկութեան Արշալոյս,
Եկո՞ւր վերցուր, թախիծն ու վիշտն իմ հոգուոյս,
Անզգամաց հայնոյանքներն ի կամայ,

Վերքե՞ր կու տան խորքը սրտիս որ կ'ողայ:
 Թագասորներ իրենց ձևոքին որոշակ
 Բարձրացուցած, մեզ կով կու տան ոտից տակ.
 Աշխարհն ամբողջ նոց մ'է խոր ու խաւար,
 Ալ հերիք Տէր, այլեւա եկուզ մեզ վեր տար:

Ե. ՐԱԳՈՒՊԵԱՆ

Հասըշէ

ԵՂԻՉԱԾՐ ԵԴՈՒՄԸՐԴ ՌԱԳՈՒՊԵԱՆ

ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ.— Մեծ եղեռնի խլեակներէն է Եղուարդ եղ-
 բայր, որ տակաւին տասնեակ մը տարիներ առաջ ձեզիրէի պետ-
 վիներուն քով կը ծառայէր որպէս հովիւ կամ խաշնարած, որ ա-
 բարի ձեռքը առաջնորդելով զինք այդ ամենի և անապատ վայ-
 րերու մէջէն, 1933ին բերած յանձնած է Action Chrétienne en Orientի
 (Արեւելքի մէջ Քրիստոնէական Գործ) ընկերութեան պահապան հը-
 թեան ու գուրգուրանքին: Այն մի քանի տարուան կարճ ժամա-
 նակաշըշանին, շնորհիւ իր ուշիմութեան և ինքնաշխատութեան
 կրցաւ ձեռք ձգել իր մայրենի լեզուին գրելն ու կարգալը: 1938ին
 Արքանանի Շիմլան գիւղին մէջ, Վեր. ի. Հարրիսի նորաբաց
 Սբ. Գրոց դպրոցը կ'երթայ ուսուանելու և անոր դասընթացքը կը
 լրացնէ յաջողութեամբ: Ներկայիս կը գտնուի Հասիչէ և կը գործէ
 Action Chrétienneուի ձեզիրէի դաշտին մէջ: Ան երբեմն գողտրիկ քեր-
 թըւածներ կը գրէ յաջողակ կերպով:

Վերի քերթուածը որ սրտի խորերէն ելած հառաչանքի մը
 պոռթկումն է առ Աստուած, իր վրայ կը կրէ տարագրութեան ».
 Երբուն կրած տառապանքին ու չարչարանքին գրոշմը:

«Մ.»

Բ. ԱՅԼ ԵՒ ԱՅԼՔ

ԱՌԱՋԱԵԹԵԿՆ

Առողջութեան առաջին պայմանը մաքրութիւն է։
Առողջութիւնը պարկեցաւթեան վկայագիրն է։ Բարոյա-
կան օրէնքը առողջութեան հիմն է։ Դուն պահէ առողջու-
թիւնդ, և առողջութիւնդ ալ պիտի պահէ զքեզ։

Մաքի առողջութիւնը պահելու համար նախ մարմին
առողջութեան խնամք տանելու է։ Մարդ մը երբ իր հի-
ւանդութիւնը կամ ախտը կը ճանչնայ և կը զգայ, կիսո-
վին առողջացած կը համարուի։

Առողջութիւնը մեծ զանձ և մաքրութիւնը՝ հիւան-
դութեանց դէմ պահպանողական զօրութիւն մըն է։ Ամէն
խելացի մարդ որ իր առողջութեան արժէքը գիտէ, պար-
տաւոր է հիւանդութենէ զերծ մնալու պայմանները գիտ-
նալ։

Առողջութեան և երկարակեցութեան գաղտնիքը ըս-
տամոքսին մէջն է, պէտք է քիչ մաշեցնել զայն։ Մարդ
մը առանց առողջութեան չկրնար երջանիկ ըլլաւ, առողջ
չէ այն մարդը որուն ցանկալի կը թուին լիսասակար բաները
լաւագոյն բաներուն պէս։

ՎԱՐ ՊԵՏԱ ՄԸ

Օր մը հարցուցին մարդու մը թէ ինչո՞ւ բնաւ չէր
հիւանդանար ։ Հսաւ. «Սովորական ատենին կը ճաշեմ, քիչ
կ'ուտեմ, ժամանակին կը պառկիմ և կ'արթնամ ու ան-
միջապէս կ'ելլեմ անկողնէս։ Ուրիշի գործին բնաւ չեմ
խառնուիր, միայն իմ գործովս կը պարապիմ։ Ոչ ուրիշի
գաղտնիք կը հաղորդեմ և ոչ ալ ուրիշին գաղտնիքը իմա-
նալու հետաքրքիր կ'ըլլամ, ուրիշը չեմ բամբասեր և եթէ
ուրիշներ զիս բամբասեն, բնաւ հոգ չեմ ըներ, եթէ իմ
վրաս պարսաւանքի բան մը չունիմ։ իսկ եթէ ունիմ՝ ա-

նոնց բամբասանքէն օգտուելով սխալներս կը շտկեմ։
Կարողութիւնս կը ճանչնամ, չափէն աւելի ծախս
չեմ ըներ, պարտք բնաւ չեմ ըներ, հարուստ ըլլալու հա-
մար ալ միտքս չեմ յոզնեցներ, և փոխանակ շատ ունե-
նալով քիչ գոհ ըլլալու և կամ բնաւ գոհ չըլլալու, ինք-
զինքս վարժեցուցած եմ քիչով շատ գոհ ըլլալու։
Ահաւասիկ այս է իմ կեանքիս կանոնը որուն անվե-
րէպ հետեւելով, բնաւ հիւանդ եղած չեմ։

Քաղեց՝ Ս. Յ. ՓԱՇԿԵԱՆ

ՀՅԱԳԵԿԱՆ ԲՂԽԱՌՄՆԵՐ

Աշխարհի գործերուն շատ կարեւորութիւն մի՛ տար.
Բայց կարեւորութիւն տուր պարտականութեանցդ խղճա-
միտ կատարման։
= Յաջողելու և երջանիկ ըլլալու համար երեք պայման
կը գտնեմ։

1. Դիմացինը և աշխարհի գործերը լաւ ճանչնալ, և
ըստ այնմ վարութիւն։

2. Ինքզինքը ճանչնալ՝ լաւագոյնս, անդադար բարե-
փոխութիւն

3. Բարի և վեհանձն ըլլալ առանց ապուշ ըլլալու։
= Մաքուր և մաքրող շունչ մը ըլլալ կ'ուզեմ Տէր Յի-

սուսի պէս, ամէն կողմ փչուլ։
= Կը սիրենք մեղադրել. չենք սիրեր ուրիշներէն մե-

շադրութիւն. կամ աւելի ճիշդը ինքզինքնիս մեղադրել։
Ո՞վ իրաւունք ունի, "զ անիրաւ է. ինձ կը թուի թէ

ամէն մարդ իրաւունք ունի իր հաշւոյն և ամէն մարդ ա-
նիրաւ է ուրիշներուն հաշւոյն։

= Կը պատահի որ ցաւելով յանկարծակիի գամ տեսնե-
լով պաղ վերաբերումը բարեկամներուս, որոնց այդ վերա-

բերումին արժանացած ըլլալուս շարժառիթը իզուր կը
փնտռեմ խղճիս խորը

Պ. ՄՈՒՐԱՏԵՍՆ

Կենաց Դպրոց, Պէյրով

ՍՈՒԲԲ ԳՐԱՏ ԱՌՋԻԿՆԵՐԸ

(ՀՅԴ. ԵՂԱՎԵՐՈՒԹԵԱՆ Ա.Պ.ՁԻԿԱՆ.ԵՐՈԽՆ.)

Աստուած՝ իւրաքանչիւր աղջիկ ստեղծած է մասնաւոր նպատակի մը համար։ Ան՝ իւրաքանչիւրին շնորհած է մասնաւոր ձիրքեր ու կարողութիւններ և դրած մասնաւոր միջավայրերու մէջ, մասնաւոր դիրքերու վրայ որ իրենց համար ծրագրուած բարձր կոչման գիտակցին և կատարեն։

Աստուած՝ բարեբախտաբար Սուրբ Գրքին մէջ ամէն դասու աղջիկներէ տիպարներ դրած է որ իւրաքանչիւրս մեր վիճակներուն համեմատ օրինակներ ընտրենք մեզի և ջանանք անոնց նման Աստուծմէ մեզի շնորհուած ձիրքերն ու տաղանդները ի սպաս զնել իր թագաւորութեանը տարածման համար։

Հնտեւաբար, առանց այլաբանական կամ խորհրդանբաշական կողմերը նկատի ունենալու, պիտի ուսումնասիրենք զանոնք համառօտակի՝ սկսելով Ծննդոցէն։

Ա. — ՌԵԲԵԿԱՆ. Ծննդ. 24. 15—67.

Սափորը ուսին՝ տան մէջ ունեցած իր պարտականութեան գիտակից, կ'երթայ աղրիւր ջուր բերելու։ Լուրջ և վճռական՝ սափորը կը լեցնէ անմիջապէս և երբ տուն վերադառնալու կը պատրաստուի, Եղիազար խմելու ջուր կը խնդրէ իրմէ, սափորը կ'իջեցնէ փութով և կը խմցնէ, Խորհող և զթասիրդ կը մտածէ ուղտերուն մասին և առանց յոգնիւն հաշուելու, բոլորին համար ջուր կը քաշէ։ Հիւրասէր և այլասէր՝ տուն կը վազէ մօրը լուր տալու դուրսը մնացած օտարականին մասին։

Իր ծնողաց իմաստուն կարգադրութեան վրայ վստահ՝ կը հաւանի, անոնց իրեն համար ըրած ընտրութեան։ Պարկեցած ու ամօթխած, կ'իջնէ ուղաէն ի տես անձանօթ օտարականին և կը ծածկուի քօղով, երբ իր ապազայ կեանքի ընկերը կը տեսնէ։

Տան աղջիկը տիպար՝ կը ներկայանայ հոս։

Երբ մօր ձեռքերը այնքան լեցուն են տան գործերով
ինչ մեծ սփոփանք և գոհունակութիւն կ'ունենայ մայր մը
երբ իր աղջկեկը Ծերեկայի նման գործունեայ և պարտա-
ճանաչ գպրոցէն գարձին կը մտէ խոհանոց և սիրայօժար
կ'օգնէ իրեն, կը մտածէ իր եղբայր - քոյրերուն վրայ,
կը զբաղի անոնցմով և կը ձգէ որ մայրը իր օրուան տաղ-
տուկէն պահ մը հանգչի, գոհունակութեան զգացում մը
ունենայ և փառարանական ասացուածք մը ելլէ դէպի եր-
կինք՝ Աստուծոյ իրեն ընծայած բարի զաւակներուն համար:

Բ. — ՄԱՐԻԱՄ ՄԱՐԳԱՐԵՒՅԻՆ 2: 4-8:

Մովսէսի քոյրը Մարիամ իր բանասեղծի զրիչը մէկ
կողմ դրած, անշշուկ կը հսկէ իր փոքրիկ եղբօր պրտուեղէն
տապանակին:

Փարաւոնի աղջկեկը կու գայ. Մարիամ՝ աչք ու ականջ
կտրած կը հետեւի անոր շարժումներուն: Տապանակը կը
բացուի, մանկեկը կու լայ. Մարիամ զգացուած՝ եղբօրը սի-
րոյն ամէն վախ մէկ կողմէ կը դնէ. կը համարձակի թագաւորին
աղջկան մօտենալ և իր եղբօրը համար միջնորդութիւն ը-
նել: Հեռատես և հնարամիտ կ'առաջարկէ ծծմայր մը
գտնել և իր մայրը բերելով կը յաջողի փոքրիկ Մովսէսը
գտնել և մեծ բերելով կը յաջողի փոքրիկ Մովսէսը

գտնել և իր սիրոյն, ուղիղ դաստիարակութեան և գուրզուրոտ խը-
նամքին յանձնել տալ:

Քոյրը՝ տիպար կը ներկայանայ հոս, հսկող, աչալուրջ, զո-
հող, խելացի, հեռատես և զործող: Որպէս քոյր որքան
կարելիութիւններ ունինք մենք մեր առջեւ. քիչ մը հե-
ռատեսութիւն, քիչ մը զոհութութիւն, քիչ մը աշխատանք
կրնան գրկել անոնց կեանքերն անմեղ՝ մեղքի ծովէն:

Քոյրեր շատ մեծ աղջեցութիւնն այն քրոջ՝ որ իր անսառակ
վրայ, կը յիշեմ պատմութիւնն աշխ գրով՝ աղաչական
եղբայրը սիրաշահելու համար շատ գորովոտ և աղաչական
նամակ մը գրեց իր եղբօր և անկէ ներողութիւն խնդրեց
որ չէր կրցած պէտք եղածին չափ հաճելի դարձնել տունը
և այսպիսով ակամայ պատճառ դարձած էր իրեն հեռանա-
լուն: Եղբայրը իր քրոջ սէրէն յաղթուած գերադառաւ տուն:

Մենք աւ շատ խոհեմութեամբ և անուշութեամբ վարւելու ենք անոնց հետ, հեռատեսութեամբ հսկելու ենք անոնց վրայ, սիրաշահելով և հոգեւոր կեանքը սիրել տալով անոնց, որ չըլլայ թէ հեռանան հոգեւոր միջավայրէն։ Անոնց պահապան հրեշտակները դառնալու ենք։

Գ.— ՑԵՓԹԱՅԻՒ ԱՂՋԻԿԸ. Դատ. 11. 34—40։

Մէկ հատիկ աղջիկ, խորհրդաւոր և յարգող որ իր հօրը յաղթանակին ի պատիւ զայն դիմաւորելու կ'ելլէ հանդիսաւորութեամբ։ Իր հայրը որ անխորհուրդ ուխտ մը ըստած էր, երբ աղջիկը կը տեսնէ, սրտի ցաւէն հագուստները կը պատռէ։ Սակայն աղջիկը արի և հնազանդ՝ իր կեանքը իր հօրը ի սպաս կը զնէ առանց դժգոհութեան կամ տրտունջքի։ Որդիսկան հնազանդութեան ի՞նչ սքանչելի պատկեր։ Քսաներորդ դարու ազատ դաստիարակութեան զաւակներուն ի՞նչ վսեմ օրինակ։ Քանի՛ քանի՛ մանչեր ու աղջիկներ տունը դժոխք կը դարձնեն, իրենց ձնողաց զիւրին և իրաւացի պահանջներուն ի խնդիր, մինչ թեփթայէի աղջիկը, ինքզինքը իր հօրը կը տրամադրէ բոլորանուէր որ ան՝ իր Աստուծոյն ըրած ուխտը չգրժէ։

Մեր երկնաւոր Հօրը կամքին ենթարկուելու, Անոր փափաքներուն գոհացում տալու ի՞նչ տիպար, Յաճախ մենք որքա՛ն գիւրին և աննշան ու անարժէք բաներու մէջ կ'ընդդիմանանք Աստուծոյ կամքին։ Որքա՛ն փոքր զոհողութիւններ, զիջումներ կը զլանանք Անոր՝ որ իր սիրելի Որդին մեզի համար տուաւ։ Որքա՛ն ամօթով կը մնանք երբ մեր Աստուծոյ հանդէպ ունեցած սէրն ու զոհողութիւնը կը բաղդատենք Յեփթայէի աղջկան սիրոյն և զոհողութեան հետ։

Օրինակ առնենք իրմէ և թողոնք որ մեր կամքերն հալին և աննիւթանան Աստուծոյ բարի և անհասանելի կամքին մէջ։

Դ.—ՆԵԿՄԱՆԻ ԳԵՐՈՒՀԻՆ. Դ. Թագ. 5. 1—4:

Հայրենիքէն հեռու, վտարանդի, դժբախտ աղջիկ մը,
որուն անունն անգամ յիշուած չէ: Գերի մը, որ իրաւունք
չունի իր կեանքին վրայ: Սակայն, ան բախտին դէմ գան-
գատող, դժգոհ աղջիկ մը չէ: Խիզախ և քաջասիրտ կուրծք
կու տայ բոլոր դժուարութեանց և Դանիէլի պէս հաւատա-
քիմ ու նախանձախնդիր իր հայրերուն Ա. տուծոյն՝ կ'ապրի
կեանքը հաւատացեալի, կ'երազէ իր հայրենիքն ու իր Աս-
տուածը:

Պարտականութեան մէջ չի թերանար. իր տիրուհին
սիրալ գրաւած է, իր կեանքը տիպար և օրինակելի է, կը
կարեկցի իր հիւանդ տիրոջ, կը խօսի իր Աստուծոյն և ա-
նոր մարգարէին հրաշքներուն վրայով և իր խօսքերը ո՞՛ը
արժէք կը ներկայացնեն ծառայած տան մէջ՝ կը լսուին,
թագաւորներու կը պատմուին և իր տէրը բժշկութիւն կը
գտնէ:

Գործող աղջիկներու տիպար: Մեր ծառայած տունե-
րուն, գործատեղիներուն մէջ ի՞նչ ազգեցութիւն կը ձգենք
արդեօք, սիրայօժա՞ր թէ աչքի երեւնալու համար կը ծա-
ռայենք: Մեր խօսքը որքա՞ն կը իր ունի իրենց քով, հա-
ւատք կ'ընծայե՞ն մեզի, կը փայլի՞նք մեր առաքինու-
թեամբ:

Մեր տէրերուն հանդէպ ինչ վերաբերմունք ունինք:
կը մտածե՞նք անոնց մեղսալից կեանքին մասին, պարտա-
կանութիւն կը սեպի՞նք անոնց համար աղօթելը, կը ջա-
նա՞նք զանոնք մեղքի բորսութենէն բժշկելու համար մեծ
բժշկապետին առաջնորդել այս փոքր աղջկան պէս:

Ե.—ԵՍԹԵՐ ԹԱԳՈՒՀԻՆ. Եսթեր 4: 16—17:

Գերուհի մը նոյնպէս՝ որ իր գեղեցկութեան ու ձիր-
քերուն չնորհիւ կ'արժանանայ թագաւորական թագի: Տի-
պար աղջասէլ մը, որ իր փառքն ու դիրքը, նաեւ իր
կեանքը կը վտանգէ իր աղջակիցներուն սիրոյն, և իր Աս-
տուծոյն ապաւինելով, աղօթքով ու աղաշանքով ու ծոմա-

պահութեամբ կը մօտենայ թագաւորին և կը յաջողի իր ազգին ազատութիւնն ու բարօրութիւնն սպահովել:

Տիպարը՝ ազգասէր աղջկան, Եսթեր՝ իր թագաւորաց կան բոլոր վայելքները, իր փառքն ու զիրքը առ ոչինչ դնելով իր կեանքը մահուան վտանգի ենթարկեց և մօտեցաւ թագաւորին իր ազգին ազատման համար:

Մենք ի՞նչ կը գոհենք մեր ազգին, մեր ժամանակէն ո՞րքան կը տրամադրենք: Մեր բաժինը կը բերենք անոր հոգեւոր կեանքի աճման համար: Պօլոս առաքեալ կ'ուզէր նզովուած ըլլալ իր ազգակիցներուն փրկութեան համար: Իսկ մենք կը ցաւի՞նք. կը սպա՞նք անոնց մեղքերուն համար: Կ'աղաչենք, կը պաղատի՞նք Աստուծոյ մեր ազգին ու մեր հայրենիքին համար:

Եսթեր թագուհի մը, աղօթքով ու աղաչանքով կրցաւ ազատել իր ազգը մահուան դատապարտութենէն: Մենք ալ երկնաւոր թագաւորին աղջկները, կրնանք միասնաբար աղօթել և պաղատիլ Աստուծոյ որ արթնութիւն մը չնորհէ մեր ազգին և ազատէ զանոնք մեղքի և մահուան դատապարտութենէն:

Զ.— ՄԱՐԹԱՆ ՈՒ ՄԱՐԻԱՄԸ. Ղուկ. 10. 38—42:

Զոյգ մը նախանձելի քոյրեր որ իրենց եղբօր հետ միասին տրամադրուած են Յիսուսի: Յոզեմած և վշտարեկ Յիսուս քաղցր ապաստանարան մը կը զտնէ իրենց մօտ, երբ ամէն անգամ Բեթանիայէ կ'անցնէր: Իրենց հարստութիւնը, ժամանակն ու յարգանքը նուիրած են Վարդապետին որ կը սիրէ զիրենք.

Մարթան, համակ եռանդ՝ իր ամէն կարելին կ'ընէ մեծ Վարդապետն արժանավայել յարգանքով հիւրասիրելու: Մինչ Մարիամ՝ որ թափանցած է անոր հոգիին խորքը, բաժնեկից է անոր ցաւերուն և տեղեակ ծրագիրներուն: Այնքան կը զնահատէ Անոր բարեկամութիւնն ու մտերմութիւնը և այնքան գերադաս կը համարէ Անոր հետ հաղորդակցութիւնը որ բոլորովին հմայուած հոգեկանով, կը նոր սեղան պատրաստել և կ'արժանանայ իր քրոջ յանդի-

մանութեան և ապա Յիսուսի գնահատանքին:

Տիպարը՝ ճշմարիտ բարեկամի:

Մենք ունինք Մարթայի զոհողութիւնն ու եռանդը Յիսուսի համար: Կ'աշխատի՞նք. կը յոզնի՞նք, կը ջանա՞նք յագեցնել զի՞նքը մեր ունեցածովը: Մեր ժամանակը, զի՞րքը, հարստութիւնը, ձիքերն ու տաղանդները կը տրամադրենք Յիսուսի:

Մարիամի նման հասկցած ենք գերազանցութիւնը Անոր ներկայութեան. կը հասկնա՞նք զԱյս. բաժնեկից ենք Անոր ցաւերուն, փափաքներուն և ծրագիրներուն: Ան մեր սրտերուն մէջ իր հանգիստը կը գտնէ:

Է. — ՓԻԼԻՊՊՈՍ ԱԽԵՏԱՐԱՆԶԻՆ ԶՈՐՍ ԱՂՋԻԿՆԵՐԸ.

Գործ. 21. 7:

Ի՞նչ երանելի ծնողք, ի՞նչ օրինակելի զաւակներ: Զորս Քոյրեր, չորսն ալ նուիրուած Տէրոջը ծառայութեան ամբողջովին: Ո՞ր հոգեւոր հօր և մօր սիրու նմանօրինակ փափաք մը, նախանձաւորութեան զզացում մը չունենար անոնց ի տես:

Հապա մեր երկնաւոր Հայրը ի՞նչպիսի բաղձանք ունի որ մենք իւրաքանչիւրս, իր Որդւոյն արեամբ սրբուած զաւակները, օրէ օր աճինք հոգեւոր կեանքի մէջ: Հնազանդինք իրեն Ռեբեկայի պէս: Աչալուրջ և հեռատես մեր եղբայր-քոյրերուն համար զործենք Մարիամ մարգարէուհին պէս: Ենթարկուինք իրեն Յեփթայէի աղջկան նման մեր կամքն իրենինին նոյնացնելով: Վկայենք իրեն համար նէեկամքն գերուհին պէս: Աշխատին՝ մեր ազգին փրկութեան համար Եսթեր թագուհիին պէս: Մառայենք իրեն Մարթայի պէս: Նուիրուինք Մարիամի պէս և Սուրբ Հոգիով լիցուած ապրինք իր փառքին համար Փիլիպոս աւետարանիչին չորս աղջիկներուն պէս:

* * *

Աստուած օրհնէ մեզ ո՛ր իւրաքանչիւրս մեր զտնուած միջավայրերուն մէջ ապրինք իր մեզի համար ծրագրած նպատակին համաձայն և փառաւորենք զի՞նքը:

Տիկ. ԱԱՏԴԻԿ ԹՕՓՈՒԶԱՆԵԱՆ

Պէյրուք

ՅՈՎԱԿԻ ՊԱՏՄԱՆ

Յովակի պատմանին կեանքը տիպար օրինակ մը եռածէ է ինձի համար: Ան իր բարի վարմունքով իր տասնըմէկ եղբայրներէն աւելի սիրելի եղած էր իր ծնողքին: Իր եղբայրներուն իրեն թշնամի ըլլալը գիտնալով հանդերձ, անոնց կերակուր կը տանի իր կեանքը մահուան ենթարկելով: Ստկայն Աստուած իր հետը ըլլալով, չնորհք գտնել տուաւ մինչեւ որ Փառաւոն թագաւորին երկրորդը եղաւ Եգիպտոսի մէջ:

Յովի ընթացքին Յովակի երր տեսաւ իր եղբայրները որ խոնարհած են իր առջեւ: Կրնար զանոնք մէկ անդամէն գլխատել տալ, բայց այս գաղափարը միտքէն իսկ չանցաւ, որովհետեւ ան ունէր խոնարհ սիրտ մը: Եղբայրները զինք մեռցնել ուզած էին, բայց Յովակի ապրեցնել ուղեց զանոնք, կանչել տուաւ իր ծնողքը ու իր դաւաճան եղբայրները և զանոնք սովի ընթացքին Գեսեմի մէջ կերպակրեց:

* * *

Գալով ինձի, ես ալ կ'ուզեմ նմանիլ Յովակին՝ ուսնենալ անոր նման խոնարհ սիրտ մը հնազանդ և օգնող, այսպիսի հոգի մը ունեցած էր ան Աստուածոյ ապաւինելով:

Ես ալ կը խնդրեմ Տէրոջմէս որ ինչպէս Յովակիը լոյս մ'ըրաւ Եգիպտոսի մէջ, զիս ալ իմ շրջանակիս մէջ լոյս մ'ընէ և իր անունը փառաւորեմ հոս երկրի վրայ և օրմըն ալ յաւիտեանս յաւիտենից երկինքի մէջ:



ԱՆ ՔԵԶ ԿԸ ՍԵՐԵ

Կը յիշեմ եզելութիւն մը որ եղբայր մը վկայեց ժողովին մէջ ու այսպէս ըստաւ. «Մեր գործատեղիին մէջ կը գտնուէին երկու եղբայրներ որոնք տասը տարիէ ի վեր իրարու հետ թշնամի էին. Այս եղբայրը որ հոգեւոր մէկն էր առոնցմէ մէկուն հետ խօսելու ատեն կ'ըսէ. «Թէեւ դուն եղբօրդ հետ թշնամութիւն ունիս, ան քեզ միշտ կը սիրէ ու կը պաշտպանէ: Երբ ան այս խօսքերը կը լսէ, սիրտը կը յուզուի և անոր խոժող գէմքին աչքերէն արցունքներ վար կը թափին: Ան առաջ կ'ուզէր նոյնիսկ մեռցնել եր եղբայրը, բայց հիմա իրարու հետ կը հաշտուէին և սիրով կ'ապրին:

Ո՞վ ընթերցող սիրելի՝ հոգի, դուն որ այս պատմութիւնը լսեցիր, արդեօք ի՞նչ կը խորհիս, հաշտուած ես Քրիստոսի հետ, Ան քու տեղդ խաչուեցաւ և քու պարտքդ ինք վճարեց խաչին վրայ: Ան ամէն ատեն քեզ կը խորհի, նեղութեանդ մէջ կ'օգնէ և քեզ կը կերակրէ: Ան իր կեանքը մեզի համար տուած է: Այսպէս մէկու մը հետ հաշտպէէ, վայելէ Անոր հայրական սէրն ու բարիքները: Ան կ'ուզէ, վայելէ Անոր հայրական սէրն ու բարիքները: Ան քեզ քեզ ազատել Սատանային գերութենէն և մեղքի բեռնէ: Ո՞վ ընթերցող, գեռ ասկէ աւելին կայ, Ան քեզ երանէ: Ո՞վ ընթերցող, գեռ ասկէ աւելին կայ, Զե՞ս ուզեր արդեօք կինքի ժառանգակից ալ պիտի ընէ: Զե՞ս ուզեր արդեօք ապաշխարել և Տէրոջը յանձնուիլ: Բնաւ մի կասկածիր և կամ մի յուսահատիր:

Եթէ կ'ուզես, փորձէ իսրայէլի Աստուածը:

Մի յետածգեր ապաշխարութիւնդ, հիմա Անոր յանձնելով վայելէ զԱնիկա յաւիտեանս յաւիտենից: Բ. Կորն. 6.2:

ՂԱԶԱՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

Հայեալ

ՀԱԿԱՏԱԿԱ... ԱՆ ՊԵՏԵ ՖԲԿԱԽԻՑ

Ապաշխարութիւնը յիրաւի շատ խորհրդաւոր բան մընէ և միեւնոյն ժամանակ շատ պարզ և ամենուն համար է։ Ամէն մարդ աշխարհի վրայ պէտք է ապաշխարէ և վերըստին ծնանի, որպէսզի ազատի յաւիտենական տանջանքէն։

Թէ լնչպէս մարդս կ'ապաշխարէ։ Նախ և առաջ ապաշխարութիւնը չնորհք մ'է և ատիկա կը կատարուի երբանձ մը մեղքերու գիտակցութեան կու գայ, անյուսութեան մէջէն դուրս ելլել կ'ուզէ, կը դիմէ շատ միջոցներու, շատ զրկանքներու կ'ենթարկէ ինքզինք բայց անոնցմէ որեւէ մէկէն ալ օգուտ չգտնելով, վերջապէս ինքզինքը կը նետէ Յիսուսի բազկաց մէջ, հաւատալով Անոր թէ միայն Անկրնայ քաւել իր մեղքերը և իրեն սրտի խաղաղութիւն և հոգւոյ անդորրութիւն պարզեւել։ Երբ մէկը կ'ապաշխարէ, հիմնովին կը փոխուի և կ'ըլլայ «Նոր մարդ»։ Ինչպէս պարտիզանը տունկը կը պատուաստէ, անպէտ պտուղները պիտանի ընելով՝ այնպէս ալ անձը կը պատուաստուի Յիսուսի վրայ, ըլլալով պիտանի մէկը Անոր գործին մէջ։

Օրէնքի շրջանին՝ ապաշխարութիւնը իխոտ դժուարէր, ատիկա կ'ըլլար զոհերով, ծոմապահութեամբ և տաժանագին չարչարանքներով։ Սակայն մեր Փրկիչը Յիսուս, աշխարհ եկաւ հաստատելու չնորհքի դարը, ինքը մեր տեղը չարչարուելով դիւրացուց ապաշխարութիւնը։

Պողոս Առաքեալ կ'ըսէ։ «Հաւատա Տէր Յիսուս Քրիստոսի ու պիտի փրկուիս . . .» Ամէն։

ՅԻՍՈՒՄԻ ՆԾՑԻՆՔ

«Յիսուսի նայինք, մեր հուատքի առաջնորդին ու կատարողին, որ այն ուրախութեանը համար որ իր առջեւ կեցած էր, խաչը յանձն առաւ, ամօրը արհամարհեց ու Ասուծոյ աջ կողմը նսաւ»: Եբ. 12. 2:



Խղբ. Մ. Մ. Մկրտչյան
ԽՆՔՆԱԿԵՆԱԾՎԴՐԱԿԱՆ
ԳՐԱԴՐՈՒՅԹ

Բնիկ կարմուճցի և մրայց ծնած եմ Հալէպ, 1923ին, Հոգեւոր Ենտանիքի մը մէջ: Պապեցո եղած են հոգեւոր և Աւետարանական եկեղեցին մէջ սարկաւագ: Երբ Հալէպի Հոգեւոր Եղբայրութիւնը կազմուեցաւ, սարկաւագութեան պաշտօնը հօրո տրուեցաւ: Թէեւ մանկական ապաշխարութիւններյածախ ունեցած եմ, բայց ցաւալի է որ 2 կամ 3 օ-

Առաքեալը մեր աչքերը ուղղել կ'ուզէ ամէն բանէ առաջ Յիսուսի նայիլ: Արդեօք պատճառը ի՞նչ է, ինչո՞ւ մեր ակնարկները ուրիշի մը չ'ուզզեր: Յիսուսի նայինք, որովհետեւ Ան հաւատքի առաջնորդ է: Անիկա հաւատքը հաստատած է հաւատացեալին մէջ: Յիսուսէ առաջ ալ եղած են առաջնորդներ, որոնք ուզած են մինչեւ աշխարհի վերջը իրենց հետեւորդները ունենալ: Գործք. 5. 36. 37ին մէջ կը յիշէ Թեւզափ և Յուղա Գալիլիացիի համար, որոնք իրենց ուժովը կամ իրենց հարստութիւնովը առաջնորդներ ըլլալ, փորձեցին և եղան ալ, բայց անոնց մահը իրենց գործին վերջ տուաւ, որովհետեւ Աստուծմէ չէին:

Նարոլէոն Պոնաֆարդ երբ աշխարհակալ եղաւ և ամենէն յետոյ պարտուելով աքսորուեցաւ, մեռնելէն առաջ ըսաւ. «Իմ ուժովս աշխարհակալ եղայ և հիմա հետեւող մը չունիմ, Յիսուս աշխարհի մէջ սիրոյ կեանք մը

բէն աւելի տեւած չեն:

1937ին, հայրս Տէրոջ-
մով ննջեց, այն առեն
հազիւ 15 տարեկան էիր,
ապաշխարութեան զգա-
ցումներ ունեցայ, կ'ու-
ղէի հոգեւոր կ ե ա ն ք ը
ապրիլ առանց Քրիստո-
սի Հօրս մեռնելէն վերջ
ինձի խօսողներ եղան ա-
պաշխարութեան համար,
դիտէի ո ը անպատճառ
պէտք է ը ապաշխարել
բայց չ է ի հնազանդեր,
խորհելով թ է սինեմա,
որճարան, գինետուն կամ
և այլ տեղեր չէի թա-
փառեր, մեղքին խորուն-
կը չէի դացած և ա յ դ
վիճակով պարի կ'ուղէի
որ ինձի բաւական չէր,
շարցում մը ինձի շատ
նեղութիւն կու տար և
և մտքես չէր բաժնուեր,
այն էր թէ երբ որ մեռ-
նիմ ո՞ւր պիտի երթամ:
Շատ անգամ գիշերները
երբ կը պառկէի, ա յ ս
հարցումը ինձի նեղու-
թիւն կու տար, կ'ուղէի
քնանալ, կ'ուղէի մոռնալ
բայց կարելի չէր, ըս-
տիպուած կը խորհէի եր-
կինքի երանութեան և
դժոխքի տանջանքին և
յափիտենականութեան
վրայ, երկինքի և դժոխ-
քի մասին գիտէի, բայց
ամենէն աւելի յափիտե-

կաստատեց և այսօր Անոր հետե-
ւողներ պակաս չեն:

Յիսուսի նայելու ենք, որով-
հետեւ Անիկա հաւատքի Առաջ-
նորդ է: Առաջնորդ մը, որուն
ամէն հաւատացեալ կը կարօտի:
Արգեօք Յիսուս մինակ Առաջ-
նորդ է ու կատարող չէ: Այո՛,
Յիսուս Առաջնորդ է, նաեւ կա-
տարող է. Ա. Թիս. 5. 24ին մէջ
կ'ըսէ. «Հաւատարիմ է Ան, որ
ձեզ կանչեց, որ պիտի կատարէ
ալ»: Քանի որ մենք այս և ասով
նման խոստումներ ունինք, որոնք
կը փաստեն և մեզ կը վատահեց-
նեն թէ Յիսուս կատարող ալ է,
ուրեմն մենք պարտինք Յիսուսի
նայիլ:

Նաւազարը միշտ իր զեկին կը
նայի որ ճամբէն չխոտորի և վտան-
գի չհանդիպի: Ինքնաշարժի վա-
րելը նոյնպէս իր զեկին ուշադը-
րութիւն կ'ընէ, այնպէս ալ Աս-
տուծոյ զաւակը իր Առաջնորդին,
Յիսուսի պէտք է նայի որ ճամ-
բէն չխոտորի, եթէ Առաջնորդին
չնայի և գիտցածովը ճամբան շա-
րունակէ, կրնայ սխալելով ճամ-
բէն խոտորիւ ու իր գիտցած ճամբո-
վը երթալով վերջապէս ինքին-
քը պիտի գտնէ զահավէժի մը
առջեւը ուրկէ իյնալով կը
կորսուի:

Մենք Յիսուսի ինչո՞ւ նայե-
լու ենք: Մարդ մը երբ իր ըն-

նականութիւնը զիս կը
նեղէր, Եթէ դժոխք եր-
թամ, միայն մէջ տարի
կամ տա՞ս տարի պիտի
չարչարուիմ, պատաս-
խանը որոշ էր. Յաւիտո-
եան...

Վերջապէս 1939ի Յա-
րութեան զատկէն օր մը
առաջ, Աւագ Շաբաթ
գիշեր, երբ Ժահիճ գացի
պառկելու, ազօթեցի որ
Տէրը զիս ազատէ ի մ
մելքերէս: Փա՛ռք ըլլայ
որ մեղքին բեռը վրայէս
ինկաւ և ես ա՛լ ազատ-
ւած էի: Յաջորդ օրը,
եը Զատկի շնորհաւո-
րութեան համար կը պատը-
տէի, հարցուցին թէ Քը-
րիստոս Յարեաւ ի Մե-
ռելոց, արդեօք քու մէջ՝
ալ յարեաւ. առանց
վարանելու «այս» կ'ըսէի,
որը թէ իրենց և թէ ին-
ձի ուրախութիւն կը
պատճառէր, Փառք ըլլայ
Տէրոջս որ զիս մինչեւ
էի մահաստատ պահեց
ու պիտի պահէ ալ:

Կերոջ կեանքին համար մեծ զո-
հողութիւններ կ'ընէ և նոյնիսկ
իր կեանքը վտանգի մէջ դնելով
անոր կեանքը կ'ազատէ, շատ
հաւանական է որ անիկա իր
կեանքին բոլոր օրերուն մէջ ա-
նոր ըրածը չմոռնայ: Յիսուս՝ որ
իր առջեւ ուրախութիւն մը ու-
նէր, (այն էր ինկած մարդկու-
թիւնը փրկել), ուրիշ կերպով
կարելի չէր, միայն իր պատուա-
կան ու սուրբ արիւնը թափելով
և վերջապէս Ան ամօթը արհա-
մարհեց, ինք ալ մեզի պէս մարդ
եղաւ որ մեզ փրկէ, բայց միայն
մարդ ըլլալ չէր բաւեր, այլ պէտք
էր մեանէր և մեաւ: Եթէ չը-
մեանէր, և իր արիւնը Գողգո-
թայի վրայ չթափէր, մենք օ-
րէնքի անէծքին տակ պիտի կոր-
ուէինք, և թէ ինք մեզի համար
ուրէինք, և թէ ինք մեզի համար
ուրաեխօս չէր կրնար ըլլալ: Ուս-
տի Անոր այս մեծ զոհողու-
թիւնը համար պէտք է Յիսուսի
նայինք, որ իր առջեւ եղած մեծ-
վայելչութիւնը, փառքը ձգելով
ինձի և քեզի համար աշխարհ
եկաւ:

Պահ մը երբ մենք Յիսուսի աշխարհի վրայ ապրած
կեանքը մեր աչքին առջեւ բերենք, անշուշտ շատ հաճելի
է Յիսուսի հրաշքները տեսնել, Անոր օրհնած հացէն ուտել,
Անոր բերնէն ելած խօսքերը լսել, ալ աւելի Աստուծոյ
զաւակներուն համար շատ ուրախալի ու հաճելի է Յիսուսի
հետ ըլլալ այլակերպութեան լերան վրայ, բայց կեանքը

ամէն ատեն միօրինակ չ'ընթանար, այլ լեռնէն իջնել պէտք է: Յիսուսի նայելու ենք, իր փորձութեան ատեն անոր տուած իմաստուն, պատասխաններուն, որոնց Աստուծոյ զաւակները շատ կը կարօտին փորձութեան մէջ եղած ատենին, որպէսզի յաղթական դուրս գալու համար անկէ լոյս առնեն: Յիսուսի նայելու ենք նաեւ երբ Գեթեմանիի մէջ արիւն քրտինքի մէջ էր՝ հոն զինք զօրացնող մը կար. Նոյնպէս Աստուծոյ զաւակներ երբ փորձութեան մէջ ըլլան, վստահ գիտնալու են որ Յիսուս զիրենք կը զօրացնէ և յաղթութիւն կը չնորհէ բոլոր իրմէ վախցողներուն: Ահա այս բուլոր բարիքներուն համար կ'արժէ որ Յիսուսի նայինք և անոք հաւատարիմ հետեւողներ ըլլան: Վերջապէս Յիսուս այս բոլորը ընելէն յետոյ երկինք համբարձաւ ու Աստուծոյ աթոռին աջ կողմը նստաւ և մեղաւորներուն միջնորդ ու հաւատացեալներուն համար բարեխօս եղաւ: Եթէ Յիսուս աշխարհ չկար և իր կեանքը չզոհէր, շատ խղճալի վիճակ մը պիտի ունենայինք:

Ուրեմն փառք, պատիւ և գոհութիւն միայն մեզի համար զոհուած ֆառնուկին, որ մեկ ծախու առաւ բուլոր ազգերէն, ցեղերէն ու լեզուներէն, ամէն:

Հալեպ

ՄԵԼՔՈՆ Մ. ՄԵԼՔՈՆԵԱՆ



Ե. Մ Ծ Մ

ՎԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆՆՉԵՑԵԱԼՆԵՐ,
ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆԱՄԱԿՆԵՐ

Ա. — ՎԿԱՑՈՒԹԻՒՆՆԵՐ

ՓՐԿՈՒԹՅԵԱՆՍ ՊԱՏՄՈՒԹԵՒՆԸ

«Անա ես շուտով կու գամ, ունեցածդ ամառը բռնէ, որպեսզի մեկը չառնէ բար պատկղ»: Յայտ. Յ. 11:



Մնած եմ հոգեւոր ընտանիքի մը
մէջ և մինչեւ 16 տարիքս շատ մա-
քուր կեանք մը ապրած եմ: Ամէն
կիրակի ծնողքիս հետ ժողովներու կը
յաճախէի և կիրակիի հանդէպ շատ յար-
գանք ունէի:

Առաջին անգամ, երբ փորձուե-
ցայ կիրակի օր մը պատիկ գնում մը
ընել, վախնալով սկսայ շուրջո դիտել
թէ արդեօք ծանօթ մը զիս կը տես-
նէ: Մեծ ամօթ կը զգայի և խիղճա-
ալ զիս կը յանդիմանէր, որովհետեւ
սորված էի թէ հարկ է կիրակին սուրբ
պահել:

Դրայց
Dr. Յ. Պետրոսեան

1927ին որոշ արթնութիւն մը ունեցայ, սակայն հա-

պւ տարի մը տեսեց:

Կեանքիս ամենէն փոթորկալից շրջանը եղած է 1929—1933։ Սոյն տարիներուն զինուորագրուած էի Սատանայի բանակին և հաւատարիմ հետեւորդը եղած էի. որովհետեւ ան զիս արդիական դէնքերով օժտած էր, որ ներկայիս իր հետեւորդներուն համար ալ աւելի կատարելագործուած են։ Օրինակ, երիտասարդական ընկերային մտերիմ խօսակցութիւններու շրջանակներ եալին։ Ճիշդ այս շրջանին էր ո՞՛ Սատանան որոշ ջանք թափեց զիս մեղաւոր վիճակովս աշխարհէն վերցնելու համար։

Օր մը մտքով ու մարմնով չափէ դուրս ընկնուած, մինչ Պէյրութի Քարանթինա շրջանին ծովելերեայ ճամրով քաղաք (Պէյրութ) կ'երթայի գիշեր ատեն, ճամրան խիստ մութ և ամայի էր։ Քանիցս փորձուեցայ այդ բարձունքներէն դէպի գահավէժ ինքզինքս վար նետել և վերջ տալ կեանքիս, բայց կարծես երկնային բազուկ մը զիս կասեցուց և սթափեցայ վերյիշելով մեր վարժարանէն շրջանաւարտ եղած ժամանակ սնօրէնին կողմէ մեզի խօսուած ուղերձին մէջ յիշուած սա նախազառութիւնը. «Նոր է ո՞ր կը մանէք ամենամեծ վարժարանը (Կ'ակնարկէր Աշխարհի), և վայ յուսահատողին այս ասպարէզին մէջ»։ Սթափեցայ յանկարծքունէ ելլողի մը պէս և ինքզինքս քննելով վճռեցի քաւել կեանքի դառն շաւելէն և յաղթել ուեւ հաւանական պայքարի որ պիտի զիմաւորէր զիս կեանքիս բոլոր տեւողութեան ընթացքին։ Բայց կարծես Սատանան թոյլ չէր տար օձիքս ու կը հետապնդէր զիս։

Հազիւ թէ մի քանի ամիսներ անցած էին, և ահա 1933, Մարտ 5ին, շատ ծանր կերպով հիւանդացուց ջրկողատապի բռնուելով (սուլու սաթլըճան)։ Հակառակորդու կ'ուզէր զգեանել զիս։ Պէյրութի Ամերիկեան հիւանդանոցը փոխադրուեցայ, ուր մնացի 22 օր։ Մանը էր վիճակս, ամէն օր քանիցս կրկնուող տաքութեան և անոր յաջորդող քրտինքներուն մէջ, օրէ օր կը հալէր մարմինս։ Հազիւ թէ ամիս մը եղած էր ամուսնանալուս։ Մտային յոզնոթիւնս սահման չունէր, բացայայտ կերպով կը զգայի թէ դէպի

գերեզման կ'ուզդուէին քայլերս և յաճախ յաղթուելով արցունքներ կը թափէի:

Ճշմարտութիւնը լաւ զիտէի ու սիրտս անհանգիստ էր: Գիտէի թէ եթէ այդ վիճակով մեռնիմ, շիտակ դժոխսք պիտի ըլլար տեղս: Օր մը բաւական մտատանջութենէ ետք յանկարծ ուժասպառ աչքերս երկինք և յոյսս Տէրոջ վրայ ձգելով ըսի: «Ով Տէր եթէ հանգստանամ, պիտի ապաշխարեմ»: Հրա՞չք էր արդեօք, չեմ զիտեր: Միայն գիտեմ որ անկէ ետք, օրէ օր աւելի վիճակս բարեփոխուեցաւ և օր մը հիւանդապահուէին գալով ըսաւ. «Եթէ կ'ուզես, այսօր կընաս մահճակալէն իջնել ու քիչ մը պտղալի»: Ի՞նչ մեծ ուժամահճակալէն էր ինձ համար: Փորձեցի, բայց այդքան ուժասւ պառ էի որ չկրցայ ոտքի վրայ կենալ, և մահճակալին կոթնեցայ: 22րդ օրն էր երր հիւանդապահուէին ըսաւ թէ այսօր տուն պիտի երթաս...: Փառք Տէրոջ այդ բոլորին համար, խորին շնորհակալութիւններս անոնց՝ որոնք այդ քինմանս համար:

Բայց ցաւալի է ըսել թէ, խոստումնադրուժ եղայ և գարձեալ չապաշխարեցի:

Օրէ օր զանազան միջոցներով Տէրը կ'ուզէր յաճախ զիս այցելել որ իրեն դառնամ, բայց ես փախուստ կու տայի Յովսանի պէս: Խրատի վերջին գաւազանը, հօրս մահը, խիստ ծանր եղաւ (1934 Օգոստ. 15, տես Մարանաթա 1934 Դեկտ. Յարութիւն Պետրոսիան):

Խիստ ընկճուած, մինչ դառնօրէն արցունքի կաթիւներ վար կը հոսէին այտերէս, աշխարհ իր բոլոր հաճոյքներ բով անհետացած էր ինձ համար: Ընկերային շրջանակներ կուսակցական հաշիւներ դադրած էին միտքս զրադեցընելէ: Յաղթուած, մինչ ես ծունը կու գայի հօրս անշնչացած մարմին առջեւ, շրթներս դողդոջուն, կոտրած սրտիս թաղգմանը կը հանդիսանային Տէրոջ առջեւ. «Ով Տէր ներարգմանը ուր յայնժամ յաղթական մուտք կը ինձ մեղաւորիս» ուր յայնժամ յաղթական մուտք

գործէր, խաղաղութեան իշխանը, Փրկիչն իմ փառաւոր՝
Վշտի և ուրախութեան արցունքի կաթիլներ ա'լ ա-
ւելի յորդառատ զուրս կը ժայթքէին աչքերէս, և հօրս
մահուան կոկիծով բռնկած հուրս սիրտս, լեցուելով փրկու-
թեան խաղաղութիւնով ու Սբ. Հոգւոյն մխիթարութիւնով
անպատմելի տեսաբան մը կը պարզէր ներքին կեանքիս
մէջ:

Ոչ ոք կը հասկնար թէ ես ի՞նչպիսի վայրկեաններ
կ'ապրէի, բացի ինձմէ, Փրկչէն և հօրս անշնչացած վայր-
կեանին, դուրս անկէ ելլող հոգիէն, որ տակաւ կը ճամբորգէր
դէպի երկնային սուրբ քաղաք, որուն անշնուշտ գինք երկինք
առաջնորդող սուրբ հրեշտակներ լուր տուած էին թէ՝ իր մէկ
հատիկ տղան՝ որուն համար ինք այնքան աղօթած և ար-
ցունքները թափած էր, իր մահուան դէպքով փրկը-
ւած էր ան, Տէրոջ խաչին առջեւ խոնարհելով և Փրկիչ
Յիսուս Քրիստոսի կողէն բղիող սուրբ արեամբ լուացուե-
լով իր մեղքերէն, Ալէլուիա...,

Անցած են տասներկու երկար տարիներ ու տակաւին
կ'ապրիմ իր չնորհքով, վճռած չզատուելու Անկէ, նոյն իսկ
եթէ հարկ ըլլայ, արեան գինս վճարելով։ Որովհետեւ այս
տասներկու տարիներու փորձառութեամբ, տեսած եմ որ
հոգեւոր կեանքը գերիվեր է ամէն բանէ, և այս մխիթա-
րութիւնը, երջանկութիւնը և խաղաղութիւնը մտքիս, մարմ-
նոյս և հոգւոյս որ կու տայ Ան, կարող չէ տալու ոչ աշ-
խարհ, ոչ հարստութիւն և ոչ ալ ոեւէ էակ կամ ինչ որ
երկրային է ու ժամանակաւոր։ Եթէ ոչ միակ և միակ
խաչեալ Փրկիչ Տէր Յիսուս Քրիստոս,

Եթէ կ'ուզես աւելի վստահ ըլլալ ըսածներուս, զուն
ալ փորձէ՛, ինքզինքդ Յիսուսի յանձնէ և վստահ եղիր թէ
պիտի չզղջաս:

Վ Ա Ս Ա Խ Ե Շ Ե Ւ Ս

«Այն ամենը զոր Հայրը ինձի կու տայ ինձի պիտի զայ եւ ան որ ինձի կու գոյ բնաւ դուրս պիտի չհանիմ»: Յովի. 6. 37:

Փառք Տէրոջս որ վերեւի զբուած համարով զիս այցելեց:

Դարձի չեկած հոգեւոր ժողովներու երթալու և ամէն օր Սուրբ Գիրք կարդալու առիթ չէի ունենար, սակայն երբ յանձնուեցայ Տէր Յիսուսի, սիրով կ'երթամ ժողովներուն և ամէն օր Սուրբ Գիրքս կարդալն ալ չեմ մոռնար և անկէ օրհնութիւններ կ'առնեմ:

Զեր աղօթքին կարօտ Տէրոջ անարժան զաւակը՝
Դ. ՔէօՇԿէՐԵԱՆ

Գահիրեկ

Գահիրեկի եղբայրութեան Կիրակօրեայ Դպրոցին բարձրագոյն դասարանի աշակերտ եւ Պատանեաց Միութեան անդամ:

Գ Ր Կ Ո Ւ Թ Ե Խ Ե Ն



Եղբայր
Խաչի Գահակէօզեան

Ծնած եմ Կարմուճ (Ռուֆա) 1922ին հոգեւոր ընտանիքի մը զաւակն ըլլալով պատիկուց կիրակնօրեայ գպրոց և եկեղեցի կը յաճախէի, որով հոգեւոր կեանքը ապրիլ ինձի համար բնական եղած էր և արգէն ես ինքզինքս ալ միշտ հոգեւորներուն կարգը կը դասէի, այսուամենայնիւ որոշ ապաշխատիւն մը չունէի, 1934ին՝ 12 տարեկան եղած ատենս, ապաշխարեցի բուռն տենչանքով, ահ ու զողով, աղի արցունքով, Վեր. Ա. Զ. Եղոյեանի ժողովներէն մէկուն մէջ, սակայն Սատանային յարձակումներուն պատճառաւ, մինչեւ 1938 գաղջ վիճակ մը

200 ՄԱՆԱԿԱՅԻ ՄԱՆԱԿԱՅԻ

ունէի բայց Աստուած որոշ այցելութեամբ, օթոյի արկածով
մը զիս զգաստացուց ու այն օրէն սկսեալ ես լման Տէրոջը
յանձնուեցայ ու անոր չնորհքով կ'ապրիմ մինչեւ այսօր։
Փառք իր Սուրբ Անուան։

Տէրոջը անարժան զաւակը՝

Հաղիկ

ԵՍԱՅԻ Մ. ԳԱՐԱԿԵԶԵԱՆ

ԾԱՆՈԹ.— Սոյն փայութիւնը աւելի ընդարձակ կերպով
տրուած է Մարտնարայի 1941, Նոյեմբեր ամսուան թիւին մեջ
«Վայութիւն» խորագրով։

ՎԱԿԱՅՈՒԹԻՒՆ



Ապաշխարած եմ 1938ին. ապաշ-
խարելէս մէկ ու կէս ամիս առաջ խոր-
հեցայ թէ առանց ապաշխարելու կը ը-
նամ ապաշխարողի մը կեանքը ապրիւ,
բայց չկրցայ։ Որովհետեւ ամէն ժո-
ղովի կամ քարոզի մէջ, նետի նման
սա խօսքերը սիրոս կը խոցէին։ «Ձեր
մէջ այնպիսիներ կան որ ապաշխարո-
ղի պէս կ'ապրին բայց երբ «Տէրը գայ
այնպիսիներ հոս պիտի մնան»։ Այս
խօսքերուն առջեւ Տէրը սիրոս կոտ-
րեց, Սեպտ. 3ին, Ուրբաթ իրիկուն,
երիտասարդաց ժողովին մէջ իրեն
դարձայ և մինչեւ այսօր իր չնորհքո-
վը կ'ապրիմ, փառք Անոր անուանը։ Ա-
լէլուիս։

Պեյրուք

ՄԻՆԱՍ ՃԻԿԵՐԵԱՆ



ՏԵՐՈՁԸ ՇՆՈՐՀՔԸ ԻՄ ՎՐԱՍ

Ծնած եմ Մարտ, 1920ին, և ապաշխարած 1940 թունիս 10ին, Պէյլութի նղբայրութեան մէջ:

Չափաշխարելէս առաջ մեղսալից կեանք մը կը վարէի: Կը փնտռէի ուղիղ և ճշմարիտ ճամբայ մը, որ մարդուն խաղաղութիւն կու տայ, սակայն չէի կրնար գտնել: Խաղաղութիւն ունէի կրնար համար սինեմա, ֆութպօլի գաշտ. լոդանքի վայրեր և այլ տեղեր կ'երթայի, սակայն ի զուր:

Թղթայր
Յովհ. Պարտազնեան

Օր մը մեր ազգականներէն մէկը զիս այցելեց ու համոզեց զիս որպէս զի իրեն հետ ժողով երթամ: Որոշեցի հոգեւոր ժողովի երթալ ոչ թէ հոգեւոր նիւթերը սիրելուու համար, այլ զինք յարգելուս համար: Ժողովը վերջացաւ: Ազգականս մօտենալով լինձի հարցուց. «Յովհաննէս գոհ մնացի՞ր»: «Այս» պատասխանեցի: Ուրիշ օր մը երբ Հոգեւոր Երիտասարդաց ժողովին մէջ ներկայ էի, Տէրը հոն զիս այցելեց: Գիտցայ մեղաւոր ըլլալս, ուզեցի Տէրոջ ձայնին հնազանդիլ, սակայն վարանեցայ:

Վերջապէս օր մը համոզուելով, ծունկի եկայ և ըսի: «Տէ՛ր, գիտես որ ես մեղաւոր մըն եմ, ներէ իմ մեղքերս և Քու սուրբ արիւնովդ զիս լուսաւ:

Ահա՛, անպատմելի ուրախութեամբ մը լեցուեցաւ սիրտս, որ տարիներէ ի վեր կը փնտռէի զայն:

Ո՛վ անմահ հոգի, եթէ չունիս մէջդ ճշմարիտ ու տեսական խաղաղութիւն, դիմէ Յիսուսի: Ան է խաղաղութեան իշխանը, ու միայն Ան կարող է տալ յաւիտենական խաղաղութիւն:



Փառք Տէրոջ, որ վեց տարիէ ի վեր ունիմ այս խառապութիւնը ու կ'ապրիմ հոգեւոր կեանքը։ Բիւր փառք իր սուրբ անուան։

Օր մը, երազիս /մէջ երբ Սուրբ Գիրք կը կարդայի, յանկարծ տեսայ առարկայի նման երեւոյթ մը որ դէպի վար կ'իջնէր։ Սոսկում մը պատեց զիս։ Երբ ան աւելի մօտեցաւ ինծի, տեսայ թէ ան առարկայ մը չէր, այլ հսկայ մարդ մը։ Ան սկսաւ ինծի հետ խօսիլ ու փափաքեցաւ ինծի հետ բարեկամութիւն մշակել։ Չուզեցի իրեն հետ բարեկամանալ ու հրեցի զայն որպէսզի հեռանայ քովէս։ Մարդկային ուժը բաւարար չէր զայն յաղթելու, որով Յիսուսի դիմեցի։ Տեսայ թէ ան կը դողար ու կը սոսկար ինձմէ։ «Յիսուս» բառը եօթը անգամ կրկնելէն վերջ ան աներեւոյթ եղաւ։

Բայց յետոյ դարձեալ ինծի մօտենալով ըսաւ։ «Եթէ դուն Յիսուսի անունը չյիշես. ինչ որ ուզես քեզի կուտամ», Միթէ ինծի համար կարելի՞ էր չյիշել Քրիստոսի անունը, որ այնքան սիրելի էր ինծի։ Ան ինծի յաւիտենական կեանք չնորհած էր։ Մարդը տարբեր խօսքերով ուզեց զիս բաժնել իմ սիրելի Փրկչէս, բայց Տէրը ինծի զօրավիզ եղաւ և ես չանսացի անոր խարուսիկ խոստումներուն ու թելագրութիւններուն։

Այս երազը հաւատքս աւելի զօրացուց ու հոգեւոր կեանքի մէջ աւելի հաստատուելու միջոց մը եղաւ։ Սիրելի հոգի, երբեք տեղի մի տար Սատանայի ու անոր խոստումներուն, այլ ապաւինէ Տէր Յիսուս Քրիստոսի, ու պիտի վայելես յաղթական ու երջանիկ կեանքի մը բոլոր բարիքները։

Հալիկ

ՅՈՎԱՆՆԻՍ ՊԱՐՏԱԳՁԵԱՆ



ՎԿԱՅՈՒԹՅԵՒՆՍ ԵԻ ԲԱՌՁԱՆՔՍ



HRAD

Նորայր
Փիրայր Սահմանականի

սուսի տամ, և մկրտուելով եկեղեցին անդամ ըլլամ:

Գալով դպրոցական կեանքիս, յաճախած եմ Պէյրութի Հոգեւոր Եղբայրութեան, կենաց և կիրակնօրեայ դպրոցները: Երկուքն ալ աւարտելով սորված եմ հոգեւոր կենաչան ճշմարտութիւններ:

Այսպէս միշտ հոգեւոր լնտանիքի և շրջանակներու մէջ մեծցած ըլլալով, մանկական ապաշխարութիւն մը ունեցած եմ, սակայն հազիւ մի քանի ամես տեւելով կեռզենետէ պազած ու գաղջ կեանք մը ապրած եմ: 1945, Փետրուար ամսուան մէջ Տէրը զիս դարձեալ այցելեց, ապաշխարելով սիրտս Յիսուսի տուի: Անմիջապէս համարս մարները տուաւ, Դուկ. 12. 8—9, այս համարներուն խօսմարները տուաւ, կամարներուն մէջ վկայեցի Մարտ 5ին: Այդ գիշեր օրհնեալ գիշեցին մէջ վկայեցի Մարտ 5ին: Այդ գիշեր օրհնեալ գիշերը կարգալով քաջալերուեցայ ու Եղբայրութեան եկեղեցին մէջ վկայեցի Մարտ 5ին: Այդ գիշեր օրհնեալ գիշերը կամարները այս կեանքին ու եկեղեցին, ներկաշատ համ չէի առներ այս կեանքին, ներկա-

յիս շատ անուշ կու գայ ինծի, և որքան խորանամ այնքան
սիրելի, համեղ ու պատուական կ'ըլլայ ինծի հոգեւոր
կեանքը:

Հօրս փափաքը իրականացաւ: Հոգեւոր Եղբայրութեան
եկեղեցին մէջ մկրտուելով եկեղեցին անդամ եղայ 28
Հոկտեմբեր, 1945ին: Բնաւ չեմ զղացած ու կեանքէս ա-
ւելի կը սիրեմ հոգեւոր կեանքը, բոլոր նպատակս ու բաղ-
ձանքս է ինծի համար չարչարուող Փրկիչս շատ ու շատ
աւելի սիրել, և կատարեալ նուիրումով ու Սուրբ Հոգիով
լեցուելով իր այդիին մէջ պաղատու կեանք մը ունենալ,
որպէսզի շատ սիրած Փրկիչս, Յիսուս Քրիստոսի երկրորդ
գալուտեան պատրաստ գանուիմ այնպէս, ինչպէս Ան կ'ուզէ:

Տերոջը անարժան զաւակը՝ ԺԻՐԱՅՐ ԱՅՆԹԱՊԼԵԱՆ

ՎԿԱՅՈՒԹԵՎՈՒՅՍ

Ծնած եմ 1925, Դեկտ. 20ին: Մանկութենէս ի վեր
յաճախած եմ Հոգ. Եղբայրութեան կիրակնօրեայ Դպրոցը,
սորքած եմ շատ մը Հոգեւոր ճշմարտութիւններ: Որքան
որ Աստուծոյ Խօսքը կը լսէի, ապաշխարութիւնը և հոգե-
ւոր կեանքը սովորական կը դառնար ինծի:

Գիշեր մը Արքահամ Եղբայր Ճիզմէճեան մեր տունը
եկած էր, խօսակցութեան պահուն սա հարցումը ըրաւ ին-
ծի թէ, հոգեւոր կեանքդ ի՞նչպէս է. «Փառք Աստուծոյ,
լաւ է ըսի»: սակայն զիտէի որ թերութիւններ ունէի: Հո-
գեւոր կեանքի նուիրումս և նոր քայլ մը առնելս եղաւ
1945ին, նոյն օրը սկսայ Սր. Գիրք կարդալ ու սերտողու-
թիւններ լնել և օր ըստ օրէ նորանոր օրհնութիւններ առ-
նելով կեանքս կը յառաջանայ: Ապաշխարելուս համար
երբեք չեմ զղացած, այլ՝ միշտ ուրախ և երջանիկ եղած
եմ այս կեանքիս մէջ: Իմ բոլոր փափաքս եղած է Աստու-
ծոյ խօսքին հնազանդելով ապրիլ ու Անոր ճամբուն մէջ
ուղղութեամբ քալել:

Պէյրութ

ՊԱՐԳԵՒ ԱՅՆԹԱՊԼԵԱՆ

Ա Կ Ա Յ Ո Ւ Ե Թ Ե Ս

Կար մի ժամանակ ես ալ անառակ
Որդի մըն էի, Գիրքին հակառակ,
Մեղքի տիղմին մէջ, թաւալավոր,
Կ'սրթայի անգէտ, վիճակիս մոլոր:

Երուաղէմի հայոց վանքին մէջ,
Ուր ես մասի ջարդէն շատ քիշ վերջ,
Խմ կուսակրօն հօրեղբօրս քով,
Որ չունէր այնքան իմ վրաս գորով:

Հինգ տարիներու երկար տաժանքէն,
Զիս շրջապատող վարակիշ մեղքէն,
Համակ ես թրմիած, լարձայ անզգայ,
Նոյն իսկ ըսել թէ՝ «Իրաւ Աստուած կայ»:

Եւ օր մը երկու ընկեր միաբան,
Խօսքը մէկ ըրած, զացինք կայարան,
Վակօններու տակ տեղատրուեցանք,
Միեւնոյն օրը Եգիպտոս հասանք:

Եգիպտոս հինուց ի վեր անուանի,
Նման մի պատկեր հին Բարելոնի,
Իր բազում ազգի ժողովուրդներով,
Խրախճանքի մէջ կ'ապրի անխոռվ:

Երկիրն այս խստ զեխ, հին փարաւնեան,
Շուտով զիս դարձուց մեղքի ախոյեան.
Ուրկէ շանացի ազատիլ թէեւ,
Բոլոր շանքերս ալ ելան ի դերեւ:

Հասայ եզերը յուսահատութեան,
Ուզեցի դիմել մարդասպանութեան.
Որ վերջ պիտի տար ներքին ցաւերուս,
Նաեւ յագեցում իմ խոր կիրքերուս:

Տիշդ այս պահերուն երկու երիտասարդ,
Ինծի յանձնեցին թերթի մի տրցակ,
Որու մէջ կ'ըսուէր թէ կայ մի Աստուած,
Ոտքէն ու ծեռքէն, կողէն խոցոտուած:

Բաւ է միայն դու հաւատաս անոր,
Կը մաքրէ Ան քեզ, մեղքերէդ բոլոր.
Աւ կ'ըլլաս ազատ, մեղքի կապանքէն,
Քեզ գերեվարող անսանձ կիրքերէն:

Հազար իննը հարիւր երեսուն երկու,
Նոյեմիեր մէկին, մի սուրբ երեկոյ,
Այցելութեամբ, զոյգ եղբայրներու,
Ես ալ դասուեցայ շարքին սուրբերու:

Թէ հիմակ որքան փառք կու տամ իրաւ,
Որ խաչը ինծի փրկութիւն բերաւ.
Փրկչիս քաւշարար արեան միջոցաւ,
Դատապարտութեան կընիքը վերցաւ:

Մանուկ, երիտասարդ, նոյն իսկ ծերունի,
Բաց քազուկներով, Ան քեզ կ'ընդունի.
Դիմեցէք անոր քանի դեռ ուշ չէ,
Թերեւըս վաղը մահը քեզ կանչէ:

Փրկչին արիւնով փրկուած
ՎԱՀԱՆ ՍԱՐԳԻՍԵԱՆ

Բ.—ՆՆՁԵՑԵԱԼՆԵՐ

ՊԵՌԵ ԵՐԿՒՆՔ

«Թեավտ մեռաւ, բայց տակաւին կը խօսի»: Եր. 11. 4:



Սղբայց
Գրիգոր Սրբիկեան

Թեանս գլխաւոր նիւթն է «Բացուած երկինքը»: Իմ սիրելի
ծնողքս, եղբայրներս ու քոյրերս, բոլոր ազգասոհմս հոն են:
Սիրելի զաւակս, Գրիգոր Արփիկեանը ծնաւ 1924ին, Պուլ-
կարիա: Ի Տէր ննջեց 1942ին, Պէյրութի մէջ: Նա ուսումը
առաւ Եղբայրութեան կիւրակնօրեայ և կենաց դպրոցներուն
մէջ և երր շրջանաւարտ: Կեանքի ասպարէզը նետուած էր:
«Պատանեաց»ի մէջ կը գործէր և ամէնուն շատ սիրելի էր
մանաւանդ Ընկերներուն: «Պատանեաց»ի մէջ անոր թիւը
10ն էր, այսինքն 119 Սալմոսին համարներուն կարգով ի-
րեն տրուած էր 10րդ համարը: «Իմ բոլոր սրտովս խնդրեցի
Քեզ, մի՛ թողուր ո՞ր Քու պատուիրանքներէդ մոլորիմ»:
27 Մարտ, 1942 թուականին գրած համարը հետեւեալն է.
«Հունձքի ատենը անցաւ, ամառը վերջացաւ, բայց մենք
չփրկուեցանք»: Երեմ. 8. 20: Ամէն տեղ և ամէն պարագայի
տակ կը սիրել ծառայելը և կեանքով ցոյց կու տար: Ետ

Յիրաւի մարդուս կեանքը
տիսիւքի կամ երազի մը պէս կը
թռչի, ստուերի կամ ուրուականի
նման կ'անյայտանայ ինչպէս Սաղ-
մուսերգուն նմանցուցած է զայն շո-
գիի մը: Մեր մարմնաւոր աչքերով
անտեսանելին տեսնել կարելի չէ,
բայց հաւատքի աչքերով Աստու-
ծոյ մեզի տուած յոյսին մարմ-
նացումը կը տեսնենք ու պիտի
վայելենք երկինքի մէջ յաւիտ-
եանս յաւիտենից:

ինչպէս Ստեփաննոսի բաց-
ւեցաւ երկինքը, ինծի համար ալ

միշտքաց է, որովհետեւ իմսիրելի
զւակս հոն է: Իմ խորհրդածու-

թիւ յաւիտենից»:

հնագանդ էր թէ՛ տան մէջ և թէ՛ խանութին մէջ։ Վարպետը վկայեց որ այսպիսի աշակերտի մը նոր հանդիպած է։ Երեք օր անկողինի ծառայեց տունը։ ազգականներ և բարեկամներ հիւանդութեան բուրը չբած մահուան լուրի լսեցին։ Եկեղեցին շատ աղօթեց և Տէրը իր կամքին համեմատ պատասխանեց զայն երկինք տանելով։ Օրհնեա՞ն ըլլայ իր սուրբ և պատուական անունը։ Մեռնելու տաեն հօրաքոյը կը հարցնէ։ «Դրիգոր ո՞ւր կ'երթաս», ան կը պատասխանէ ըսելով։ «Երկինք կ'երթամ»։ Կամաց մը ականջիս ըսաւ։ «Հայրիկ աղօթէ», զինք քաջալերեխով ըսի։ «Յիսուս քովէ է, մի՛ վախնար»։ Աղօթքս լրացնելէ վերջ ինք աւ աղօթեց սա աղօթքը։ «Ով Աստուած փառք կու տամ ո՞ր մինչեւ այս ժամը զիս պահեցիր, օրհնեա՞լ ըլլայ սուրբ և պատուական անունդ, ամէն»։

Մահուան շուքի ձորէն կ'անցնէր պատերազմելով։ միշտ Սատանայի գէմ կը գնէր... ձեռքով վիզը ցուցնելով։ «Հայրիկ այս տեղէն զարնուեցայ» կ'ըսէր։ «Մի վախնար, Յիսուս քովէ է» ըսելով քաջալերեցի։ Դիւրին չէր մէկ հատիկ սիրելի զաւկի մը բաժանումը։ Փառք Տէրոջ ո՞ր համբերութիւն կու տայ։ Շատ չանցած ան գոցեց իր աչքերը հոս՝ բանալով երկինքի մէջ, սիրելի և պաշտելի Փրկիչը վայելելու համար յաւիտեանս։ Անոր յիշատակները շատ են։ Մեր սենեակին մէջ գրած է հետեւեալները։ «Աստուած Սէր է», «Յիսուս քրիչ է», «Ապաշխարեցէք» եւայն։ Ս. Ծնունդի և Զատկի առթիւ գերեզմանատուն երթալով՝ կը զարդարենք գերեզմանին վրայի խաչը, զրած համարներէն խաչին վրայ կախելով, «Միայն Յիսուս», Հոն եկողը կանգ կ'առնէր պահ մը, դիտելու այս յուզիչ և հետաքրքրական տեսարանը և աղդուելով կ'երթայ։

Իմ ամենամեծ փափաքս էր ո՞ր կենդանութեան ժամանակ լսէի անոր վկայութիւնը եկեղեցին մէջ, բայց փառք կու տամ Աստուծոյ ո՞ր այսպէս հաճեցաւ։ Գերեզմանատան մէջ մահուամբը վկայեց լոռութեան մէջ։ «Թէ-

պէտ մեռաւ, բայց տակաւին կը խօսի»:

Պատանի, երիտասարդ, ովք սիրելի հոգի, քու Աստ-
ւածդ դիմաւորելու պատրաստուէ, որովհեաւ մահը ամե-
նուն համար միշտ անակնկալ մըն է: Ամէն վայրկանի
մէջ պէտք է զգաստ ըլլանք քանզի Յիսուս կ'ըսէ: «Ար-
թուն կեցիր, պատրաստ եղիր, չես զիտեր որ գողը ո՞՛
ժամուն մէջ կու գայ»:

Անցեալ օր տեսիլքով մը մեզի յայտնուեցաւ, և կ'ը-
սէր. «Ինձի համար բնաւ հոգ մի բնէք, իմ տեղս երկին-
քի մէջ շատ լաւ է»:

Կ'աղօթեմ օր Տէրը իր խօսքովը մխիթարէ մեզ:
Փառք Անոր Սբ. անուան:

Գրիգորին հայրը

ՍԵՐՈՅԿ Փ. ԱՐՓԻԵԱՆ

Պեյրուր

ԵՂԲ. ԶՈԼԲԱԴ ՅԱՅՐՈՒԹԻՒՆԵԱԾԱ



Եղբ. Զ. Յարութիւնեան

Զօհապ Յարութիւնեան ժպտա-
դէմու աշխոյժ երիտասարդ մ'էր: Մըշ-
տատեւ ուրախութիւն մը կը տեսնը-
ւէր անոր կարմիր այտերուն վրայ:

Զօհրապ եղբայր իմ մանկու-
թեան խաղընկերս ու մօտիկ բարե-
կամս էր: Զեմ զիտեր արդեօք ինձ
համար բաղդասորութիւն մ'է. թէ դժ-
բախտութիւն զինք մօտէն ճանչնալս,
որ ինձ վիճակուեցաւ չնջեցեալին
Զօհրապին մասին մի քանի արցուն-
քախառն տողեր զըել սեւ զըչովս:

Զօհրապ հոգեւոր ընտանիքի մը
զաւակն էր, մեծցած հոգեւոր շրջանա-
կի ու հոգեւոր եղբայրութեան կիրակ-
նօրեայ դպրոցին մէջ: Ան մեծցաւ

մինչեւ իր պատանեկան շրջանը մաքուր շրջանակի մը մէջ՝ ան կ'ընկերակցէր հոգ. երիտասարդական միութեան լուռ ու մունջ: Սակայն շատ շուտ հասան Սատանային փորձութեան ալիքները ու ան պահ մը հեռացաւ դէպի աշխարհ:

Բայց Աստուծոյ Հոգին ու հօր ու մօր տարիներու աղօթքը թոյլ չէին տար, որ բոլորովին մոռնայ մեղ, մեր Հոգ. Եղբ. Երիտ. միութիւնը, որով երբեմն կ'այցելէր մեզ: Նիւթապէս շատ ընկճուեցաւ, զիշեր ու ցորեկ աշխատելով փափաքն էր հանդչեցնել իր տառապեալ ծնողքը և բարեկեցիկ կեանք մը ունենալ:

Այս ալ շատ չտեւեց, թշուառութիւնը իրենց հարկէն ներս մտնելով զինք հիւանդութեան մատնեց: Այս հիւանդութեան շրջանին իր մէկ նամակէն կը կարդանք, ուղղըւած Հոգ. Եղբ. Երիտասարդաց. «Հոգեւորապէս շատ մը տկարութիւններ ունիմ, բայց Աստուծած օգնական կ'ըլլայ այդ տկարութիւններուն և ոյժ կու տայ ինձի հողեւորապէս. կը խնդրեմ ձեզմէ որ աղօթէք ինձ համար»:

«Յոյս Տէրոջը վրայ կը ձգեմ. Անկէ զատ մէկուն վրայ յոյս չունիմ և յուսով ու հաւատքով եմ որ Աստուծած զիս աւելի լաւ պիտի ընէ ու միացնէ ձեր խումբին որ առաջ էինք»:

Երբ պատեհութիւն ունեցանք այցելելու իր մի քամին մանկութեան ընկերներով ու եղբայրներով, ան նայեցաւ մեզի մէկիկ մէկիկ ու լացաւ:

Չեմ գիտեր ինչո՞ւ այդ արցունքի կաթիւները կ'իջնէին իր տրտում ու դալկացած դէմքն ի վար,

Ան իր հիւանդութեան ատեն այցելուած էր Աստուծմէ ու հոգեւորապէս զօրացած:

Մեզի համար մեծ ուրախութիւն է լսել թէ ան հիւանդանոցին մէջ վկայած է իր Փրկիչը քովիններուն և լաւ աղղեցութիւն ձգած է շուրջիններուն վրայ: Ան չէ քաշւած վկայելու իր Փրկիչը, իր կեանքի վերջին օրերուն,

պատուելի Քասունիի զինք մկրտած պահուն ըսած է . «Կըս-
տահ եմ որ Աստուած իմ հայրս է ու հաւատքով եմ որ երբ
մեռնիմ Աստուծոյ, երկնաւով Հօրս պիտի միանամ»:
Օրհնեալ ըլլայ Զօհրապ եղբօր յիշատակը:

ՍԱՄՈՒԵԼ ԻԼԱՆՃԵԱՆ

Պեյրուր



ԵՂԲԱՅՔ ԱՐԱՄ ԶԱՐԴԱԾԵԱՆ Ի ՏԵՔ ՆՆՅԱԾ

«Երանելի են այն մեռելեցր՝ որոնք Տերությով կը նեցեն»:
Յայս. 14. 13



Եղբայր Արամ
Զարիբրիան

Արծուերոյն Զէյթունի արծուիկ-
ներէն էր Արամ եղբայր, «ը ծնած էր
1915, Մարտ 15ին, բայց աւաղ, հա-
զիւ թէ փետուրներ արձակած, ժանտ
հիւանդութեան սասաթկ ցաւը ոսկոր-
ներու և յօդուածնելու, եկաւ թեւ-
թափ զգեսնել զինք և գամել անկող-
նին տարիներ շարունակ, անկարող
գարձնելով զինք որեւէ զործ ընելու,
Շատ փոքր հասակին հօրմէն որ-
բացած ըլլալով, դժուարին և անձուկ
պարագաներէ անցնելով հասած էր ե-
րիտասարդութեան տարիքին: Հետե-
ւած էր գերձակութեան արհեստին և
«Action Chrétienne En Orient»ի բա-
րոյական ու նիւթական օժանդակու-

թեամբը կարի ու ձեւի դաս առած և տարի մըն ալ Շէմ-լանի Սբ. Գրոց դպրոցը գացած էր փափաք ունենալով Տէ-րոջ համար գործելու։ Այդ առթիւ ըրած է կարգ մը սեր-տողութիւններ, ձեռագիր 5—6 տետրակ լեցնելով, «րոնք կը պահանջեն համբերատար աշխատանք և յարատեւութիւն։ Անիկա ունէր ընկերներու և մտերիմներու շրջանակ մը ու-րոնցմէ մին եղած է եղուարդ եղբայր Թագուպեան (Տես Մարանաթա, 1946, Յունիս ամսուան թիւը, էջ 92)։

Հիւանդութեան շրջանին, Հալէպի երիտասարդները, երբեմն իրենց մէջ հանգանակութիւններ ընելով, և վերջերս երկուք ու կես տարիի չափ շրջան մը կանոնաւոր վճարում-ներով ջանացին օժանդակել Արամ եղբօր և իրենց կարու-դութեան համեստ սահմանին մէջ ամոքել անոր ցաւերը ու քաջալերել զինք թէ իր ետեւ ունի իրեն կարեկցողներու և աղօթողներու խմբակ մը։ Հոս, տեղին է յիշել թէ, իր կարելիութեան սահմանին մէջ իրեն օգնած են նաև տեղույս Հայրենակցական Միութեան աղքատախնամը և Պաղտատէն՝ իր հօրեղբօրդին կոստան եղբայր Զարիսլթեան, տարուէ տարի զրկելով համեստ գումար մը։

Արամ եղբայր իր այս 5—6 տարուան հիւանդութեան ընթացքին եղած էր համբերատար և գոհունակ, յաճախ ծանօթներէ և հարցնողներէ իսկ ծածկելով իր իսկական չքաւոր վիճակը։

Երբեմն անոր ցաւը խիստ զօրաւոր կ'ըլլար և մահա-մերձի նոպաններ կ'ունենար, այսպիսով վերջապէս իր մար-մինը հիւծելով և դիմագրողական ոյժը վերջացած, 1946, Մարտ 9, ժամը 9ին իր վրանի նման երկրաւոր տունը՝ ոս-գործ տունը, որ Աստուծմէ շինուած է երկինքի մէջ հագաւ, ուր ո՞չ ցաւ կայ և ոչ ալ վիշտ։ Բ. Կորնթ. 6. 1—10։

Հոս, տեղին է յիշել շատ յարմարութեամբ ըսուած հե-տեւեալ երգին խօսքերը որ ջանանք ըստ այնմ աղբիւլ—

«Ժըպիտ մը հէզն կը փրկէ,
Աստարքեր մ'անցնիր անկէ.
Ո՞հ, բարեք ընել պարտք է,
Մինչ օրերն շուտ կ'անհետին»:

«...Զի աշխարհն է վայր տիսով,
Հոս արցունք, հոն թուք ու մուք.
Գուն ինկած ընկերդ վերցո՛ւր,
Մինչ օրերն շուտ կ'անհետին»:

«...Գործըւած բարիք սակայն,
Գաղտնի կամ յայտնի այն.
Մարդուն հետ կ'ապրի երկայն,
Մինչ օրերն շուտ կ'անհետին»:

Հ. Մ.

Հալեպ



ԱՐԱՄ ԵՂԲԱՅՐ ԶԱՐԽԸՑԵԱՆԻ ՅՇԴԱՏԱԿԻՆ

Ի՞նչ է կեանքը. — Լոկ շոգի,
Զոր երեւայ ու մարի,
Արամ եղբայր Զարիսըթեան,
Գնաց երկիրն հանգստեան:

Տարիներ վեց, ցաւով լի,
Ան ծառայեց անկողնի.
Հիւանդութեան տակ լուծին,
Նա վերջ տուաւ իր կեանքին:

Գարուն կեանքին մէջ ընդմիշտ,
Նա շատ կրեց ցաւ ու վիշտ.
Բայց իր հոգին սրտովին,
Յանձնած էր Հօրն կամովին:

Կը ծառայէր, կը գործէր,
Երբ մարմինը շարժուն էր.
Երբ ալ քալել չէր կրնար,
Իր տանը մէջ կը խօսէր:

Իր բարեկամն էր Յիսոս,
Որուն յանձնած էր իր յոյս.
Իր ման ազդեց ամենուս,
Ետին մայրը հէք թողուց:

Լաց, ցաւ, տանջանք ու արին,
Ամէնքըն են ապարդին.
Զգեց աշխարհն ամայի,
Հասաւ վայրըն այն բարի:

Կեցուածքովն իր լուրջ վշտի,
Մեր սրտերուն մէջ կ'ապրի.
Կ'ապրի նաեւ ան յաւէտ,
Երկնի գիրկը սիրաւէտ:

ԵՂԲԱՅՐ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵՐ ԵՂԻԱԵԱՆԻ*

ԱՆԱԿԱԿԱԼ ՄԱԼ

«Քանզի ի՞նչ է ձեր կեանքը. յիշաւի ողի մըն է, որ ֆիչ մը ատեն կ'երեւնայ ու եսքը կ'ոչնչանայ»: Յակ. 4. 15:

1946, Դեկտ. 10, Երեքշաբթի գիշեր, ժամը 10ի ա-
տեններն է. անեցիներ քնացած են, իսկ ես «Մանանայ»ի
Բ. տարուան կարդ մը ձեռագիրներուն վրայ աշխատանք
կը տանիմ: Յանկարծ հրէցէններու փողը կը հնչէ, բա՛րձը
ու երկար և տակաւ կը նուաղի ցուրտ այիշերին մէջ, ցնցում
և սարսուոյ յառաջ բերելով ունկնդիրներու սրտին մէջ,
որոնք գիտակ են թէ, այդ պարզ հրդեհի մը ազդանշանը
որոնք գիտակ են թէ, այդ պարզ հրդեհի մը ազդանշանը
որոնք գիտակ են թէ, այդ պարզ հրդեհի մը նման տը-
խուը խորհուրդներէ տարուած՝ խանգարուած մտային դը-
րութիւնս, աստիճանաբար իր բնականոն վիճակը կը գտնէ
ու ես կը շարունակեմ գրել:

Առառու կանուխ ժամը 5.30ի ատեններն է և փողոցին
մէջ եռուզեռը նոր սկսած է տակաւին, ու ես՝ կէս քուն,
կէս, արթուն կը լսեմ հեծելանիւի մը զանգակին երկար ու
արագ հնչիւնը, կարծես այս ալ արձագանդն ըլլար ութը
ժամ առաջուան ազդանշան փողին, «ր իր մէջ ծրարած էր
գիշերուան արկածին զոյժք չարաղէտ ու անակնկալ, եւ
ահա, զանգակին ձայնին հետ կը լսեմ անուանս կանչութիւը:
Անմիջապէս զէպի պատուհան կը փութամ և կը տեսնեմ
»ր մեր սիրելի Յովհաննէս եղբայրն է, «ր խուճապահար
ու յուսահատ թօնով մը կը յարէ. «Ղաղարոս եղբա՛յր,
չուտ ըրէ, Յարութիւնին ճար մը... «Պահ մը կը շուարիմ,
չեմ հասկնար եղելութիւնը ու կը հարցնեմ. «Եղբա՛յր,
»ր Յարութիւնը և ի՞նչ է եղած»: Պատասխանը կ'ըլլայ.
«Մեր Յարութիւնը... Տէր Եղիսաբեն... ինկած է և ուղեղը
վասուած...»: Անմիջապէս կը հաղուիմ ու կը փութամ Յա-

(*) Նկարին համար տեսէ էջ 52:

բութիւնենց տունը։ Դրսի դրան առջեւ կը հանդիպիմ Յարութիւնին հօրեղբօք, կարապետ էմմիին, որ թաց աչքերով դրան առջեւ ման կու գայ և անհամբեր բժիշկին ժամանելուն կը սպասէ։ Կը հարցնեմ. «ի՞նչպէս է Յարութիւնը», պատասխանը կ'ըլլայ թէ յոյսը Աստուծոյ է մնացեր։ Ներս կը մտնեմ, սենեակը լեցուած է ծանօթներով, երիտասարդ եղբայրներով, քոյրերով։ Խոկ Յարութիւնը... մահճակալին վրայ, անկողնին մէջ են պառկեցուցած աչքերը զոց, դէմքը մոմի պէս գունատ ու դալուկ և ակնակապիճները խըճողուած արիւնով կապուտցած, ինքը բոլորովին զկայազուրկ, միայն կուրծքը կ'ուռի ու կը ցանայ, կոկորդին պատճառելով, մահամերձի մը վերջին հոնդիւնները, մերթ կարծ ու արագ, մերթ ալ դանդաղ ու երկար։ Այս տեսարանին ի տես կը հառաչեմ. «Վայ Յարութիւն, խեղճ տըղայ, այսպէս ըլլալու էիր . . .»։

Թիչ վերջ կու գայ Արբահամ եղբայր Սէֆէրեանը, որ վիճակին մասին քանի մը հարցումներ ընելէ վերջ, կ'աղօթէ Յարութիւնին համար։ Ապա Աղաւնի քոյր Գաղանճեան Տօքթ. Յովսանեանի հետ կը հասնի։ Բժիշկը ուշշաղիր քննութենէ մը վերջ, վիճակին ծանր և յուսահատական ըլլալը կը յայտնէ և կը թելադրէ հիւանդանոց փոխադրել։ Բայց հազիւ թէ ինք կը հեռանայ, Յարութիւն եղբայր քանի մը անդամ եւս բերանը բանալէ ու գոցելէ վերջ, իր վանդակէն թռչող թռչունի մը նման, մարմինը հոս ձգեց ու ինք գնաց իր շատ սիրած Փրկիչը դէմ առ դէմ վայելելու։

Իրեն պատահած արկածին մասին ստոյգ լուրեր կը պակսին։ Մեզի պատմուածին համաձայն, 1946, Դեկտ. 10, Երեքշաբթի իրեկուն, ուշ ատեն, աւրուած բեռնատար ինքնաշարժ մը կը բերեն որ նորոգէ։ Յարութիւն եղբայր ինքնաշարժը դուրսը փողոցը կը հանէ աշխատցնելու, ուրիշ ինքնաշարժի մը օգնութեամբ։ և ինք օթոյին ցեխարգելին վրայ նստած՝ մեքենան քննած պահուն, մէկէն մեքենան կրակ կ'առնէ և բոցը վեր կը բարձրանայ, ու ինք ետեւ կ'իյնայ զլխուն վրայ ու կը սկսի գետինը գալարուիլ։

Քէպքը պահակատան մօտ պատահած ըլլալով, զի՞նք կը գեր-
շընեն պահակատուն, ապա՝ հրշէջներուն օթօն կու զայ, քա-
ղաքապետարանի հիւանդանոցը կը տանի, ուր կը մնայ մէկ
երկու ժամ առանց քննութեան, բժշկի բացակայութեան պատ-
ճառով։ Իրեն հետ եղող աշկերտը կը հետեւի պատահարին,
ւուր կը տանի իրենց վարպետին, որը թաքսի մը գտնելով
կը փութայ հիւանդանոց և զայն առնելով կը տանի ծանօթ
հայ բժիշկի մը, որ զօրացուցիչ ասեղ մը կը ներարկէ:
Ապա կէս գիշերէն վերջ ժամը 1ի ատենները տուն կը բե-
րեն, մահամերձ վիճակի մէջ։ Լուր կը տրուի իր հօրեղ-
քայրենցը, որոնք կը փութան քովք, բժիշկ կը բերուի,
որը կը քննէ, և տեղեկութիւններէն և անոր զգայազուրկ
վիճակէն կը հետեւցնէ թէ ուղեղը վասոււած ըլլալու է, ո-
րով սառ կը բերեն և գլուխը տոպրակով սառ կը գնեն, կա-
թելի եղած միջոցները կը գործածեն, բայց ապարդիւն։

Մեռնելէն վերջ, քաղաքապետարանի բժիշկին կատա-
րած գիազնուութիւնը ցոյց տուաւ թէ, գանկէն աւելի, ձախ
կողէն էր ընդունած հարուածը, որուն հինգ ոսկորները
կոտրած էին։

Յարութիւն եղբայր, թէեւ մարմով փափկակազմ,
բայց իր արհեստին մէջ չարքաշ աշխատող մը եղած է։
Իր մէջ յառաջգիմելու և զարգանալու փափաքը զօ-
րաւոր էր։ Գիտցածը և ունեցածը գործածելու կ'աշխատէր։
Երիտասարդացի կազմակերպած գիշերային դպրոցին մէջ
թէ կը սորվէր, թէ ալ կը սորվեցնէր։

Անիկա շատ կը տենչար որ հոգիներ Տէրոջը գան և
Փրկութեան չնորհած խաղաղազութիւնը վայելեն։ Եւ երբ
տեսնէր թէ իր շուրջիններէն շատեր անփոյթ են այս մա-
սին, ցաւ կը զգար իր սրտին մէջ։ Իր գրութիւններուն
մէջէն այս շատ որոշ կը տեսնուի։ Ասոր կ'ակնարկէ նաև
գրքիս 155րդ էջին վրայի «Արդեօք ինչո՞ւ» խորագրով իր
ստանաւորը։ Նաև Արամ եղբայր Զարիլթեանի յիշատակին
զրած ստանաւորին մէջ, ան ինչպիսի խոր զգացումով կը
կը զրէ թէ խեղճ մայրը իր ետին թողուց, ՀԵ՞ք տղայ,

արդեօք վայել էր քեզի խորհիլ թէ, դուն ալ ունիս գործագութ մայր մը, որ քիչ յետոյ պիտի արժանանայ խըզ-նացած Արամ եղբօրդ մօրը բախտին։ (Տէրը իր Սուրբ Հոգիով միսիթարէ բոլորը)։

Նաեւ աշխոյժ ու եռանդուն արտասանող մըն էր Յարութիւն եղբայր, Երիտասարդացի սարքած հրապարակային հանդէսներուն մէջ, մանաւանդ այն պարագային, ուր Փրկչին վսեմ փառքը գովել ու երգել պէտք ըլլար, իր ամբողջ էութիւնն ու Կորովը արտասանած խօսքերուն մէջ դնելով, պահ մը ինքզինք այս աշխարհէն վերացած, Փըրկչին գահուն առջեւ զԱյն կը փառափանէր կարծես, իր կարողութեան լեցուն չափովը։

Ահա այպիսի բարեմասնութիւններով օժտեալ և ապագայի փայլուն յոյսերով տոգորուած երիտասարդ մըն էր Յարութիւն եղբայր, որուն կեանքին մէջ գործելու, օգտակար ըլլալու և ծառայելու շրջանը երբ գեռ նոր կը բացւէր իր առջեւը, ճակատագրական հարուածը եկաւ վերջ զնել անոր այստեղի կեանքին և իր մասին տածուած յոյսերուն։ Ան գնաց լաւագոյն գաւառին մէջ իր անդենական կեանքը շարունակելու և երկնային երջանկութիւնը վայելելու, իր սիրելիներուն ձգելով բաժին՝ այս տառապալլից աշխարհի ցաւն ու վիշտը, թախիծն ու կակիծը։

Անոր յիշատակը միշտ թարմ պիտի մնայ իր սիրելիներուն և զինք ճանչցողներուն սրտին մէջ։

Անոր մահը պատճառ եղաւ կարգ մը երիտասարդներուն նորոգուելուն ու դարձի գալուն։ Օրհնեալ ըլլայ իր յիշատակը։

Հալիպ

Դ. ՄԱՐԱՆԵԱՆ



Ե Ր Ա Խ Ե Վ

Երբ որ հաւատքով դէպի ապազայ
Կեանքին կը նայիմ, որ երբեք չիկայ
Վախ, կակիծ ու մահ, արցունք ակամայ
Հոն յաւէտ օրհնեալ կեանց մը կ'ընթանայ:

Թէ ունիմ ես հոն սիրելիներ շատ,
Որ հոգէ, վիշտէ ալ եղած ազատ,
Կ'ապրին Տէրոջ հետ մարմինէն ընդհատ,
Փրկչին խոստմանն են ժառանգ հարազատ:

Հըրեշտակներ կան անթիւ, անհամար,
Բընակիչներուն ամէնն են արդար.
Լոյս կը տիրէ միշտ հոն, չիկայ խաւար,
Ցիստս այնտեղի արեն է անմար:

Ոչ ծարափլ կայ, ոչ անօթութիւն,
Եւ ոչ աշխատանք, հոն է սրբոց տուն
Յափունական յար ուրախութիւն,
Զի զառնուկը հոն բաւ է ամենուն:

Սպրին անձանձոյթ է արդար հոգոյն,
Զի երկնի օդն է երջանիկ զարուն,
Խոցուած ու տղկար, թըշուառ սրտերուն
Յաւէտ հանգստեան վայրն է սուրբերուն:

Եւ դեռ ալ ինչե՛ր, ո՞չ պատմեմ ծեզի,
Պալատներն փայլուն, փողոցներն ոսկի,
Աստուածալեզու զահ մը աչօք լի,
Քանի կը նայիմ հոգիս կ'զմայի:

Երբ այսպէս մէկիկ, մէկիկ կը դիտեմ,
Վայելքն այն կեանքին ու փառը վրսեմ,
Հոգիս կը հըրծուի եւ սրտանց կ'ըսեմ.
«Տէ՛ր, եկ մեզ հոն տար, աշխարհէս նըսեմ»:

ԵՍԱՅԻ Մ. ԳԱՐԱԿԵՕՁԵԱՆ

ՕՐԵՆԵԿԸ ՅԻշտածնկ ՍԸ



Վ. Խ. Ա. Խղոյեան

1867 — 1937

«Եւ իմաստունները երկինքի հաստատմութեանը լրացին պէս, ու անոնք որ տասերը արդարութեան կ'առաջնորդեն՝ ասթերուն պէս պիտի փայլին յաւիտեանս յաւիտենից»; Դան. 12. 3:

պատանի հաւատացեալներուն և չափահասներէն անոնց, որոնց հոգեւոր կեանքի մուտքի թուականը չերկարիք գեռ յիշեալ յիշտակին: Հիներուն յարգանքի պարտականութեան փող մը թող ըլլայ այս, ու նորերուն հրաւէք մը այցելելով կեանքի շաւիղի մը, որուն հետքերուն վրայ ամէն քայլափոխի կարելի է հանդիպիլ նորանոր հշմարտութեանց և օրհտասը տարի առաջուան հաւատացեալներուն անխտիր նօթ, թելադրիչ ու յիշտակելի կարելի է ըլլալ: Հաւատացեալներէն ո՞ր դասուն վերաբերող յիշտակել մը ըսել կ'ուղղ-

Ներկայ տարւոյն նոյեմբեր 16ը տաօներորդ տարեդարձն է օրհնեալ յիշտակի մը, որուն ոչ թէ միայն տասը տարին անգամ մը անդրագառնալ կ'արժէ, հապատարին անգամ մը, և եթէ կարելի ըլլայ միշտ ամէն օր: Զէ թէ միայն կ'արժէ, հապատարի հետամուտ ենք հոգեւոր օրհնութիւններու, հարկ ու պէտք մըն է այն, ըլլալով ներշնչարան մը զուտ և ամէն կարգի հոգեւոր վայելքներու: Նոյեմբեր 16 և ետ տասը տարի, կայ արդեօք հայ հաւատացեալ մը ո՞ր անգիտանայ այդ օրուան իրողութեան: Ներելի է միայն

մի արգեօք, այսինքն ո՞ր քաղաքի, ո՞ր խմբակի մէջ պատահած իրողութիւն մը . չէ՞ ո՞ր զերջապէս երկրի վրայ եւ զող պատահար մը, որուն ի՞նչպէս թէ կարելի է օղակել համայն աշխարհի հայ հաւատացեալներու բազմութիւնը՝ Արդեօք ըսել կ'ուզուի՞ թէ տասը տարի առաջ հաւատաց- եալներուն ամէնը մէկ խումբի կը պատկանէին և ամէնը միասին մէկ երկրի կամ քաղաքի մէջ կը բնակէին։ Ոչ, արտաքոյ դէպքի մը ու արտաքոյ վիճակի ակնարկութիւն չէ ո՞ր կ'ըլլայ, հապա թէեւ բնական իրողութիւն մը, բայց արդարեւ համապարփակ պարզայ մը եթ ներքին, խոր ու ճոխ հանգամանքով։ Թուականը դէպքը յիշելու տեղին չի թողուր, սակայն յարգանքի վեհագոյն բանաձեւ մը յիշելու համար է որ կ'աւելցնեմ թէ, գարուս մարգարէներէն Վեր։ Ա. Զ. Եղոյեանի ի Տէր Փոխուելուն օրն է, որուն յիշա- տակին վրայ շուք չեն կրնար ձգել ո՞չ տասը տարիները, ոչ ալ նոյնքան գարերը։ Անոր հետ ուզակի հաղորդակից ան- ձերէն մէկ հոգի իսկ չմայ երկրի վրայ, գարձեալ պիտի չմարի անոր յիշատակը։ անոր գործերը անմահ ու մնայուն են սերունգներ կերակրելու և բազում խնդիրներու և հար- ցերու շուրջ ուղիղ առաջնորդութիւն ընելու։ Ստորեւ երկու նամակներ իրմէ, անոր օրհնեալ յիշատակին առթիւ, թէ մեզի և թէ գալոց սերունգներուն յօգուտ։

Լ. Ա. Ս.

1936, Մայիս 15

Հոռովմ. 8. 15. Բ. Տիմ. 1. 7:

Տէր Յիսուսով Սէրելի Քոյլու,

Մարիամ Գաղանճեան

Անիկա օրհնէ քեզ վերի համարներուն հոգիին հա- մեմատ։ Իրաւ ո՞ր ուշ կը պատասխանեմ նամակներուդ։ Բայց վստահ եղիր ո՞ր ուրիշ կերպ չեմ կրնար ընել, այն- քան շատ նամակներ կու գան ո՞ր, այնքան ալ շատ հար- սումներով։

Անցեալին մէկ նամակի, մը 50 հարցումներուն պատասխանեցի, և հիմա օրէ օր աւելի դժուար է ինձի գրել, կը յոդիմ, բայց տակաւին Տէրը ուժ կու տայ ինչպէս նաեւ յօժարութիւն։

Կը յուսամ ամէնքդ ալ աղէկ էք, Տէր Յիսուսի վերջնական ողորմութեան սպասելով . . . Քու հարցումներուդ պատասխանած ըլլալու համար նամակիս զլուխը երկու համարներ դրած եմ։

1. Մենք ծառայութեան հոգին առած չենք որ կրկին կրկին վախնանք տարակոյներով ու կասկածներով, ասոնք տղիտութենէ, սխալ վարդապետութենէ և կամ թերահաւատութենէ յառաջ կու գան։ Սատանան և չար ոգիներ այս բաներով կը զօրանան մեր վրայ. և յետոյ կը չարչարեն Աստուծոյ զաւակները։

ԱԱստուած մեզի երկչոտութեան հոգի չտուաւ։ Երբ կասկածոտ ու երկչոտ կ'ըլլաս, գիտցիր որ չարը բռնած է քեզ։ Անմիջապէս առանց վախնալու յանդիմանէ Տէր Յիսուսի Անունովը։ Սատանան մեզը իսկ կերցնէ քեզի, մի ուտեր, և պիտի փախչի։ Տէր Յիսուս քեզի հետ է, մի վախնար, միայն հաւատաւ։

2. Աստուած մեզի տուած է.

ա. «Որդեգրութեան հոգին»։ Վստահ եղիր հաւատով։ և երբեք մի խախտիր, ասով ուրախացիր։ Մինչ իսկ բաւական է ամէն ատեն գոհանալ. միայն ասոր համար կանչէ Աստուծոյ, «Արքա հայր»։ «Ան իշխանութիւն» տուած է որ Աստուծոյ որդի ըլլաս և ըսուխ։ Յովհ, 1., 12., 13.: Ա. Յովհ։ 3. 1—3։

բ. Ան մեզի տուաւ (տուած է) և (մեր մէջն է) «Զօրութեան հոգին» որով համարձակութիւն կ'ունենանք Հօրը մօտենալու, ուրեմն ունեցիր այդ համարձակութիւնը ինչպէս վստահութեամբ իրեն հաւատալով։ Եփ. 3. 12. Այս վստահ հաւատքով, զօրութիւն, քաջութիւն և համարձապա նաեւ մարդոց. անոնց աղաչելու, յորդորելու հեզութեան հոգիով։

գ. Ան տուաւ (տուած է) քեզի «Սիրոյ հոգին», վըստահէ որ այսպէս է, մի փնտռեր, և մի խնդրեր այս հոգին, հապա վայելէ, կեր և սնանիր: Սիրէ, սիրէ, սիրէ այն Սր. Հոգիովը որ քու մէջդէ, տրդէն, զի Ասծ. տուած է քեզի, երբ կը զգասթէ չես կրնար սիրել, ատէ այդ չար զգացումը որ Սատանայէ է, և հակառակ գնա ատոր: Ծունկի վրայ եկուը Հօրը առջեւ, անիծէ այդ զգացումը և սիրէ Հոգիին զօրութիւնովը, «Յազթէ հաւատքով փորձութեան և մեղքին»:

դ. Ան տուաւ (տուած է), քու մէջդէ և «Զգաստութեան հոգին»: Երբ զրգուուած ես, երբ ջիղերդ կը շարժին և երբ շունչդ կը կտրի, գիտցիր որ, չես կրնար զգաստ ըլլաւ, չես կրնար հանդարտորէն և խոհեմարար մտածել, և երբ ինք- զինքդ թոյլ տաս, սխալ բաներ պիտի խօսիս, սխալ քայլեր պիտի առնես որ յետոյ խղճահար և անհանգիստ պիտի ըլ- լաս: Սորզէ, ինքզինքդ կրթէ որ «հանդարտ կենաս»: Եսայ: 7. 4: Ա. Թես. 4, 11: Ձանք ըրէ ասոր համար: Ձանք ը- րէ և Տէրը պիտի յաջողէ: Վստահ եղիր. յիշէ գրուածը «Սրտին ծածուկ մարդը (որ Աստուծոյ յայտնի է և Սր. Հո- գին հոն կը բնակի) անկեղծութիւնով հեզ ու հանդարտ հո- գիին զարդը թոյլ ըլլայ...»: Այսպէս ըլլալը Աստուծոյ առջեւ խիստ պատուական է: Աստուծոյ առջեւ դուն ասիկա ու- նենալով բաւականացիր և Աստուծմէ գոհացիր:

Զգաստ, ծանրախոն, հանդարտ և հաստատ կեցած Աս- տուծոյ խոստումներուն վրայ, «Ո կան իր խօսքին մէջ: Տէր Յիսուս այսպէս օրհնէ և զօրացնէ քեզ: Նորէն զրէ և որոշ հարցումներով գրէ, զիս տեղեակ ըրէ քու ներքին փորձառութիւններուդ: Տէրը օրհնէ քեզ: Աղօթէ և աղօթել տուր ինծի համար: Քեզ մոռցած չեմ Տէրովը առջեւ:

Հայրաբար

Ա. Զ. ԵՂՈՅԻՑԱՆ

8 Դեկտ. 1926

Թերոց 6. 24—27:

Սիրելի Մարիամ քոյր

Ձիշդ մէկ ամիս առաջ գրած նամակիդ է որ կը պատասխանեմ։

Հարցմանդ պատասխանեմ. «Անգամ մը փրկուած մէկը կը կորութի՞»։

Սորվածս այս է թէ՝ ո՛չ, երբ կը նայինք Տէր Յիսուսի կողմէն, Յովհ. 10. 28. 29. Փառք Անոր որ կարող է և հաւատարիմ։ Սակայն երբ մէկը կը հարցնէ թէ փրկուած մը կարելի՞ է որ նորէն կորութի. իմ սորվածս ամէ որ կարելի է մարդուս կողմէն (փրկուածին)։ Այս կը հաւատամ որ եբրայեցւոց թուղթը ասոր համար գրուած է, կարդա 2. 1—3. 3. 12. (Բոլոր գլուխը) և ուրիշ տեղեր՝ Տէրը չի կընար բոնութիւնով պահել մէկը, որ չ'ուզեր կենալ իր ձեռքերուն մէջ։ Մինչեւ վերջին կէտը ամէն միշտոց կը գործածէ փրկեալին համար, կը խրատէ, կը յանդիշուշուշտ, չի կընար զայն երկինք տանիւ, ուր մեղք կամ պեղած փրկուած, թէեւ կը նմանի փրկուածներուն։ Եբրայեցւոց թուղթը գրուած է փրկուածներուն. — «Սուրբ եղբայրներուն», «Երկնային կոշման մասնակից եղողներուն», Եր. 3. 1. Ա. Յովհ. 2. 19ը ասոր զէմ վկայութիւն չենք կընար բերել, զի այս խօսքը գրուած է մեր նիւթէն տարրեր կապակցութեան մէջ, (Կարդա վերէն վար) ասոր համար առաւոր բան է անհոգ լլաւ, աշխարհը սիրել, մեղք գործ


Ոմանք կը խորհին որ այս վարդապետութիւնը փրկեալը անհանգիստ կ'ընէ և կը վախսնէ։ Բայց պէտք է որ այսպէս ըլլայ, որպէսզի ան արթուն, զգաստ և զգուս շաւոր ըլլայ։ Զէ որ Աստուծոյ խօսքը լեցուն է արթնուս

թեան և զգուշութեան պատուէրներով, անշուշտ ասոնք չփրկուածներուն չեն այլ Աստուծոյ զաւակներուն։ Այս պատուէրները մեզ կը վախցնեն, բայց զմեզ աշխարհէն, մեղքէն ու Սատանայէն Աստուծոյ կը փախցնեն, Աստուծոյ կը քշեն ուր է մեր ապահովութիւնը։ «Միշտ վախնալը երանելի է» կ'ըսէ իմաստութիւնը։ Յետոյ գիտնանք որ փըրկուած մէկը մէկէն ի մէկ չի թողուր Տէր Յիսուսը, այլ կամաց կամաց, աշխարհ, մեղք, մարմին ու Սատանայ, կարող չեն փրկուածը յայտնապէս և անմիջապէս հեռացնել Տէրոջմէն, բայց կարող են խարել, և կամաց կամաց հեռացնել, անանկ որ օր մը (Աստուած չընէ) անիկա «Կամաւ մեղք գործէ» և մերժէ Փրկիչը, այս կարելի է։ «Մեղքին խարեւութիւնը» կ'ըսէ Աստուծոյ խօսքը, Եփես. 3. 13։ Ես յայսպէս կը հաւատամ ու կը վախնամ, այս վախը զիս կենաց կ'առաջնորդէ միշտ և իմ երկնաւոր Հօրը ուր գիտեմ թէ ապահով եմ յաւիտեան։

Զեր աղօթքի օգնականութիւնով Տէրը զօրացնէ

Դիմ:

Հայրաբար՝
Ա. Զ. Եղիթեան



«Արքուն կեցէի ի աղօթք բրէք, որպէսզի
փորձութեան մէջ չմանէի»։ Մաք. 26. 41։

226 ՄԱՆՈՒՍ

ԱՆՁՆՈՒԹՎԱՅ ԿԵՄՆՔԻ ՄԸ
ՑԻՇ Ա Տ Ա Կ Ա Կ



ԱԲՐԱՀԱՄ ԽՕՃԱ ԼԵՒՈՆԵԱՆ

1855 Յունուար — 1942 Յունուար 15:

(Իր երիտասարդութեան ատեն առանց իր զիտակցութեան առնը-
ւած լուսանկար մըն է, որ 1900 ական թուականը կը կրէ).

«Նրէ մեկը կ'ուզէ իմ ետեւս գալ, բող իր անձը ուրանայ, եւ ամեև օր իր խաչը վերցնէ, ու իմ ետեւս գայ: Վասն զի ով որ կ'ուզէ իր անձը ապրեցնել, պիտի կորսնցնէ զանիկա. եւ ով որ ինձի համար իր անձը կը կորսնցնէ, պիտի ապրեցնէ զանիկա: Քանզի ի՞նչ կը շահի մարդ մը՝ եք բոլոր աւխարհը վաստի, եւ իր անձը կորսնցնէ կամ վճառ ընե»: Ղուկ. 9. 23—25:

Կեանքեր կան որ հանրութեան մէջ աղմուկ կը հանեն իսկ կեանքեր ալ կան որ անաղմուկ կը քալեն ձգեւով հետք մը լուսաշաւիլ և անմոռաց: Այս երկրորդ դասակարգէն էր Աբրահամ Խօնա Լեւոնեան, քսաներորդ դարու անձնուրաց Մարգարէն:

Յովհաննէս Մկրտչի պարզակեցութիւնը նկարագրուած է թէ իր հանդերձը ուղտի մազէ, ու իր մէջքը կաշիէ գօտի ունէր. եւ իր կերակուրը մարախու վայրենի մեղը էր: Աբրահամ Խօնային համար կրնայ ըսուիլ թէ կերակուրի համար խորհուրդ ու մտածում չունէր և կ'ուտէր միայն կերակուրներու աւելցուքներ ու փշրանքներ, կը հագուէր կարկտնուած հանդերձ ու վերարկու և մէջքն ալ կտոր մը չուան կապած էր: Կարելի չէ ըստ արժանույն անոր պարզակեցութիւնը նկարագրել: Իսկ անոր կեանքը, լեցուն է հազար ու մէկ դրուագներով ու պատահարներով, «ըսոնցմով կարելի է հատորներ լեցնել և քարոզներու համար լուսաբանութեան ատաղձ հայթայթել: Միայն թէ կը կարօտի խղճամիտ ու համբերատար աշխատանքի:

Աբրահամ Խօնան չճանչցող մը, թերեւս խորհի թէ ան տէվլիշ մըն էր, բայց հակառակ իր արտաքին երեւոյթին, ան մշակուած ու զարգացած միտք մը ունէր: Ժամանակին լուստոն ալ գացած է ուսանելու: Ան կ'ըսէր թէ անգուիերէն լեզուն կրնայ խօսիլ մայրենի լեզուէն աւելի սահուն: Անիկա տեւական լնթերցող և ուսումնասիրող անհատ մըն էր, որ ունէր իր մտքի պայծառատեսութիւնն ու դառումը: Անգամ մը իր մօտիկ ազգականներէն ականաւոր

դէմքի մը, որ աւետարանական համայնքի մէջ, Յիսուսի Նիկոդիմոսի ըսածին պէս, ականաւոր առաջնորդ մը և հեղինակութիւն մըն է, այս վերջին տարիներուն մէջ աշխատասիրած մէկ երկը կարդացած էր, և անոր նկատմամբ իր տեսութիւնը կը յայտնէր թէ, ուղղափառ հաւատքի վարդապետութեան գետնին վրայ, գրուածները շիտակ չեն և կ'ըսէր. «Այս մասին իմ դիտողութիւններս հեղինակին պիտի գրեմ»:

Բայց Պօղոս առաքեալի ըսածին պէս, Քրիստոս Յիսուսի գերազանց գիտութեանը համար ամէն ինչ աղտեղութիւն սեպած էր: Ղուկ. 9. 23ը անոր կեանքին մարմնացումն էր: Անիկա դրամին անունն իսկ բերանը առնել չէր ուզեր: Սատանայէն խորչածին չափ դրամէն կը խորչէր: Անգամ մը ժողովի մը մէջ յիշեց թէ ես կենդանի վկայ մըն եմ որ մարդ առանց դրամի կրնայ ապրիլ: Ան ըսաւ. «Երեսուն տարիէ ի վեր երեսուն փարայի պէտք չեմ ու նեցած»: Հրաշք իսկապէս...

Մենք կը հաւատանք սուրբ կեանքի և կը քարոզենք զայն, բայց յաճախ կը հարցնենք թէ որո՞նք կ'ապրին այդ սուրբ կեանքը և զորո՞նք կրնանք սուրբ կոչել: Աբրահամ Խօնան ծնունդով Աւետարանական ըլլալու տեղ, եթէ պատկանած ըլլար այլ յարանուանութեան մը, անտարակոյս պիտի դասուէր սուրբերու կարգին: Բայց ինչ հարկ ասոր, զինք ճանչցողներուն համար անիկա ապրուղ սուրբ մըն էր որ հիմա արդէն լուսոյ մէջ թնակող սուրբերուն վիճակին դասուած է: Այս քանի մը տողերով չենք նկրտիր անոր կեանքին գովքը հիւսելու, այլ վերյիշում մը, մտքերու մէջ թարմացնելու անոր թողուցած կենդանի օրինակները: Անոր նկարն ու այս հակերճ գրութիւնն ալ թող յուշարձան մը ըլլան գալիք սերունդներու յիշեցնելու թէ, Աստըծոյ արքայութիւնը կերակուր ու խմելիք չէ: Հռովմ. 14. 17:

ՄԱՆԱՆՈՅ

Գ.— ՆԱՄԱԿՆԵՐ

ԵՐԵՑ ԵՂԲՈՐ ՄԸ ԽՐԱՏԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ



ՍՊԻ. Մ. Դաստիարակության
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ
Դ Խ Ծ Ե Ր

Ծնած Քրիստոնեաց
ընտանիքի մը մէջ. Դարձ
է եկած՝ արթնութեան
ժողովի մը ատեն, Վրկը-
ւած զարմանալի փորձա-
ռութեամբ երբ տակաւին
High Schoolի 10րդ դասա-
րանն էր. (Այնթապ Գօ-
ւէճ). Գուէճը աւարտած
է 1909ին, (B. A.) Պահա-
պար Արուեստից առաջ-
անով և անգէ յետոյ
թէեւ հրաւեր առած է
"Պահար քարողիչ գործե-
լու, բայց չէ ընդունած.
Կոչում ունենալով Տէրոջ
ծառայել որպէս աշ-
խարհական, եւ ոչ որ-
պէս կղերական. Պաշտօ-
նավարած է, որպէս դա-
ս ա տ ո ւ, պաշտօնեայ,
թարգման, տօնորէն, հոգե-

Ոիրելի երիտասարդ եղբայրներ,
Կը փափաքիմ ձեզի հետ խօ-
սակցիլ, փոխանակ յօդուած մը
գրելու նիւթի մը շուրջ:

Գիտէ՞ք, կամ կընա՞ք կուահել
թէ միտքս ի՞նչ հարցում եկաւ
երբ ձեր մասին կը խորհէի: Ես
որ Տէրոջ անհուն չնորհքով, բա-
ւական տարիքս առած եմ, ի՞նչ
պիտի ընկի՞ եթէ ինձի չնորհուէր
վերստին 15—20 տարեկան երե-
տասարդ յ'լլալ:

Ա. Ծնողքս աւելի պիտի յար-
գի և աւելի պիտի հնազանդէի
անոնց, ինչ "Ռ Աստուծոյ խօսքը
կ'ըսէ. «Պատուի քու հայրդ ու
մայրդ, որպէսզի քու օրերդ եր-
կայն լլալն»: Ել. 20. 12: Ասիկա
մեծ առաքինութիւն մըն է "Ռ
շատ զաւակներ զուրկ են ատկէ:
Երբեմն կը փորձուինք խորհիւ
թէ մենք մեր ծնողքէն աւելի
խելացի ենք. և ուստի կը թե-
րանանք վերոյիշեալ որ. պատ-
էրը կատարելու մէջ: Այս, կը ը-
նայ լլալ որ կան կարգ մը բա-
ներ զորոնք մենք գիտենք. և մեր
ծնողները չեն գիտեր: Ասանկ ըլ-
լալով հանդերձ, զանոնք պատ-
էր, աւելի մեծ առաքինութիւն
մըն է, "Ռ շատեր չունին զայն:
Միւս կողմանէ, կան շատ ու շատ

ւոր գործաւոր, դաստիառակ եւայլն. և տակաւին նոյն ուղղութեամբ կը շարունակէ իը ընթացքը Տէրոջ կենդանի շնորհքն ու ներկայութիւնը վայելե ով, իր անձնական և էական նիւթերէն մի ն եղած է զործիլ Տէրոջ համար, «Որդեակ գնա այսօն այդիխ մէջ զործէ»: Մաթ. 21. 28, նաեւ հաւատարիմ բլլայ Էիչ և փոքր բաներու մէջ: «Ան որ քիչ բանի մէջ հաւատարիմ է, շատի մէջ ալ հաւատարիմ է»: Ղկ. 16.10,

Միհրան եղբայր կառավարական և կաթոլիկ գոլէններու մէջ գընահատուած ու փնտուած դաստիարակ մը եղած է Անդիկերէն ու Ֆրանսերէն լեզուներու, որմէ մաս մըն ալ օդաբընելու բարեբախտութիւնը ու ն ի տեղւոյս կ են ա ց Վարժարանի բարձրագոյն կարգերու աշակերտութիւնը:

Անիկա ամերիկան բառին լեցուն իմաստուառվը, տիպար նէնթրլմէն մըն է իր երեւոյթովն ու կենցաղովը: Անիկա հոգիները այցելող արթուն ու անխոնջ անհաւական

բաներ որ մեր ծնողքը զիսեն բայց մենք չենք զիտեր: Զայս ընդունեցէք, ո՞վ երիտասարդ եղբայրներ, և ըստ այսմ, սիրով և յարգանօք վարուեցէք ձեր ծնողներուն հետ: Ատենին վերապատւելի մը, որ ուսում առնելու համար կոնտոն գացած էր, վերադարձին սա դէպքը յիշեց՝ այս ուղղութեամբ եւ ըսաւ. «Օր մը բրօֆէսէօր մը զիս հրաւիրեց որ երթամ իրենց հետ ճաշէմ: Տունը գացինք, սեղան նստանք, ուրախ զուարթ, թէ կը խօսակցէինք և թէ կը ճաշէինք: Բրօֆէսէօրը մէկն ըսաւ թէ ներողամիտ կ'ըւլաք, վայրկեան մը ննջարան երթամ ուր մայրիկս հրւանդէ, անոր որպիսութիւնը հարցնեմ և ետ գամ: Այս միջաղէպը, ըսաւ ան, ինծի շատ ազդեց թէ բրօֆէսէօրը մը որքան կը յարգէր իր մայրիկը»:

Տեսնեմ, այս ուղղութեամբ ուրնք աւելի յառաջ պիտի երթան ուրախացնելով իրենց ծնողները, որոնք շատ նեղութիւն և ցաւքաշ են ձեզի համար:

Բ.— Եթէ ինծի տրուէր նորէն երիտասարդ ըլլալ, ի՞նչ պիտի ընէի, առողջապահական կանոնները աւելի պիտի կատարէի, փոխանակ զանց ընելու զանոնք: Կան շատ մը հիւանդութիւններ, որոնցմէ կը տառապին չափահաս-

գործաւոր մըն է, որուն
դրպանէն անպակաս են
միշտ, չորս հինգ լեզու-
ներով թերթիկներ, տա-
լու այն ամենուն, որոնք
իրեն կը հանդիպին տան
մէջ կամ ճամբուն վրայ:
Տիմոթէոսին տրուած.
«Ասենին և առենէ նէ ն
դուրս, խօսեք բարող է»
պատուէքը, անոր կեան-
քին կորիզը կը կազմէ:
Ան յաճախ աւետարան-
չական այցելութիւններ
տուած է Սուրբոյ և Լի-
բանանի շրջանները.

«Մ»

ներն ու ծերերը, և որոնք ծա-
գում առած են երիտասարդու-
թեան օրերէն իսկ: Որո՞նք են
այն տարրական առողջապահական
կանոնները, զորո՞նք ամէն Քրիս-
տոնեայ երիտասարդ պէտք է լաւ
գիտնայ և գօրծադրէ: Անցողակի
յիշեմ մի քանիները:

1. Մաֆուր օդ ներօնչել որ ձրի
է Աստուծմէ: Արհեստաւորներ,
մեծաւ մասամբ, ապականած օդ
է որ կը ներշնչին, օրը 10—15
ժամ շարունակ: Զեմ գիտեր թէ
ուր գործատեղդ ի՞նչպէս է:
Հոգ տար ատոր, նաեւ ձեր տան
մէջ, ննջարան եւայլն, միշտ
մաքուր օդ թող առնեն:

2. Սեռնդի մասը, քիչ կարեւոր չէ: Առանց աճապա-
րելու, լաւ ծամելով ճաշելլ, տակաւին քիշեր կը գործադ-
րեն, (ակռաներուն մաքուր և առողջ պահուիլլ, անշուշ-
զուգընթաց կ'երթայ, որուն արզիւնքը կ'ըլլայ ստամոքսի
կանխահաս խանգարումը): Բժշկապետ Տօքթ. Ալթուննեան
անդամ մը յիշած էր մէկուն. «Մեր հիւանդանոցը եկողնե-
րէն շատերը ստամոքսի խանգարումէն տառապողներ են»:

3. Լոգանի և մարմնի կանոնաւոր մաքուր պահելն ալ
քիչ կարեւոր չէ, գոնէ շաբաթը անգամ մը:

4. Մարզանի, չափաւոր, պարզ բայց տեւական. որպէսզի
արիւնը լաւ շրջան ընէ և աղիքները կանոնաւոր գործեն:
Եւայլն եւայլն:

5. Նաեւ կարեւոր է որ ամէն բան ըստ կարելւոյն կա-
նոնով ընէք: Ամէն օր նոյն ժամուն անկողին երթալ, նոյն
ժամուն առառու ելլել, նոյն ժամուն նախաճաշ, ճաշ և ընթ-
րէք ընել:

Գ.—Եթէ ինձ տրուէր նորէն երիտասարդ ըլլալ, պիտի աշխատէի լաւագոյնս ընել՝ ամէն բանի մէջ, Անդղիերէն առած մը կայ որ կ'ըսէ. «*Do your best!*» (լաւագոյնդ ըրէ), Որեւէ բան հարեւանցի չընել, ինչ որ շեշտուած է նաեւ Առտուծոյ խօսքին մէջ, ըսելով. «*Well done!* ինչ որ գտնէ ընելու, բոլոր ուժովի ըրեա»: Առկ. 9: 10: Լաւագոյնդ ընելու ետեւէ եղիր ամէն բանի մէջ, որպէսզի ատիկա քեզի ըլլայ սովորութիւն և բարի ունակութիւն մը, որ շատ երիտասարդներ չունին զայն:

Դ.—Փոքր և աննշան նկատուած բաներուն աւելի մեծ կարեւորութիւն պիտի ընծայէի: Ընտանիքին մէջ, եթէ մայրդ քեզի բան մը ըսէ, առանց անոր կարեւորութիւն տալու դռնէն դուրս մի ելլեր, մի երթար: Հապա, ամենայն զգուշութեամբ և քաղցրութեամբ, «Ներողութիւն մայրիկ, ի՞նչ կ'ըսէիր» ըսէ, և ըսածը կատարէ: Գործատեղւոյդ և եկեղեցին մէջ ալ նոյնպէս աչալընութեամբ և ըգուշութեամբ վարուէ: Փոքր բարիքի մը համար, մեծապէս չնորհակալութիւն յայտնէ: Փոքր նկատուած թերութեան մը համար, իսկապէս ներողութիւն խնդրէ: Փօքր բաներուն կարեւորութիւն տալը մեծ մարդոց առաքինութիւններէն մինէ, և երջանկութեան դադանիքներէն մին: Դուն ինչո՞ւ զուրկ ըլլաս ատկէ: Ինչպէս մեր Տէրն ալ ըսածատարիմ է»: Ղուկ. 16. 10:

Ե.—Ամէն բանի մէջ Տէրը աւելի ուրախացնելու, Անոր աւելի ծառայելու ետեւէ պիտի ըլլայի: Կող. 1. 9—10: «Ամէն բանի մէջ զինք հաճեցնելով»: Գիտեմ որ դուն կ'ուղես Տէր Յիսուսը ուրախացնել, չէ՞ մի որ շատ վեհ նշանաբան մըն է, որ կ'արժէ և որ տեւական ուրախութեան աղբիւրն է:

«Տէր, ի՞նչ կ'ուզես որ ես ընեմավ սկսէ, և շարունակէ նոյն կանոնով, և Տէրը քեզ առատօրէն պիտի օրհնէ, և ուրիշներն ալ՝ քեզմով: Այս անդամուան համար այսքան:

Մնամ սիրալիր ողջունիւ, Անով Զեր բարեկամը
Հալիպ

Մ. Գ. ԳԱՍՏՐՃԵԱՆ

ՆԱՍԱԿ ՀՈԳԵՏՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ

«Կը գրեմ ձեզի երիտասարդներ, վասնզի դուք չարին յաղթեցիք...: Գրեցի ձեզի երիտասարդներ, վասնզի դուք ուժավ էք, եւ խօսիք ձեր մեջ կը բնակի, ու չարին յաղթեցիք»:

Ա. Յովհ. 2. 13, 14:



Խղբայր
Յովհ. Ճիզմէնեան

Յամի Տեառն, 1898 Մարտ 13ին, բողոքական ընտանիքի մը մէջ աշխարհ եկած ըլլալով՝ մանկութիւնս հաւատացեալ հօր մը հսկողութեան տակ անցուցած եմ, բարոյական կեանքով։

1913ի «կիզբի շրջանին Ուրֆա կը գտնուէի, Տէրը զիս այցելեց, հոգեւոր կեանքի քաղցրութիւնը և վեհութիւնը առջեւս դրաւ, պատանի հասակիս մէջ։ Քանի մը հոգեւոր և նոր արթնցած տարեկից ընկերներ իրար գտած սկսանք իրարու քով գալով աղօթել. Սուրբ Գերք կարգալ, երգել և խօսակցիւ հոգեւոր նիւթերու շուրջ։ Անհամբեր

Սիրելի երիտասարդներ,
ինձի համար ուրախութիւն է հոգեւոր երիտասարդներ տեսնել և անոնց հետ խօսիլ։ Ամէն կազմակերպութիւն երիտասարդ ուժերու կարեւորութիւն կու տայ։ Տէրն ալ իր դործին մէջ երիտասարդներու պէտք ունի։ Ուրախ եմ որ դուք չարին յաղթեցիք և Աստուծոյ խօսքը ձեր մէջ կը բնակի։ Այս առթիւ կ'ուզեմ քանի մը թելադրութիւններ ընել ձեզի։ Բայց նախ յարմար կը տեսնեմ պատմել համարօտաբար Տէրոջը իմ վրաս ըրած գործերէն, որպէսզի իրարու ծանօթանանք և օգտըւք իմ փորձառութենէս։

կը սպասէի կիրակի օրուան, որպէսզի ժամանակ ունենանք զերար վայելելու։ Այդ ատենուան համարս էր Հռովմ. 10. 9, 10, երգս ալ «Օքնեալ երաշխիք իմս է Յիսուս», (Հոգ. Երգ. 229)։

Քիչ վերջը այդ տաք միջավայրէն զատուելով սկսայ կամաց կամաց գաղիլ։ Պատանեկան մեղքեր սկսան իմ վը-րաս յարձակիլ։ Ես ալ սկսայ մեղքի դէմ մարտնչիլ և եր-բեմն ալ վիրաւորուիլ ու իյնալ։

Երկու տարի այս պայքարը շարունակելէս վերջ՝ Տէրը զիս կրկին այցելեց, երբ Այնթապու Ամերիկեան Գուլէճին մէջ ուսանող էի 1915ին։ Այս այցելութեամբ Տէրը ինձի յաղթական կեանք մը տուաւ և նոր ապաշխարող ընկերնե-րուս հանդէպ սիրով լեցուց զիս։ Ա. Պետ. 1. 22, 23 հա-մարները իմ վրաս կատարուեցան։ Իմ սիրած երգս էր «Կիթ-տի գալպիմտէն» տիւնեա վէ շանը», (Բ. Ե. 67)։

Ասոր յաջորդեց անապատային կեանք մը, ինչպէս որ Յիսուս մկրտութենէ և Սուրբ Հոգիի այցելութենէ յետոյ անապատը տարուեցաւ Ս. Հոգիէն, որպէսզի Սատանայէն փոր-ձըւի, Մատթ. 4. 1, ես ալ տարուեցայ աքսորանքի անապա-տը, ուր՝ ոչ հոգեւոր ժողով կար և ոչ հոգեւոր ընկեր։ Քիչ վերջը քրիստոնեայ հօրս հոգատարութիւնն ալ կոր-սընցուցի և հոգեւոր սնունդ չառնելով սկսայ կամաց կա-մաց ետ երթալ։ Ալ ոչ հոգեւոր կեանքի ուրախութիւնը կընայի վայելել և ոչ ալ աշխարհային կեանքի։ Երբեմն կ'ուզէի բոլորովին խառնուիլ աշխարհային մարդոց մէջ և անոնց պէս ըլլալ, բայց բռնող ոյժ մը զիս կը պահէր ու չէի կրնար։ Երբեմն կ'արթննայի բայց առջի ուժս և հո-գեւոր կեանքի ուրախութիւնը կորսնցուցած էի։ Երկար տեւեց այս շըջանը։ Այս միջոցին ունեցայ տեսակ տեսակ փորձութիւններ և ատոնց մէջ քանի մը դէպքեր Յովսէփ Գեղեցիկի փորձութեան նման, և Տէրը զիս պահեց։ Փառք Անոր սիրող և հզօր ձեռքին։

Վերջապէս 1924ին Տէրը նորէն զիս այցելելով առաջ-նորդեց Հալէպի Հոգեւոր Եղբայրութեան, որ նոր զատուած

էր Բողոքական եկեղեցին։ Այս ատեն բակին մէջ բացօթեայ ժողովներ կ'ընէին և հուսկ յետոյ վրան մը կանգնեցին տեղւոյն վրայ։ Հոս Տէրը սկսաւ իմ վրաս զործելով զիս առաջնորդել օրէ օր՝ տեւական յաղթող կեանքի, իր երկրորդ գալստեան պատրաստուելու, Սուրբ Հոգիի մկըրտութեան ու լեցունութեան և սուրբ կեանքի յաջորդաբար։ 1925 տարին այսպէս անցաւ, Այս ատեն իմ սիրած երգս էր «Եա Բապպ չօգտան հասրէթ իւէ, կէլին սանա միւնթազըր» (Ընտ. երգ. թիւ 276)։

Այս այցելութիւններու ետեւէն Տէրը զիս կրկին անապատը տարաւ և տարիներով գժուարութիւններու և զրկումներու մէջէն անցայ։ Բայց Տէրը զիս չէր թողուր, միշտ ինձի հետ ըլլալով ոյժ և զօրութիւն կու տար և կը պահէր զիս։

1929ին Տէրը սկսաւ իմ վրաս զործել։ Յովհ. 21, 15, 16 համարներու մէջ գտնուած, «Զիս կը սիրես» հարցումով որուն մասին գրած եմ Մարանաթայի 1937 տարւան թիւ 2—3ի մէջ (էջ 35, 57)։ Այս այցելութեամբ Տէրը կ'ուզէր իր սէրը ինձի յայտնել և զիս իրեն քաշել որպէսզի ետեւէն հոգեւոր զործի պատախանատուութիւն տայ ինձի։

1935—1936ին երբ Հոգեւոր Եղբայրութիւնը վարդապետական հովերէն կը շարժէր, շատ հաւատացեալներ հողմակոծեալ և փոթորկահար նաւերու պէս սազին անդին կը տատանէին, «՞ Վարդապետութիւնը շիտակ և ՞ ըը սըկ տատանէին, ՞ Վարդապետութիւնը մէջ՝ Տէրը զիս այսելեց 15 Դեկտ. 1935ին, Կիրակի օրը ժողովին մէջ։ Եւ կը Ս. Հոգին շնորհեց ինձի երը վարդապետ։ Որը ամէն օր ինձի կը բացատրէր Ս. Գրքի համարները, տանը մէջ, գործի ընթացքին, ճամբու վրայ, շուկայի մէջ և ժողովներու ատեն։ Եւ սկսաւ զիս զործածել տեղին համեմատ պատգամներով։ Այդ ատենուան վարդապետական հովերու մասին Տէրոջմէ ստացած լոյս հրատարակուած է Մարամասին Տէրոջմէ ստացած 7, 8 թիւերուն մէջ, (էջ 159, 181)։

Սիրելիներ, վերջին տարիներու ընթացքին Քրիստոսի
երկրորդ գալստեան սերտողութիւնը ինծի շատ սիրելի
նիւթ մը դարձած է, նաև Երկինքի եւ Նոր Երուսաղէմի
սերտողութիւնը խիստ պատուական եղաւ ինծի, Եկեղեցիի
խորհուրդը երթալով ինծի աւելի խորունկ կը թուի: Ե-
կեղեցիի կոչումը ընդհանրապէս բմբոնուածէն աւելի վեհ
կը զգամ: Աւելի իմ սրտիս մէջ կը տեղաւորուի թէ՝ ա-
մէն հաւատացեալ Քրիստոսի Հարսը կամ մարմինը եղող
Եկեղեցիի դասակարգին չի պատկանիր, այլ բնիք դասա-
կարգ մը կայ որ աշխարհէ և միւս հաւատացեալներէն ալ
զատուած՝ Քրիստոսի սիրով կ'ապրի, և օրէ օր սրբուելով
Անոր առջեւը փառաւոր ելլելու կը պատրաստուի: Եփ.
5. 25—27: Եկեղեցին համար Տէրոջը ծրագիրը միայն
մեղքերէն փրկելով Երկինք հասցնել չէ, այլ իր Որդւոյն
պատկերին կերպարանակից ընել և փառաւորել է: Հոռվմ.
8. 29, 30: Տէրոջը այս ծրագիրը գեռ մեղք չմտած, աշ-
խարհի սկիզբէն առաջ որոշուած և նախասահմանուած է:
Եփես. 1. 4—12: Ի՞նչ մեծ և չնորհալի կարգադրութիւն:
Ի՞նչ հիանալի խորհուրդ: Անցեալի մէջ այս բարձրագոյն
դասակարգի պատկանող անհատներ և խումբեր գտնուած
են որ ոուրբ և անարատ կեանք ապրելով Քրիստոսի սի-
րոյն համար մինչեւ ի մահ հաւատարիմ եղած են: Հիմա
ալ կարելի է և կը գտնուին անհատներ որ այդ վեհ կո-
չումին մասնակից ըլլալու կը ջանան: Այս ուղղութեամբ
Երգոց Գիրքը ինծի երթալով խիստ պատուական կը
դառնայ: Եկեղեցիի խորհրդին գանձարանն է որ մէջը
թափանցելով իւրացնելու համար ընդհանուր հաւատաց-
եալներու դասակարգէն զատուելով Ս. Հոգիի Աստուածա-
բանական դպրոցին մէջ օրէ օր ուսանիլ պէտք է: Այս եր-
կու դասակարգերն ալ շատ անգամ միասին յիշուած են
Ս. Գիրքի մէջ, որոյն ստորոգելիներով, եթէ ուեէ մէկը
այս մասին գիտնալ փափաքի, պատրաստ եմ իմ ստացած
լոյսս հաղորդելու:

Արդ սիրելի երիտասարդներ, զուք որ աշխարհային
կեանքէ զատուած և Քրիստոսի սիրոյն համը առած էք, ա-
մէն օր ճաշակեցէք այգ սեղանէն, որպէսզի անկէ սնանե-
լով կարող ըլլաք զերծ մնալ Սատանայի որոգայթներէն և
մասնակցիլ այն վերին և երկնային կոչումին։ Փիլ. 3. 14.
Երբ. 3. 1.

Այս առթիւ սա քանի մը թելագրութիւններուն ձեր
ուշագրութիւնը հրաւիրել կ'ուզեմ.

Ա. Որեւէ մեղի տեղի մի տակ։ Պղտիկ կամ մեծ մեղքը
մեղքէ զգուշացէք՝ Երգ. 2. 15։ Ա. Կորն. 5. 6, 7։ Հա-
ստքը և մաքուր խզմտանքը պահեցէք։ Ա. Տիտ. 1. 19։
Առաքեալը կը գրէ «Պոռնկութենէ փախէք»... Ա. Կորն.
6. 18—20. Կեանքի մէջ կ'ըլլան պարզագաներ որ փախչիւ
պէտք է Յովակի նման։ Պօղոս Առաքեալ մինչեւ իսկ
Սուրբ Տիմոթէոսի կը գրէ՝ «Երիտասարդական ցանկութիւններէն աւ
պիսկոպոսն էր՝ «Երիտասարդական ցանկութիւններէն աւ
փախչիր», Տիմ. 2. 22։ Քիչ մը կենալ, քիչ մը զիտել, կը բ-
նայ ձեր միտքը պղտորել, ձեր երեւակայութիւնը և մինչև
իսկ ձեր սիրտը գրաւել և զատել ձեզ Տէրոջմէ։ Գիտցէք
որ զուք աշխարհի վրայ և մամնի մէջ էք։ Որչափ սուրբ
կեանքի հետեւիք Սատանան այնչափ կը գրգոռուի և ձեր
շուրջը կը դառնայ որպէսզի ձեզ արգիլէ գոնէ սուրբ կեան-
քէն և վերին կոչումէն։ Ա. Պետ. 5. 8, 9։

Բ. Զեր բոլոր հոգը Տէրոջը ձգեցի։ Ընդհանրապէս երիտա-
սարդներ իրենց ապագայի մասին հոգ կ'ունենան։ Խորհիւ
և ձեռքէն եկած կարգադրութիւնը ընել սխալ չէ։ բայց
հոգ ընել սխալ է։ Խորհիւ և հոգ ընել իրարու մօտ են,
բայց իրարմէ տարբեր նշանակութիւն ունին։ Հոգ ընելու
մէջ մարդ բեռը և բոլոր պատասխանատուութիւնը իր վրայ
կ'առնէ և Տէրոջը օգնութիւնը նկատի չունենալով անյու-
սութեան մատնուած կը խարխափէ։ Հաւատացեալ Երիտա-
սարդը Տէրոջը խոստութիւնը վրայ յենած իր ներկայ և
պագայ կեանքին համար Անոր Վատահելու է։ Այս մասին

յօդուած մը ունիմ 1933 ի Մարանաթայի թիւ 9ի մէջ, (էջ 205) կրնաք օգտուիլ անկէ: Պետրոս Առաքեալ կը զրէ երեսասարդներուն. «Ուրեմն Աստուծոյ հզօր ձեռքին տակ խոնարհեցէք, որպէսզի ձեզ ժամանակին բարձրացնէ: Ձեր մէն հոգը անոր ձգեցէք, վասնզի անիկա ձեզի համար կը հոգայ»: Ա. Պետ. 5, 6, 7:

Գ. Զանք բրեք ձեր անձնական կոչումը եւ պարզեցրը հասկնալու, որպէսզի այդ ուղղութեասք յս ուազանաք եւ այդ նպատակակետին վազեք: Տէրը մասնաւոր նպատակ և ծրագիր ունի ազգերու և անհատներու համար: Մանաւանդ հոգեւոր երիտասարդներու նկատմամբ: Եսայի 43 7, 21: Եփես: 2. 10: Ամէն դարու մէջ իր գործին համար մասնաւոր կոչումով գործաւորներ ալ ունի: Ինչպէս Մովսէս Ելից 3. 10, Յեսու: Բ. Օրինաց 31. 7, 23: Յեսու 1. 6, Սաւուղ: Ա. Թագ. 9. 16, 1, 24, Դաւիթ: Ա. Թագ. 16. 1, 13, Սողոմոն: Գ. Թագ. 7. 12—14: Յովսիա: Գ. Թագ. 13. 2: Դ. Թագ. 23. 1—25: Երեմիա: Երեմ. 1. 5, 10: Կիւրոս: Ես. 44. 28—45. 1—3: Եզրաս 1. 1—4: Պօղոս: Գործք. 9. 15: 13. 2: Տէրը ամէն հաւատացեալի համար կործ և ծրագիր ունի: Ս. Հոգին ամէն մէկ հաւատացեալին զատ զատ պարզեւներ կը բաժնէ ինչպէս Կ'ուզէ: Ա. Կորն. 12. 1—12: Արդ ձեզմէ ամէն մէկուն կոչումը և պարզեւը ի՞նչ է, հասկելու ջանք ըրէք:

Ի՞նչպէս հասկնալու է.

1.— Նախ պէտք է Ս. Հոգիի մկրտութիւնը և լեցունութիւնը քու անձնական փորձառութիւնդ ըլլայ Ա. Կորն. 12. 11—14: Հոռվմ. 12. 1:

2.— Պէտք է Աստուծոյ գործին ճիւղերը և ծրագիրը սերտես Սուրբ Գրքէն, և Ս. Հոգիի պարզեւներուն մասին լոյս և փափաք ունենալու ես:

3.— Տէրոջը գործին համար մասնաւոր աղօթքով Անոր առջեւ կենալու ես: Աղօթելու ես որ Տէրը իր հունձքին համեմատ յարմար մշակներ հանէ, գործերը աչքիդ լոյս ունենալով:

4.— Միշտ Տէրոջը սեղանին վրայ իր կենդանի զոհ, Սոգիի կրակէն անցած, գործի համար պատրաստ կենաւու ևս ես որ Տէրը քեզ գործածէ իր կամքին համեմատ:

5.— Ուշադրութեամբ հետեւ և տես որ Ս. Հոգին քեզ ընդհանրապէս ո՞ր գործերու կ'առաջնորդէ, որոնց կը գործածէ, անտպաշխարհներո՞ւ թէ հաւատացեա՞լներու, աւետարանչածկան գործի թէ եկեղեցիի շինութեան, կազմակերպակա՞ն թէ վարդապետական գործերը: Ալ բստ այնմ կոչումիւ և պարզեւներուգ մասին լոյս մը կրնաս առքու կոչումիւ և պարզեւներուգ:

6.— Տէրը ուրիշ հաւատացեալներու միջոցաւ ալ իր կոչումը կը հասկցնէ: Եկեղեցիի պատասխանատու և փորձառու անհատներուն իր գործին և ծրագրին համար լոյս կու տայ, իւրաքանչիւր հաւատացեալ ո՞ր գործին յարմար կանազանելու և գործի առաջնորդելու համար հոգինեէ զանազանելու և գործի առաջնորդելու համար հոգինեէ: Այսինքն քու լնտրութեան պարզեւը կու տայ: Այսինքն քու կոչումը եկեղեցիի պատասխանատուներն ալ կը հաստատեն: Հումք կամ

7.— Տէրը ուղղակի յայտնութիւնով, տեսիլքով կամ որոշ ձայնով ալ իր կոչումը կը հասկցնէ: Ս. Գրքի մէջ ասոր օրինակները շատ են:

Ք. Հոգիւոր Շրջանակէն մի զատուիֆ.— Հոգեւոր ընկերակցութիւնը մի թողուք: Պարագաները ինչ պիտի ըեւեն չենք գիտեր: Ուր ո՞ր լւլաք՝ հոգեւոր շրջանակ կամ ընկերներ գտէք: Կարդ մը օրհնութիւններ կան որ մինակ չէք կրնար վայելել, հաւաքարար կը տրուին: Միանալով կրնաք մեծ գործեր տեսնել: Միանակ մեալով կամաց-կամաց կը պազիք, իսկ միանալով կրնաք իրար տաքցնել:

Բ. Տիմ. 2. 22. Երբ. 10. 25:

Ե. Միտ նուիրման սեղանին վրայ կեցիֆ.— Սեղանէն ետ մի իշնաք: Բժիշկ մը գործողութեան մը համար նախ կրակէ անցած գործիքներ կը զնէ սեղանին վրայ և առոնք կը գործածէ: Միշտ Ս. Հոգիով լեցուն և պատրաստ անհատներ օրհնութեանց աղբիւր կ'ըլլան: Սուրբ Հոգին մի տրտմեցնէք: Հոգիով բորբոքեցէք: Հոգիմ. 12. 11:

Զ. Տերոջը ծառայեցիք. Հունվմ. 12. 12. Տէրը ուր ո՞լ դրկէ, ինչ գործ որ ցուցնէ, քայլ առ քայլ անոր հետեւեցէք: Աշխատող երկաթը կը մաշի բայց կը փայլի: Գործող հաւատացեալը կը յոզնի բայց աւելի կը փառաւորուի: «Ուսոգողը կ'ոռոգուի»: Գործելով աւելի կը յառաջանաս: «Ձեռքդ ինչ որ գտնէ ընելու բոլոր ուժովդ լրէ» Ժող. 9. 10: Առառանց քու սերմդ ցանէ և իրիկունը քու ձեռքդ պարապ մի թողուր: Ժող. 10. 6: Ա. Կորն. 15. 58:

Ե. Քրիստոսի սիրովը լեցուեցիք.— Աշխարհային բաներու հանդէպ գոյց ըլլան ձեր սրտերը: Եկեղեցին փակեալ պարտէզ մըն է, միայն իր Տէրոջը համար վերապահուած: Երգ 4. 12: Ձեր սրտերը Քրիստոսի վերապահոցէք որ Անգայ բնակի անոր մէջ, և վայելէ անուշ բուրմունքները: Ամէն օր Քրիստոսի սիրովը մանեցէք որ կարող ըլլաք չգրաւուիլ Սատանայի հնարքներէն: Ոչ թէ միայն Տէրոջմէ կշտացող եղէք, այլ Տէրն ալ ձեզմէ թող կշտանայ: Երգ 1. 12: Եսա. 53. 11: Ձեր սուրբ և անարատ կեանքի անուշ հստովը, ձեր սիրոյ արտայայտութիւններով, երգերով և փառաբանութիւններով ուրախացուցէք Սիրականը: Երգ. 5. 1:

«Եւ ինք խաղաղութեան Աստուածը ձեզ բոլորովին սուրբ ընէ, ու ձեր բոլոր հոգին և շունչը ու սարմինը անարատ պահուի մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու ատենը: Հաւատարիմ է ան որ ձեզ կանչեց, որ պիտի կատարէ ալ»: Ա. Թես. 5. 23, 24:

Ձեր հաւատակից և երկնային կոչմանը մասնակից եղբայրը

Հալեպ

ՅՈՎԱՆՆԻՍ Կ. ՃԻԶՄԵՋԵՍԱՆ

Հասըէէ

«Սերը բնաւ չ'ինար»

Տէր Յիսուսով խիստ միշելի եղբայրս,
Աբրահամ Ճիզմէճեան,

Հսէ ինծի.—

Ի՞նչ կ'երազես գիշերուան մէջ քոնիդ մէջ իսոր,
Աշցերդ երկնի ջինջ բազմափիտ աստղերուն յար,
Ո՞ր լուսաշող արեգակը կու տայ քեզ վառ
Հոգոյդ կրակ, եւ սպիտակ ճակտիդ վրայ,
Այդ տեսիլքը ի՞նչ գիրերով կ'արտացոլայ,
Որ թափանցիկ ապակիի ուժի մը պէս,
Գանլիդ, ծուծիդ հոր ու զեփիւն կը ներմուծես.
Հսէ եղբայր, ի՞նչ պատզամ է այդ քեզի նոր:


Այդ երկնային գոհարներէն ո՞րն քեզ նուեր
Տուաւ Յիսուս, քու վեհ Արքադ, որ կնքեցիր,
Կուրծքիդ վրայ գինանշան քաջ բազուկն իր,
Եւ կ'երթաս, ուր որ ղրկէ նա, ծով կամ ցամաք,
Անապատներ, օտար երկիր, գիտ կամ քաղաք,
Պարզելով միշտ դրօշն Ասոր, խաչը կարմիր,
Ու նկարը Գառն Աստուծոյ անծայրածիր,
Հսէ եղբայր, ինձ ալ հատ մը շինդրեցի՞ր:

Կարմիր շրթներդ թոյլ կ'երերան... այդ ի՞նչ մրմունջ.
 Քիմքդ ալ կարծես մեղը կը ծըծէ մանկան մը պէս
 Կաթ կուլ կօւ տայ: Միթէ դուն ալ հրեշտակ մըն ես,
 Որ Աստուծոյ հետ խօսելով կեանք կը լափես:
 Եւ սիրելիս, մոոցե՞ր ես զիս... զիս քեզ ընկեր,
 Զի փնտոեցիր, որ միասիրտ այդ բարեաց Տէրն
 Աղօթւներով կ'օրհներգէինք սիրով անվերջ:

Մնամ սրտազին բարեներով

Եղբայրդ

ԵԴՈՒԱՐԻ ՌԱԳՈՒՊԵԱՆ





Եղբ. Ս. Կարապետեան

ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Բազմաւոր երիտասարդ մըն է Արամ եղբայր, ոչ թէ անոր համար որ առաւել կամ նըւազ շափով դաստիարակուած ու զարգացած է և կամ շատերէ առաջ երկրաւոր հայրենիքի հրաշալի օդն ու պանձալի ջուրը վայելելու արժանացաւ, հապա անոր համար որ իր երիտասարդ տարիքին մէջ Տէր Ցիսուսը իրեն բաժին ընտրելով՝ Սաղմոսերգութին հետ կրնայ ձայնակցի ըսել. Տէրն է իմ ժառանգութեանս և բաժակիս բաժինը... իրաւ իմ ժառանգութիւնս ինձի գեղեցիկ եղաւ»: Աղմ. 16 5. 6. Մեր մաղթանքն ու աղօթքն է որ կեանքի բոլոր պարագաներուն ու վիճակներուն մէջ, իրեն աւանդուած այս օրհնեալ աւանդը լաւ պահէ Տիբով չնորհքով և ուրիշներ ալ մասնակից ընէ իր այս խիստ գեղեցիկ ու գերազանց ժառանգութեան: *

Սիրելի եղբայրներս,
Պէյրութի Հոգեւոր Եղբայրութեան:

Ուրբաթ գիշեր ժամը տասնին մօտ է: Օրուան պատրաստութենէն յետոյ ուշ ատեն պառկած եմ: Դրսէն կը լսեմ, սափրիչին իւանութէն եկող «Այ Կարաւան» Երգը: Յանկարծ սարսուս մը կը պատէ զիս, ու աչքիս առջեւ կուգան իմ սիրելի՝ եղբայրներս, իմ թանկագի՞ն եղբայրներս որոնց հետ այսքան երկար ժամանակ միասին ապրեցանք: Մանկան մը պէս աչքերս լեցուած արցունքով կը դիտեմ տեսարանը: Եղբայրներս, այս, աւելի թանկագին քան հարազատ եղբայրներ: Քիչ յետոյ հսկայ տարածութիւն մը պիտի բաժնէ մեզ: Աչքիս առջեւ կու գան խոսշոր ժողովները, երեկոյթները ու այն բոլոր պարագաները որոնցմով մենք միասնաբար կը վայելենք մեր սիրելի Ցիսուսը և նմանապէս զիրար: Ու այս բոլորը քիչ յետոյ պատմութեան կարդ պիտի անցնի: Աներեւակայելի Երականութիւն:

Բաժանում, ինչ սրտաճմլիկ տեսարան: Ահա նաւուն վրայ եմ ու արտասուաթուր աչքերով կը դիտեմ ձեզմէ մի քանին որոնք կրցած են մեզ ճամբելու գալ: Ու կ'արտասուեմ, որովհետեւ միայն այդ է որ կրնամ ընել

այդ բոպէին, նոյնիսկ ձեռքս գտնուող թաշկինակը անկարող եմ շարժելու:

Նաւը կը շարժի ու կարծես խլուած իմ սրտահատորներէս ոտքերս պինդ կը կոխեմ գետին, կարծես նաւը կեցնելու նպատակաւ: Սակայն աւազ, ան կը հեռանայ յամբարար. նախ ձեր դէմքերը, ապա քարափը և ապա քաղաքը զատելով, խլելով ինձմէ: Ու ես պահ մը խելակորոյս կը քաշուիմ անկին մ'անտեսանելի, արտասուելու կոկիծը սըրտիս որ այնքան դառն է բաժանման այս բոպէին:

Բաժանում. այս եղբայրներս, ան չէ պարզ յուզմունք մը, մանաւանդ Տէրոջ զաւակներու համար, այլ այն ապրում մըն է որ կը հիւծէ սիրոյ անհատներու անմիթար սրտերը:

Ու այս խոկերով նստած անկողնին վրայ, դարձեալ աչքիս առջեւ կուգան եղբայրներս, քարոզիչները, ամենապղզտիկէն մինչեւ ամենամեծը, հինն ու նորը. ու կարծես, ըրթունքներս կը հպին իւրաքանչիւրի պատկերին, կարօտալի հրաժեշտի վերջին համբոյրը տալու:

Հրաժեշտ, դիւրահնչիւն, երկվանկանի բառ մը: Սակայն ի՞նչ ցաւալի իրականութիւն: Այսօր միասին, ամէն վայրկեան, վաղը հեռու, անգտանելի:

Ու ակամայ գալով ես ինծի, կը տանիմ ձեզ բոլորդ, ես ինքս ալ Տէր Յիսուսի, որուն արեամբ փրկուեցանք և որ մեր միակ յոյսն ու մանաւանդ միսիթարութիւննէ, որպէսզի միսիթարէ, այս բաժանումէն յուզուած սրտերը: Մանաւանդ յուսալով որ պիտի աղօթենք իրարու համար և Տէրոջ գործին համար որ ամէն տեղ կոյութիւն ունի:

Խ՞նչ է կեանքը լոկ երազ մ'ահաւոր,

Ցաւերու, տանջանքի ու յար վշաի.

Ո՞հ յոգնած է հոգիս, միայնակ սպաւոր,

Քովդ ա՛ռ, ո՛վ Աստուած, ան քեզ կը ձգտի:

Մնաք բարի սիրելիներ, մնացէք բարո՞վ...
Տէրն ընդ ձեզ և մեզ: Զեր խեղճ եղբայրը Տէրոջմով
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Պահիրէի Հոգեւոր Եղբայրութեան Երիտասարդաց Լ.Թ.Յ
միութեան կողմէ՝
Հալէպի Հոգեւոր Եղբայրութեան Երիտասարդաց կազմին

Կ'ուղղեմ զիրս ծեզ եր' տասարդներ,
Որ ոյժով էք ու կամքի տէր.
Կընաք յաղթել դուք աշխարհին,
Եթէ ամուր բռնէք բարին:

Անցիալի մէջ շատ մեծ գործեր,
Եր' տասարդներ են կատարեր,
Ու հեթանոս երկրի մէջ ալ,
Եղան մէկ մէկ չահ լուսափայլ:

Մեռած է այն ազգը իրաւ,
Որ կրուիւու ոյժ չունի բաւ.
Ու ազգի մը ողնահարը,
Կը կազմէ ինք, եր' տասարդը:

Ո՞վ էր՝ յաղթեց Գողիաթին,
Ու յաղթութին բերաւ ազգին.
Դաւիթի պէս քաջ պատանին,
Ապաւինած Տիրոջ ոյժին:

Ո՞վ մարեցին կրակի բոց,
Եւ օրինակ եղան այլոց.
Երեք խիզակ պատանիներ,
Տէրոջ էին ապաւիներ:

Ո՞վ էր յաղթեց մեծ փորձութեան,
Որու մէջ խիստ շատեր կ'իյնան.
Ցովսէփի պէս մեղքէն փախչողն,
Միշտ Տէրոջնով կ'ըլլայ յաղթող:

Ուրեմն ով դու երիտասարդ,
Եթէ կ'ուզես առնել պսակդ,
Հածոյ եղիր Զօրավարին,
Ու հետեւ դու իր քայլին:

Գաճիրէի եր'տասարդաց
Կողմէն ձեզի ուղարկուած,
Իբրև սիրոյ անկեղծ նշան,
Ընդունեցէք զիրս անվարան:

Գաճիրէ

ՎԱՀԱՆ ՍԱՐԳԻՒԵԱՆ

**Շրջաբերական նամակ թիւ 2 (*)
Թեսաղոնիկէ Յունաստան**

26 Նոյեմբեր 1946

«Ահա որչափ բարի եւ որչափ վայելու և որ եղբայրները իրարու հետ միաբանութեամբ բնակին»: Սաղմ. 133. 1:

«Երկրի մէջ եղող սուրբերուն ու պատուականներուն՝ անց վրայ և իմ բոլոր հանութիւն»: Սաղմ. 16. 3:

Հօր Աստուծոյ չնոհքով և Տէր Յիսուսի միջոցաւ մեզ
զի եղած փրկութիւնով, ինձի սիրելի եղող եղբօրս՝ Լեւոն
Սիմոնեանի,

Պիյրուք:

Ամէն ատեն և ամէն բանի հետ օրհնութիւն և փառք
Տէրոջը և մասնաւոր գոհութիւն որ մեզ օտարներս իրարու
մօտեցուցած և մէկ ընտանիքի անդամներ ըրած է, «րով
եղբայրներ ենք, Տէր Յիսուսով: Աստուծոյ փառք, փառք
ըլլայ այս ամենուն համար:

(*) Այն պահուն երբ նամակներու բաժինը տպարանի մէջ շարուած լրացած էր, նամակատունէն ստացանք Շրջաբերական նամակներու թիւ 2էն բանի մը օդակները զանոնք փոխանցելու այլոց, բայց նախ բան այդ, «Ահա որչափ բարի ու որչափ վայելուչ է» որ զանոնք մամուլին յանձնենք որպէսզի շատ շատեր մասնակից եւ հաղորդակից ըլլան անոր: «Մ.»

Տէրոջը բազմաթիւ և անհամար բարիքներուն քով կայ սա չնորհքն ալ որ, ինչպէս մեզ իր սիրովը իրեն կը կապէ նոյնպէս (բնականօրէն հոգեւոր կեանքի օրէնքին համեմատ) մէկղմէկու, այսինքն իր զաւակներուն, ինչ ազգի և կամ ինչ յարանուանութենէ ալ ըլլանք, կամ ինչ աստիճանի կամ գիրքի ալ պատկանինք և ինչ տեսակ չնորհքներ ալ կամ գիրքի ալ պատկանինք և իրոյն սիրոյ և կառւնենանք կամ ոչ, իր սէրը մեզ միեւնոյն սիրոյ և կատարեալ համերաշխութեան և միաբանութեան կ'առաջնորդէ: Փառք, փառք ըլլայ իր անուան և անպատմելի սիրոյն:

Սաղմ. 133 1 Ը որ այս օրերս իմ երկու պզտիկներուս կը սորվեցնեմ, շատ յստակ արտայայտութիւնն է այս Աստւածային միաբանութեան սիրոյն որ հարազատ և յաւիտենական եղբայրութեան մասին կրնայ ըսուիլ ո՛րչափ... վայելուչ... և ո՛րչափ բարի... իրաւցնէ հաւատցեալ եղբայրներու սէրը և միաբանութիւնը շատ գիրազանց է մարմ-նի կողմանէ եղբայր և ազգականներու սիրոյն և շատ աւելի վայելուչ է եւ կատարեապիս բարի է: նորէն և յաւէտ փառք մեր ամենուս Հօրը և սիրելի և պաշտելի երէց եղբօրը, Տէր Յիսուս Քրիստոսի:

Սիրելի եղբայր իմ, իրաւ որ շատ տկար եմ, և կարօտ քու և եղբայրներուն աղօթքին և այստեղի Տէրոջը գործը շատ կը կարօտի ձեր աղօթքին: Պրակէսզի Տէրը մեր մէջ գործէ ու փառաւոր ըլլայ:

Այս շրջաբերական նամակը քեզի կ'ուղղեմ, յուսալով որ դուն ալ կը շարունակես ճամբան զրկելով յարմար եղբայրներու որոնք պատրաստ պիտի ըլլան առանց յապազելու պատասխանել և զրկել ուրիշներու որոնք ուրիշներ մինչեւ ընէ լման ըրջանը և այսպիսով մեր ամենուս սէրը այս խողովակով հասնի և ամենուս աղօթքը, գոհունակութիւնը նոյն Շնորհաց Աթոռին առջեւ ելլէ և այսպէս Տէրը փառաւորուի հիմա ու միշտ: Սէրս և ողջոյններս հաղորդէ բուլոր եղբայրներու Տէրոջմով, նոյնպէս հոս եղողներուն բուլորը նոյն սիրով կը բարեւեն բոլորդ:

Յաւէտ սիրով,

ԵՆՈՎՔ ՊԵՐՊԵՐԵԱՆ

Եղաբերական նամակ թիւ 2.

Պէյրութ, 29 Դեկտ. 1946

Տէր Յիսուս Քրիստոսով

Սիրելի Վահարամ Նղբայր Թուրեան,

Երուսաղէմ

Ամէն առթիւ, բայց մանաւանդ եղբայրական հաղորդակցութեան այսպիսի պատեհութիւններու մէջ փառաց Տէրոջ իրաւունքըն է փառք ընդունիլ, մեր ալ պարտականութիւնը զայն մատուցանել: Այս պատեհութեան համար յատուկ կը գոհանամ, որովհետեւ մօտերս քեզմէ ստացած նամակիս պատասխանելու ու գողտրիկ օրացոյցի նուերիդ համար չնորհակալութիւն յայտնելու պարտական էի, միայն թէ այս ժամանականերուս պատեհութիւններու տնտեսելու մէջ դժուարութիւն ունեի, նոր ստացուած ներփակ շրջաբերական նամակը այս դժուարութիւնը լուծեց ինձի համար ու ներկայացուց յաբարագոյն առիթը ահա որ քեզի գրեմ, շրջաբերականին իմաստը, ինչպէս առաջին թիւով յայտնի եղաւ, երկրէ երկիր եղբայրներու միջեւ հաղորդակցութեան շղթայ մը կազմել է, այնպէս որ ասովլ՝ ամէն մէկ ընդունողի պարտականութիւնը երկուք է, ներփակեալ նամակներուն վրայ շարք մը աւելցնել ու յնել ուրիշ եղբօր մը ու առանձին նամակով մը պատասխանել այն եղբօր, որմէ ընդունած է, նախաձեռնող եղբայրը առանձին թղթիկի մը վրայ փափաք կը յայտնէ փոխանցել Ղազարոս եղբայր Մարանեանի, Սամուէլ եղբայր Փաշկեանի, Կարապետ եղբայր Թօփալեանի, Բիւզանդուռէի քոյր եարտըմեանի, Կիրակոս եղբայր Թումանեանի, Սամուէլ եղբայր Պագտալեանի (այժմ Մարսիլիա), Տիգրան եղբայր Մկրտիչեանի, Ցակոր եղբայր Խանձեանի ապա իրեն՝ ծնովք եղբայր Պէրպէրեանի, որ յետոյ երրորդ շրջաբերական նամակը հանէ, շարքը անպատճառ այս ձեւով չէ, հապալ զօրոնք տակաւին կ'ուղենք այս օղակին մէջ առնել աւելի հաճելի և ուրախալի պիտի ըլլայ:

Արդարեւ խորհուրդը շատ անուշ ու գործադրութիւնն ալ հաճոյալի ու արդիւնաբեր է, կար ժամանակ մը որ իրարմէ զըրկվերտարձած է, որչափ գնահատելի է յարաբերութիւնը իրարու հետ երկրէ երկիր, «Որչափ բարի ու վայելուչ» միայն իրարու հետ «բնակո՞ղ» եղբայրներու, ահա նամակը կերպով մը շատ աւելին կարելին կ'ընէ ծովերով ու լեռներով հեռու եղող եղբայրներու իրարու հետ բնակիլը, իրարու հետ բնակելու փափաքին ամենէն իտեսական արտայայտութիւնն է նամակցիլը իրարու հետ, որուն իրագործումը օր մը պիտի վայելենք յաւիտեան իրարու հետ ըլլալու հոս՝ հաղարամեային ու վերին երուսաղէմի մէջ յաւիտեանս: Այս երկրի վրայ անկաշկանդ ժառանգութիւն մըն է մեզի նամա-

կով հազորդակցիլը, երկնային ճաշակ մըն է այս, որմէ եթէ կամաւ ինքոինքնիս զբկենք կամ կաշկանդում կրենք նամակով հաղորդակցելու կողմանէ, կեանքը կը դառնայ իրական բանտ մը որմէ քայլ մը անդին ալ գժոխքն է: Մինչդեռ երկինքի անսահմանութեան նմոյշն է կարենալ այսօր նամակով Պէյրութէն մինչեւ Պուէնոս Այրէս գտնութիւն է և ետոյ ո՞վ կրնայ խորհիւթէ ի՞նչ անակընկաներ զերապահուած են մեր նամակներուն նկատմամբ երկինքի մէջ, թնաւ շեմ խօրհիր թէ հոս գրուած նամակ մը երբ հինայ, զեղնոտի, պատուի, ա'լ կորսուած, վերջացած կ'ըլլայ. Կը հաւատում թէ հօգեւոր նամակներուն իրականը ու երկնային տեսութեամբ սրբագրուած երկինքի մատենազարաններուն մէջ պահ կը զբույթ յաւիտենականութեան մէջ ինչե՛ր, ի՞նչ ուրախութեանց ու օրհնութեանց առիթինքը ընձայելով: Ս. Գրքին որեւէ մասը հոս երկրի վրայ գրուած ատեն որեւէ գրողի մտքէն չէր անցներ թէ այն յափիտեանս մնայուն Աստուածաշունչ պիտի գործածուի և անկշունի օրհնութեանց պատճառ պիտի ըլլայ: Աւետարանին մէկ կարեւոր մասը հեղ ու պարզ նամակներ են անհատէ մը անհատներու ուղղվեալ նիտակ է թէ այս թուղթն ու նիւթը երկինք չհասնի թերեւո, սակայն մեր մատներով գրած իւրաքանչիւր գիր երկնային սփանչելիքով ու Աստուծոյ անիմանալի կարողութեամբ երկինքը կը տպագրուի, շատ որոշ ես ասոր կը հաւատամ: Ահա իմ համարումս նամակի մը մասին, որ այնքան աննշան կը թուի հոս երկրի վրայ: Եւ այսպէս հաւատալէս ի վեր շատ աւելի կարեւորութիւն կու տամ այս սուրբ գործին:

Ամէն նամակիս մէջ իմ սովորութիւնուն է օրուան խորհրդածութիւն յիշել: Սաղմ. 148. Յը շատ պատուական եկաւ ինձի այսօր օթքնեցէք զԱնիկա ով արեգակ ու լուսին, օրհնեցէք զԱնիկա ով բոլոր փայլուն աստղեր: Արեւ, լուսին, աստղեր, ընտանիքին հայրը՝ մը զեղեցիկ պատկերը կը ներկայացնեն, ընտանիքին հայրը՝ արեգակը, մայրը՝ լուսինը, ու զաւակները՝ փայլուն աստղեր, բրիստունեայ ընտանիքի մը ասանկ լուսաւոր հաստատութիւն մըն է: Հայր, մայր արեգակի և լուսինի պէս փայլելէ, յետոյ զաւակներուն փայլուն աստղերուն պէս ըլլալը Ս. Գրոց բնական կանոնն է. անպատճառ այնպէս կ'ըլլայ ու պիտի ըլլայ: Ասիկա քեզի իմ նուէրս թող ըլլայ, սիրելի եղբայր, որ եօթը աստղերու փայլուն համաստեղութիւն մը ունիս, զանոնք Տէրոշշահիւ ամենամեծ գործը պիտի ըլլայ: Տէրը ատօր սրախութեան ու վարձատրութեան արժանացնէ:

Եղբայր Լ. ՍԻՄՈՆԵԱՆ

Գահիրէ, 24 Փետրուար 1947

Միայն Յիսուս

Տէր Յիսուսով շատ սիրելի

Դազարոս Եղբայր Մարանեան,

Հայեալ

Մեր Տէր Յիսուս Քրիստոսի սիրովը և Անոր Հնորհ-քովը կը բարեւեմ քեզ.

Մեր սիրելի Եղբօր Ենովքի սկսած Բ. Շրջաբերականին կ'ուզեմ դարձեալ իմ մասնակցութիւնս բերել կ'ուզեմ սկսիլ «Ահա» բառով։ «Ահա», ի՞նչ խոր բառ մը, եթէ առանց այս խօսքին սկսէր, կարծես թէ պիտի նուաստանար նըշանակութիւնը։ Կարծեմ Սազմուերգուն զարմացած և հիացած և նոյն ատեն կարծես հաւատքի աչքերով կը դիտէր Եղբայրներուն իրարու հետ բնակիլն ու անոնց օրհնութիւնը աչքերով կը տեսնէր և անոնց խօսակցութիւնը և յարաբերութիւնը և աղօթքները կը լսէր և աղօթքներուն ծուխին գէպի երկինք բարձրանալը կը զմայլեցնէր իր անձը և երբ այս ամէնը կը տեսնէր, իր սրտին խորերը չէր գտներ բառ մը որ արտայայտուէր և կ'ըսէ. «ԱՀԱ» կարծես թէ Յովհաննէսի քով կայնած կը դիտէր այն Գառը, որուն միջոցաւ մենք Եղբայրներս իրարու հետ պիտի բնակէինք։ Յովհաննէս ալ սկսաւ ըսել. «Ահա» իրապէս խորունկ էին աչքերը Յովհաննէսին երբ կ'ըսէր. «Ահա»։ Իրաւ արդեօք երբ մեր Տէրը երկինքին նայի, պիտի կրնա՞յ ըսել թէ «Ահա» այս է որ ես կ'ուզէի որ իմ զաւակներս ըլլային միաբան, ինչպէս ես մէկ էի Հօրս հետո ինչպէս ծառին տերեւները բազմաթիւ են, նաեւ ճիւղերը շատ, բայց բունը մէկ, նոյնպէս ալ մեր ծառը Յիսուս է, արդեօք միաբան ենք ծառին բունին և ճիւղերը միաբան են տերեւներուն հետո։ Տէրը տար որ մենք ապրէինք կեանք մը որ երբ Տէրը վերէն նայի ըսէ. «Ահա բարի է որ Եղբայրները իրարու հետ միաբանութեամբ կը բնակին»։

Մնամ Տէրովմով աղօթող և աղօթքի շատ կարօտ Եղբայրդ՝
Կ. ԹՕՓԱԼԵԱՆ

Երշաբերական նամակ թիւ 2

Յովհ. 17. 21—23:

Հալէպ, 3 Մարտ, 1947

Տէ՛ը ջմով սիրելի ու պատուական եղբայրս,
Տիզբան եղբայր Մկրտիչնան
Վալանս

Խիստ կարօտալի ու բաղձացեալ եղբայրս,
Մեր սիրելի ու պաշտելի Փրկչին Տէր Յիսուս Քրիս-
տոսի սիրովը կը բարեւեմ քեզի և ընտանիքիդ:

Այսքան երկար ժամանակուան մը լոռութենէն վերջ,
կարօտի ու բուռն սիրոյ արտայայտութիւններով սկսող այս
նամակս, թերեւս անակնկալի բերէ քեզ և կամ տանի քեզ
խորհելու թէ քանի շրջաբերականն է որ այս նամակին ա-
ռիթ տուած է, ոչ այնքան հարազատ արտայայտութիւնը
կրնայ ըլլալ երեւան բերուած կարօտին ու սիրոյն: Եթէ
այս վերջինն իսկ ըլլայ խորհուրդն, պիտի չմեղագրեմ քեզ,
այս քանի քու կողմէկ նայելով իրաւունքիդ մէջն ես: Իսկ ես
քանի քու կողմէկ նայելով վաւերականութիւնը ապացուցանելու համար,
յիշածներուս վաւերականութիւնը ապացուցանելու համար,
արամաբանական դատողութիւնէկ աւելի, յիշողութեանդ պիտի
գիտէի, որ մտաբերես երբեմի այն օրերը երբ միասին էինք
ու իրարու մօտ: Կարծես այս քանի մը ներածական տողե-
րը բաւ են, ընդհատուած ու չարին կողմէ խեղաթիւրուած
(եթէ երբեք) յարաբերութիւնը կրկին շարժման մէջ դնե-
լու համար:

Իսկ գալով շրջաբերականին ընդհանուր նիւթին, որն
է Շեղբայրներու միաբանութեամբ բնակիւլը, ասիկա Սաղ-
մուերգուին օրերէն ի վեր խիստ բաղձացուած իրողութիւն
մը եղած է, որուն բարութիւնն ու վայելչութիւնը նման-
ցուած է այն անուշահութիւնին, որ մեծ քահանայապետը՝ Ա-
հարոնը օծելու համար գործածուեցաւ: Նաեւ մեր Փրկիչը
նոյն բաղձանքն է որ կը յայտնէ իր քահանայապետական
աղօթքին մէջ երբ կ'ըսէ. «Որպէսզի ամենն ալ Մէկ Ըլլան,
ինչպէս ԴՈՒՆ, ով հայր, իՄ ՄէջՄ՝ ու ԵՄ ՔՈՒ ՄէջԴ,՝
որպէսզի ԱՆՈՆՔ Աև Մեր Մէջ Մէկ Ըլլան, որպէսզի ա-

խարհ հաւատայ թէ դուն դրկեցիր զիս»: Յովի. 17. 21: Բայց երբ հաւատացեալներ այս փափաքին ու բաղձանքին ընթացք չեն տար, պատասխանատուն իրենք են, ո՛չ միայն բաժանման այլ նաեւ անապաշխարներու Քրիստոսի չհաւատալուն ու անկէ հեռու մնալուն, իսկ ինչ որ կը վերաբերի այն իրողութեան թէ, ի՞նչ են այն հրմական աղդակները, որ կը սատարեն այս բարձր նպատակակէտին հասնելու, Աստուծոյ Խօսքէն իմ հասկցածս սա է թէ.

Ա.— Հաւատացեալը ինքն իր մէջ միաբանութիւն ունենալու է, «Սիրելիներ, երե մեր արտեր չմեղադրեն, համարձակութիւն կ'ունենանք Աստուծոյ առջեն», Ա. Յովի. 3. 21—24: Այս և յաջորդող համարները որոշակի կը պարզեն այն իրողութիւնը թէ հաւատացեալին սիրտը երբ զինք կը մեղադրէ, ան պառակտուած է ինքն իր մէջ և կորսնցուցած համերաշխութեան կապը երրորդութեան հետ,

Բ.— Միաբանութիւն Տիրոջը և երբորդութեան հետ. «Դուն, ով Հայր, իմ մէջս ու քու մէջդ, անոնք ալ մեր մէջ», Յովի. 17. 21: Իւրաքանչիւր հաւատացեալ անհատ առ անհատ Քրիստոսի մէջ և Ան՝ ամէն մէկուն մէջ զատ զատ, անկէ յետոյ ամէնը միասին, միաբանութեամբ Հօրը մէջ: Ի՞նչ օրհնեալ ու բաղձալի վիճակ:

Գ.— Միաբանութիւն հաւատացեալներու հետ: «Զանալով Հոգւոյն Սրբոյ միաբանութիւնը խալաղութեան կապովը պահեել»: Եփես. 4. 3: Այս միաբանութիւնը պահել կարծուածին չափ ալ դիւրին չէ, մարդկային միջոցներ որքան ալ ազդու ըլլան, դարձեալ ի զօրու չեն. զայն երեւան բերելու համար հարկ է Սուրբ Հոգին իշխող ու գործօն ըլլայ հաւատացեալներուն մէջ և հաւատացեալներ ալ փոխադարձաբար ենթակայ ըլլան Անոր ու հնազանդ գտնուին Տիրոջ բոլոր փափաքները կատարելու և Հոգիին ուղածին պէս քալելու: Ամէն մէկս մէքս տեղն ու դիւրքը պահելով ջանքը նելու ենք. մինչեւ ամէնս ալ հասնինք հաւատագին ու Աստուծոյ Որդին ճանչնալուն միաբանութիւնը, կատարեալ մարդ ըլլալու և Քրիստոսի լման հասակին չափը ունենալու. Ե-

վես. 4. 13: Այլապէս՝ հաւատացեալներ կը ներկայացնեն
«Երերած ու վարդապետութեան ամէն հովերէն ասդին ան-
դին տարուբերուած» տղոց վիճակը: Հմբ. 14:


Ահա բաղձացեալ միաբանութիւնը պահեգու զլխա-
ռոր ազդակները, «ըսնք կը սատարեն եկեղեցիի աճումին
ու շինութեանը, Քրիստոս Յիսուսի փառքին համար:

Տար Տէրը ո՞ր ամէն անկեղծ հաւատացեալի բաժինը
ըլլար այս դրական կողմը՝
Մնամ եղբայրական ջերմագին սիրով ու բարեւնե-

քով,

Քոյդ ի Տէր

շ. ՄԱՐԱՆԵԱՆ



Անցին միարանութիւնը՝ ա) ապաշխարութեամբ ու մկրտութեամբ, բ) հաղորդութեան
անին շորջ, գ) Թր. Հոգիին մկրտութեամբ ապասելով Փրկչին փառքով զալստեան:

Դ . ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆԵՐՀԱԼԵՊԻ ՀՈԳ · ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑԸ

Հալէպի Հոգ · Եղբայրութեան կիրակնօրեայ դպրոցը սկսած է 1924ին և կը շարունակուի մինչեւ հիմա:

Ամէն տարի ունեցած ենք միջին հաշուով 220 — 225 աշակերտներ, 20 — 25 ուսուցիչ-ուսուցչուհիներ, նախագահ, տնօրէն ու քարտուղարուհի:

Մանկապատէզի մէջ ունինք չորս դասարաններ, Ծիլ, Բողբոջ, Կոկոն և Ծաղիկ. անոնք կանոնաւորապէս կը հետեւին ծրագրի դասընթացքին և Ծաղիկ կարգը տարւոյն վերջը շատ յաջող քննութիւն տալէ վերջ, վկայականի կ'արժանանայ: Իսկ վերի կարգերը կը բաղկանան 7 դասարաններէ. մանչերը զատ և աղջիկները զատ, նոյն ծրագիրը ունենաւ լով: Վկայական կը տրուի 7րդ կարգերուն:

Մինչեւ 1946, ծրագիրն էր Ծննդոցէն Յայտնութեան գիրքերը՝ 7 տարուան լնթացքին՝ աշակերտները ամբողջ Աստւածաշունչէն տեղեակ կ'ըլլային և նաեւ կարգ մը հատւածներ գոց կը սորվէին: Իւրաքանչիւր դասարան ունէր իր մասնաւոր ծրագիրը: Բայց 1946ի սկիզբը, սկսանքնոր ծրագրի մը, Ստիպուած էինք փոխել քանի որ նոյն ծրագիրը «Կենաց գպրոց»ի մէջ աւելի մանրամասնօրէն կը տըրւէր: Եւ հիմակուան ծրագիրն է «Մարանաթայ»ի 1942ի Սր. Գրոց կիրակնօրեայի դասերը և այսպէս պիտի շարունակուի: Առաջին դասերնիս էր Աստուածաշունչ: Սուրբ Գրոց դասերուն սկսելէ առաջ, Աստուածաշունչի մասին հիմնական և ընդհանուր ծանօթութիւններ տրուեցան և ապա՝ սկսանք կեղէն համար մը կը սորվին:

Կիրակնօրեան կը սկսի առաւտեան ժամը 8.00ին և կը տեւէ մինչեւ 9.30: Իւրաքանչիւր կիրակի դասատուններէն մէկը պատասխանատու կ'ըլլայկանուի գալու և հոգ տանելու կարգապահութեան ու ժամանակին զանգակը հնչեցնելու,

նաեւ աշակերտները կիրակնօրեայէն վերջ քարոզաժողովին բերելու և հսկելու անոնց Սշակերտներ շատ անգամ իրենց սալմոսներով և գեղեցիկ երգերով փայլ կու տան քարոզաժողովին։

Զանգակէն վերջ աշակերտներ իրենց որոշուած տեղը կը շարուին բակին մէջ և նուազով ներս կը յանեն իրենց ուշարուին բակին մէջ և նուազով ներս կը յանեն իրենց տեղը կայսուցիչներու առաջնորդութեամբ։ Յետոյ իրենց տեղը կայսուցիչներու առաջնորդութեամբ պաշտամունքի երգը կ'երգեն նած, առօրէնին առաջարկած պաշտամունքի երգը կ'երգեն և անոր աղօթքէն ետք՝ իրենց տեղերը կը նստին։ Անոր աղօթքէն ետք՝ Սուրբ Գիրքէն ընթերցում՝ տնօրէնին կողնախ կ'ունենանք Սուրբ Գիրքէն ընթերցում՝ տնօրէնին կողմէն և ապա երգի պատասխանատուն՝ 20 Վայրկեանի չափմէն և ապա երգի պատասխանատուն՝ 20 Վայրկեանի չափմանակը կը գործածէ ընդհանուրին չարական և հոգեժամանակը կը յատուր երգեր սորպեցնելով։ Երբեմն երգի ժամանակը կը յատուր կացուի սալմոսներ սովեցնելու։ Այս կարճ միջոցէն ետքը գասարաններու կը լաժնուին։ Իւրաքանչիւր դասառու իր կարգին աշակերտներուն անունները քովը զրուած ունենակարգին աշակերտներուն անունները գովը զրուած ունենակարգին անունները կ'արժանանան։ Այս յիշենք Կէտերուն մէջ հաւատարիմ գտնուողներ տարւոյն վերջը, Կէտերուն մէջ հանդէսին, մերցանակի կ'արժանան։ Այս յիշենք ամափերջի հանդէսին, Հոգեւոր Եղբայրութեան կիրակթէ Սուրբիոյ և Լիբանանի Հոգեւոր Եղբայրութեան կիրակթէ Սուրբիոյ առաջնորդութիւնը կը նօրեայ դպրոցները գրամ բերելու մէջ առաջնորդութիւնը կը շահին։ Դասարաններու մէջ աղօթքի ժամանակ կը տրուի աշակերտներուն և դասէն զատ հոգեւոր խօսակցութիւններ կ'ունենանք և իրենց փրկութեան մասին աւելի հոգ կը տանինք։

Կէս ժամ դասաւանդութենէ վերջ, աշակերտութիւնը երկրորդ անգամ գարձեալ կը հաւաքուի սրահին մէջ։ Տնօրէնը օրուան դասը կ'ամփոփէ և նիւթին յարմար երգեր կ'առաջարկէ և պատմութիւններ կը պատմէ։ Երբեմն ալ այս վերջին պահը ուսուցիչ և ուսուցչուհիներուն կը տրուի ուեէ բաժին մը բերելու, վկայութիւններով և շինիչ նիւթերու մասին խօսելով ընդհանուրին։ Շատ անգամ մասնաւոր դասարաններ իրենց օրուան դասէն բաժին կը հանեն ընդհանուրին առջեւ զանոնք արտասանելով։ Յետոյ երգէ

256 ՄԱՆՈՒՍԻՑ

մը և տնօրէնին և կամ դասատուներէն մէկուն աղօթքէն վերջ, Կիրակնօրեայի քայլերգը նուազուելով աշակերտներ հոգեւոր տաք մթնոլորտէն ժպտուն դէմքով դուրս կ'ելլեն:

Ամէն կիրակի կիրակնօրեայէն ետք, ուսուցիչ և ուսուցչուհիներ աղօթաժողով կ'ունենան սենեակի մը մէջ: Իսկ ամէն ամսուն առաջին շաբթուն մէջ ուսուցչական ժողովը կ'ըւլայ, երբեմն Հոգ, Եղբայրութեան ժողովար-



ՀԱԼԵՊԻ ՀՈԳ, ԵՂԲ. ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԿԱԶՄԸ
1946 Ի Ն

Ա. Հարք՝ Ճախէն աջ նստողներ, Յովսէփ Եղբ. Գազանմեան, Ռոբին Եղբ. Թրաշեան, Արրահամ Եղբ. Սէֆէրեան, Մկրտիչ Եղբ. Յարութիմնեան, Յովհաննէս Եղբ. Պարտագմեան,

Բ. Հարք՝ Ճախէն աջ, Յակոր Եղբ. Թրաշեան, Եազուա Եղբ. Շէրէրիմ, Օր. Մաքրութի Տանկուրեկեան, Օր. Սաթենիկ Մուրատեան, Օր. Մարիամ Մանուկեան, Վերոնիքա Քոյր Յարութիմնեան, Պատառի Քոյր Տէր Կարապետեան, Եսայի Եղբ. Գարակէօքեան, Յակոր Եղբ. Տէր Եղիանեան.

Գ. Հարք՝ Ճախէն աջ. Ղազարոս Եղբ. Մինասեան, Օր. Պրիսկէ. Ա. Սէֆէրեան, Օր. Ոէլա Ա. Սէֆէրեան, Օր Լիտիա Ո. Թրաշեան, Օր. Վարդանոյշ Տէր Նշանեան, Արուսեակ Քոյր Պասմանեան, Էտիպէ Քոյր Ֆրանկիլ, Ֆիկ. Խաթուն Սանկիկեան,

րահին մէջ և շատ անգամ ալ դասատուներու բնակարան-ները։ Նախագահը շատ անգամ ներկայ կը գտնուի և իր թելաղբութիւններով ուղղութիւն կու տայ Կիրակնօրեայի բարձաւաճման։ Իսկ տնօրէնը ամէն ժողովին նոր և օգտակար նիւթեր կը բերէ դասատուներու յարմար և շատ անգամներ ալ սերտողութիւններ՝ Անզլերէն գրքոյկ-ներէ, ինչպէս «A Successful Sunday School» եւայլն։ Այս յիշուած գրքոյկին նիւթերէն յիշել լաւ կ'ըլլայ, 1.— Կիրակնօրեայի կաղմակերպութիւն, 2.— Կիրակնօրեայ Դպրոցի ուսուցիչը իրեւ Քրիստոնեայ, իրեւ եկեղեցիի անդամ, 3.— Իրեւ Սր. Գիրքի ընթերցող, 4.— Իրեւ ուսուցիչ, 5.— Իրեւ քարոզիչ։

Յետոյ ժամանակը կը տրուի Կիրակնօրեայի մասին օգտակար խօսակցութիւններու, թելաղբութիւններու, հանգէսի կարգադրութիւններու և աղօթքի Երբ ժողովի մա-գեցի վերջանայ, տան անդամներու հիւրասիրութեան և եր-սը վերջանայ, առ անդամներու ժամանակը կը տրուի։

Ամագերջի հանդէսը կ'ունենանք Դեկտեմբերի վերջին Կիրակին, և վկայականներ կը տրուին շրջանաւարտներուն, Մանկապարտէզի Մաղթի կարգին և տղոց ու աղջկանց 7րդ Կարգերուն։ Նաեւ այս առթիւ 360 և 1500 հարցումներու պատասխանողներուն ալ վկայականներ կը տրուին։ Հանդէսի պատասխանողներուն առ գործադրութիւնը Սր. Գրայլին կ'ըլլայ։ և ընդհանրապէս իրենց ծը-յայտագիրը Սր. Գրայլին կ'ըլլայ։ և ընդհանրապէս իրենց ծը-րագրէն սորված գոցերը կ'արտասաննեն։ կ'ըլլան նաեւ ա-ռարկայական և հետաքրքրական մասեր ալ։ Շրջանաւարտնե-րէն մէկը հրաժեշտ կը կարգայ։ կ'ըլլան նաեւ աշակերտնե-րու կողմէն երկու ձայնով երգչախումբ, զուգերգ, մեներգ եւայլն։ Նոյն հանդէսին նուէրներ կը բաշխուին հետեւեալ-ներուն։ 1. ճշգապահներուն, (աւելի գրամ բերողներուն մասնա-3. գրամ բերողներուն, (աւելի գրամ բերողներուն մասնա-ւոր նուէր կը տրուի)։ Եւ շրջանաւարտներ իրենց վայելած բարիքներուն փոխարէն իրենց սէրն ու յարգանքը ցոյց տա-կամ եկեղեցին։



ՀԱԼԵՊԻ ՀՈԴ. ԵՂԲԱՑՐՈՒԹԵԱՆ ԿԻՐԱԿԱՆՈՐԵԱՑ ԴՊՐՈՑՔ
ԱՆԴՐԱԾԻԿ ՇՐՋԱՆԱՀԿՐՏՆԵՐԸ 1935ԻՆ

Վարի շարք՝ ձախէն աջ, Սուրէն Սուրէնեան, Ղազարոս եղբ.
Մարանեան, Ստեփան եղբ. Թրաշեան, Արուսեակ Քոյր Սէմէթիպաշեան,
Անժէլ Ներսէսեան.

Վերի շարք՝ ձախէն աջ, Րաֆֆի Թրուտեան, Պարգիս Ղարիպ-
եան, Սէլի Ա. Աէֆէրեան, Մարի Յակոբեան Արուսեակ Գասարճեան,
Եղիսաբեթ Ժամկոչեան.

Դասատուներն ալ իրենց մասնակցութիւնը կը բերեն
հանդէսին, քառաձայն երգչախումբ պատրաստելով։ Շրջա-
նաւարտներուն կը արուեին մէկ մէկ նոր կտակարան, իսկ
միւսներուն նուէրները կ'ըլլան ընդհանրապէս հոգեւոր
գիրքեր, նաեւ իրենց տարիքին յարմար գործածական նուէր-
ներ, ինչպէս դգալ, գաւաթ եւայլն.

Կարճ հանդէս մըն ալ Զատկի առթիւ կը պատրաստը-
ւի։ Փոքրիկներ կ'ունենան Զատկի առթիւ զեղեցիկ ստա-
նաւորներ, երգեր և մեներգ։ Կը հրաւիրուի բանախօս մը
և փոքրիկներ կ'ուրախանան ստանալով մէկ մէկ կարմիր
հաւկիթ։

Ամիսը անգամ մը ընհանուրին կը տրուի Սուրբ Գրային
գեղեցիկ ու գունաւոր պատկերներ:

Տարին անգամ մը ըլջանաւարտներ կը հրաւիրուին
ուրախ երեկոյթի մը:

Իսկ ամառուան տաք եղանակին փոքրիկներու յատուկ
ընկերային հաւաքոյթ մը կը սարքուի: Ամէն դասատու այն
օրը իրեն տրուած բաժինը կը բերէ, անոնցմէ մի քանի-
ներ կը պատմեն հետաքրքրական պատմութիւններ, ու-
րիշներ՝ Սր. Գրային հարցումներ և հանելուկներ կ'ուղղեն
աշակերտներուն, կ'ունենանք նաեւ երգչախումբ, մեներգ,
անմեղ խաղեր և մանաւանդ փոքրիկներ կ'ուրախանան
երբ իրենց հրամցուի պաղպաղակ կամ ուրիշ ոեւէ ուտե-
լիք: Այս կերպով աշակերտութիւնը գոհ սրասով կը մեկնի:

Ինչպէս որ գիտենք, Կիրակնօրեային նպատակը փոք-
րիկները Յիսուսի առաջնորդելէ: Ամէն կերպով ուսուցչա-
կան կազմը կը գործէ, կ'աշխատի և կ'աղօթէ այդ ուղղու-
թեամբ: Աշակերտութեան մեծամասնութիւնը մանկական
ապաշխարութիւն մը ունեցած է. բայց կան այնպիսիներ որ
գիտակից են իրենց կեանքին և երր հարցուի թէ որո՞նք
ապաշխարած են, չեն համարձակիր վկայելու քանի որ գի-
տեն թէ Յիսուսի ուղած կեանքը և հաւատացեալի վայել
կեանք մը չունին: Շատ ցաւալի է ներկայի վիճակը: Աշ-
կեանք մը չունին: Եաւ ցաւալի է կերպով կը հրապուրէ և իր
խարհ այնքան գրաւիչ կերպով կը հրապուրէ և իր
հոսանքին կը տանի որ Աստուծմէ բոլորովին հեռու, Եկե-
ղեցին հեռու կ'ուղեն փախչիլ: Իրենց ուրախութիւնն ու
վայելքը աշխարհի մէջ կը փնտուի: Ուստի որքան մեծ
վայելքը աշխարհի մէջ կը փնտուի: Ունեցած պարտականութիւնը:
և ծանր է Կիրակնօրեայի ունեցած պարտականութիւնը:
Որքան իմաստութեամբ սիրաշահելու ենք, Անոր մեծ և
անսահման մէրը ամէն փոքրիկի, պատանիի և երիտասար-
դի լման հասկցնելէ յետոյ, մասնաւոր նիւթ ընելով աղօ-
դի լման հասկցնելէ յետոյ, մասնաւոր նիւթ ընելով աղօ-

խորհելու և աղօթելու։ Թէեւ մասնաւոր կիրակիներ կը յատկացուին ընդհանութին և ժամանակ կը տրուի իրենց վկայութիւնները տալու, վերականգնելու և ապաշխարութեան։

Վերջերս, երբ Պէյրութի Հոգ . Եղբայրութեան երիտասարդ եղբայրներէն ոմանք այցելեցին Հալէպի Հոգ . Եղբ . Կիրակնօրեան, իրենց վկայութիւններովը և Սր. Գրքէն տուած գեղեցիկ պատգամներովը խոր տպաւորութիւն ձգեցին աշակերտներուն վրայ : Անոնք եւս շեշտեցին և ժամանակ տուին ապաշխարութեան և մանաւանդ հոգեւորապէս պաղ վիճակ ունեցողներուն նորոգման : Ուրախ ենք որ Տէրը գործեց փոքրիկներուն վրայ և անոնցմէ ոմանք որոշ քայլ մը առնելով՝ խոստովանեցան և դարձեալ ինքզինքնին Յիսուսի յանձնելով վերականգնեցան։

Հալէպի Հոգ . Եղբայրութեան կիրակնօրեան 1940 թւ ւականէն սկսեալ ունեցած է իր մայր տոմարը, որուն մէջ քարտուղարուհին կանոնաւորապէս կ'արձանագրէ ամէն տարուան կիրակնօրեայի պաշտօնէութեան անուանացնկը, շաբաթական մուտքը, ելքը, ամէն կիրակիի աշակերտաց թիւը, հանդէսներու յայտագիրները և ուսուցչական ամէն ամսուան և ժողովները, մանրամասնօրէն։

Կիրակնօրեան իր սիրայօժար նուէրներէն ամէն տարի բաժին կը հանէ Սուրբ Գրոց Ընկերութեան, Ազունիէ Աղգային Բուժարանին, Պէյրութի և Հալէպի «Կենաց դպրոց»-ներուն, Մարանաթա տպարանին, աղքատներուն և հիւանդներուն։

Հալէպ

ՕՐ. ՄԷԼԱ Ա. ՄէֆէրեԱՆ
(Հալէպի Հոգ . Եղբայրութեան
Կիրակնօրեայ դպրոցին
Քարտուղարուհի)



ՀԱԼԷՊԻ ՀՈԳԵՒՈՐ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՆԵԱՑԸ

(ՆՈՐ ՇՐՋԱՆ)



Խղբ. Յ. Տէր Խղիանեան

ԻՆՔՆԱԿԵՑՈՎՈՒՐԱԿԱՆ
ԳԻՆՆՐ

Ենած եմ Եդեսիա, 5
Մայիս, 1921ին, Խաբբերդցի
ի բարեպաշտ ընտանի-
քի մը մէջ։ Փոքք տարե-
կանիս եկած ենք Հալէպի,
իսկ 7 տարեկանիս դացած
ենք Սանհագ, ուր մը-
նացած եմ մինչեւ 15
տարեկանիս։ Այս բարոր
շրջանին մէջ Տէրովը շր-
նորհը մեր տան մէջ ըլ-
լալով, հայրս Առաօւծոյ
վախովը կը կրթէր մեզ,
և իմ ընկերներէս զատ
որոշուող կեանք մը
կ'ապրէի, 15 տարեկանիս
երբ նախակրթաբանը լւ-
րացուցի, Տէրը իմ մէջո-
ոկած գործը աւելի

Հալէպի Հոգեւոր Եղբայրու-
թեան նախկին պատանեացը յա-
ջորդաբար ղեկավարուած է Գէորգ
եղբայր Պալիկեանի, Արմենակ
եղբայր Միսիրեանի, Ղազարոս
եղբայր Մարանեանի, Արրահամ
եղբայր Ճիզմէճեանի և Կարա-
պետ եղբայր Վասոյեանի կողմէ։
Ներկայիս ան կ'առաջնորդուի ըս-
տորագրեալիս և Յովհաննէս եղ-
բայր Պարտագճեանի կողմէ և կը
բաղկանայ 7—16 տարեկան մօտ
35 պատանիներէ, որոնք բաժնած
ենք երկու զասակարգերու։ 7—11
տարիքի միջեւ եղողները զատ,
իսկ 11—16 տարիքի միջեւ եղող-
ներն ալ զատ զասարաններու։ Ա-
շակերտներու մեծամասնութիւնը
երկրորդ զասակարգին կը պատ-
կանին։ Այս զոյգ պատանեացնե-
րը կը կառավարուին եկեղեցին
կողմէ որոշուած երիտասարդաց
կազմէն, երկու պատասխանատու
դասասուներէ։

Կանոնաւոր ժողովներ. Ամէն
կիրակի պատանեաց կանոնաւոր
ժողովներ կ'ունենանք, կէսօրէ
յետոյ ձմեռը ժամը 2ին, իսկ ա-
մառը ժամը 3ին, որ կը տեսէ
մէկ ժամ։

մեծցնելու համար դարձեա, Հայէպ վերադարձեց և զիս Հոգեւոր Եղբայրութեան ժողովատեղին առաջնորդեց, և ո Աստուծոյ խօսքին առատութեան մէջ, Տէրը ինձի նոր ճշմարտութիւններ սորվեցուց և զիս աւել ի լուսաւորեց և Հաստատեց, իր խօսքին հնագանդելով ապաշխարեցի և զուգեւոր Եղբայրութեան ժողովատեղիին մէջ, 23 Ապրիլ, 1939ին, Նաեւ մկրտուելով Հոգեւոր Եղբայրութեան եկեղեցիին անդամակցեց, ցայ, 1 Յունիս, 1941ին, Այնունետեւ մինչեւ այսօր, օրէ օր նորոգուելով, անհուն օրհնութիւններ վայելած եմ, Այս շրջանին, Սատանան զօրաւոր կերպ ով վ յարձակած է վրաս, ասկայն իմ Տէրս զիս յաղթող ըրած է, իմ փափաքիս ու աղօթքիս ի պատասխան, Տէրը ինձի գործեր ալ տռւաւ Կիրակնօրեայի ու Պատանեացի մէջ, ուր կը ծառայեմ Տէրոջը շնորհովք, Միակ փափաքս է Աստուծոյ կամքին համեմատ ու իր հոգիին առաջնորդութեամբ, ծառայող ու իր անուան փառք բերող կեանք մը

Ա. Դաստիարգ. Անոնք կը սորվին Ս. Գիրքէն ոսկեղէն համարներ ու սաղմուներ, թէ կը սորվին և թէ կ'երգեն հոգեւոր անուշ երգեր, կը լուսն գեղեցիկ պատմութիւններ և կ'ունենան աղօթքի քաղցր պահեր, Որքա՞ն օրհնեալ ու գրաւիչ կ'ըլլայ աղօթքի պահը: Անոնք իրենց մատղաց ու թոթով բերանները բանալով, որքա՞ն պարզ ու անուշ կ'արտայայտուին, և իրենց սիրաերուն իղձը, փափաքը կը յայտնեն Աստուծոյ, իրենց Փրկչին: Ինձի շատ սիրելի եղած են անոնց աղօթքները: Յիսուսի այս խօսքին մէջ մեծ խորհուրդ մը ու նպատակ մը կայ որ Ան ըսածէ. «Զգեցէք այս մանուկները ո՞ր ինձի գան», քանզի այս տարիքին մէջ, անոնք աւելի ընդունակ են սորվելու, ըլլայ ան չարկամ բարի, սխալ կամ շիտակ, որոնք իրենց կեանքին մէջ հիմնական տեղ մը կը գրաւեն: Ինչպէս որ լեզուի ու գիտութեան ուսուցումը այս տարիքէն կը տրուի, նոյնքան և աւելի կարեւորութիւն պէտք է տալ հոգեւոր դաստիարակութեան: Ծնողքներ պատասխանատու են այս կէտին մէջ, և պէտք է արթուն հսկեն, որպէսզի իրենց զաւակներուն տրուած հոգեւոր գաստիարակութիւնը, բնաւ չաղարտուի աշխար-

ապրիլ և դմյուն գիման-
սորել լեցուն ձեռքով ու-
յաղթական Տէրոջը գոր-
ծը ու գործաւորները
աղօթքիս Նիւթն են :
Վկայութիւնն աւելի ըն-
դարձակ գրած եմ մաս-
րանաթաշյի 1945ի Յու-
լիսի և Օգոստոսի թիւե-
րուն մէջ :

Կային գաստիարակութեամբ : Ա-
պագային ըլլալու հաստատուն,
ընտիր ու գործունեայ քրիստոն-
եաներ :

Բ. Դասակարգ. Այս գասա-
կարգը, "ը պէտք է կոչել բուն
պատանեացը : Հոս կ'ունենանք
Ա. գասակարգէն շատ աւելի
տարբեր պահ մը : Նախապէս կը
սկսինք երգով, յետոյ Ս. Գիրքէն
Սալմոս մը կամ գլուխ մը կը կար-
գանք ու աղօթքով կը շարունա-

կենք : (ա) Կ'ունենանք Ս. Գիրքէն մասնաւոր սերտողու-
թիւններ : (Այս վերջին կիրակիներուն մէջ, պատանիներու
փափաքին համեմատ թայտնութեան Գիրքը համառօտ կեր-
պով սերտեցինք Ս. Գիրքէն համարներ բանալով, և զայն
բաղդատելով աշխարհի ներկայ վիճակին ու նշաններուն
հետ) : Այս սերտողութիւնը օգտակար եղաւ պատանիները
ապաշխարութեան առաջնորդելու : (բ) Կը սիրենք՝ պատա-
նիներու, մեծերու և Ս. մարդոց կեանքէն հոգեւոր, բարու-
յալից ու շինիչ գրուածքներ ու պատմութիւններ : (զ) Կ'ու-
նենաք Ս. Գրային հարցումներ ու հանելուկներ գրաւոր
կերպով, և շիտակ պատասխանողները կը քաջալերենք նը-
ւէրներով : (դ) Ունինք ապաշխարութեան, խոստովանու-
թեան ու աղօթքի պահեր, և հոս ուրախ ենք ըսելու որու-
նինք պատանիներ որոնք ճշմարտապէս ապաշխարած են :
(ե) Կ'ունենանք զուտ երգեցողութեան պահեր նուազարան-
ներով միասին : Նաեւ մեր պատանիները անցեալին զոց
սորվեցան 44 ոսկեղէն համարներ Ս. Գիրքէն, և այս 44
ոսկեղէն համարները գոց սորվող իւրաքանչիւր պատանիի,
բարի հովիւրին մեծ նկարը նուէր տուինք : Եւ հոս կ'ուզեմ
յիշել որ այս համարները 44 փոքր նկարներով և բարի հո-
վիւրին մեծ նկարները, Ամերիկայէն քոյր վ . Շամլեանը նը-

ւէր զրկած էր մեր պատանիներուն, որոնց համար մեր պատանիներուն կողմէ խորին չնորհակալութիւններ կը յայտնենք իրեն:

Բացառիկ ծոլովներ. Կանոնաւոր ժողովներէն զատ տարին քանի մ'անգամ, տօնական օրերու կամ բացառիկ պարագաներու բերումով, կ'ունենանք լնկերային հաւաքոյթներ և պտոյտներ, որոնց յայտագիրը կը բաղկանայ, հոգեւոր երգերէ, մեներգներէ, հանելուկներէ, մրցումներէ, հարցումներէ, բարոյալից պատմութիւններէ, օգտակար խաղերէ, և կարգ մը քաղցրեղէններէ ու զովացուցիչներէ:

Գործունեութիւն: Որպէս Պատանիացի պատասխանատու կը նամակցինք Կարապետ Եղբայր Թօփալեանի հետ որ Գահիրէի Եղբայրութեան Պատանեացի ու երիտասարդացի պատասխանատուն է, Եգիպտոս, Եղբայրը մի քանի պատանիներու անուներ տալով փափաք յայտնած էր որ մեր պատանիներըն ալ իրարու հետ թղթակցին: Այս առաջարկը սիրով ընդունեցին մեր պատանիները և մէկ քանիներ անձնապէս կը թղթակցին, ու մէկէ աւելի նամակներ փոխանակած են իրարու: Իրենց նամակներուն մէջ վկայութիւն տալով, անձնական հոգեւոր կեանքի փորձառութեամբ զիրար կը քաջալերեն ու կ'ըսեն. «Թէպէտ մարմով զիրար չենք ճանչնար, սակայն միայն Հոգիէն ծնած ըլլալով զիրար աւելի լաւ կը ճանչնանք»: Պատանիներու միջեւ թղթակցութիւնը մէկզմէկու հոգեւորապէս օգտակար ըլլալու ու քաջալերելու լաւ կերպ մըն է: Երանի թէ տարբեր երկիրներ ու քաղաքներ գտնուող Եղբայրութիւններ իրարու հետ թղթակցին: Մեր պատանիները այս կերպով ալ կը գործեն իրենց հետ նորեկներ բերելով Պատանեացին, որոնք ամէն քաչալերանքի ու գովասանքի արժանի են: Նաեւ պատանիներու բերած նուերներով օգտակար եղած ենք «Կենաց Դըպըրոցին», օգնած ենք անդամալոյծի մը և աղքատ ընտանիքի մը: Կ'աղօթենք որ յառաջիկային Տէրը մեզ ու մեր պատանիները օրհնելով մեր գործունէութիւնը ալ աւելի աւելցնէ:



Հայեալի Պատանեացը 1946ին

ՄԻ ՔԱՂԱԿԱՆԻ ԽԾՍՔ ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒՆ

Սիրելի պատանի, մարդկային կեանքի ամենաթանձարժան զարժէք շրջանն է որ կը բոլորես։ Դուն կ'ապրիս՝ սորվելու, ըմբռնելու, իւրացնելու ու նկարագիրդ կերտելու ամենաշընդունակ ու յարմարագոյն շրջանը։ Այս տարիքիդ մէջ է ըստունակ ու յարմարագոյն մէծութիւնդ։ Պատանեկութեանդ ու հաճոյ ու մարդաշնորհ մէծութիւնդ։ Պատանեկութեանդ ու անոր յաջորդող երիտասարդութեան շրջաններուն մէջ է որ դուն ունիս ատակ միտք մը քու մէջդ ամբարելու հոգեւոր ու մտային պաշարներ։ Կ'ուզե՞ս արժէքաւոր, շնորհալի, մեծ ու օրհնեալ անձ մը ըլլալ։ Կ'ուզե՞ս սրտի ու մտքի խաղաղութիւնն, հոգիի ուրախութիւնն, կեանքի յաջողութիւնն ու երջանկութիւն ունենալ։ Կ'ուզե՞ս քու մէջդ ի յայտ բերել տիպար մարդը, Աստուծոյ ու մարդկութեան ծառայելու։ Մէկ պայման միայն այս տարիքիդ մէջ ճանչածուային է Բուլոր էութիւնդ, քու նաւուդ զետեր քու ստեղծիչդ։ Քու բոլոր էութիւնդ, քու նաւուդ զետեր Անոր յանձնէ և Անոր Խօսքը Ս. Գիրք մատեանն ըլլայ քու նաւուդ խարիսխը։

Սիրելի պատանի, կը թելաղբեմ քեզի Աստուծոյ սիւզվը, որ Ս. Գիրքը սորվելով սերտես, կեանքով ապրիս ու գործքով ցուցնես։ Դաւթի պէս դո՛ւն ալ լսէ։ «Որչա՞փ կը սիրեմ քու օրէնքդ, այն է ամէն օր իմ մտածութիւնն»։ Նաեւ «Որչա՞փ քաղցր է քու խօսքդ իմ քիմքիս, մեղրէն աւելի անուշ է իմ բերնիս»։ Դարձեալ «Քու խօսքդ իմ ոտքերուս ճրագ է, ու իմ շաւիդներուս լոյս»։ Ահա, վերյիշեալ պարզեւներն ու առանձնաշնորհումները վայելելու աղբիւրը, և կեանքի բոլոր պարագաներուն ու պայմաններուն մէջ յաղթական ըլլալու գաղտնիքը։ Այն ատեն է որ միայն կեանքի ծովուն մէջ յաճախ պատահող ալեկոծ ու նաւաբեկ ալիքներ ու սաստիկ փոթորիկներ, կարող պիտի չըլլան վնասել քեզի։ Եւ դուն Քրիստոսով յաղթական ու ապահով նաւահանգիստ պիտի հասնիս, Աստուծոյ փրկութեան խորհրդանիշը եղող խաչին սուրբ դրօշը քու վրագ պարզած։

Ո՞վ պատանի, հարստութիւնը ունայն է, գիտութիւնը ոչինչ է, ու կեանքը արժէք մը չիներկայացները այն մարդոց, որոնց սիրտերն ու հոգիները չեն դաստիարակուած ու չեն ազնուացած աստուածային խորհուրդներով։ Կորսնցուցած են Աստուծոյ ու մարդկութեան ծառայելու իրենց ընդունակութիւնը։ Անոնց առ Աստուած ունեցած հաւատքը մեծ անկում կրած է։ Եւ այս պայմաններու տակ աշխարհաւեր ու մարդավնաս գիտութիւնն է որ միայն կ'աւելնայ։ Ասոնք նշաններ են որ Յիսուս Քրիստոսի գալուստը շատ մօտ է։ Արդ՝ վերոյիշեալ ձիրքերով օժտուած կեանք մը ապրէ ու պատրաստուէ Անոր փառքը մտնելու։ Անիկա իրեն հաւատացողներուն, նոր երկիր մը ու նոր երկինք մը պատրաստած է, ուր արդարութիւն կը բնակի։

Ով ընթերցող, ինչ դասակարգի ալ պատկանիս, վստահ գիտցիր որ, իսկական կեանքը Քրիստոսով ապրուած կեանքն է։ կեանք մը, ուր Ան կենդանի ու գործօն ոյժ մըն է։ Այս երկրի վրայ երկու տեսակ կեանք ապրիլ կայ, որոնք երկու տարրեր վայրեր կ'առաջնորդեն, մին յաւիտենական փառքի, իսկ միւսը յաւիտենական տանջանքի։ Դո՛ւն, ի՞նչ

տեսակ կեանք մը կ'ապրիս և քայլերդ գէպի ո՞ւր կ'առաջ-
նորդեն քեզ։ Գէթ վայրկեան մը ժամանակ տուր ու այս
մասին լրջօրէն մտածէ։

Աղօթքս է առ Աստուած որ զիս տկարս այս կոչմանս
մէջ, և ուրիշ գործերու մէջ որ իմ Տէրս ինծի յանձնէ, իր
Ս. Հոգիով լիցնէ ու առաջնորդէ։ Իր կամքին համեմատ,
հաւատարմաբար ծառայելու, գործելու ու արդիւնաբեր ըլ-
լալու։ Տէրոյն գործը ու գործաւորները միշտ աղօթքիս
նիւթ են։ Կ'աղօթեմ որ Տէրը իր բոլոր գործաւորները ալ
աւելի զօրացնէ ու օրհնէ, և գիտակից լնէ իր մեզի յանձ-
նած պատասխանատու, սուրբ ու պատուական կոչմանց մէջ։

Հալէպի Հոգ. Եղբ. Պատանեացի
պատասխանատու
ՅԱԿՈԲ ՏէՐ ԵՂԻԱԵԱՆ

ՀԱԼԷՊԻ ՀՈԳԵՒՈՐ ԵՂԻԱՅՐՈՒԹԵԱՆ ԵՐԻՏԱՎԱՐԴԱՑԻ ԳՈՐԾՈՆ ԴԵՐԸ

Որեւէ կազմակերպութիւն թէ տնտեսական և թէ հո-
գեւոր երբ չունենայ իր ետին նեցուկ մը բաղկացած երի-
տասարդ ուժերէ, չի կընար իր գոյութիւնը պահել ու
երկար ժամանակ սատարել մարդկութեան վերելքին ու
զարգացման։

Ահա այժմէական ու խիստ կարեւոր հարց մը որ
անհրաժեշտ է զբաղեցնելու նաև Հոգեւոր Եղբայրութեան
Եկեղեցին պատկանող ամէն մէկ անդամ։ Անոնք կընան
հարցնել. «Արդեօք մեր Երիտասարդացը կը գիտակցի՝ այս
հարցին խիստ այժմէական ըլլալուն»։

Ուստի այս առթիւ յարմար կը սեպենք հակիրճ տե-
ղեկութիւն մը տալ Հալէպի Հոգեւոր Եղբայրութեան կազ-
մակերպութեան հետապնդած նպատակին ու անոր գործու-
նէութեանց շուրջ, առանց անդրադառնալու անոր ժողով-
ներու տեսակներուն, քանի անցեալ տարուան ՕՄանա-
նայցին մէջ այդ մասին տեղեկութիւն տուած էինք։

Հոգեւոր Եղբայրութեան Երիտասարդացը զուտ նոզեւոր կազմակերպութիւն մըն է։ Գիտակից իր կոչման՝ հոգեւոր իտէալ և նպատակ կը հետապնդէ։ Բոլորն ալ փրկուած, հոգեւոր կեանքը փորձառարար զիտցող և ապրողներ են։

Ժողովները, խորհրդակցութիւնները և ընկերային հաւաքոյթները մանաւանդ միշտ հոգեւոր մթնոլորտի մէջ կ'ընթանան։

Անոնք միաբան են ու համերաշխ, մէկ ընտանիքի պատկանող անդամներու նման։

Անդամներէն շատեր գործօն դիրք կամ դեր ստանձած են եկեղեցին գործերուն այլ և այլ մարզերուն մէջ։ Հեշտ է տեսնել անոնցմէ կիրակնօրեայի, կենաց Դպրոցի, Պատանեաց ժողովներու մէջ անձնուիրաբար ծառայող երիտասարդներ։ Միշտ ջանացած են եկեղեցիի ժողովներուն մթնոլորտը տաք պահել իրենց օգտակար վկայութիւններով, աղօթքներովն ու նոր երգերով։

Երբեմն խումբով և յաճախ զոյտ զոյտ հոգեւոր այցելութիւններ կ'ընեն քաղաքիս զանազան թաղերը, միշտ



Հալեպի Երիտասարդացը 1946ին (Անդամներէն ոմանք բացակալ են)

հոգեւոր շարժառիթներով:

Տարուան մասնաւոր պարագաներուն գեղեցիկ եւ շինիչ հանդէսներ կը սարքեն ու ամէն մէկ երիտասարդ շինիչ հանդէսներ կը բերէ հոն, «մանք նուազով», ուրիշներ արեր բաժինը կը բերէ հոն, «մանք նուազով», ուրիշներ արտասանութեամբ կամ մեներգով և կամ հոգեւոր պատգամով մը:

Եղբայրութեան եկեղեցիին ու դպրոցի շէնքին շինարարական գործին մէջ, երիտասարդներ ամէն ճիզ չեն խընայած իրենց մասնակցութիւնը բերելու:

Հոս Տէրոջ փառքին և հաւատացեալները ուրախացընելու և զանոնք մեր երիտասարդացին համար աղօթքի մղելու համար, յիշելու ենք որ Տէրը այս անցեալ տարուան մէջ մեզ այցելեց, չնորհելով մեզի կարգ մը նոր երիտասարդներ, Նկարին մէջ երրորդ շարքը, մէկ բացառութեամբ, կը ներկայացնէ 1946ի հունձքը:

Ուրիշ հաւատացեալներու հանդէպ միշտ սէր համար կը բանք ցոյց կու տան, հիւանդները կ'այցելեն, հոգեւոր կեանքի մէջ ինկած երիտասարդները զօրացնելու ամէն ջանք ու զոհողութիւն յանձն կ'առնեն:

Պէյրութ և այլուր գտնուող երիտասարդաց կազմակերպութեանց հանդէպ մեծ սէր ունին, յաճախ այցելելով, կերպութեանց կամ աղօթելով կը համակրին անոնց: Եկեղեցիին, հոգեւոր գործին զօրավիզ ու պաշտպան կը կանդուի կարենան զոհողութեանց: Սորվելու, զարգանալու, յառաջ երթալու փափաքը շատ զօրաւոր է անոնց մէջ: յառաջ երթալու փափաքը շատ զօրաւոր է անոնց մէջ: Որպէսզի կարենան Տէրոջ գործը յառաջ մղել մեծ թափով, միշտ հաւատարիմ, հաստատ ու նախանձախնդիր եղած են Հոգեւոր Եղբայրութեան եկեղեցիին վարդապետութեան անխախտ, ճշմարիտ և ուղղափառ սկզբունքներուն ու հաւատալիքներուն վրայ:

Տէրը օրհնէ մեր եկեղեցւոյ երիտասարդութիւնը, և բոլորը հոգեւոր երիտասարդաց կազմակերպութիւնները:

ՅԱԿՈԲ Ա. ԹՐԱՇԵԱՆ

Հայեա

ՀՈԳԻՒՐ ԵՂԲՍՅՐՈՒԹԵԱՆ ԿԵՆԱՅ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐԸ



**Խղբ. Դ. Մարտինեան
ԿԵՆԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ
ԳԻՄՆԱՐ**

Անյիշատակ տարուան մը, նոյնքան անյիշատակ մէկ կ օրուան մէջ ջնած է Զէյթուն, բարեկցիկ ընտանիքի մը մէջ, քրիստոնեայ մօրմէ մը: Անդրանիկ զաւակ ըլլալուն, տան անդամներուն հոգածու խնամքին ենթակայ ըլլալով գիրդ մանկութիւն մը ունեցած է: Բայց այն բոլորին մէջ, ինչ որ աղդած են իրեն, իր մօր տնական գործերէն առիթ գտնելով աղօթքի կեցած պահուն, մանուկ շագարոսը քովը կայնեցնելով, իր աջ ձեռքը անոր գլխուն վրայ դրած, միւսը դէպի երկինք վերցնելով աղօթե-

եղբայրութեան գործունէութեան զանազան ճիւղերէն տեղեկութիւններ տալէ վերջ, պակաս մը պիտի ըլլար, «Մանանայ»ի համար առանց ակնարկութեան անցնիլ, ներկայիս անոր յառաջ մղած ամենէն կարեւոր մէկ ճիւղին, գպրոցին վրայով, ուր լեզւի ու գիտական դասերուն քովնի վեր մանուկը կը դաստիարակութ քրիստոնէական առողջ սկզբունքներով ու նամանաւանդ հոգեւոր կեանքին անհրաժեշտութիւնը կը շեշտուի մատաղ կեանքերու մսեղէն կակուր սրտերուն խիստ փափուկ և ընդունակ տախտակներուն վրայ:

Հոգեւոր Եղբ. Կենաց Վարժարանները ծագում առած են, Պէյրութի մէջ 1937ին, և Հալէպի մէջ 1944ին, ինքնին կարծւածէն շատ աւելի պատասխանատու գործ մըն է որ յառաջ կը տարուի շատ համեստ ոյժերով, նամանաւանդ որ ներկայիս այս երկու դպրոցներն ալ իրենց առջեւ նպատակակէտ ունին բարձրագոյն վարժարանի յատուկ ուսուման մակարդակը:

Կարեւոր հարց մըն պիւտճէի խնդիրը, որ ըստ հաղորդուած տեղեկութիւններուն, տարեկան 25—30 հազար սուրբիական ոսկիի

լըն է եղած : Ան յաճախ կը յիշէ թէ, ներկայի կեանքը մօրը այդ աղօթքներուն կը պարտի :

Եատ չանցած վրայ կը հասնին տարագրութան սեւ օրերը, որու ընթացքին Տէր - Զօրէն Մուսուլ, անապատի համբաներուն վրայ կը կորսեցնէ ընտանիքի անդամներուն մեծագոյն մասը, պապ, մամ, եղ-

պատկառելի գումար մը կ'առաջազրէ : Իսկ աշակերտութենէն գանձուածը հազիւ թէ այս գումարին մէկ չորրորդը կընայ երեւան բերել : Մնացեա՞լը . . . այդ ալ Աստուծոյ զաւակներուն սիրայօժար և առատաձեռն օժանդակութեան կը կարօտի, բայց մինչ այդ հաւատքը մեր օրեայ ծօրմ Միւլըրին, Աբրահամ եղբայր Սէֆէրեանի, որ արդէն ծանրաբեռնուած է եղբայրութեան եկեղեցիներուն և Մարանաթայի հրատարակչական գոր-



Սրբահամ եղբայր Սէֆէրեան իր աշխատանքի սեղանին առջեւ նկարուած 25 Ծունուար 1947ին

բայր, քոյր, հօրեղբօր
ամբողջ ընտանիքը,
ապա Մուսուլի մօտերը
իր գորովագութ մայրը,
որով կը ճաշակէ մայրա-
զըրկութեան բուլոր
դառնութիւնները։ Նա-
խախնամական կարգա-
դրութեամբ, Մօրաքոյ-
րը՝ կուսիա Ա. Սէփէր-
եան, (Մօրակամ Եղբ.
Սէփէրեանի տիկինը)
լուր առած ըլլալով իր
մասին, կը փափաքի զինք
իրենց քովը ունենալ Ան-
սիրայօժար կը հաւանի
առօր և տարագրութեան
ամէնէն խաւար օրերուն
Քէրքուկի և Մուսուլի
մէջ, կեանքի դառնու-
թիւններուն անոնց հետ
բաժնեկից կ'ըլլայ, են-
թակայ ըլլալով անոնց
ծնողական խնամքին ու
հոգածութեան։

Զինադադարէն յետոյ
անոնց հետ կը կերա-
դառնայ Հալէպի, Հոս-
նախնական հատ ու կը-
տոր դաստիարակու-
թիւն մը Կ'առնէ, ապա
կը զրուի Հալէպի Հայկա-
կան Որբանոցը, երկուք
ու կէս տարիի չափ շըր-
ջան մը 1924ին Որբանոցի
գոյուելուն պատճառաւ,
կը յանձնուի իր մօրաք-
րոջ հոգածութեան յաճա-
խելով աղոց Աmeri-
can High School-ը 1927ին,

ծերով, կը տոկայ, կը պայքարի
ու կը յուսայ շարունակ, վստա-
կելով Աստուծոյ խոստումներուն
ու մեծազօր գործերուն որ եր-
բեք ամօթով թողուցած չէ իրեն
վստահողներն ու ապաւինողները,
որուն փաստ են տասը տարի է
ի վեր Պէյրութի և երեք տարիէ
ի վեր ալ Հալէպի զոյգ կենաց
Վարժարանները։

Դպրոցը իր կարելի միջոցնե-
րով կ'աշխատի աշակերտները
վարժեցնել ձեռային աշխա-
տանքներու, չեշտելով դպրոցա-
կան օրերէն արհեստի հետեւելու
և աշակերտին սրտին մէջ զէպի
իր նախասիրած կամ ձիրք ունե-
ցած արհեստը մասնաւոր սէր ար-
թլուցնելու։ Այս կէտին մէջ ալ
դարձեալ տեղի և գործիքի պա-
կասն է որ բաղձացեալ նշանա-
կէտին հասնելու արգելք կը հան-
գիսանայ։ Այս մասին աւելի գը-
րելու հարկ չենք տեսներ, քանի
դպրոցին տարբեկան տեղեկագրու-
թիւնը հրատարակուած է «Մարա-
նաթայ»ի 1946ի Օգոստոսի թիւին
մէջ և առանձին գրքոյի ձեւով։

Ամէն մէկ Աստուծոյ զաւակ,
որ Տէրոջ գործին տարածման
փափաքող է, պէտք է ցարդ ունե-
ցած նկատառութենէն աւելի ու-
շագրութիւն լնծայէ այս խիստ
կարեւոր գործին և Տիրոջ առաջ-
նորդութեան համեմատ իր կա-

դպրոցը կ ը թողու և
կ'աշխատի Մարանաթա-
յի տպարանին մէջ որ-
պէս կազմաբար, գրա-
դիր, 1930ին կը հետեւի
High Schoolի վերջին դա-
սարանին Անգլերէնի և
ֆուէճի Sophomore դա-
սարանին հայերէնի
դասընթացքն եր ուն,
պարապելով հանդերձիք
առօրեալայ զբաղում-
ներով:

Հոգեւորապէս առ-
թընցած է 1919ին, Մու-
սուի մէջ, հոգեւոր եր-
գեցողութեան մը ըն-
թացքին: Ապաշխարած՝ 1924ին, նուիրուած՝ 1927ին, մկրտուած
1932ին, ամուսնացած 1934ին վերջերը:

Սանձագի և Լիբանանի կողմերը Աւետարանչական շրջան-
ներ ունեցած է: Հաւեպի Եղբայրութեան կիրակնօրեային մէջ ծա-
ռայած է որպէս ուսուցիչ և տարիներով Պատանեացի որպէս պա-
տասխանատու: 1943—1944ին ծառայած է Անդրիական բանակին
մէջ որպէս գրագիր ու ատեն մը՝ 16 000 դինուորի պարենաւորման
լով իւղձին ու Եղբայրութեան ոկզրուեներուն: որով հաւանաբար
միակրացառութիւնը կազմելով վերծ կացուցուած է կիրակի օրերը
աշխատելէ: Ապա՝ կենաց Վարժարանի բացման առթիւ հրաւելը
ստանալով հոն պաշտօնավարելու, լքած է բանակի ծառայութիւ-
նը: Ներկայիս կը ծառայէ Վարանաթան տպարանի, կենաց Վար-
ժարանի և Երիտասարդացին մէջ, Ան իր գործունէութեան իմով-
սանն ու տարողութիւնը կը պարտի իրեն ընձեռուած յանձան-
ձանքին ու ասպարէզին: Հոս համեստութիւնն անուանեալ առա-
քինութիւնը կը հարկադրէ վերջակէտ դնել:

բելի բոլոր միջոցներով զօրավիր
կանգնի անոր ուռոճանալուն ու
արդիւնաւորուելուն:

Հոս պատեհ է յիշել թէ, Կե-
նաց գպրոցի ուսուցչական կազմն
ու աշակերտութիւնը ազնիւ գա-
զափարը կ'ունենան, յարգանքի
իրենց արտայայտութիւնն ընելու
տարին անգամ մը տօնելով իրենց
վաստակաւոր տնօրէնին ծննդեան
տարեդարձը: Ասոր յաջորդող
երկու գրութիւններ այդ առթիւ
գըուած են:

Հալիկ Հ. ՄԱՐԱՆԵԱՆ



ԱԲԲԱԼԱՍ ԵՂԻ, ՍԵՖԵՔԵՍԱՆԻ ՎԱՐՍՈՒԽ ԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԵՒ

Որքա՞ն հեշտ է ներկայ ըլլալ այնպիսի վայրեր ուր
մեծեր, մանաւանդ փոքրիկներ, մասնաւոր ուրախութեամբ
մը համակուած ըլլալով, անոնց դէմքերը արտա-
սովոր փայլով մը փայլին և սիրուն ու վառվրուն աչքե-
րէն ուրախութեան հառագայթներ արտացոլան։ Պարագան
միեւնոյնը չէ միթէ հիմա։ ի՞նչ են այս ուրախութեան
աղաղակները որ կը բարձրանան, ինչո՞ւ է այսքան խան-
դավառութիւն, ինչո՞ւ արդեօք չտեսնուիր դէմք մը որ չը-
փայլի։

Կարծեմ թէ պատասխանը շատ պարզ և որոշ է։ որով-
հետեւ հոս հաւաքուած ենք մեր սիրելի և պատուական
տնօրէնին վաթսունամեակը տօնելու։

Հոգիս այս վայրկեանիս անբացատրելի ուրախութեամբ
մը համակուած, սրտէս ցնծութեան և խրախնանքի լուռ
մրմունջներ կը բարձրանան, քանի որ ինձի վիճակուեցաւ
բաղդը, որ իմ աննենգ սրտէս բղխած անկեղծ և սիրալիր
մաղթանքներս ընեմ Ձեզ, ո՞վ մեր պատուական տնօրէնը,
և արդ իբր տկար թարգման մը իմ յարգելի պաշտօնակից-
ներուս, կու գամ մաղթել Ձեզ երկար և երջանիկ տարի-
ներ։

Որքա՞ն բաղդաւոր է ըլլալ ուսուցիչ, ուսուցչուհիներ
այնպիսի տնօրէնի մը, որ իր մանկութենէն ի վեր ապրած
է սուրբ և նուիրական կեանք մը։ Երբ պահ մը երեւակա-
յական աշքերով դիտեմ այս անցած 60 տարիներու երկայն
շարանը, իսկապէս չեմ կրնար չհիանալ։

Դու, ով սուրբ մարդ, քու իսկական կոչումդ Աս-
տուծմէ առած ըլլալով՝ յառաջացար վաթսուն երկար տարի-
ներ այս փշապատ և տառապալից աշխարհի անապատային
և տաժանելի վայրերէն։ Երբ քեզի հասակակից մանուկներ
իրենց հաճոյքը խաղի և զուարձութեանց մէջ կը փնտուէին,
դու մեկուսացած արտերու և պարտէզներու, քու այն-
քան սիրած Յիսուսիդ ներկայութեան ծնկաչոք, քու ման-

կական սրտէդ, դողդով շրթներով աղօթքներ և հառաչանք-ներ կը բարձրացնէիր: Երբ քեզի հասակակից երիտասարդ-ներ, իրենց երիտասարդական ցանկութիւնները յագեցնե-լու համար, զանազան մեղսալից վայրեր կը գիմէին, դու-երկնային սուրբ տեսիլքներ տեսնելով քու պատուական Փրկիչդ իր փառքովը յայտնուած կը տեսնէիր:

Երբ քեզի հասակակից չափահասներ, հարստանալու, բարձրանալու և զանազան գիրքերու հասնելու համար ի՞նչ ի՞նչ ծրագիրներ կը հիւսէին, դու՛, ով Աստուծոյ ընտրեալ ծառան, անմահ հոգիներու ցաւը քաշելով, անոնց փրկու-թեան համար, ո՞վ գիտէ, ի՞նչ ի՞նչ տագնապներէ կ'անց-նէիր:

Այս բոլոր անցեալի յիշատակութիւնները միտքերելով խոնարհութեամբ և անրժանաբար ծունը կրկնած քու հայ- բական բարի և սուրբ օրհնութիւնդ կը հայցեմ:

Եւ այժմ, չեմ գիտեր թէ, իմ բառերուս պաշարը բա- ւական հարուստ ու զօրաւոր պիտի ըլլա՞յ, իմ սրտագին շը- նորհակալութիւններս յայտնելու այս նորակառոյց դպրոցին համար: Խսկապէս գնահատութեան արժանի ձեռնարկ մըն էր այս: Արդեօք ի՞նչ էր նպատակդ այս գործին մէջ, անձ- նական ի՞նչ շահ կամ օգուտ ունէիր. Կէս մը ալեփառ ճակատդ ի՞նչ վշտեր, ի՞նչ յոգնութիւններ և ի՞նչ ցաւեր չէր տեսած ո՞ր մէյ մըն ալ այս ծանր լուծը ուսդ առիր: Սակայն քաջ համոզուած ենք որ տարիներու ջերմեռանդ աղօթքներուդ և աղաչանքներուդ ի պատասխան այս դըպ- րոցը չնորհուեցաւ քեզ: Հաւատքի և յոյսի վրայ հիմնը- րոցը չնորհուեցաւ քեզ:

Շատերու զարմանք պատճառեց այս դպրոցին բացու- մը. կը հետաքըքուին թէ աղքատ և համեստ աշակերտ- ներէ բաղկացած այս դպրոցը, ի՞նչ միջոցներով կը յառա- ջանայ: Սակայն չեն գիտեր և չեն կրնար հասկնալ թէ, ջանայ: Սակայն չեն գիտեր և չեն կրնար հասկնալ թէ, ջանայ: Գործը մինչեւ որ հոս բերիր, հոգեկան ի՞նչ անձկու- այս գործը մինչեւ որ հոս բերիր, հոգեկան ի՞նչ անձկու-

թիւններէ անցար, ճղնաժամային ի՞նչ վայրկեաններ անցուցիր, ի՞նչ անքուն գիշերներ բոլորեցիր քու սիրելի Փրկչիդ հետ առանձին։ Մինչ աշխարհ խաղաղ և հանգիստ կը նիրհէ, դուն բազկատարած և ծնկաչոք, ջերմեռանդ և հոգեցունց աղաչանքներուդ հետ խառնած աղի և դառն արտասունքներ, սրտամորմոք կ'աղօթես Սուրբ Եկեղեցիդ, կ'աղօթես նուրբական ընտանիքիդ, և կ'աղօթես սիրեցեալ դպրոցիդ բազում պէտքերուն ու կարօտութիւններուն համար։

Արդ, մենք ուսուցիչ ուսուցչունիներս կենաց Վարժարանին, կը խոստովանինք՝ որ շատ անգամներ կը թերանանք, շատ անգամներ կարծես տեսակ մը յուսահատութեան կը մատնուինք, սակայն չենք յուսալքուիր, զի վստահ գիտենք թէ մեր ետին ունինք հաւատքի հսկայ կոթող մը, հաւատացեալ բարի սիրտ մը, որ վերը առանձնացած կ'աղօթէ, կը հառաչէ անդադար որ թշնամիին կողմէ չտապալինք։

Ուստի այս պատեհութեամբ մեր սիրալիր մաղթանքներուն հետ կը խոստանանք՝ ո՞վ մեր սիրելի տնօրէնը, որ քանի Աստուած մեզ կեանք չնորհէ, պիտի չդադրինք աղօթելէ և խնդրելէ որ այս աշակերտութեան մէջէն Աստւած ապագային յառաջ բերէ Արքահամի նման հաւատքի հերոսներ, Սովուէսի նման հեղ և բարի առաջնորդներ, Դանիէլի նման աղօթքի դիւցազներ, Սամուէլի և Յեսուի նըման խորանէն և տաճարէն չհեռացողներ, Մարիամի նման Յիսուսի ոտքերուն քով նստողներ և Տիմոթէոսի մօրը և մեծ մօրը նման հաւատացեալ մայրեր։

Եւ երբ երկրային կեանքդ վերջանայ ու կենացդ նուրբ թելը կտրելով վերը, երկնից մէջ բազմավիշտ և բազմաչարչար ճակատդ սիրելի Փրկչիդ կուրծքին վրայ հանգչեցուցած, տեսնես որ քու աթոռիդ իրը արժանաւոր յաջորդներ, կենաց Դպրոցէն ելած են Երեմիայի նման ճըշմարտութիւնը քարոզելով, Քրիստոսի համար անարգուելու, նախատուելու և ծաղրուելու յօժարողներ, և շատերը ար-

դարութեան առաջնորդողներ, այն ատեն հոգիդ ցնծութեամբ
և բերկրանքով համակուած ուրախութիւնդ իր գագաթնա-
կէտին պիտի հասնի, տեսնելով թէ քու աշխատանքդ և
ջանքերդ պարապ չեն ելած Քրիստոսով։
Կենաց Վարժարան, Հայեա (ՕՐ.) ՄԱՔՐՈՒՀԻ ՏԱՆԿՈՒՐԵԱՆ

ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՀՈՎԻ Ի Ի Ն ԵԲՐՈՀՈՄ ԵՂԻ. ՍԵԳԵՐԵՍՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ԱՌԹԻԻ

Տարեդարձ օրնեալ, ուրախ, սերկրահի,

Եկած ենք տօնել նաեւ այս տարի.

Մեր սրտին խորէն երջանիկ յոյսեր,

Դուք կու զան վանել վիշտն ու ցաւը ծեր:

Տարիներ երկար, Տէրոջ շնորհքով,

Գործեցիր անխոնջ, անվախ անվրդով.

Ցոյց տըփիր մեզ ճամբան միշտ շիտակ,

Ուրկէ մենք երկինք երթալ պիտ' կրնանք։

Խրատներ շինից տըփիր մեզի դուն,

Որպէսզի ըլլանք զգաստ եւ արթուն.

Արդ եթէ անսանք այդ յորդորներուն,

Կրնանք լոյս ըլլալ մօտը եւ հեռուն։

Զոհաբերութեամբ տարիներդ անցան,

Օրնութիւն եղար խօսքով թէ անձայն։

Դէմքիդ փայլն եղող ժպիտն երկնային,

Հափոփանք կ'ըլլայ հէքին, լքեալին։

Արդ օրնեալ ըլլայ ծըննդեանդ օրը,

Տարւոյն ամսուն մէջ Մարտ քանչորսը.

Հրեշտակներ վերէն օրնութիւն երգեն,

Մենք ալ ճայնակցինք ու ըսենք, «Ամէն»։

Կենաց Վարժարան, Հայէպ (ՕՐ.) Հիջու ԹՐԱՇԵԱՆ

ՆԵՐԳԱՂԹԻ ՊԱԿԻԹՈՎ, ՔԱՆԻ ԵՂԲԱՅՐՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ալ իրենց հերթը եկողներ պիտի բաժնուէին իրենց մնացեալ անդամակիցներէն, յարմար տեսնուեցաւ նախ քան դէպի Հայրենիք զաղթը, Հալէպի, Պէյրութի, Դամասկոսի և Զահէէի Եղբայրութիւններուն լուսանկարները առնել, որպէսզի մեկնողներ և մնացողներ իրը յիշատակ իրենց քովը պահենու Անոնցմէ ոմանք արդէն երկրաւոր հայրենիք հասած են և կը շնչեն անոր եղեմական հրաշալի օդը և կը խմեն պանծալի ջուրը։ Մեր մաղթանքն է որ ամէն հաւատացեալ, իր գանոււած գիւղին ու քաղքին մէջ Տէրոջ շնորհքով աղ և լոյս ըլլայ, հաւատարիմ մնալով Աստուծոյ Խօսքին ճշմարտութիւններուն։ Հետեւեալ երկու նկարները կը ներկայացնեն Հալէպի Հոգ Եղբայրութիւնը։

«Մ.»



Հալէպի Եղբայրութեան եղբայրները 1946ին Ներգաղթին առաջ



Հայկակի Եղբայրութեան Խոյրերը 1946ին Ներգաղքին առաջ



ՊԵՅՏՐՈՒԹԻ ՄԵՐ ՊԱՏԱՆԵԱՑԸ

Օգտակար կ'ըլլայ կը խորհիմ եթէ անցեալի մէջ ու նեցած մեր Պատանեացի մասին մի քանի բաներ յիշեմ:

1923 Նոյ. 11ն էր երբ մեր առաջին Պատանեացը կազմեցինք և զայն կոչեցինք՝ «Ծիածան Պատանեաց Միութիւն»:

Նոր սկսած պահուն պատանիներ մեծ խանդով, խոստումներով ու գրութիւններով մասնակցեցան. քիչ ատենէն ունեցանք 26 յօդուածներով մեր ծրագիր - կանոնագիրը:

Ծիածան Պատանեաց Միութեան նպատակը եղաւ «Քառակողմեան զարգացում», այսինքն հոգիի, մտքի, մարմինակողմեան զարգացում, հյութի մասնուած Դուկ. 2. և ընկերային շրջանակի զարգացում, հիմնուած Դուկ. 2. 52 համարին վրայ, «Եւ Յիսուս կը զարգանար իմաստու թիւնով ու հասակով և Աստուծմէ ու մարդոցմէ չնորհք գտնելով»: Վերոյիշեալ նպատակներուն հաւասարապէս ոյժ արուեցաւ:

Դպրոց երթալու անկարող, աղքատ պատանիներ ալ հրաւիրուեցան կրթուելու և զարգանալու: Մուտք, ամսավընար և նուէրներ միութեան յառաջացման նպատակին: Անդամակցութիւնը գործօն և օժանդակ էր:

Մասնաւոր ուխտ մ'ունէինք որ ամէն պատանի ըստորագրելու էր: Միութեան կրնային անդամակցիլ 12—18 տարեկան պատանիներ առանց դաւանանքի ու խտրութեան: Նաեւ ունէինք ուրիշ կանոններ:

Միութիւնը կ'ունենար հոգեւոր ժողովներ բարոյական բանախօսութիւններ, առողջապահական ճառեր և կանոնաւոր դասախոսութիւններ: Հետեւեալ դասերն ալ կ'աւանդուէին: Հայերէն, մաթեմաթիք, և ֆրանսերէն:

Միութիւնը նպատակ ունէր կազմել. 1. Նուազախումբ մը, 2. Խմբագրել իր անունին յատուկ թերթ մը:

Ժողովները բաժնուած էին հետեւեալ մասերու. 1. Ընկերային 2. Վիճաբանական 3. Հոգեւոր 4. Գրական 5. Գիտական 6. Առողջապահական (մարմնարզական, Փիզիքական) 7. Ընդհանուր հաւաքոյթ, խնձոյք:

Այս ժողովներուն հսկիչ մարմինը (որ հոգեւոր անդամներէ կը բաղկանար) ժողովներուն միշտ ներկայ կ'ըլլային:

Մեր այս Պատանեաց միութիւնը որ գրեթէ տարիի մը չափ տեւեց, իր օգտակար կողմերը ունեցաւ և իր ծրագըրին համեմատ շարունակուեցաւ, բայց անհամաձայնութեան մը պատճառաւ լուծուեցաւ և մեր պատանիները ցրուեցան:

Անցան տարիներ, Պատանեաց չունեցանք, անոնց պէտք տեսնուեցաւ: Մեր պատանիները կիրակնօրեայ դպրոցէն շրջանաւարտ ըլլալնուն պէս օտար շրջանակներ փընտռեցին, այս պատճառաւ դարձեալ Պատանեաց միութիւն մը կազմուեցաւ որ կը շարունակուի երիտասարդ եղբայրներու կողմէ: Անցեալի փորձառութիւններէն դասեր սորվեցանք: Ներկայ Պատանեացը նախկինին պէս զանազան նը-պատակներ չհետապնդեր, բայց ունի իր բարձր նպատակը

և ծրագիրները որոնք դարձեալ Ղուկ. 2. 52րդ համարին
վրայ հիմնուած են:

Ներկայիս ամէն կիրակի 25—30 պատանիներ (10—15
տարեկան) կը հաւաքուին եկեղեցւոյ մէջ ուր ժողովին ա-
ռաջին մասը երգեցողութեան կը յատկացուի, ջութակի
ընկերակցութեամբ, յետոյ իրենց կը խօսուի յարմար նիւ-
թերու շուրջ, մեծ մասամբ հարց ու պատառխանի ձեւով,
որոնք Սր. Գիրքէն առնուած են: Տղաք մեծ եռանդով և
հետաքրքրութեամբ կը մասնակցին և կազդուրուած հոգիով
և մտքով կը մեկնին:

Երբեմն հիւրեր կը կանչուին որոնք թարմ նիւթերով
ժեր տղաքը աւելի խորունկ նիւթերու կ'առաջնորդեն:

Երբեմն ալ ընկերային հաւաքոյթներ կ'ունենան,
ընդհանրապէս երիտասարդներու հետ, ուր երգեցողութիւն,
արտասանութիւն, հանելուկներ և երիտասարդներ հետա-
քըրքրող մտային մարզանքներ կ'ըլլան:

Նորակազմ միութիւնը ունի իր զարդանշանը, գրադա-
րանը: Անդամներէն ընտրուած են գանձապահ, քարտուղար:
Գործօն անդամներ կ'աշխատին Պատանեացի յառաջդիմու-
թեան համար:

Փողովներ կարելի եղածին չափ կարճ և հետաքըրք-
րական կ'ըլլան: Երբեմն պատանիներէն խօսողներ կ'ըլլան:
Աղօթքի ժամանակ ալ կը յատկացուի որ մեր պատանինե-
րը Տէրոջը յանձնուին կամ նուիրուին: Ասոնցմէ ոմանք
քաջաբար Քրիստոսը կը դաւանին և պատրաստ են Տէրոջը
նուիրուելու:

Մեր փափաքն ու աղօթքն է որ անոնք Տիմոթեոսի
նման իրենց փոքր հասակէն Աստուածաշունչով հետաքըրք-
րուած՝ սորվին զայն, որ կրնայ իմաստուն ընել զանոնք
փրկուելու, երբ իրենց գլուխները և սրտերը խոնարհեցնեն
Աստուծոյ Խօսքին առջեւ:

Ս. Յ. ՓԱՇԿԵԱՆ

Պիյրուք



ՀՈԳԵՒՈՐ ԵՂԲ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՊԵ ՅՐ ՈՒԹԻ ՄԷ Զ
(Ապրիլ 20 - 23, 1946)

Երկար ատենէ ի վեր Եղբայրութեան Երիտասարդաց մէջ համոզում գոյացած էր թէ պէտք է համազումար մ'ունենալ, որպէսզի ի մի հաւաքուելով ուսումնասիրուին այն միջոցները, որոնք հարկ են բարձրացնելու երիտասարդաց հոգեւոր կեանքի մակարդակը և աւելի արդիւնաբեր ընելու անոնց գործունեութիւնը:

Ահա այս փափաքին արդիւնքը ըլլալով, թէեւ շատ մը թերութիւններով, Տիրոջ մեծ չնորհքով տեղի ունեցաւ երիտասարդաց սահմանափակ համագումար մը, որուն մասնակցեցան 17 պատուիրակներ. Հալէպէն, Պէյրութէն, Դամակոսէն և Զահէէէն:



ՄԻՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՆԵՐԸ

Առաջին շաբք, ժախէն աշ, Եղբայրներ.— Ս. Յ. Փաշկեան, Ղ. Մարանեան, Ա. Դ. Սէֆէրեան, Աբրահամ Ճիզմէժեան, Գէորգ Հալէպիեան, Կայնողներ երկրորդ շաբք.— Յակոբ Թրաշեան, Կարապետ Կարապետեան, Յակոբճան Պայրագտարեան, Եսայի Գարակէօզեան, Արտաշէս Էօրէմեան, Գրիգոր Պետրոսեան, Արամ Կարապետեան, Երբորդ շաբք.— Երուանդ Ֆլութզմեան, Մելքոն Մելքոնեան, Սամուէլ Մազուտեան,

1946, Ապրիլ 20ի Շաբաթ երեկոյին պատուիրակներուն մեծամասնութիւնը արգէն հասած ըլլալով, յարմաք տեսնուեցաւ նախապատրաստական ժողով մ'ունենալ, ուսումնասիրելու և դասաւորելու համար բոլոր պատրաստ օրակարգերը և ժողովները, և որոշուեցաւ որ եթէ Տէրը կամի հինգ ժողովներ ըլլան:

Ա. Ժողով.— Կիրակի իրիկուն 21 Ապրիլ:

Այս ժողովի սկզբնաւորութեան դիւանը ընտրուեցաւ հետեւեալ կազմով:

Արքահամ եղբայր Սէֆէրեան՝ առենապետ, Արքահամ եղբայր Ճիզմէնեան՝ օգնական, Արամ եղբայր Կարապետեան՝ քարտուղար, Յակոբ եղբայր Թրաչեան՝ օգնական քարտուղար:

Ապա նախապէս որոշուածին համեմատ մնացած ժամանակը յատկացուեցաւ իւրաքանչիւր շրջանի կ. Դպրոցի, Պատանեաց և Երիտասարդաց զեկուցումներուն: Այդ տեղեւ կատուութիւնները մեծապէս օգտակար եղան աւելի մօտէն կատուութիւնները մէջ:

Այ գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-
իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-
իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-
իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

իրարու գործունէութեան տեղեակ ըլլալու և Տէրոջ հրաշա-

ները կիրարկուին, դարձեալ անոնք աշխարհը պիտի նախընտրեն: Բառւեցաւ թէ, եթէ ուրիշ եկեղեցիներու պէս նոյնիսկ աշխարհային բաներ եկեղեցիներէն ներս մտցուին, անոնք ուեէ հոգեւոր ազգեցութիւն պիտի չունենան, և յետոյ անոնցմէ աւ քիչ յետոյ ձանձրանալով, աւելի արդի աշխարհիկ բաներ պիտի պահանջեն:

Պատանիներն ու երիտասարդները իրենց յատուկ ժողովներու և հոգեւոր շրջանակներու մէջ պահելու համար հետեւեալ կէտերը թելադրուեցան.

1. Մասնաւոր կոչում ունեցող գործաւորներ պատրաստել ամէն ճիւղի համար:

2. Սր. Գրային ծրագիր մը մշակել բոլորին համար:

3. Եկեղեցին աշալուրջ ըլլայ և հետաքրքրուի իր այս ստորաբաժանումներով:

4. Այս բոլոր ճիւղերը եկեղեցիին գիտակցութեամբ գործեն:

5. Ոյժ տալ առօրեայ, այսինքն «Կենաց Դպրոցաներուն որոնք մեծ կարեւորութիւն ունին աշակերտները եկեղեցի առաջնորդելու դերին մէջ»:

6. Պատանիները և երիտասարդները հետաքրքրով, միաժամանակ անմեղ և եկեղեցիի վայել միջոցներ կիրարկուին զանոնք շահելու համար:

7. Պատանիները սիրաշահելու սիրոյն աշխարհիկ բաներ եկեղեցիի մէջ մտցնելէ զգուշանալ:

8. Պատասխանատուներ և ծնողներ պէտք է փոխադարձար զիրար այցելեն:

9. Պատասխանատու մը կարգել, հսկելու համար երեք մարզերու, կիրակնօրեայ Դպրոցի, Պատանեաց և երիտասարդաց փոխանցմանց վրայ:

10. Բարձրագոյն վարժարան մ'ունենալ, որպէսզի գունէ մինչեւ անկէ շրջանաւարտ ըլլալու տարիքը կապուած մնան:

11. Կիր. Դպրոցը աւելի կանուխ ճամբէ իր աշակերտները:

12. Եկեղեցին պէտք է օգնէ երիտասարդաց, երիտասարդները պատանեաց, և պատանիներն ալ կիր. Դպրոցին:

13. Ամէն ձիւզի գործաւորները պէտք է խորունկ հոգեւոր կեանք ունենան:

14. Գործաւորները պէտք է եկեղեցին ժողովներուն ներկայ գտնուին:

15. Ժողովները պէտք է կարճ ըլլան: Վերայշալիւներու մէջէն ամենակարեւորը նկատուեցաւ երեք ճինզերու, այսինքն կիր. Դպրոցի, Պատանեացի և երիտասարդացի համար ծրագրի մը մշակումը, որուն համար մասնաւոր յանձնախումբ մը լնտրուեցաւ, այս յանձնախումբն ալ Արքահամ եղը. Սէֆէրեանի յանձնեց այս պաշտօնը:

Գ. Ժողով. — Օրակարգ 2. Հոգ. Եղայրութեան երիտասարդաց բոլոր շըջաններու միջեւ տեւական շփում յառաջ բերել:

Շեշտուեցաւ թէ Տէրոջ գործին յառաջացման և թէ շատ մը հոգիներ փրկութեան առաջնորդելու համար շատ մը հոգիներ է իրարու հետ սերտ շփում ունենալ: «Միութիւնը զօրութիւն է»:

Դ. Ժողով. — Օրակարգ 3. «Մանանան», «Մարանաթա»:

Նախապէս «րուշուած ըլլալով պատուիրակներով միասին պտոյտ մ'ունենալ, երեքշարթի օր յարմար տեսնուեցաւ ժամանակ շահելու համար Դ. Ժողովը ունենալ պտոյտին ժամանակ շահելու հարցը այն էր թէ արգեօք «Մանանան» այս վայը: Առաջին հարցը այն էր թէ արգեօք «Մանանան» տարի եւս պէտք է շարունակուի թէ «չ»:

Ապա առաջարկ ներկայացուեցաւ որ «Մարանաթա»ն

օգտագործուի և երիտասարդաց աջակցութիւնը տրուի անոր:

Հետեւաբար հարցուեցաւ «Մարանաթա»ի խմբագրին թէ արդեօք պիտի կրնա՞ր լնթացք տալ երիտասարդներուն փափաքին:

Ան յիշեց թէ «Մարանաթա»ն արգէն «Մանկանց—Երիտասարդաց» յատկացուած սիւնակ մը ունի, զոր երիտասարդաց գրութիւններուն կը սպասէ: Ուստի աւելորդ սեպեց

ըսել թէ սիրով կ'ընդունի երիտասարդաց առաջարկը, և կը սպասէ որ երիտասարդներ զործնականապէս իրենց մասնակցութիւնը բերեն «Մարանաթա»ին, անոր ուղղութեամբ գրութիւններ յանձնելով։ Հոս հարկ տեսնուեցաւ անհատի մը որ յանձն առնէ «Մանանայ»ի յաջորդ տարուան պատրաստութիւնը և թէ երիտասարդաց գրութիւնները աչքէ անցնելով՝ վերոյիշեալ սիւնակին զրութիւններ հայթայթէ։ Այս նպատակին ամենայարմար անձը կեւոն եղբ. Սիմոնեանը նկատուելով միաձայնութեամբ ընտրուեցաւ։

Ե. ծովով.— Օրակարգ 4. երիտասարդաց համար ընդհանուր ծրագիր մը մշակել։

Հարց տրուեցաւ թէ որո՞նք երիտասարդ հաշուելու է և ո՞րքան տաեն պէտք է մնան երիտասարդաց շրջանակին մէջ և ե՞րբ եկեղեցի պէտք է անցնին։

Ասոնց ի պատասխան շատ մը արտայայտութիւններ եղան։ Բառեցաւ թէ երիտասարդ են բոլոր անոնք. որո՞նք եռանդ ունին ու Տէրոջ գործին կը վազեն անխոնջ, հոգ չէ թէ տարիքոտ ըլլան։

Երիտասարդաց մէջ յաճախ նիւթ եղած է թէ ամուսնացածներ պէտք չէ մնան երիտասարդաց բաժնին մէջ։ Յաճախ տեսնուած է թէ նոյնիսկ քանի մը զաւակներու տէր անհատներ երիտասարդաց շրջանակին հեռանալ չեն ուզած։ Ուստի առաջարկուեցաւ որ սահման մը գրուի երիտասարդաց ժամանակաշրջանին։

Արդէն ծրագիր մը մշակուելու վրայ ըլլալուն համար ուեւէ վճռական որոշում տալ առայժմ հարկ չտեսնուեցաւ։ Սակայն հետեւեալ կէտերը իբր օգտակար թեւադրութիւններ երիտասարդաց ուշադրութեան յանձնուեցան։

1. Ընդհանուր առամամբ երիտասարդացը ամուրի բայց փորձառու երիտասարդներու ձեռքը պէտք է ըլլայ։ Սակայն զանոնք կառավարողներն ու անոնց ուղղութիւն տուողները կրնան ամուսնացածներ ըլլալ, ինչպէս եկեղեցին կարգուած պատասխանատունները։

2. Նկատի ունենալով որ չորս կամ հինգ զաւակներու տէր ամուսնացածները արգելք կընան ըլլալ այն պատանինե-

րուն, որոնք քիչ յիտոյ երիտասարդաց շարքերուն պիտի անցնին, պէտք է քաշուին և նորեկներուն տեղ տան:

3. Վերոյիշեալ երիտասարդները յարմար է որ այլեւս աւելի իրենց ընտանիքով զբաղին: Պէտք է իրենց զաւակներուն մատնաւոր խնամք տանին, որպէսզի անոնք Տէրոջը ճամբուն մէջ մհծնան ու նաեւ պէտք է իրենց տիկիններուն հետ այցելութիւններ լնեն: Այս բաները ընողներ ժամանակ չեն կրնար ունենալ կանոնաւորապէս երիտասարդաց յաճախելու:

4. Պէտք է միշտ նոր առպարէզներ գտնուին ասոնց առջեւ յաջորդաբար. Կիրակնօրեայ Դպրոց, Պատանեաց, Երիտասարդաց և ապա Եկեղեցի անցնելով պէտք է միշտ նոր գործունէութիւններ ունենան:

5. Վերջապէս պէտք է Եկեղեցին մասնաւոր ջանք թափէ, հետաքրքրութ և տեղ պատրաստէ այս երիտասարդուն ներուն համար. որպէսզի երիտասարդաց չըջանի փայլուն գործունէութիւններ յիտոյ անոնք Եկեղեցիի մէջ անգործութեամբ չժանգութին: Ոհա թերեւս մեծագոյն պատճառը թէ ինչո՞ւ երիտասարդներ կը մնան ու կը ստիպուին մնալ թէ ինչո՞ւ Եկեղեցի անցնիլ: Պէտք չէ որ անոնցմէրէն չեն անցներ Եկեղեցի անցնիլ: Պէտք չէ որ անոնցմէրէն չեն անոնք հեռանան Երիտասարդացէն, այլ պահանջութ որ անոնք հեռանան Երիտասարդացէն, պէտք է որ Եկեղեցին անոնց տեղ պատրաստելով հրաւիրէ պէտք է որ Եկեղեցի անոնց տեղ պատրաստելով Տէրոջը այն գործը, որ Երիտասարդաց մէջ սկսած էլն:

Օրոկագ 5.— Երիտասարդաց հոգեւոր կեանքի մակարդակը բարձրացնել:

Նկատի առնելով որ Երիտասարդաց համար ներկայիս կարդապահներուն է այս, շատ մը փորձառու եղբայրամեենակարեւոր նիւթն է այս, շատ մը փորձառու եղբայրամեենակարեւոր ներկայիս երիտասարդաց հոգեւոր կեանքը շատ ներկայիս թէ երիտասարդաց հոգեւոր կեանքի աւելի: Մասքարածք և գերապաս Ըլլալու է ամէն բանէ աւելի: Մասքարածք և գերապաս շեշտուեցաւ կեանքի երեք մարզերուն, լնաւորապէս շեշտուեցաւ կեանքի երեք մարզերուն, լնաւորապէս շեշտուեցաւ կեանքի մէջ օրինակելի և անարստ կեանք մ'ապըելու մասին:



Պատուիրակներ և Պատույ Անդամներ

Ստորեւ ամփոփ կերպով կու տանք այն կարեւոր թելադրութիւնները, որոնք եղան փորձառու եղբայրներու կողմէ։ Այդ կէտերը յիշելէ առաջ հարկ է ըսել թէ Պէյրութի երիտասարդները վերջերս հրատարակած էրն կեանքի յատուկ չափանիշ մը, երեք խորագրով։ — «Երիտասարդները ի՞նչ ըլլալու են, ի՞նչ ընելու են, եւ ի՞նչ պետք չէ ընեն» ,ուր արդէն յիշուած են ստորեւ յիշուածներէն շատերը։

1. Պէտք է աւետարանչութեան հոգի ունենան։ Եկեղեցին կանգուն մնալուն Գիմնական պէտք մըն է այս։

2. Այս աշխարհին կերպարանակից պէտք չէ ըլլան։ Մանր բաններու աչք զոցելը մեզ աշխարհ կը տանի։

3. Օտարախառն լծակցութիւն պէտք չէ ունենան։ Այս մեղքը իսրայէլը քանդող սուր մը եղաւ։ Սողոմոնի անկում ալ ասկէ յառաջ եկաւ։

4. Աղօթքի շատ ժամանակ տալու են։

5. Անձնական սերտողութեան շատ ժամանակ տալու են։

6. Պէտք է Տէրուջը ապաւինին և իրենց բոլոր յոյսը Անոր վրայ կեղրոնացնեն։

7. Աստուծոյ մտերիմ բարեկամները ըլլալու են։

8. Տէրոջը լման նուիրուած և Սուրբ Հոգիով լեցուած կեանք մ'ապրելու են :

9. Ամէն օր «Ես այսօր Յիսուսի հետ տեսակցեցայ»ի համոզումն ու չափանիչը ունենալու են :

10. Հոգեւոր ընթացք ունենալու են տան, շուկայի և եկեղեցիի մէջ :

11. Եկեղեցիին վերակացունեցն ու երեցները յարգելու և անոնց խրատներուն կարեւորութիւն լնծայելու են :

12. Միտքերնին ամէն բանէ գարձնելով միայն Առտուծոյ յատկացնելու են :

Աւելի մանրամասնելով այս երեք մարզերը, տուն, եկեղեցի և շուկայ, միշուեցաւ որ երիտասարդները իրենց գործատեղիին մէջ պէտք է կատարեալ խղճմտանքով գործեն և սակայն զգուշանան իրենց տէրերուն գործած մեղքերուն մասնակից ըլլալէ : Եկեղեցիին մէջ պէտք է բոլոր կարներուն հետ համերաշխարար ապրին և գործեն, տըտարերուն համերաշխարար ապրին և զօրաւորներէն օգկարներուն ներողամիտ գտնուելով և զօրաւորներէն ոգուակացի որպէսզի Տէրոջը գործը երբեք վնաս չկրէ : Արտըւելով, որպէսզի Տէրոջը գործը եղած միջոցները կը խորհի անորդէն Սատանան պէտք եղած մէջ պէտք է իրենց փոքր եղմասնելու համար : Իսկ տան մէջ պէտք է իրենց փոքր եղմասնելու համար : Իսկ տան մինպէս վարուին որ կարենան բայր ու քոյլերուն հետ այնպէս վարուին որ կարենան պէտք շահիլ ու Փրկչին առաջնորդել : շուտով զանոնք ալ Տէրոջը շահիլ ու Փրկչին առաջնորդել : Նմանապէս ծնողաց ալ պէտք է հնապանդ և քաղցրաբարոյ ըլլան, որպէսզի տունը իրենցյով քաղցրանայ :

Վերջապէս պէտք է հոգեւոր երիտասարդին փափաքն ըլլայ արշաւել գէպի հոգեւոր կեանքի բարձունքները, ու ըլլայ արշաւել գէպի հոգեւոր կեանքի բարձունքները, ու պարիլ Աստուծոյ շատ մօտ և խորունկ հոգեւոր կեանք մը, պալլաբեր և օրինակելի, միաժամանակ պատրաստուելով Յիսուսի երկրորդ գալստեան : Բոլոր նուիրուած ու Տէրոջ շայդիին և արտին մէջ գործող, շատ մը հոգիներ Անոր շահելու համար :

Օրակարգ 6.— Ապագայ համագումարի մը անհրաժեշտութիւնը :

Շատերու կողմէ շեշտուեցաւ թէ ներկայ համագումարը ակնկալուածէն աւելի օգտակար եղած էր թէ անձնական

և թէ հոգեւոր գործի տեսակէտէն։ Ուստի առաջարկուեցաւ որ նման համաժողովներ աւելի յաճախակի ըլլան։ Յիշուեցաւ նաեւ թէ ներկայ համագումարը նախապատրաստական ըլլալով և կարգ մը առկախ և չսերտուած նիւթիր ալ ըլլալուն, յառաջիկայ ամառ ուրիշ ժողով մը եւս տեղի ունենայ աւելի լայն կարելիութիւններով և ժամանակ տալով։

Սակայն նկատի առնելով ներկայ պարագաներն ու նիւթական դժուարութիւնները նաեւ մօտիկ ապագային եկեղեցական միութեան ժողովի մը հաւանականութիւնը, յարմար սեպուեցաւ ամէն տարի անդամ մը միայն հաւաքալ ներկայ համաժողովը այս տարուան, այսինքն 1946ին հաշուելով։

Օրակարգ 7. — Պիւտճէի հարցը, գրական ծախքերու համար։

Այս նիւթը աւելի կշիռ ունեցաւ ժողովներու ընթացքին, երբ ի յայտ եկաւ թէ շատ մը գործիր պիտի հրատարակուին, որոնք մեծ գումարներու կը կարօտին։ Ուստի որոշուեցաւ ամէն քաղաքի մէջ մասնաւոր պիւտճէի յանձնախումբ մը լնտրել, որուն պաշտօնը ըլլայ, գրական ծախքերու համար պիւտճէ մը յառաջ բերել։ Այս նպատակին որպէս տեւական ազրիւր որոշուեցաւ ամէն ամսուան վերջին կիրակին երիտասարդաց նուէրները յատկացնել։

Վերոյիշեալ ժողովը վերջինը ըլլալով, այն հինգ ժողովներուն որոնք աննախընթաց կարգապահութեամբ և Սուրբ Հոգեւոյն կառավարութեան տակ անցան, ժամանակ տրուեցաւ աղօթքի որպէսզի Տէրը օրհնէ բոլոր կարգադրութիւններն ու խօսակցութիւնները։ Ապա յոտքնկայս փառաբանութեան երգով ժողովը վերջացաւ

Պէյրութի երիտասարդները, ինչպէս նաեւ կը հաւատանք թէ իրենց հիւրերը, բացառիկ հոգեւոր և եղբայրական ապրումներ ունեցան ու ժողովներու և փոխ յարաբերութեանց մէջ, որոնք անմոռանալի պիտի մնան իրենց յիշատակներուն մէջ, Օրհնեալ օրեր էին անոնք, որոնք թէ անձնական և թէ հաւաքական օրհնութիւններ բերին ներկայ եղող և մասնակցող երիտասարդաց ու հիւրերուն։

Հոս յարմար է թերեւս յիշել նահեւ այն երեկոյթը որ
յաջորդ կիրակի երեկոյ սարգուեցաւ Պէյրութի երիտասար-
դաց կողմէ ի պատիւ հիւրերուն։ Թերեւս սոխկա լաւազոյն
կապը յառաջ բերաւ իրար կապելու բոլոր շրջաններու ե-
րիտասարգները։ Հոն հոգեւոր խինդն ու ցնծութիւնը չափ
ու սահման չունէին և ամէն ոք Տէրը կը փառաւորէր այդ
թանկագին պատեհութեան համար որ Տէրը չնորհած էր թէ
զինք և թէ զիրար վայելելու։

Համաժողովի Քարտուղար

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

Պեյրուր

ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍԸ ԴԵՊԻ ԱԶՈՒՆԻԵՒ ԱՅՑԱՅՅԵՆ ԲԱԽՉԱՐԱՆ

Այս տարի ալ Տէրոջ չնորհքով
Հոգեւոր եղբայրութեան քսա-
նըութ երիտասարգներով այցե-
լեցինք Ազունիէի մեր սիրելի
եղբայր և քոյրերը միսիթարելու
և ուրախացնելու համար զիրենք
Աստուծոյ Խօսքով։

1946, Մայիս 2, Կիրակի ա-
ռաւօտ ճամբայ ելանք, հետերնիս
ջութակներ առած, հոգեւոր նրգիր
երգելով։ Մինչ բուժարան հաս-
նելու վրայ էինք, սկսանք երգել
հոգեւոր երգարանէն Զրդ երգը,
իսկոյն հիւանդներն ու հիւանդա-
պահուհիները մեզ գիմաւորեցին։
Հաստ մեր սովորութեան, ահասկ-
ցութիւններ ունեցանք, ապա ա-
տենին սկսանք ժողովը, եղբայր



Եղբ. Եր. Թբարբգնեան
ՏՊԱՀՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր եղբօր Սարգիսին
ապաշխարութեամբ ինք
հոգեւորապէս այցել-

ւած ու Փրկչին յանձնը-
ւած երիտասարդ մընէ
Երուանդ եղբայր, «Ար-
դարին ջերմեռածդ ա-
ղօթքը շատ ազդութե-
թիւն ունի» խօսքը, հոս-
ալ իր կենդանարար զօ-
րութիւնը ի յայտ բերած
է: Եւ այդ արդ արը,
Ֆընթքնեան եղբայրնե-
րու պարագային, եղած
է իրենց հաւատացեալ
մայրը որ գիշեր ու ցո-
րեկ չէ դաշըած իր զա-
ւակներուն համար ար-
ցունքով աղօթելէ որ-
պէսղի անոնք Տէրոջը
դառնան: Եւ ահա եր-
ւանդին ալ ապաշխարու-
թեամբը և ի ո վի ն կը
պատասխանուին անոր
աղօթքները, աղաշանք-
ներն ու աղերսները:

Երուանդ եղբայր,
նախ քան ապաշխարու-
թիւնը եղած է ազգայ-
նամոլ կուսակցական մը
և ֆութպօլի նուիրուած
եռանդուն մարզիկ մը,
որուն գէմքին վրայ կա-
րելի է տեսնել խստակ-
եաց երիտասարդին գիւ-
ծերը, Ան Փրկչին դառ-
նալէն վերջ, իր եռանդն
ու զօրութիւնը ի սպաս-
դրած է Տէրոջ գործին իր
գործօն մասնակցութիւ-
նը անոր բերելով ամե-
նայն յօժարութեամբ: *

Մամուէլ Փաշկեանի աղօթքով:
Շատ մը երգեր երգուեցան և 23րդ
Սաղմոսը արտասանեցինք միաս-
նարար: Դարձեալ Սամուէլ եղբ.
Նիւթ առնելով Մատթ. 5. 8րդ
համարը, «Երանի անոնց որ սըր-
տով մաքուր են», Եղբայրը բա-
ցատրեց թէ ի՞նչ է սրտի մաք-
րութիւն և ի՞նչպէս մէկը կրնայ
սրտով մաքուր ըլլալ: Յիշեց թէ
աշխարհի վրայ հինգ գիրքեր կան
ամէն մէկը զատ զատ ցուցնելով
փաստեց թէ անոնցմէ ոչ մին
կրնայ և կրցած է մէկը սրտով
մաքուր ընել և հոգին փրկել:

Բայց կայ գիրք մը՝ Աստուա-
ծաշունչը, որ թարգմանուած է
1070 լեզուներու, ան է որ կը
մաքրէ, կը փրկէ և ոյժ կու տայ
ապրելու, մաքուր և անբիծ
կեանք մը, այս չար աշխարհի
մէջ, Պատմութիւններով և կեն-
դանի օրինակներով հասկցուց թէ
ինչպէս մեղքով լեցուն մարդ մը
իր մեղքերէն կրնայ փրկուիլ. ան
ըսաւ. «Ես վկան եմ ասոր որ 25
տարիէ ի վեր Աստուծոյ Խօսքը
զիս փոխած է և կ'ապրեցնէ իր
շնորհքով»: «Երանի անոնց որ
սրտով մաքուր են, վասնզի ա-
նոնք պիտի տեսնեն զկատուած»:

Ապա մեներգեց եղբ. Ժօղէֆ
իսկիկեան «Տուն քաղցրիկ տուն»
երգը, շատ յուղիչ կերպով և

մեծ տպաւորութիւն ձգեց ներկաներուն վրայ:

Յետոյ Պետրոս Եղբ. Նասանեան իր վկայութիւնը տուաւ ըսելով թէ ինչպէս Աստուծոյ Խօսքը զինք աշխարհի ցան- կութիւններէն. պալօններէն և պարերէն զատեց և անկէ կ'ապրեցնէ. Ան յլշեց թէ սա խօսքերը զինք ար- ի վեր կ'ապրեցնէ. Ան յլշեց թէ սա խօսքերը զինք ար- թընցուցած են. «Եթէ այսօր մեռնիս, ո՞ւր պիտի երթաս»:

Ապա Ալպէրթ Եղբայր Ծնորհօքեան պատմեց թէ ինչպէս ինքը պատանի եղած ժամանակ ծովուն մէջ՝ խեղդուելու ատեն, ծովուն ալիքներուն մէջ, իր եղբայրը՝ Յովհաննէսը մէկը նետուի ուրիշ պատանիի մը հետ զինք փրկելու, թէ- կը լինք կը փրկուի խեղդուելէ, բայց իր եղբայրը և պէտ ինք կը փրկուին ծովուն մէջ. և ըսաւ թէ իմ միւս լնկերը կը խեղդուին ծովուն մէջ:

Այսպէս ալ սիրելի եղբայր և քոյր, Յիսուս Փրկիչ մեր տեղը մեռաւ որ մենք ապրինք ոչ թէ մեր ուզածին պէս այլ իր ուղածին պէս: Ապա միասնաբար երգեցինք. «Փառք ու գիրք թողուցի քեզ համար» երգը:

Յետոյ խօնք առաւ Սարգիս Եղբայր Ֆընթընեան: Ան կարդաց, Մատթ. 11. 28րդ համարը. «Եկէք լնծի բո- լոր յոգնած ու բռնաւորուածներ և ես ձեզ պիտի հանգ- չեցնեմ»: Ան ըսաւ. «Թէեւ եկեղեցի կը յաճախէի, սակայն չեցնեմ»: Ան ըսաւ. «Թէեւ եկեղեցի կը յաճախէի, սակայն մեղքի ճամբուն մէջ էի, զանազան կենդանիներու ձայ- ները կը հանէի, տրամեներ կը գրէի և կը ներկայացնէի. թէեւ ները կը հանէի, յանկարծ 1937, Յուն. 17ին ապաշ- խաղաղութիւն չունէի, յանկարծ 1937, Յունին՝ Մելքոնին, յանկարծական խարեցի, լնկերներէս մէկուն՝ Մելքոնին, յանկարծական Սէ- մահուան. գոյժը լսելուով. ինը տարիէ ի վեր կ'ապրիմ Տէ- րոջ շնորհքով և խաղաղութիւն ունիմ Անով»: Ան մեռներ- քեց կը այս այս տեսակ ձիրքերով կ'ուրախացնէր. բայց Սատանան զիս այս տեսակ ձիրքերով կ'ուրախացնէր. բայց խաղաղութիւն չունէի, յանկարծ 1937, Յուն. 17ին ապաշ- խաղաղութիւն չունէի, յանկարծ 1937, Յունին՝ Մելքոնին, յանկարծական խարեցի, լնկերներէս մէկուն՝ Մելքոնին, յանկարծական Սէ- մահուան. գոյժը լսելուով. ինը տարիէ ի վեր կ'ապրիմ Տէ- րոջ շնորհքով և խաղաղութիւն ունիմ Անով»: Ան մեռներ- քոյց կը այս այս տեսակ ձիրքերով կ'ուրախացնէր. Ան կայնած դրանդ զից կ'ապրիմ Տէ- րոջ շնորհքով կը այս այս տեսակ ձիրքերով կ'ուրախացնէր. Հալէպլեան առջին»: Վերջին խօսողը եղաւ Գէորգ Եղբ. Հալէպլեան առջին»: Վերջին խօսողը եղաւ Գէորգ Եղբ. Հալէպլեան առջին»: Վերջին խօսողը եղաւ Գէորգ Եղբ. Հալէպլեան առջին»:

Եմ որ Տէրը պարզեւած է մեր ազգին այս բուժարանը ուր
 կը դարձանուին ազգակիցներ և օտարներ։ Մենք հոս
 կու գանք և կ'երթանք սակայն Յիսուս միշտ ձեզի հետ
 է զիշեր ու ցորեկ, Անկէ զատ ոչ մէկը կրնայ մեր մեղա-
 քերը ու ցաւերը վերցնել, ահա այս Յիսուսի յաձանելով
 կը ձգենք ձեզ ու կը մեկնինք, Վերջին երգը, Հոգ Երգե-
 րէն 270րդ երգը եղաւ. «Իմկեանքս է Քրիստոս»։ Ժողովէն
 վերջ խումբով ու ջութակներով այցելեցինք այն հիւանդա-
 ները որոնք չէին կրցած գալ որոնց երգեցինք շատ մը երգեր,
 ատկէ վերջ զատ, զատ այցելութիւններ եղան օտար հիւ-
 անդներու։ Պետրոս եղբ. Նասանեան, և Սարգիս, եղբ.
 Ֆլութլգճեան և ես այցելեցինք արար հիւանդները և բո-
 լոնիացի հիւանդ մը, որոնց քովալ երգեցինք արարերէն ու
 անդլիւերէն երգեր ու երկու եղբայրներ խօսեցան Աստուծոյ
 խօսքէն, արարերէն լեզուով։ Բոլոնիացի հիւանդը Սուրբ



Պեյրուրի Եղբ սյրութիւնը 1946ին, Ներգալրէն առաջ

Գիրք մը ուզեց, որ յետոյ դրկուեցաւ իրեն։ Կէսօրուան
կերակուրի իջանք Այն ԱռՓայլի ակը հոն ալ իրիկուան դէմ
ժողով մը ունեցանք։ Աղօթեցինք ու երգեցինք հիւանդ-
ներու համար որ Տէրը այցելէ և բժշկէ զանոնք, աղօթե-
ցինք բժիշկին ու իր օգնականներուն համար որ այս ծանր
գործին մէջ Տէրը զիրենք գործածէ։ Պզախ այցելութիւ-
նէ մը վերջ, ճամբայ ելանք գէպի Պէյրութիւ-

ԵՐՈՒԻԼՆԴ Ս. ՖԼՍԹԸ ԳՃԵԱՆ

Պէյրութիւն



Դ Ռ Մ Ծ Ս Կ Ո ՛ Ս ։

(20Ն՝ ԳԱՄԱՍԿՈՎԻ ՀՈԳ. ԵՂԲԱՑՐԻԹԵԱՆ)

Դամասկո՞ւ... հինաւուրց ու անուանի մայրաքաղաք
Ասորուց և այժմ Սլուրիացւոց՝
Դամասկո՞ւ... լ'նչ ի՞նչ յուշեր չարթնցներ ան
Սուրբ Գիրքը ուշադրութեամբ սերտող հաւատացեալին սրտին
մէջ։

Դամասկո՞ւ... հնագոյն քաղաք աշխարհի, ուրկէ և
ծնունդ առած է Եղիազար՝ հոչակւոր ծառան Աբրահա-
մի, որ է օրինակ Սր. Հոգւոյն, ըստ գէմքերու նմանողա-
կան սերտողութեան։

Դամասկո՞ւ... քանի՛ քանի՛ փառամոլ թագաւորներ
չըրագմեցան քու արքայական զահուդ վրայ, տենջալով ի-
րենց իշխանութեան մականին ենթակայ ընել սահմանակից
ազգերն ու երկիրներն համայն, որոնց տիպար ներկայա-
ցուցիւը, յոխորտարան ու գոռոզն թենադադ, մեծ զօրքով
ու գաշնակից տասներկու թագաւորներով, ձիերով ու կառ-
քերով Սամարիան պաշարելով, կը յաւակնէր թէ, երբ զայն
հիմնահատակ լնէ, անոր ամբողջ հողը իր զինուորներուն
ափերուն իսկ բաւ պիտի չըլլայ, բայց Եհովայի օգնու-

թեամբ քանիցս՝ պարտուելով կորագլուխ նահանջի ճամբան ձեռք առաւ և վերջապէս հոն՝ այդ հնամենի քաղաքին մէջ, անփառունակ վախճանով մը անոր կեանքը վերջգտաւ:

Դամասկոս... Ասորւոց քաջ զօրագլիխն, բորստն Նէեմանի պարծանքին առարկայ՝ մշտահոս, արագլնից ու տասնամիւղ Աքանա ու Փարփար գետերուն ոռոգած դալարագեղ ու կանանչագարդ պարտէզներովն ու պուրակներովը զով ու զուլալ աղբիւրներովը և արգաւանդ ու մորճ դաշտերովը շրջապատուած ջրարրի քաղաք, որ պահ մը քեզ զիտողին աչքերուն Եղեմի զրախտին պատրանքը կ'առթես ևսակայն զուրկ ես զօրագարդ բուժող Մարգարէէն ու Յորդանանու բուժիչ ջուրերէն:

Դամասկոս... Քու լայնանիստ պարիսպովդ, սրբավայրերովդ, մզկիթներովդ, արտաքնապէս անշուք, բայց ներքնապէս փառաշէն ու փարթամ չէնքերովդ, և Ունիդ կոչեալ փողոցովդ շուկաներուդ ճոխութեամբը, հոչակաւոր քաղցրեղէններովդ քու արեւելատիպ իսկութեանդ դըրոշմը անաղարտ պահող վաճառաշահ քաղաք:

Դամասկոս... պատմական դէպքերու և գէմքերու վրայէն հուսկ սստումով մը ահա, քու բարձրաբերձ պարիսպիդ դարպասին քովն եմ արդ, ուր Փառաց Իշխանը Յիսուս, իր անմերձանելի լուսոյ մէջ բնակող հրաշափառ փառքովը փայլատակելով, ինքընքը կը յայտնէ քրիստոնէութեան ուխտեալ թշնամի, Սօղոս անուսնեալ կրօնամոլ ու մոլեռանդ փարիսեցի երիտասարդին՝ ձայնելով անոր. «Սատուդ, Սաւուդ, ինչո՞ւ զիս կը հալածես: Եւ անթիկա ըսաւ. Ո՞վ ես դուն Տէր: Եւ Տէրը ըսաւ. Եւ ԵՄ ՅԻՍՈՒՍԸ, զոր դուն կը հալածես. դժուար բան է եեզի իրանի դէմ կից զարնելի: Ան ալ դոլով ու ապօռեթամբ ըսաւ. Տէր, ի՞նչ կ'ուզիս որ բնեմ: Եւ Տէրը ըսաւ անոր. Ելիր ու քաղաքը մտիր, եկ եեզի պիտի զրուցուի ինչ որ պարտիս ընելի»:

Դամասկոս... և ահա այսպէս, դռներէդ զուրս ու զըսներէդ ներս, Սօղոսներ՝ Պօղոս եղած, կազմեցին քու մէջդ

եկեղեցիներ, քրիստոնէական խումբեր, ու Հոգ'ւոր Եղբայրութիւններ, ցոլացնելու համար լոյսը արդարութեան Արեգակին, լոյսը Փրկչին Աւետարանին և լոյսը Անոր Գրկարար չնորհքին, դարեր շարունակ ու մինչեւ մեր օրերը զերջին, որ աւազ, այժմ քայլայուելու վրայ է այդ միաբանական հաղորդակցութեան կապն ու բոյնը երկնային . . .

Դամասկոս, «Գոնէ այս քու օրերուդ մէջ գիտնայիր

խաղաղութիւնդ ու այցելութեանդ ժամանակը»:

Դ. ՄԱՐԱՆԵԱՆ



ԽՐԱ

Դամասկոսի Ելքայրութիւնը 1946ին, Ներգաղիքի առաջ

նստող եղբայրներ, ձախէն աջ.— Մանուկ Ալթուննեան (Զահիէն հիւր), Ցովսէփ Ժամկոչեան (Հայատան մեկնած), Սարգիս Գարևոցեան, Եղիաննա Թօրօ, Ա. Գ. Սէֆերեան, Արրանամ Ճիզմէնեան, Լիւն Չոխատարեան, Հայկազուն Գույումճեան, Կարապետ Աղազարեան, Ետեւի շարք Կայնողներ, աջէն ձախ.— Եղբայրներ՝ Վահան Լիւնեան, Պարգև Մուրատեան (Պէյրութէն հիւր), Օննիկ Գոնիալեան (Հայատուն մեկնած), Յարութիւն Չոխատարեան, Սնուշաւան Էօրէժեան (Պէյրութէն հիւր), Մրամ Թաշճեան,

Զ Ե Հ Լ Ե



HRAD

20Ն' ԶՈՒԱՆԻ ՆՎՐԱՅՐՈՒԹԵԱՆ

Զահիկ'.

Պարտք մը, Տուրք մը ունիմ ես,

Վճարելու բնդմիւտ էեզ.

Տուրք մը սիրոյ, երախտիքի,

Արտառուքի ու արցունիքի,

Զօր բափիւր եմ վշտոս սրտեն իմ կոստացող,

Հողդ ոռոգոյ զերը երկնառաք, երկնակար ցող,

Սրնարին հով իմ հոգեակին, իմ մանկիկին,

—Որ հայումա՞ մորքն եր փափոծ իր կմախքին—,

Ուր հիւրասէր Պայրազարեան ընտանեաց հով,

Պայելեցինք այնքան առաս սէր ու գորով...

Զահիկ'.

Գործն Աստուծոյ մէջդ է եղած,

Մերը տեղատու, մերը մակրնքաց.

Զեր Վատիկդ հեղեղատին երբ խիս կատղած,

Եզերայորդ մեծ ռառաջով ջուրն անձեւաց,
 Քեւր տարեր և ամեն ինչ բարձր ու ցած:
 Նման անոր՝ Տիրոջն որդիի,
 Եւ այլացիկ ու այլազան խիստ ռատ մարդիկ,
 Ամրան տօրին,
 Կիզիչ օդին,
 Եզիպտոսին, Լիբանանին ու Սուրբային,
 Այդ բարձր հեներդ խիստ զովարար բռն դիմեր են:
 Կեանք: Ինգեւոր այդ ժամանակ,
 Հոգոյն զեղմամբ եղած համակ,
 Տեսարան մը Պենտէկոստեան,
 Զերք վերնատան.
 Որ այն ատեն,
 Կը հաւաստեն,
 Ժողովները այդ հոգեունչ, հոգեպարար,
 Մկրտութիւն, հաղորդութիւն, համագումար,
 Որք կ'ըլլային Փրկչին դատին,
 Վասն փրկութեան հետ մեղաւոր հոգիներու եւ անհատին:
 Բույց եւ այնպէս, աշնան ատեն,
 Հիւերդ ամեն,
 Երբ լրեկին ժեզ միայնակ,
 Դուն միսմինակ,
 Մեզդ ինքնամփոփ բռն խումբիդ հետ,
 Կ'ապրեկր դուն պահն երկնաւես:
 Ու ես հիմա բռն այդ խումբիդ նկարն առած.
 Կը դիտեմ պի՛ւ, դեմքերն անոնց խիստ սիրապանձ:
 Չախն կը նսի յուրջ կեցուածքով
 Ու անվրդով,
 Եղբայրն Մատուկ մեր Ալբունեան
 Որուն դեմքեն ի յայտ կու գայ հաւատքն իր, ոսկիեն այ
 խիստ պատուական:
 Եւ բովն անոր նսած հանդարտ, քաղցր, մատուն,
 Եղբայր Պարզիւ Մուրատեանն է, Վան քաղաքն այն բազանուն:
 Խոկ բովն իրեն նոյնքան ուրախ նեռուն նայի,

Մեր ձիզմէնեանց դէպի դաւտերն Ամերկայի:
Ճիշդ կեղոնք Գիրքը ձեռքին նսած խոնուն,
Եռէց եղբայրն խիս բանկազին մեր ամենուն,
Սէֆերեան է, յար եւ նման Աս'ծոյ մարդուն
Մովսէս անուն:

Ահա հիւր մը Եզիպտոսին՝ Միհրան եղբայրն մեր Սարաֆեան,
Աւես'րանի ու Վիրկուրեան մը քաջ վկան:
Անօր քովն ալ ցնծուն, ուրախ տես կը բազմի,
Հայրն Կարապես՝ Պայրազտարեան թնանիքի:
Արքան պարզ է եւեռոյրը Եղիս եղբօր,
Յիշել կու տայ Մարգարեին կեանքը խիս խոր:
Իսկ ետեւը իր տիկնոց հետ աշխատնին միշտ տեղ կը նային,
Աչերն կարծես, Տարազնեան Կարապետին:
Ու ես հիմա քեզ ի՞նչ բամ,
Իմ եղբայրը խիս տաս վսեմ.

Դու Յակոբնան,
Իմ եղբայր ջան.
Ժայտուն դեմքիդ,
Խառնրւածիդ,

Կը վայելէ քլալ տխո՛ւր, մելամալան,
Մանաւանդ որ ազնիւ տիկինդ ալ է քեզ մօս:
Պէտք է քլալ ուրախ, զուարը ու հրջանիկ,
Զի այս աշխարհն ոչինչ բերինք եւ ոչինչ ալ պիտի սսնինք:
Իսկ դու հիմա արաբախոս եղբայրդ իմ Էլիաս Ատտի,
Էւութիւնը սուրբ կեանքին մէջ քոդ հաստատուի:
Խօսքը քեզի համար ալ է եղբայր Հրանդ,
Այս պատուական սուրբ կեանքըն է Աստուածաւանդ:
Զահիլէ,

* * *

Քու համբաւագդ եւ զանազան տանարենեռվդ,
Վատիովրդ, պաղ ջուրովրդ, զով օղովրդ, պուրակնեռովդ,
Դուն խիսապէս տաս անուանի, նիխասանչ ես,
Սակայն առանց մեր Աստուծոյ զաւակներուն, իմ աշերուս դու
ոչի՞նչ ես:

ԵԳԻՒԹԻՄՈՒ ՊԱՇՏԸ

Խ.ՀՀ ԱՐՁՆԻՆՔ ՏՈՒՍԻ 1946թ

Գահիրէ թագաւորանիստ քաղաքը, ուր մինչեւ այսօր
բազմահազար մարդիկ եկած ու գացած են, որոնց մէջ
մենք եւս գուստեց ոնք, մինչ աքսորը անգթաբար
ցիր ու ցան կ'լինէր հայերս, մենք ալ Յիսուս մանուկին
նման, եկանք պատուպարուելու Եզիպտոս, ուր Տէրոջը գոր-
ծը սկսաւ և աճեցաւ երկար տարիներէ ի վեր: Ինչպէս ա-
մէն տարի, այս տարի ալ օր քան զօր, հոգ չէ թէ շատ
դանդաղ, Տէրը մեզ աճեցուց և օրհնեց երկնային օրհնու-
թիւններով. Ենդարձակելով հորիզոնը այն գործին, որուն
չառ սուրբեր իրենց անձերը, ուրիշներ՝ զրամեները, ոմանք
շատ սուրբեր իրենց անձերը, ուրիշներ՝ զրամեները,
ալ իրենց պարանոցը տալով: Նաեւ Տէրոջը հոգին գործա-
ծեց իւրաքանչիւր զաւկին կարողութիւնը, զրական, նիւ-
ծեց թիւպիքական, հոգեկան, ամէն կերպով օգտակար
թական, ֆիզիքական, հոգեկան, աշխատանքը Տէրոջը գործին մէջ:
ընելու իւրաքանչիւրին աշխատանքը Տէրոջը գործին մէջ:
Օրհնեալ ըլլայ Տէրոջ այս սուրբ գործը հիմա և միշտ:
է եթէցներ, որոնք կ'աշխատին ընտիր կերպով լաւագոյնն



Եզիպտոսի Հոգ. Եղբայրութեան իրեցներէն
ու երիտասարդներէն ոմանք

ընել, այս փոքր հօտին յառաջդիմութեանը համար, որուն
հովուապետը ինք Բարի Հովիւն է:

Ունինք երիտասարդաց օրհնեալ գործը, որ կրկին կը
յիշենք թէ կը կոչուի Գահիրէի Հոգեւոր Երիտասարդաց
«Լոյս Միութիւնը»: Կուզենք յիշել որ իւրաքանչիւր մէկ
անձ անուշանոտ ծաղիկ մըն է որ ունի իրեն յատուկ բոյը
մը, որը երր կը հոտուըտանք և կը զիտենք: կը տեսնենք
Տէրոջը հիանալի գործը իր զաւկին վրայ: Այս տարի ի յայտ
եկան կարգ մը եղբայրներ, որոնք զարմանալի կերպով
ձիրքեր ցոյց տուին, բլլայ Երիտասարդաց, բլլայ Պատան-
եաց մէջ: Վահան եղբայր Սարգիսեանը, որ երիտասարդ
ոյժ և միտք ունի, ստանաւորներ զբելու, Տէրը զինք կը
գործածէ:



Եզիպտոսի Եղբայրութեան
Երիտասարդներէն ումանի

Երիտասարդները ունին նաեւ հրատարակչական գործեր
որոնցմէ են, համարներու տուփեր, սերտողութեան զիրք մը
«12 կողով լեցուն Փշրանքներ» անունով, թերթիկներ եւլն.
Աղօթենք որ Տէրը օրհնէ իր գործը:

Պատանեաց գործը ունինք որ նաեւ շատ օրհնեալ է, անոնց մէջ ալ կան երեւան գուլիք բաներ, որոնցմէ ոմանք հիմա օգտակար կ'լլան, ոմանք ալ ապագային օգտակար պիտի լլան։ Բայց թէ հիմա օգտակար կ'լլան, քանզի մէջը կը գտնուի նկարչութեան փափառվ լեցուած՝ կարպիս նալպանտեանը, որու մի քանի զծագրած բաներով յաճախ հրապարակաւ աւետարանչական ժողովներ կ'լնենք։


Նաեւ վկայութեամբ լեցուած պատանիներ, որոնք զրելու, կարգալու և Քրիստոնը դաւոնելու պատրաստ են, որոնցմէ մին է Դանիէլ Քէոչկէրեան։



Խզիարտոփ Հոգ. Խզայուրեան պատանիներ, մէսեղը՝ Սուրբ Գիւղի ու եղագանք ձեռին կեցողը իւնեց պատասխանատե՛ եղը. Կորուպէ Թօփախանն է։ Ետեւը կը կենան ձախ կողմէ, եղբք. Վահիկ Մարտիրոս եւ աջը՝ Շարուրիւն Շարուրիւնան։

Այս ամենուն հետ կիրակնօրեայ դպրոցը չենք կընար մոռնալ որ այս ամէն գործերէն վեհ օրհնեալ գործ մընէ, որուն մասնակից են երեցներ, երիտասարդներ, պա-

տանիներ, քոյրեր և աղօթողներու մեծ խումբ մը։ Ահա այսպիսով Տէրոջը ողորմութեանը ապաւինած յառաջ կը տանինք այս գործը, խնդրելով որ Տէրը ինք ալ հաճի օրհնել զայն որ շատեր զինք գտնեն և իրեն յարմար անօթներ ըլլան, որոնցմէ ոմանք ալ Տէրոջը ձեռոց մէջ ըլլալով, հիմակուլնէ կը ծառային Տէրոջը գործին մէջ։ Փառք իր Սուբբ անուանը։



Եզիակտուի Հոգ. Եղբայրութեան Կիրակօօեայ դպրոցը
Հանդեսի պահուն

Կ'ուզենք այս առիթով յիշել թէ կիր. դպրոցի բարձրագոյն դասարանի աշակերտները մի քանի զրաւոր քըննութիւններ տուած են իրենց սորվածներէն, որոնք ցոյց կուտան թէ, անոնք իրապէս կրցած են հասկնալ իրենց տըրւած դասերուն ճշմարտութիւնները և կ'ապրին զանոնք։ Այդ շարադրութիւններէն է Վահէ Սարաֆեանի «Հաւատառ ու պիտի փրկուիս» զրութիւնը։ Նաեւ զրած են ամբողջ Սբ. Գրոց Վրայով շարադրութիւններ։ Տէրոջ զաւակներէն կը խնդրենք որ աղօթող ըլլան այս օրհնեալ գործին համար որ ան օրէ օր աւելի աճի, զօրանայ և Տէրոջ փառքին համար ըլլայ։

Դանիիրէ

ԿԱՐԱՊԵՏ ԹՕՓԱԼԵԱՆ

ԹԵՍԱՂՈՆԻԿԵՒ (ՍԵԼԱՆԻԿ)

Հոգ. Եղբայրութեան «ՔԵԹԵԼ» Կիրակնօրեազ ԴՊՐՈՑԸ

Պատերազմի ահաւոր օրերու ընթացքին, հակառակ չատ մը արդելքներու և գժուարութեանց, կիրակնօրեայ գըպ-քոցը բաց մեաց նոյն իսկ էինդ վեց աշակերտներով. շը-նովհիւ մեր եղբօր կնզրանիկ Պալթաեանի անդուլ ջանքե-քուն և զոհողութեանց: Տէրոջը շնորհքը շատ մեծ եղաւ քոլորիս վրայ: Անոր առաջնորդութեան կրակի և ամպի սիւնը մեզ օրէ օր առաջնորդեց:

Պատերազմէն անմիջապէս վերջ, մեր սրտերուն վրայ ծանրացաւ մանուկներուն գործը, Աղօթքով և նուիրու-մով պատրաստուելէ վերջ, Տէրը զրկեց մանուկները իր Խո-քը լսելու. և ինչպէս որ նոյի տապանը կը մօնէին թռչուն-ներէն և ամէն կենգանիներէն զոյգ զոյգ: Նոյնպէս ալ փոք-րիկները՝ ձեռք ձեռքի տուած, կիրակնօրեայ գպրոց կու գային: Ամէն կիրակի կ'աւելնար անոնց թիւը, և քանի մը շաբաթներ յետոյ բարձրացաւ մինչեւ իննիսուն: Մեր վրան-ները լայնցել պէտք եղաւ: Շատ նեղ ու անյարմար էին



Սելանիկի Հոգ. Եղբայրութեան Կիրակնօրեայ
Դպրոցի աշակերտութիւնը

մեր դասարանները և անոնց բաժանումը դժուար, տեղի
պակասութեան պատճառաւ ուսուցիչներ անբաւական, դա-



**Սելանիկի Հոգ. Նդրայուրիան Կիրակօնեայ Պարոցի
առաջնութեան ժամկետները կը բերեն անոնցմով իրենց
դպրոցին անունը գրելու համար**



**Սելանիկի Հոգ. Նդրայուրիան «Թիերէլ» Կիրակօնեայ դպրոցի
Բ. գասարանի առաջնութեան**

սերու պատրաստութեան դժուարութիւն, կիր. Դպրոցի պիտոյքներու պակաս եւլն: Բայց զոհութիւն Աստուծոյ որ Նա չուշացուց իր օգնութիւնը: Մեր ուսականներուն այնքան լիցուն ըլլալուն պատճառաւ, երբոր դիմեցինք օգնութեան, Տէրոջը գործին նուիրուած անկեղծ եղբայրներ և քոյրեր, անմիջապէս հասան մեզի, ըլլայ մօտ և կամ հեռաւոր երկիրներէ, իրենց նիւթական և մանաւանդ բարոյական աջակցութեան ջերմ ազօթքներով: Մենք այսօր ասոնց օրհնութիւնն է որ կը վայելենք: «Բանի մը կարօտութիւն չունեցանք»: Փառք անոր Սուրբ Անուան:

Մեր կիրակնօրեայ դպրոցը կը բազկանայ չորս դասարաններէ, երկու տարրեր տեղերու մէջ, իրարմէ երկու քիչօմեթք հեռաւորութեամբ: Տղաք կու գան քաղաքիս բուլոր կողմերէն կէս կամ մէկ ժամ հեռաւորութենէ. ասոնք մեծ մասամբ աղքատ ընտանիքի զաւակներ են, իրենց փոքր տարիքին գործի նուիրուած, ազբուստ ճառելու համար, և մէկ մասն ալ դպրոցականներ: Տղոց բարոյական և հոգեւոր վիճակը շատ խղճալի է: Անօթի են հոգիները ու ծարաւ, մեղքի ու տգիտութեան անապատին մէջ թառութեաւ, մեղքի ու տգիտութեան անապատին մէջ թառութեաւ:



Սելանիկի Հոգ. Եղբայրութեան «Շերէլ» կիրակնօրեայ դպրոցի
գույնաւորան

308 ՄԱՆԱԿՆՈՅԻ ՄԱԿԱՐԾԱԿԱՆ ՎՐԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ

փառող թշուառներ, պատերազմի հոգեւոր փլատակներու և աւերակներու մէջէն զուրս եկող խղճալի էակներ, հոգիներ, որոնք ծարաւի են կենդանի Աստուծոյ, կեանքի և լոյսի, ճշմարտութեան և մանաւանդ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գթառատ սիրոյն և գուրգուրանքին կարօտ։ Այս, Տէրովը զութը շարժեցաւ երբ տեսաւ մեր ազգին նոր սերունդին խեղճ ապագան։



**ՍԵԼԱՆԻԿԻ ՀԱՅ. Եղբայրութեան «ԹԵՐԵԼ» ԿԻՐ. ԴՊՐԵՑԻ
Ք. ՊԱՍՏՐՈՅԵՐ**

Այսօր տարի մըն է որ բոլորեցինք. մեծ է տարբերութիւնը մանուկներու կեանքին մէջ։ Անոնցմէ ուսանք կրցած են գնահատել կիր։ Դպրոցին արժէքը. կը սիրեն, անոր համար կու գան։ Մինչդեռ առաջ պատկերի կամ մըրցանակի համար կու գային։ Ասիկա մեզի մեծ ուրախութիւն և քաջալերութիւն մըն է և կը հաւատանք թէ մօտատենէն անոնցմէ շատեր Տէրը ճանչնալու պիտի գան ու միանան այն հազարաւորներու խումբին որ Տէրը կը փառաբանեն։

Կը շեշտենք դարձեալ թէ այս բոլորին մէջ Տէրովը առաջնորդութիւնը շատ որոշ ու զարմանալի եղած է։ Տէրովը փառք ըլլայ հիմա և միշտ յաւիտեանս, Ամէն։
«Ահա շուտով կու գամ ես»

ՍԵԼԱՆԻԿԻ

Տ. ԽԱԶԱՏՈՒՐԵԱՆ

ԱԹԵՆԱՀԱՅ ՀՈԳ. ԵՂԲԱՑՐՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ
ԱՍՏՕԹԵԱՅ ՓԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

1946, Ապրիլ 4, Երկուշաբթի Զատկուան երկրորդ օրը, տեղւոյս Հոգ. Եղբայրութեան համար փառաբանութեան և յիշատակելի օր մը եղած է: 1940ին, Ընդհանուր պատերազմի ընթացքին՝ գրաւեալ երկիրներու բախտակից, Յունաստանն ալ իր բնակչութեամբ, հայ և յոյն, անբացատրելի ու աներեւակայելի նեղութեան բովքէն անցնելէ վերջ, վերջապէս Տէրոջը ողորմութեամբը կրցանք ազատութեան օդը ներչնչել: Փա՛ռք, բի՛ւր փառք Անոր Սր. անուան, ամէն:



Արենահայ Հոգիւոր Եղբայրաւեան եկեղեցիին
երեցներ ու հոգաբարձուները

Զախէն աջ — Քերոր եղբ. Պետքեան, Արամ եղբ. Մում-
նեան, Արամ եղբ. Օրամզօլեան, Լիւն եղբ. Արապեան, Յա-
կոբ եղբ. Խանճեան:

Այս ազատագրութեան համար, զգայուն սրտերու ե-
րախտագիտական զգացումները դէպի երկնաւոր ու պաշ-
տելի Հայրը, կարծես պիտի չկրնար արտայայտուիլ նեղ
սրահներու մէջ, որով ինքնաբերաբար, միաբանութեամբ
որոշուեցաւ Զատկուան երկրորդ օրը քաղաքէս զուրս,
Պինտիի ըսուած նշանաւոր օդասուն վայրը երթալ, հոն
մատուցանելու մեր չնորհակալութեան զոհը: Այս ուղղու-
թեամբ Տէրոջը առաջնորդութիւնը խնդրելու համար չորս
երիտասարդ եղբայրներով միասին եկանք և աղօթքով հե-

տեւեալ ծրագիրը պատրաստեցինք։ Առաջուն ժամը ճիշդ 6ին բոլորնիս ալ պէտք է ներկայ ըլլայինք որոշեալ տեղը՝ ուրկէ պիտի մեկնէինք։ Երկու օթօններ վարձուած էին, մօտ 90—100 հոգիի համար։ Տեղաւորուելէ առաջ հետեւեալ



Օրինակայ Հոգուու Ծդրայրութեան եկեղեցին աղջկանց դասակարգը և Կիրակօնօքայի ուսուցչութիներու կազմը



Օրինակայ Հոգեւու Ծդրայրութեան պատանիներէն ու երիտասարդներէն ունամք

ծանուցումը եղաւ ու բոշեալ եղաօր մը կողմէ. «Բոլորնիս ալ պարտինք հնազանդիլ կարգադիր յանձնախումբի կողմէ եղած կարգադրութեան, եթէ ոեւէ մէկը չ'ուզեր հնազանդիլ՝ դեռ ճամբայ չելած թող հաճի ետ զառնալ»։ Բոլորն ալ հնազանդելու յօժարեցան, ապա բոլոր գոյքերը տեղ մը



**Սրբակայ Հոգիւոր Սլրայրուրեան եկեղեցին Կի բակնօեայ
պարոցին աղջկանց զասակաւզը իւենց
ուսուցչութին ենք**

գրուեցան, ուրկէ քանի մը եղիտասարդ եղբայրներ, օթօ-
ներուն մէջը և վրան տեղաւորեցին։ Յետոյ ըսուեցաւ թէ
նախ տարիքոտները նստարանները թող գրաւեն, ապա յա-
ջորդաբար տիկինները, պատիկները և երիտասարդները;
Ճիշդ այսպէս ալ տեղաւորուեցան։



**Սրբակայ Հոգիւոր Սլրայրուրեան եկեղեցին
երիտասարդաց կազմը**

Ժամը 6,30ին ճամբայ ելանք և 7,15ին Պենտէլի ըս-
ւած վայրը հասանք։ Բոլորս ալ մէկիկ մէկիկ օթօներէն

վար իշանք առանց գոյքերուն ձեռք զարնելու և միեւնոյն երիտասարդ եղբայրները կը կին բոլոր գոյքերը տեղ մը հաւաքեցին, մինչեւ որ ծառերուն տակ տեղաւորուելու յարմար տեղ մը որոշուեցաւ, որովհետեւ այն օրը խիստ շատ բազմութիւն եկած էր Աթէնքէն և շրջակայքէն: Քիչ ետք, մեր սիրելի եղբայրները մեզ առաջնորդեցին լնտրուած վայրը, ու ամէն ոք իր բեռը առած՝ առաջնորդող եղբայրներուն հետեւեցաւ: Տեղաւորուելու վայրը համնելէն կէս ժամ ետքը զանգակը զարկաւ և բոլորնիս ալ մէկ մարդու նման հաւաքուեցանք: Նախ փառաբանութեան երգը երկայն եղանակով երգելով չնորհակալութեան պաշտամունք մը ունեցանք: Պաշտամունքէն վերջ, երգիչ խումբը իրենց



Սրբակայ Հոգեւոր Եղբայրութիւնը նկարուած եկեղեցիին բակը, Ներգաղըն առաջ, Հոփիսիմէ եոյց Զագմազնեանի եւ ընտանիքին բաժանման առիթ որ առաջին կարտանով Հայաստան մեկնած է, 14 Օգոստո 1946ին

քառաձայն երգերով, որուն կ'առաջնորդէր եղբայր մը ա-
քօրտիօնով, մեզ ուրախացուց, նաեւ մեր շուրջը գլու-
նըլող բազմութիւնն ալ սկսաւ մեզով հետաքրքրուիլ, ը-
սելով թէ ի՞նչ խմբակցութեան կը պատկանին առոնք. այն-
պէս որ ուրախ ենք ըսելու թէ այդ կերպով կրցանք վը-
կայել թէ մենք Տերոջը կը պատկանինք։ Փա՛ռք Անոր Սք.
անուան, ամէն։



Արենահայ Հոգեւոր Եղբայրութեան եկեղեցիին
երգիչ խումբը

Քիչ ետք յոյն եղբայրներէն քանի մը հոգի մեզ հրա-
ւիրեցին որ իրենց քով երթանք։ Միաբանութեան կապը
պահելու համար հաւաքուեցանք և բոլորնիս ալ այն կողմը
գացինք։ Մինչեւ կէսօր, բաւական լաւ ժամանակ անցու-
ցինք, ոմանք իրենց ծանօթներուն հետ տեսնուեցան, ու-
րիշներ առանձնացան աղօթելու, ոմանք հոգեւոր խօսակ-
ցութեան և ոմանք ալ միաբանական աղօթքի համար ըն-
դութակ անտառին մէջ առանձնացան։ Պատանիներն ալ
դարձակ առանձնացան այլ և այլ խաղերով զուարձացան։ Ժամանա-
կապրցական այլ և այլ խաղերով կէսօր եղած էր և ահա կէսօրուան
կը շուտով սահեցաւ, կէսօր եղած էր և ահա կէսօրուան
ճաշի զանգակը զարնուեցաւ։ Բոլորնիս ալ մէկ սեղանի
շուրջ նստանք, որուն երկայնքը 20—25 մեդր կար, զէմ
շուրջ նստանք, որուն երկայնքը ընտանիք իր անդամներով՝ մէկ ըն-
դիմաց, իւրաքանչիւր ընտանիք իր անդամներով՝ մէկ ըն-
դանիքի պէս նստեցանք։ Երբ երկրորդ զանգակը զարկաւ,

եղբայր մը բարձր ձայնով սեղաննիս օրհնեց և սկսանք ճաշել։ Տեսարանը գրաւիչ էր և կը ներկայացնէր սիրոյ, միաբանութեան և հոգեւոր կեանքի քաղցրութեան մարմնացումը կարծես։ Մեր ճաշած ժամանակն ալ կրցանք Տէրը վկայել ու փառաւորել։ Դեռ սեղանէն չելած օտարներէն Աստուծոյ զաւակներ, յոյն և ամերիկացի եղբայրներ, փափաքեցան մեր լուսանկարը առնել շարժապատկերի Փիլմով, օրհնեալ ըլլայ Տէրոջը Սր. անունը այս սեղանին համար ալ։



Բացօրեայ աղօթաժողովին Եերկայ եղող բազմութեան մը մեկ մասը, Պենտելիի մէջ տրցանակի նստած, 1946, Ապրիլ 4ին, Զատկուան Բ. օրը, ուր Արենեի ծողովուրդը նաւահուած էր գոհաբանութեան եւ ուրախութեան ժամանցի մը համար ի յիշատակ ազատագրութեան

Կէսօրէ վերջ ժամը 3ին, ընդհանուր պաշտամունքի զանգակը զարկաւ, որոշեալ պաշտամունքի՝ վայրը հաւաքւեցանք, ուր կային Աթէնքի 6—7 Աւետարանական եկեղեցիներու համայնքը, հայ և յոյն Եղբայրութիւնը և Աթէնքի այլ և այլ շրջաններէն եկող խիստ շատ ժողովուրդ, հոն կլորածեւ, շրջանակի նստանք, այն բազմութիւնը ին-

ծի յիշել տուաւ Յայտ. 7. 9 համարը. «Եւ ահա մեծ բազմութիւն, որն որ մէկը չի կրնար համրել, բոլոր ազգերէն ու ցեղերէն և ժողվուրդներէն . . .»։ Նախ խօսք առաւ Վեր. ի փանտիտիս, որ նոր եկած էր Ամերիկայէն։ Վերոյիշեալը յոյն եղբայր մըն է, նախ քան 1940ի պատերազմը հոս էր և կը քարոզէր կիբազմա լսուած քէմբին մէջ, հայ ու յոյն Աստուծոյ զաւակներէ բաղկացած եկեղեցիի մը մէջ։ 1941ի անօթութեան տարիներուն, ինքն ալ մեզի հետ բաւական անօթութենէ տառապելէ վերջ։ Տէրոյը կարգադրութեամբ կրցաւ Ամերիկա երթալ, որովհետեւ Ամերիկեան սիթիզին էր։ Յետոյ Ունիտայի պաշտօնեաներէն ամերիկացի հաւատացեալ եղբայր մը իր վկայութիւնը տուաւ, յայտնելով իր սրտի ուրախութիւնը այս տեսած տեսարանին և միաւ բանութեան հոգիին համար։ և գարձեալ՝ քանի մը անձինք նոյն օրուան պատգամին շուրջ այլեւայլ արտայայտուալ նենէ վերջ փառաբանութեան երգով վերջացաւ։

Փողովէն ետքը գարձեալ ժամանակը լաւագոյնս գործածեցինք, երգիչ խումբը կրկին իր քառաձայն երգերով ու նուագով (աքօրտիօն) մեզ ուրախացուց։ Այն օրը յիշատակելի օր մը եղաւ Աթինահայ Եղբայրութեան եկեղեցւոյ անդամներուն համար։ իրեկունն ալ չնորհակալութեան և փառաբանութեան հոգիով լեցուած, մեր չնորհակալութիւնը Աստուծոյ յայտնելով վերադարձանք դէպի Աթէնք՝ մեր տուները։ Փա՛ռք, թի՛ւր փա՛ռք, Անոր Սր. անուան։

Ամէն։
Արենք

ՅԱԿՈԲ ԽԱՆՃԵԱՆ

ՅԻՇԱՏԱԿԵԼԻ ՊԱՐԱԳԱՔ ՍԸ

Ուզեսաւելիքի, «Մանախայի համար յիշատակելի՝ շրսելու համար աներելի, թերութիւն մը պիտի ըլլար բոլորովին աննկատ անցցիլ հայոց մէջ Աւետարանականութեան ծագման, դարադարձի յօրելինական այն հանդիսութեանց վրայէն, որ սփիւթի բոլոր Հայ Աւետարանականները, 1946, Յուլիս 1ին. մեծ պատրաստութեամբ ու ժեղուկն տօնեցին ամենութեամբ։

Այդ առքիւ եւ ասկէ առաջ եղան բանախօսուրիւններ եւ հարողներ, որոնք վեր հանեցին Աւետարանականուրեան ծագման պատճառները դար մը առաջ եւ անոր կատարած դերն ու սատարած օգուտները մեր ժողովուրդին կրօնական, կրթական, բնանեկան մարզեռուն մէջ: Մենք այս ժամի մը տողերով այդ բոլորին մանրամասնուրիւններուն պիտի չանդրադառնանք, վասնզի այդ մասին աւետարանական բեմերէն շաբան խօսուեցաւ ու հարողուեցաւ եւ աւետարանական հրատակուրիւններ շաբան գրեցին ու պիտի գրեն տակաւին այդ ուղղուրեամբ:

Սա անուրանալի է որ, վերոյիշեալ մարզեռուն մէջ, Աւետարանականուրիւնը իր օգտակար ծառայուրիւնները ունեցած է, բայց այդ դարուն երրորդ ու չորրորդ պահերը, կարծես քէ տակաւ առ տակաւ մոռցնել տուած են Աւետարանականուրեան մեկնակետին նշանաբանն ու նպատակակետը:

Ներկայի Աւետարանականուրիւնը, որ պարձանն ունեցաւ դար մը առաջուան իր նախահայրեռուն հաւատէի զերծերուն վերյիշումն ընկլու եւ զանոնք զնահատելու, ասկէ դար մը վերջ, երե երեք մարդկուրեան վիճակուի այդ դարը տեսնել, արդիօք ասոնց սերունդները պիտի կրնա՞ն միեւնոյն զովասանքը իրենց հասցէին ուղղել: Ներկայ բնրացքն ու զնացքը դրական պատասխանի ունե հաւատսիք չեն ներենչեր դիտոլին: Այդ կարելի կրնայ ըլլալ, երբ Աւետարանականուրիւնը դառնայ իր նայրեռուն պարզ հաւատէին, Ս. Գրքի հիմնական վարդապետուրիւններուն ու նշանաբանուրիւններուն եւ աւետարանական հայրեռուն ընտանեկան տօնմիկ ու բարեպատ կենցաղին: Այլապէս՝ աւետարանականի մը եւ ոչ-աւետարանականի մը տարբեռուրիւնը զանազանել դժուար պիտի ըլլայ, հրապարակի վրայ եւ այլուր, ինչ որ, միշ բացառուրեամբ, ցաւալի իրականուրիւն է: Հօս, տեղին է րսել, Պօղոս առաքեալի հետեղուրեամբ. «Քրիստոս Յիսուսով ոչ աւետարանական ըլլալը, հապանոր ՍՏԵՂԾՈՒԱԾ ԸԼԱԱԼՆ է բան»:

ՅԵՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

Եջ

1. Յառաջաբան	Դ. Մարանեան	3
2. «Մանանան» ինչպէս որ է	Դ. Մարանեան	5
3. Մանանայի տրուած անունները և Յիսուսի նմանութիւնները	Ա. Գ. Ճիզմէճեան	21
Ա. ՄԱՍ		ՏԾՆԱԿԱՆ ՕՐԵՐ
4. Օրացոյց	Ա. Մ.	24
5. Նոր Տարին		24
6. Եկեղեցական եւ ազգային Տօներ, Տարեղարձներ, Եշանաւոր Քուտակներ	* * Դ. Մարանեան	25
7. Ս. Գրային Տօներ եւ մեր Տօները	Դ. Մարանեան	29
8. Խորհրդածութիւններ Նոր Տարուան առքի	Ա. Գ. Մէֆէրեան	36
9. Ս. Ծննդեան զանգակներուն պատգամը	Ա. Գ. Մէֆէրեան	43
10. Քրիստոսի ծնունդը	Գ. Տաթեւացի	44
11. Յիսուս Քրիստոսի ծնունդը	Գ. Յ. Հալէպլեան	49
12. Ծննդեան խորհրդածութիւններ	Յար. Տ. Եղիանեան	52
13. Ոհ, ի՞նչ ցուց էր այն գիշեր	* * Ե. Մ. Գարակէօղեան	55
14. Խաչեալ Յիսուս Քրիստոս	Ա. Գ. Ճիզմէճեան	56
15. Յարութեան օրը		57
16. Որպէս բռչուն	* * *	59
Բ. ՄԱՍ		ՀՐԳԵԼՈՐ ԿԵԱՆՔ
17. Ապաշխարութիւնը Երիտասարդին համար	Ճ. Յ. Իսկիկեան	60
18. Այսօր	(Օր.) Ա. Մուրատեան	62
19. Վերսին ծնիլ ու մեծնալ	Գ. Յ. Հալէպլեան	63
20. Աղօրքի կեանք	Ե. Թօրօ	65

318 ՄԱՆ ԱՆ ԱՅ

21. Այսօրուան աղօքքը	Պ. Մուրատեան	69
22. Ժամանակ է կարեն կտրուելու	Լ. Սիմոնեան	70
23. Վարը մեզի կը սպասեն	Ալգ. Շնորհոքեան	72
24. Դուն ալ այնպէս ըրէ	Ս. Յ. Թրաշեան	76
25. Աղերս առ Աստուած	Լիտիա Թրաշեան	81
26. Հոգեւոր բաժանում մեկուսացմ. Անչ. Էօրէճեան	82	
27. Երջանիկ յոյս	Յովսէփ Գաղանճեան	88

Դ. ՄԱՍ

ԵՐԻՑԱՍՍՐԴՈՒԹԻՒՆ

28. Երիտասարդութիւն եւ խոհիմութիւն Ս. Գասարճեան	93
29. Մօրդ աղօքքը (Տիկ.) Ա. Հ. Գաղանճեան	99
30. Երիտասարդութիւնն ու եկեղեցին Յ. Ս. Թրաշեան	102
31. Երիտասարդին համբան Յ. Գասարճեան	104
32. Ս. Գրային հարցումներ եւ հանելուկներ Ս. Յ. Փաշկեան	112

Դ. ՄԱՍ

ՅՈՒՈՒԱԾՆԵՐ ԵՒ ԱՅԼ ԵՒ ՍՅԼՔ

33. Առանց Տէր Յիսուսի եւ Տէր Յիսուսով Ս. Գաբրիէլեան	123
34. Ազատարար լեռը (Տիկ.) Ա. Հ. Գաղանճեան	138
35. Անհատին արժեքը Լ. Ա. Սիմոնեան	140
36. Ժամանակը ծախսու առևէ Տիգր. Մաթոսեան	145
37. Արդեօս ինչո՞ւ Յ. Տ. Եղիան	155
38. Դեպի ո՞ւր Կ. Փ. Մէրճէնեան	156
39. Բարեկամը Բ. Գ. Եարտըմեան	161
40. Կարեւոր զիտելիքներ Իսքէն. Մըրըշեան	164
41. Փորձութեան հնոցը Ս. Ս. Ֆըմթըգճեան	169
42. Ինչո՞ւ հաւատացեալթերը Եեղութիւն կը կըն Արտաշէս Էօրէճեան	174
43. Ալ հերիք Տէր Ե. Բագուպեան	177
44. Առողջութիւն Ս. Յ. Փաշկեան	180

45. Նոր դեղ մը	Ա. Յ. Փաշկեան	180
46. Հոգեկան բղխումներ	Պ. Մուրատեան	181
47. Ս. Գրոց աղջիկները	(Տիկ.) Ա. Թօփուզիսանեան	182
48. Ցովսէի պատանին	Եղիա Փափիկեան	188
49. Ա. Բ. Բեզ կը սիրէ	Ղ. Մինասեան	189
50. Հաւատա ու պիտի փրկուիս	Վահէ Սարաֆեան	190
51. Ցիսուսի նայինք	Մ. Մելքոնեան	191

b. ՄԱՍ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐ, ՆՆՉԵՑԵԱԼՆԵՐ
ՆԱՄԱԿՆԵՐ, ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

52. Փրկութեանս պատմութիւնը	Գրիգոր Պետրոսեան	195
53. Վ. Այութիւնս	Դ. Քէոչկէրեան	199
54. Փրկութիւնս	Ե. Գարակէոզեան	199
55. Վկայութիւնս	Մինաս Ճիկէրեան	200
56. Տեռջը Շնորհիք իմ վրաս	Յովհ. Պարտագձեան	201
57. Վկայութիւնս եւ բաղձանիս	Ժիր. Այնթապլեան	203
58. Վկայութիւնս	Պ. Այնթապլեան	204
59. Վկայութիւնս	Վահան Սարգիսեան	205
60. Դեպի Երկինք	Մեղրակ Արփիեան	207
61. Եղբ. Զ. Ցուրութիւնեան	Սամուէլ Խլանձեան	209
62. Եղբ. Արամ Զարխըթեան ի Տէր Ենջած	Ղ. Մ.	211
63. Ա. Եղ. Զարխըթեանի յիշատակին	Յ. Տ. Եղիաեան	213
64. Եղբ. Յ. Տ. Եղիաեանի անակնկալ մահը	Ղ. Մարտանեան	215
65. Երկինք	Ե. Գարակէոզեան	219
66. Օրինեալ յիշատակ մը	Լ. Ա. Մ.	220
67. Անձնուրաց կեանիքի մը յիշատակը	Ղ. Մ.	226
68. Երեց Եղբօր մը յիշատական նամակը	Մ. Գասարձեան	229
69. Նամակ հոգ. Երիտասարդներու	Յովհ. Ճիշմէճեան	233

70. Երշաբերական նամակ թիւ 2	b. Պէրպէրեան	246
71. Երշաբերական նամակ թիւ 2	լ. Սիմոնեան	248
72. Երշաբերական նամակ թիւ 2	կ. Թօփալեան	250
73. Երշաբերական նամակ թիւ 2	լ. Մարանեան	251
74. Հալեպի Հոգ. Եղբայրութեան Կիրակինօրեայ դպրոցը (Օր.) Մէլա Ա. Մէֆէրեան	254	
75. Հալեպի Հոգ. Եղբ. Պատանեացը Յակ. Տ. Եղիաեան	261	
76. Հալեպի Հոգ. Եղբայրութեան Երիտասարդաց զուրծօն դերը Յ. Ա. Թրաչեան	267	
77. Հոգ. Եղբ. Կե. Վարժարանները Հ. Մարանեան	270	
78. Աբրահամ Եղբ. Սիմեոնեանի 60ամմեակին առքիւ (Օր.) Մ. Տանկութեան	274	
79. Աբրահամ Եղբ. Սիմեոնեանի տարեղարձին առքիւ (Օր.) Լ. Թրաչեան	277	
80. Ներգաղին առաջ «Մ.»	278	
81. Պէյրութի մեր պատանեացը Ա. Յ. Փաշկեան	279	
82. Հ. Եղբ. Երիտ. համաձողովը Ա. Կարապետեան	282	
83. Այցելութիւն մը դեպի Ազունիեի բուժարանը	Եր. Յըմթըզճեան	291
84. Դամասկոս	Հ. Մարանեան	295
85. Զահիկ'	Հատ - Մէն	298
86. Եզիփսոսի դաւար ի՞նչ արդիւնք տուալ 1946ին	Կար. Թօփալեան	301
87. Թեսաղնիկեի հոգ. Եղբ. «Բերել» Կիրակինօրեայ դպրոցը	Պ. Խաչատութեան	308
88. Աբենահայ Հոգ. Եղբայրութեան բացօրեայ ժողովը	Յակոբ Խանճեան	309
89. Ցիւատակելի դարադարձ մը	«Մ.»	315
90. Ցանկ Եիթերու		317






Ա Ա Ն Ա Ն Ա Տ

Բ. ՏԱՐԻ, 1947

Յարմար եւ օգտակար նույր մը

ըստեկամներուդ համար:



Հասոյթը յատկացուած է

ԿԵՆԱՑ ԴՊՐՈՑՆԵՐՈՒԻ

Գից է.—

ՍՈՒՐԻԱ ԵԽ ԼԻԲԱՆԱՆ 400 Ա. Դ.

10 ՇԻԼԻՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

2.00 ՏՈԼԱՐ

ՄԱՆԱԿԱՑ

Ա. ՏԱՐԻ

(Վահմանափակ թիւով մնացած)

Գից է.—

ՍՈՒՐԻԱ ԵԽ ԼԻԲԱՆԱՆ 200 Ա. Դ.

5 ՇԻԼԻՆ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

1.00 ՏՈԼԱՐ

Ստանալու համար դիմել.—

MARANATHA

P, O. Box 303

Aleppo, Syria